

STONER, JAMES
1871-1940
A. J. STONER & SONS
1871-1940

891.99
U-35



no

1001
174

ՖԱՆԹԱԶԻՕ

ԱԿ՝

07 JUN 2005

891.99

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԼՓԻԱՐ

6 DEC 2010

Ա-35



Յ Ա Ն Թ Ա Ձ Ի Օ

ԱՐՁԱԿ ԵՒ ՀԱՄԱՐՁԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ



Ս.ԶԻՍ.ՐԱՐՈՒԹԻՒՆ

Հեղինակը կը խնդրէ իր ընթերցողներէն այս հաստը չի կարդալ, ... երբ պատիճ վրայ ճանն կայ:

1001
174



Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՆԹ
1913

2005 JUL 10

DEC 5000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՐԱՆԻ ԱՊՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

18205

Ե Ր Ե Ք Խ Օ Ս Ք

Ընդհանրապես բոլոր գրքերու առաջին երեսին վրայ, հեղինակները Երկու խօսք կ'ուղղեն իրենց ընթերցողներուն :

Ես պիտի ուղղեմ Երեմ, աւելի լաւ հասկնալու համար զիրար :

Ա. Այս հատորը՝ հասարակութեան բարոյականը պատուաստելու նպատակաւ գրուած չէ : Ամէն ազգ իր զուարթ գրականութիւնը ունի : Ո՞վ ըսաւ որ Հայերը պէտք է որ մինչեւ վերջը լան :

Բ. Աշխարհիս վրայ և որ և է լեզուով գիրք չի կայ որ անբարոյական ըլլայ :

Մինակ երբեմն ընթերցողներ կան որոնց բարոյականը հաստատ հիմերու վրայ գրուած չէ :

Գ. Անչափահաս տղոց և դպրոցական աղջիկներուն կը յանձնարարեմ, այս գիրքս անպատճառ կարդալ :

Եթէ թող չի կարդան ըսելու ըլլամ, կը վախնամ որ 5000 օրինակ աւելի կը ծախուի :

Ե. Ա. Լ. Փ. Ի. Ա. Բ.

ԹՅՈՒԱՌԱԿԱՆ ՀՐԵԱՆ

Էօժէն Սիւ—անուշտ այդ անունը
անծանօթ չէ ձեզի—1854ին, ութ հա-
տոր աշխատութիւն մը մէջտեղ կը
հանէր, «Թափառական Հրեայ»ին ի՛նչ
ըլլալը հասկնելու համար մեզի:

Ութ հատոր. ադ կ'ապացուցանէ
թէ վաթսուն տարի առաջ, գրաշար-
ները տակաւին քիթ վերցուցած չէին
չնորհիւ ժողովներու, Պէպէլներու
և... Հմայեակ Արամեանցին:

Այս օր, ես սակայն, երկու էջի
մէջ պիտի կրնամ ցոյց տալ ձեզի այն
խմորը՝ որմէ շինուած կ'ըլլայ «Թըշ-
ուառական Հրեան»:

Ստիկա ըսել չէ թէ ես աւելի խե-
լացի եմ Էօժէն Սիւէն, քա՛ւ լիցի,
բայց պարզապէս կը հաստատէ թէ՛
այսօրուսն ընթերցողները շատ աւելի
քանիբուն և նուազ աւանակ են քան
ինչ որ էին Տերոյենց Պատուելիին
ժամանակները:

Հիմակուան ընթերցողներուն բա-
ւական է որ լեպ ըսես, անոնք ան-
միջապէս կը հասկնան թէ... Լեպնից
ըսել կ'ուզես կոր:

Կամաց կամաց, եթէ այսպէս եր-
թայ, պիտի գայ օր մը որ ընթեր-
ցողները պիտի գրեն և մենք պիտի
կարդանք: Եւ պիտի տեսնէք թէ,
այդ գերերջանիկ թուականին, Դա-
նիէլ Վարուժան՝ խուրձալարի խա-
նութ մը պիտի բանայ՝ Թարաքճըլարի
մէջ, և Իբրանոսեան Եղբայրները
նօման պիտի սկսին գրել... Կօն-
քուռներուն նման: Այդ օրերուն չի
հասած սա «Թշուառական Հրեայ»իս
պատմութիւնը ընեմ լրմնցնեմ:

★

Մանկունի Սրբազանի Տեղապա-
հութեան միջոցին ես ալ Պատրիար-
քարանի Ֆուստըգի գիրերը կը գը-
րէի, ամօթ չէ, եա՛:

Իրիկուն մը, ժամը Ծին մօտերը,
գրասեղանիս վրայի թուղթերը կարգի
դնելէ եաքը, երբ կը պատրաստուէի
մեկնելու, բարապան մը՝ գլխարկաւոր
երիտասարդ մը ետին ձգած ներս
մտաւ սենեակէս:

— Սլփիար էֆէնտի, Սրբազանը
ըսաւ որ հասկնաս թէ այս միւսին
ի՛նչ կ'ուզէ կոր:

Իսան, քսան երկու տարեկանի
ձօտ, բաւական վայելուչ կերպով
հագուած, գեղեցիկ դէմքով, խելանի
աչքերով երիտասարդ մըն էր ինձի
ներկայացուածը որուն խօսքս ուղե-
լով հարցուցի Ֆրանսերէն, որովհետեւ
հայ չըլլալը պե՛տէյի կը պոռար:

— Ինչո՞վ կրնամ արդեօք ձեզի
օգտակար ըլլալ, պարոն:

— Ես, պատասխանեց, Օտէսացի
հրեայ մըն եմ և եկած եմ խնդրելու
որ զիս Հայ ընէք: Ձեր կրօնքը ըն-
դունելու համար յատկապէս Օտեսա-
յէն եկած եմ:

— Կը շնորհաւորեմ զձեզ ձեր այդ
գաղափարին համար, բայց իմ ձեռա-
հասութենէս վեր է ձեզի գոհացում
տալ գոնէ այս պահուս: Պատրիար-
քարանը արդէն փակուելու վրայ է
և պէտք է որ թռեցիմ հասնիմ, վաղը
առտու հրամմեցէք, չըլլա՛ր:

— Ատ անկարելի է ըսաւ. այս

իրիկուն պէտք է որ գիտնամ թէ իմ առաջարկութիւնս պիտի ընդունի՞ք կամ ոչ, որովհետեւ պէտք է որ վաղը իրիկուն մեկնիմ:

— Այդ պարագային, ըսի, աթոռ մը ցոյց տալով իրեն, վայրկեան մը բարեհաճեցեք համբերել մինչեւ որ երթամ մեծաւորէս հրահանգներ ստանամ:

— Կ'աղաչեմ մի՛ ուշանաք, ըսաւ գրպանին ոսկի ժամացոյցին ակնարկ մը նետելով:

— Սրբազանը վա՛րն է, հարցուցի բարապանին:

— Հապա ո՞ւր պիտի ըլլայ:

Աճելի ունեցող մարդերու շատ հանդիպած էի կեանքիս մէջ: Աճելի կ'ունենայ մարդ խիթի մը հետեւանքով, զաւակ բերելու անելի ունեցող կիներու հանդիպած եմ, մարդս անելի կ'ընէ բռեկին հասնելու և խելանի մարդը կ'աճապարէ՝ տեղ մը գտնելու համար երբ... Խաժակ՝ ծանուցում ըրած է որ պիտի բանախօսէ Նաուր-Գափուի «Աղբիւր Սերօր» լրսարանին մէջ:

Բայց Հայ ըլլալու ասանկ անելի... Ատանկ բանի մը առաջին անգամ ըլլալով՝ ասլահար ականատեսը կ'ըլլայի կոր: Պատրիարքարանի մէջ պաշտօնավարութեանս տեւողութեանը միջոցին, իրաւ է որ, ատկէ աւելի ցահա ի՞նչ բօհաճ բաներ տեսած եմ քի...:

Բարեբաղդաբար Մանկունի Սըրբազանը վարն էր և կրնար illico կարգադրութիւն մը ընել այս մասին:

Ի՞նչ կ'ուզեն թող ըսեն, Մանկունի Սրբազան կարծուածին չափ անօգուտ Տեղապահութիւն մը չէ ըրած:

Գուցէ իր նախորդին և կամ յաջորդին չափ ցերեկները շատ գործ չէր տեսներ Պատրիարքարանի մէջ,—

թէ և հակառակը պնդողներ շատ կան. —բայց գոնէ զիշերները հոն կը պառկէր, ինչ որ վերջապէս բան մըն է. առանց Նորին Սրբազնութեան այդ բարեմասնութեան, Օտեսոյէն եկած այդ Ավրամաչին քիչ մը զօռ Հայ կ'ըլլար մէկ զիշերուան մէջ:

— Հայ ըլլալ կ'ուզեմ, ըսած էր ինձի, անակ անտարբերութեամբ, ասանկ պաղարիւնով և անանկ սկեպտիկ եղանակով մը զոր ընդհանրապէս կ'ունենանք երբ Սուրէնեանին խանութը մտնելով, քեզ կեանքին կայնած մանչուն կ'ըսենք:

— Երկու օխա սաեաղի ով, երեք բաքէր մոմ կ'ուզեմ:

Մինչդեռ ես կը կարծեմ թէ, հաւատք փոխել ուղող մարդ մը—որ քիչ մը աւելի խղճահարած ըլլալու է քան այն քաղաքացին որ օրին մէկը՝ փոխանակ ֆէսի միտքը կը դնէ գլխարկ գործածել—այո՛, հաւատքը փոխել ուղող մէկը պէտք է որ գոնէ փոթորիկ մը ունենայ հոգիին մէջ, սրտին մէջ բարախուս մը, խղճմտանքին մէջ խայթ մը, գլխուն մէջ իտէալ մը, աչքին մէջ երկու կաթիլ արցունք և գրպանին մէջ... քանի մը զրուշ, ատալ պէտք է, ինչ զէս քիչ մը վերջը պիտի տեսնէք:

Բայց ասոնցմէ և ոչ մէկը մեր Պարոն Սիմաօվիչին քով—այս էր ասունը դարձի եկող երիտասարդին— ընդհակառակը, պաղ և անտարբեր, ոտքը գետին կը դարնէր և Հայ ըլլալ կ'ուզէր աճապարանքով, տեսակ մը աղջիկներու պէս որ ոտքերնին գետին կը դարնեն և

— Էրիկ կ'ուզեմ, և հիմա կ'ուզեմ, կը գոչեն:

Ինչ և իցէ, այս խորհրդածութիւնները հեռուները կրնան ասնիլք զմեզ, կարճ կապենք:

Ուղղակի կ'իջնեմ Սրբազանին մօտ և խնդիրը տեղն ի տեղօքը կը բացատրեմ իրեն:

Մանկունի արքեպիսկոպոս, վայրկեան մը վար կը դնէ ձեռքի... ամանը, չէ՛ pardon, դրիչը, և կը հարցնէ ինձի:

— Պատճառը ի՞նչ է որ Հայ ըլլալ կ'ուզէ կոր, հասկցա՞ր:

— Որչափ որ կրցայ հասկնալ, Սրբազան, կերեւայ թէ քրիստոնեայ ըլլալ կուզէ որովհետեւ իմ գիտցածս, Ռուսիոյ համալսարաններու մուտքը արգիլեալ է Երրայեցիներուն, և ասիկա անկէ կը հետեւցնեմ որ ինքը ըսաւ թէ ուսանող է: Սրբազան, կը կարծէք թէ ասիկա բաւական յօրաւոր պատճառ մըն է զինքը ընդունելու Հոսուսորչի եկեղեցւոյ գիրկը:

— Քանի որ օտարադաւանները Հայ կ'ընենք կոր երբ անոնք կ'ուզեն մեր աղգէն աղջիկ աւնել, ինչո՞ւ զրկենք մէկը այդ շնորհէն. քանի որ միտքը աւելի սուրբ է և նպատակը աւելի մաքուր: (Չէի իմացեր որ հայ աղջկան մը սիրոյն հաւատք փոխելը՝ փիս բան մը ըլլար):

— Ըսել է՝ կ'ըլլայ, Սրբազան:

— Հայտէ՛, հայտէ՛, գնա ըսէ որ կ'ըլլայ:

— Էյ՛, ինչպէ՞ս Հայ պիտի ընենք այդ Հրեան:

— Դուն հիմա գնա՛ վեր, Հաւատասմբ, Հայր մերը, խաչ հանել սորվեցուր, վաղն ալ թող գայ Տէր Բարթողը կ'առնէ ժամ կը տանի, կը կնքէ դուն ալ վկայական մը կուտաս ձեռքը եղաւ գնաց:

«Հաւատամք» մը, «Հայր մեր» մը և երկու ձեռք խաչ, խաչ որ՛, եթէ Հայ ըլլալու համար այնքան քիչ բանի պէտք կայ, ուրեմն Հիւնեաւ սույի երթալը աւելի զբժ-

ոտար է եղեր... Թրամվէյ, քիւնէյ, կամուրջ, շոգենաւ, պիլիք, նաւաժատոյց, համալ մը ոտքիդ վրայ կը կոխէ, արիւն քրտինք կը մտնես, կ'ըլլայ որ Մարկոս Նաթանեանը կը տեսնեն շոգենաւին մէջ, քամարօթի խափիկ մը կապսպրես որուն մէջ սուրճ դնելու մտցած է, հինգ անգամ գրպաններդ կը խառնես տեսնելու համար որ տոմսակդ չե՞ս կորսնցուցած, մուհաճիքի արապան եօթ դրուչէն վար չերթար կոր, փոշի, ճամբան՝ աւանակներ, գոմէշներ, չիկեաճիկ կնիկներ, — Ֆայ պագար, ֆօֆօնա՛, — կառապանին տուած քառորդդ քիչ մը սրբուած է եղեր՝ կը պտուայ, կը կանչէ, կը բարկանաս, կը կատղիս, և իրաւունք կուտաս ամէն անոնց որ երբէք քառորդ մը չեն ունենար գրպանուն մէջ: Կելլես վեր, գաւաթ մը պաղ ջուր, զով օդ, անդորրութիւն, կանանչութեան, միակուլութիւն, օխ, կեանք կայ եղեր կը գոչես դու ինքնին և երբ սարսեկայի սալաքա մը, մէկ վարունկ, կտոր մը պանիր, խաչած հաւկիթ մը ուտելէ, երկու գաւաթ ևս պաղ ջուր խմելէ ետքը, կը պատրաստուիս տակդ փռուած խախրին վրայ պոչիկ մը երկնալ և մշիկ քուն մը քաշել, մէյ մ'ալ նայիս Սմբատ Բիւրատը ձեռքը «Բանտ է բանտ» մը բռնած վրագ կուգայ կոր:

Նոյն իսկ այդ պայմաններուն մէջ, աւելի դիւրին է եղեր տասն անգամ Հայ ըլլալ, քան գաւաթ մը ջուր խմել Հիւնեաւէն:

Այս խորհրդածութիւնները գլխիս մէջ, վեր վազեցի, աւետիսը տալու Սիմօնովիչին:

Ուրախութեան քիչ մնաց երեսներս պիտի պագնէր... Յուզան...:

— Ça va, alors? կը հարցնէ:

— Oui, comme une paire de gants, կը պատասխանեմ:

Ընելիքս՝ երկու հաւատքներու մէջ միջնորդութիւն մըն էր, chic! Իրաւ՝ քիչ մը դժուար և այլանդակ բան է հաւատքի միջնորդ ըլլալը. քիչ մը interlope կսնածութիւն՝ մըն է այդ. բայց դրամը հոտ չունենար և գործին գէշը չի կայ, մանաւանդ անանկ գործ մը՝ որուն համար գոնէ... քեմքթիւ չես վճարեր, սատանային ականջը խուլ:

— Հիմա, ըսի. պէտք է որ այս գիշեր իսկ սորվիք մեր գլխաւոր ազօթքները: Վաղը առտու հոս կուգաք և զձեզ պիտի մկրտենք:

— Այս գիշեր մկրտէք նէ, աւելի աղէկ չըլլա՞ր:

Ան կը կարծէր թէ մկրտուիլը՝ անձիւնու, եղունգ կտրելու, ցուտ առնելու և կամ դգալ մը bi-carbonate խմելու պէս անկարեւոր բան մըն էր:

Այս սկզբունքով չէ՞ր որ իր նախանայրիքը խաչը հանեցին մեր անուշիկ Քրիստոսը:

Չիս՝ Ֆրանսերէն գրելու համար պատրիարքարան բերած էին. քիչ մը arbitraire երեւցաւ ինծի, երբ կրատիպէին որ հայերէն գրեմ, ան ալ Հաւատամքը, Հայր մերը:

Չայն չի հանեցի և համակերպեցայ: Իրաւ, շատ ստակ մը չէր սովորաբար պատրիարքարանի մէջ վաստակածս, բայց այս անգամ յօժարակամ աչք գոցեցի որովհետեւ գործին մէջ հոգի մը կար վաստակելիք, և յետոյ վերէն՝ Լաւորիզ պապան, գոհ պիտի մնար ըրածէս և խիստ հաւանականաբար պիտի բարեխօսէր իմ մասին... առ որ անկ էր:

Երկրեղած հաւատքով, ջերմեռանդ երկրեղածութեամբ նստայ լատին տա-

ներով և հայ լեզուաւ, գրի առի Հաւատամքը և Հայր մերը:

— Ահաւասիկ, ըսի Օտեսացի պարոնին, մեր գլխաւոր երկու ազօթքները. այս գիշեր գոց սորվեցէք աղէկ մը և վաղը կրկին եկէք հոս, մնացեալ ձեռակերպութիւնները լրացնելու համար:

Թուղթը՝ ձեռքէս առնելէ աւելի, յափշտակեց զայն և քրիստոսավայել փութկոտութեամբ սպրդեցուց բարձրախին աջ կողմի գրպանին մէջ:

Իրեն տուածս թղթի կտոր մը չէր ստորական, այլ՝ դիւթական դեղագիր մը զինքը քսանըչորս ժամուան մէջ բժշկելու համար՝ juiuetite ըսուած chronique հիւանդութենէ մը:

Բժիշկը՝ Մանկունի Սրբազանն էր, ևս ալ... եղաճին:

Միւս առտու կանուխէն, սիները ինձմէ առաջ Պատրիարքարան եկած էր, վախնալով որ Հայութիւնը տեղէն կը փախչի...

— Է՛հ ինչպէ՛ս, սորվեցա՛ք, հարցուցի:

— Չուրի պէս: Հորոն ըլլար նէ, չպիտի ներէր որ հայերուն Հաւատամքը ջուրի պէս սորված ըլլար Մովսէսի հաւատացող մը, այլ պիտի պահանջէր որ Միւսոնի պէս սորված ըլլան զայն,

Բայց որովհետեւ ևս այնքան բարակը չեմ փնտռեր կրօնական գործերու մէջ, — կնիկ չէ աս, որ գէրին և նիհարին մէջ գտնուած տարբերութիւնը բան մը նշանակէ —, այս խորհրդածութիւնները ինծի վերապահելով, իսկոյն դարձայ Միմօնովիչին և ըսի:

— Անգամ մը գոց ըսէք տեսնեմ, պարոն Միմօնովիչ:

Երկու անգամ կրկնել չի տուաւ և ոտքի վրայ ելլելով — Հայ՝ բայց

Դաշնակցական ըլլար նէ, անշուշտ ատանկ չպիտի ընէր — սկսաւ Հաւատամքը թոթովել...:

Չուրի պէս ըսածը, կապարի պէս անգամ չէր: Խեղճ աղան ամբողջ հոգին դրած էր գործին մէջ — երեսէն յայտնի էր այդ — բայց լեզուն մէկ կերպով չէր դառնար: Ամօթ չէ, աղջիկ մը՝ մէկ գիշերուան մէջ կրնայ madame ըլլալ, բայց կրնայ մէկ գիշերուան մէջ հայերէն սորվիլ, կը հարցնեմ ձեզի:

Երեւակայեցէք Պալաթու Ս. Հրեշտակապետ Եկեղեցւոյ Խնուցի ժամկոչը որ ստիպեալ ըլլայ Ֆրանսերէն լեզուով արտասանելու՝ Cyrano de Bergeracէն հատուած մը:

Միմօնովիչին Հաւատամքն ալ ատոր կը նմանէր. բայց ստիկ ինչ կ'ելլայ. ևս քահանաներ ճանչցած եմ, հայ քահանաներ, որ աւետարան կարդացած տեսնին, փոխանակ երկոսասան առաքեալ կարդալու... ժրք (ժբ.) առաքեալք կը կարդան, բայց երբէք չեն դադրիր, քենէ և ինձմէ աւելի հայ օղլու, հայ ըլլալէ:

Հաւատքի մէջ լեզուն շատ մեծ դեր չունի, սիրտը նայինք, սիրտը:

Եւ ըստ իս, Միմօնովիչին սիրտը պատրաստ ըլլալ կը թուէր մոռնալու Մովսէսի տասը պտտուիրանքները, ընդունելու համար՝ Հաւատոյ հանգանակը դոր իմ ձեռագրովս իրեն կը մատուցուէր:

Երբ տեսայ որ Օտեսացիս կազմու պատրաստ էր մեր հաւատքը ընդունելու, զինքը առաջնորդեցի Տեղապահին քով, անոր օրհնութիւնը ընդունել տալու համար:

Առաջունէ պատուիրած էի իրեն որ ներս մտնելուն պէս երթայ և Սրբազանին ձեռքը համբուրէ:

Տասնըչորս տարու աղջկան մը

պէս, հեղութեամբ ըսածս ըրաւ: Ա՛լ հայութեան եօլ քեզիբեխին առած էր:

— Գրածներդ սորվե՛ր է, հարցուց Սրբազանը. եթէ սորվեր է, ըսէ իրեն որ անգամ մը առջեւս Հաւատամքը զրուցէ:

Տեղապահին հրամանը հաղորդեցի նորընծայ Հոյուն:

Ճիշտ վերը ըրածին պէս, վարնալ Հաւատամքը ըստ կարելոյն լղըրձեց:

— Ես ասոր լեզուն բան մը չի հասկցայ դիտել տուաւ, Դուրեանի և Արշարունիի մէջտեղ դրուած այդ ալեհեր trait d'union. աս Գե՛ հայերէն է, Գե՛ Ֆրանսերէն, Գե՛ ռուսերէն Գե՛ ալ թաթարերէն, ասոր ինչ անուն տալու է:

— Սալաօս ուիւս, Սրբազան, սալաօս ուիւս,

— Ինչ և իցէ, Տէր Բարթողին ըսէ թող տանի կնքէ:

Ստացած հրամանիս համեմատ շարժեցայ, մինակ՝ դեռ Տէր Բարթողին չի յանձնած՝ այս ֆեցի կիլեց ֆիլիպիլը, պատշաճ սեպեցի իրեն հասկցնել որ մեր սուրբ Եկեղեցւոյն օրինաց համաձայն, հարկ էր որ բան մը ցնծար տէրտէրին, զինքը աւազանէն դուրս հանելէն անմիջապէս ետքը:

— Volontiers, ըսաւ աղան, բայց չեմ գիտեր թէ ինչ տալու է ըստ ձեր կրօնքին օրինաց:

— Ինչ որ ձեր սրտէն կը բղխի...

Հաւատքի միջնորդութենէ ետքը, կարգը եկած էր տէրտէրի միջնորդութեան: Աղէկ որ շատ չի կեցայ Պատրիարքարան, ասանկ երթար նէ օրին մէկն ալ չգիտեմ ինչի միջնորդութիւն ընել պիտի տային ինծի:

Կօսքոնի Միմօնովիչ, գրպանէն տաս ուրբիւնոց թղթադրամ մը հա-

նելով, ինծի ցոյց տուաւ և հարցուց
— Աս կը բաւէ՞ . . .

— Կարծեմ թէ այո՛, պատասխա-
նեցի և գացի զինքը յանձնեցի, — թան-
կագին աւանդ, — Տէր Բարթողի ձե-
ռաց մէջ :

Երկու ժամ ետքը կրճրք կրճրք
Հայ ըրած զայն ինձ վերադարձուց :

— Օրհնեա՛լ, եկեալ անուամբ
Տեառն, ըսելով քեսիլմ առի այդ նոր
մկրտուած կրօնակիցս :

Մնացեալ գործողութիւնն ալ կա-
տարեցի, այսինքն գրեցի վկայականը
և պաշտօնագէս ձեռքը տուի :

Հայութեան Բասաբօրքն էր այդ :

Հարիւր անգամ շնորհակալ ըլլալէ
ետքը ձեռքս թօթուեց և մեկնեցաւ :

Ձեռքս թօթուած ատենը, ասիիս
մէջ թուղթի կտոր մը սպրդեցուց :

Այդ trueք աղջիկները կը գործա-
ծէին ինծի հետ երբ, թղթի կտորի
մը կը յանձնէին, իրենց սրտին ուղա-
ծը բսելու պաշտօնը, երբ լեզունին
կամչնար բացէ ի բաց խոստովանելու,
բայց մանչ մը, ինչո՞ւ գրով ըսէր
ինծի, երբ կրնար բերնուց ալ ըսել :

Իր մեկնելէն անմիջապէս ետքը,
արտորանօք բացի թուղթը տեսնելու
համար թէ ի՞նչ ըսած էր ինծի : Բայց,
ո՛վ զարմանք, տուած թուղթը տաս
ուուրլինոց թղթադրամ մըն է եզեր :
Իմ սուրբ աշխատութեանս, սուրբ
միջնորդէք :

Հայութեանս երեսէն առաջին
վաստակս էր այդ . . . թղթադրամով .

Այդ թղթի կտորով ծանրաբեռն-
եալ, ուղղակի գացի Մաքրի-գիւղ,
ուր կը բնակէի այդ ատեն և, ծան-
կիւլեանի խանութը հանդիպելով,
մաքրեցի հոն ունեցած մէկ պղտիկ
հաշիւս, որ ետքէն, առողջ ծնած տը-
ղու մը պէս, երթալով մեծցաւ :

Պատմութեանս առաջին մասն է
այս :

Երկրորդը և վերջինը ահաւասիկ :



Երեք կամ չորս ամիս անցած էր
այդ թուականէն ի վեր, երբ արդէն
մոռնալու վրայ էի Սիմօնովիչը, Տէր
Բարթողը, Քրիստոնէութիւնը. Տե-
ղապահը՝ որ արդէն տեղը զրկած
էինք, ինչպէս նաև տաս ուուրլին, երբ
օր մը նորէն գլխարկաւոր տղայ մը
դէմս տնկուած տեսայ բարապան Պը-
լեճ աղային հովանիին տակ :

Սիրտս քրօք ըրաւ, անմիջապէս
հասկցայ որ ձանկիւլեանին՝ նորէն
առհաշիւ մը վերէն կ'իյնար կոր, չը-
նորհիւ Մովսէսի և Յիսուսի մէջ գըտ-
նուած տարբերութեան .

Այս նորեկ Օտէսացին ալ Սիմօ-
նովիչին խտտէն բռնուած էր . . . juu-
vetite :

Ասոր ալ պէտք եղած դարմանը
տուինք, ճիշդ առաջինին հետեւո-
ղութեամբ :

Հաւատամք, Հայր մեր, աջհամ-
բոյր, խաչ հանել, կնուճք, Տէր Բար-
թող, տաս ոուրլի, վկայական և Աս-
տուծոյ օրհնութիւնը : Վերջապէս այն
ամէն accessoireները որ պէտք են՝
Հրէութենէ Հայութեան փոխադրուե-
լու համար :

Առաջինը Սիմօնովիչ կը կոչուէր,
իսկ երկրորդը Ապրամօֆ : Մէկուն
աւազանի անուն Յովսէփ դրինք, իսկ
միւսին՝ Արրահամ, երկու—անուններ
որ քիչ շատ քրքրղան կը հոտին :

Ապրամօֆն ալ, հողբանական
վայրկեանին, տաս ոուրլինոց մը ցոյց
տուաւ և միւսին պէս պէս հարցուց
թէ այդքանը կը բաւէ՞ր տալու հա-
մար այն քահանային որ իբրև Հայ
պիտի թրջէր զինքը :

Հաստատական պատասխանիս վը-
րայ կլաւ գնաց կնքուելու :

Կրօնափոխութիւնն չէր ասիկա .
նուրճինա՛ . . .

Ինչո՞ւս պէտք սակայն, ես Պատ-
րիարքարանին Ֆռանսրգնա գիրերը
գրելու կոչուած էի և ոչ թէ գիտ-
նալու թէ Հայութիւնը քանի մա-
նեքով կը ծախէին :

Երկայն չընեմ. վկայականը գրեցի
և յանձնեցի մէկ քառորդ ժամ ա-
ռաջ Հայ եղող Երբայեցիին :

Ան ալ ձեռքս թօթուած միջոցին
թուղթ մը սպրդեցուց ասիս մէջ :

Սիմօնովիչը՝ Հայ ըլլալու արուես-
տը լաւ սորվեցուցած էր Ապրամօ-
ֆին :

Արդէն Սիմօնովիչին երեսէն յայտ-
նի էր ի՞նչ բարի, ի՞նչ ազնիւ երի-
տասարդ մը ըլլալը :

Իրիկունը ձանկիւլեանէն չալրմով

մը ներս կը մտնեմ և թուղթը երկնցը-
նելով .

— Առ քեզի տասը ոուրլի տանա :

— Աճապարեղու բան չի կայ,
կ'ըսէ ինծի նախկին՝ բայց դարձի ե-
կած յեղափոխականը և նոյն պահուն
որ դարակը պիտի բանար և մէջը
պիտի դնէր թղթադրամը, մէկ երկու
անգամ վրան կը նայի, հոս կը դար-
ձընէ, հոն կը դարձնէ և վերջապէս
կը համարձակի ինծի դիտել տալու
թէ տուածս ոչ թէ տաս այլ մեկ
ուուրլինոց թուղթ մըն էր :

Վա՛յ, շունչանորդի Ապրամօֆ
վա՛յ. մեղք, հազար մեղք յոգնու-
թեանս . . . Տանոցի տեղ ոուրլինոց
մը թխմած էր ասիս մէջ :

Պօ՛՛՛, Եանուտին Եանուտի է նոյն
իսկ Քրիստոնեայ եղած վայրկեանին,
թող խաբրը չի մնայ Ռօշիլտներուն :



ԻՆՉՊԵՍ ԿԻՆԵՐՈՒ ՀԱԽԵՆ ԿՈՒԳԱՆ

Ռէժիի պայմանաժամին տասնհինգ տարի եւս երկարաձգման պարագան, միտքս կը ձգէ ծխախոտի պատմութիւն մը շատ սիրուն, շատ ինքնատիպ, զոր ձեզի ըրած ըլլալուս համար երախտապարտ պիտի մնաք ինծի, ինչպէս պղտիկ մատս կը վկայէ կանխաւ, սմանողովը:

Բարեկամս՝ Սիմօն Բարալրեան, որ Սահմանադրութենէն ասդին, որուն նորութեան հետեւելու համար, մականունը փոխեց և եղաւ Սիմօն Կոլտունի, չէնք շնորհք երիտասարդ մըն էր որ երկու տարի առաջ կարգուեցաւ որ և իցէ Յակոբ աղայի մը հօժէն անուն աղջկանը հետ. — Էօժէն՝ արական անուն ֆրանսացիներուն մէջ, իսկ իգական՝ երբ դայն վրանին կ'առնեն մեր հայ աղջիկները, թօնա՛ծ: Նոր հարսը բացի իր նարնջնիտի ծաղիկէն, հետը կը բերէր երեք քարաշէն տուն, քով քովի, ի Կէտիկ Փաշա և ութ հատ ֆրէտի Յօնսիէի պարտաթուղթ: Յարգելի դրամօժիտ մը, ինչպէս կը տեսնէք:

Սիմօն բարեկամս, ապահովագրութեան միջնորդ, տարին վեր վար չորս հարիւր ոսկի մը կը վասակէր, tant soit peu գուժար մը որ կը ներէր իրեն ամառները օդափոխութեան համար Գընալը երթալ և ձմեռը՝ բուհեր քառսուն փարայի պիքն խաղալ Հաճի Սարիմին:

Երջանիկ ամու մը պիտի կազմէին Սիմօն և Էօժէն, եթէ ապահովագրութեան միջնորդը, իր շատ մը առաքինութիւններուն և բարեմաս-

նութիւններուն քով չունենար մոլու-թիւն մը որուն չէր կրնար տոկալ էօժէն:

Սիմօն՝ անսրբագրելի ծխող մըն էր, օրը երկու բախթ սիկառան մոխիրի կը վերածէր և շարունակ փիս փիս կը ծխէր, Զունկուլտաքի հանքածուխով շարժող Մախսուէի շոգեհուսի մը սեւ պանային պէս:

Դիմացուելիք բան չէր ատկա մանաւանդ էօժէնին համար որուն սիրտը կը խառնուէր ամէն անգամ ծխախոտի հոտ առնելուն և ըսել թէ հարկ պիտի ըլլար, մէկ բարձի վրայ ձերանալ, բերանը քիւքիւն հոտող էրկան մը հետ:

Ամէն բանը աղէկ, բայց Սիմօնին ծխամոլութիւնը կը յուսահատեցնէր խեղճ աղջիկը որ աւելի աղէկ կ'ընէր Դպրոցասիրացին մէջ մանկավարժուհի ըլլալ քան Սիմօնին պէս անխնայ կերպով ծխողի մը կ'ընէր:

C'était plus fort qu'elle. — Ինչ ընէր խեղճ աղջիկը:

Սիմօնն ալ նետուելիք բարբի մը չէր վերջապէս, ստանկ էրիկ մը ամէն փողոցի անկիւն շէր գտնուեր:

Հարսնիքին ութ օր մնացեր էր և վերջապէս պէտք էր վճռական որոշումի մը յանգիլ:

— Անապա, խաբէրս համար, Սիմօնիկը սա փիս քապիթէն վազ չե՛մ կրնար անցնել տալ, մտածեց Էօժէն, երբ գիշեր մը, մոմը վառած, լու որսալու ելած էր իր նրբահիւս պարիսքէ շապիկին մէջ:

Միւս օրը, իրիկունս դէմ երբ

երկու նշանածները, սենեակի մը մէջ միս մինակ, իրենց ապագայ երջանու-կութեան պլանսօրմը կը ծրագրէին, ծրագիր մը՝ պաշխիկներով ստորակէտուած, երբ էօժէն՝ իր ամբողջ քաջութիւնը ժողովելով և forամին վերի կոճակները կոճկելով, շփացած նազանքով մը հարցուց նշանածին,

— Իմ անուշիկ Սիմօնիկս, քեռէ բան մը խնդրեմ նէ, կ'ընե՞ս արդեօք...

Սիմօն՝ այդ վայրկեանին անանկ ինքզինքէն ելած էր որ եթէ էօժէն՝ լուսինը ուղէր իրմէ, անմիջապէս ծառի մը վրայ պիտի շուրուէր, սիրականին քմայքը սեղը տանելու համար:

— Կ'ընե՞մ մի, հարցնելը աւելորդ է, հողիս, եթէ «դնա մուխը» իսկ ըսես, հիմա կ'երթամ Սալը Բազարէն ինքզինքս ծովը կը նետեմ:

— Եթէ իրաւ է որ դիս կը սիրես, ինչպէս կը յուսամ որ չես խաբեր դիս, այդ պարագային, ի՞նչ կ'ըլլայ, իմ սիրոյս, իմ երջանկու-թեանս համար սա կրող ցիկարայէն վազ եկուր, զիտես թէ ծխախոտին հոտը որքան գէշ կ'ազդէ վրաս...

— Ուղածդ ստ ըլլայ, նօնօս, հիմակուրնէ քեզ չի կայ, սա սիկառէթի տուփս, նա՛, քու ձեռքովդ պատուհանէն վար նետէ, այդպէսով ինծի ալ մեծ ծառայութիւն մը մատուցած կ'ըլլաս. նա՛, ա՛ն նետէ:

— Չէ՛, ես այդքան չար աղջիկ չեմ, քեզի հրաման, մինչեւ կարգուած գիշերնիս ուղածիդ չափ ծխէ, բայց այն վայրկեանէն սկսեալ որ մեր բօքօ անկողինը պիտի մտնանք, ա՛լ լմնցաւ, բերանդ ցիկառա չպիտի դնես, կը խոստանամ:

— Չէ մի՛նակ կը խոստանամ, այլ կ'երդնում, կարելի՞ է որ քու մէկ

ուղածդ երկուք ընեմ, իմ մէկ հատիկ էօժէնս, խո՛ւշս, թօժպուլիկ էօժէնս իմին:

Եւ իրենց այս պայմանագրու-թիւնը մէկ երկուտասանեակ համըոյր-ներով կնքեցին:

Հարսնիքին նախօրեակին՝ հասած էինք, կիրակի:


Ամէն բան պատրաստ էր և ժամանակին տուն բերուած:

Զապէլէն՝ օժիտ, Թոքատլեանէն՝ dragée, իֆսիւր, (մէնթա, քաքաօ, քիւրասօ) վեց շիշ շամբանեա (Mumm, carte blanche), Հիւսէյինճեանէն՝ ղոյգ մը փառաւոր մօժ, էրմիսէն՝ տեսակ տեսակ տապակաւորներ (խավ-հար, ժանպօն, սալամի, քանի մը տեսակ պանիր, կրավիեռա, ոքքօֆօր, ֆիլէմէնկ), քանի մը տեսակ գինիներ, (Խարթալի ճերմակը, Պօղչա Ատայի սեւը և Պալքանեան գինին որ գոյն չունենար): Տեսակ տեսակ պրատուհներ, մանտարին, բօքբուֆալ, տանձ, խնձոր, և saisonին բոլոր մնացեալները: Շատ մը ծաղիկի թաղարներ բերել տուած էին և Պուրսալին պատրաստած էր հարսին ձեռքը բռնելիք պղտիկ ծաղկեփունջը, համակ սպիտակ վարդէ, մեխակէ և կարսեցիկայէ կապուած և որուն համար յատկապէս երկու հեցազի ճերմակ moirée լայն forսիլա առած էին վարիսօնէն:

Հարսին կիոսանլիլը, հօրը տալիք ընծան, Նշաթաճեաններէն զնած էին և մօրը նուէրը, մարդարտաշար sautoir մը և միհեղի փօքրիկ ժամացոյցը՝ Պապայեաններէն:

Հարսանեկան սենեակը, փառաւորապէս զարդարուած էր նոր կարասիներով ու կազմ ու պատրաստ նորապսակ ամուլին կ'սպասէր, pour pendre la crémaillière.

1001
171



Հարսնիքը երկու-չարթի առտու տեղի ունեցաւ Ս. Երրորդութեան եւ կեղեցին, նախադառութեամբ Հմայեակ եպիսկոպոսի եւ կնքահայրութեամբ՝ «La Blague Hongroise» ապահովագրական ընկերութեան Կ. Պոլսոյ ներկայացուցիչ՝ Monsieur Amedée Belfrimousse, Սիմօնին բաթրօնը:

Հարսնիքը, — պսակ եւ soirée մէկտեղ առնելով, ոտքի վրայ souperն ալ առանց մոռնալու, — տեւեց մինչեւ կէս գիշերէն երկու ժամ ետքը, երբ ալ գաւաթ մը գինի չէր մնացած տանը մէջ եւ ոչ ալ ջրիմ մը խնձոր:

Երբ ամէն բան լինեցած, հարսնեւորները մեկնած, ճրագները մարած եւ տունը քիչ մը հանդարտութեան երես կը տեսնար, նորապսակ զոյգը երկրորդ յարկի իր ննջասենեակը քաշուեցաւ:

Ասկէ անդին նկարագրելը քիչ մը դժուար է եւ օլսուքս scabreux:

Փորձենք սակայն. թերեւս աւելի յաջողիմ այս նկարագրութեանս մէջ՝ քան երբ toupetն կ'ունենամ ձեզի պատկերացնելու Վանօթէից Խորհուրդին մէկ նիստը:

Այն հարսը որ ճիշդ վեցուկէս ժամէն հագուած էր, տասնըութը վայրկեանէն հանուեցաւ:

Նոր հարս չեղողներն ալ այս կանացի մասնաւոր ճարտիկութիւնը ցոյց կուտան երբ սենեակի մը մէջ երկու հոգի կայ միայն:

Միեւնոյն բանը ըրաւ Սիմօն: Անոր հանուելուն համար պէտք եղած ժամանակափոխոցին վրայ չեմ ծանրանար, որովհետեւ էրիկ մարդ մը կ'ուզէ հագուի, կ'ուզէ հանուի c'est kif kif bourricot...:

Վարդազոյն լուսամտի մը տակ պլպլացող պզտիկ մարդը մինակ վրայ կան էր այս կրկին մերկայումս երուն:

Նոր հարսը իր intime toiletteը ընելէ եւ Սիմօն խաչ մը հանելէ ետքը, քազի քազի էրիկ կնիկ եղողները մտան անկողին:

Ասանկ պարագայի մը մէջ, Վիքթորը Հիւկօն կը յիշեմ, որ նոր հարսնու փեսան անկողին դնելէ ետքը կ'աւելցնէր թէ, «Հրեշտակ մը դրանը առջեւ կեցած, մտքը բերնին վրայ, սենեակին մուտքը կ'արդիւնէր»...:

Ներսը ինչ անցաւ դարձաւը գիտնալ ոչ իմ գործս է եւ ոչ ալ ձերնիդ:

Միեւնակ սա գիտեմ որ, ամուսնական պարտականութիւններուն ամէնէն տարրական սկզբունքները գործադրելէ ետքը, — երեք փողոցու խօսք եւ չորս սպիտիկ, — Սիմօն՝ կրունակը դարձուց եւ մէկ կտոր քուն մը քաշեց մինչեւ առտու:

Առտուն ալ — Այսօր գործ ունիմ, Պէյքոզ պիտի երթամ — ըսելով, կանուխէն, կինը անկողին մէջ ձգեց եւ անոր այտերը գողուելէ եւ անոնց վրայ երկու խոշոր համբոյրներ փակեցնելէ ետքը, հին լաթերը հագաւ եւ առաւ քալեց:

Գլուխս կը կտրեմ եթէ էօթէն, էրկանը մեկնելէն ետքը, սապէս չի մտածեց:

— Էյի՛ր կարգուիլ ըսածնին աս է նէ, բապուես պիլի չարժեր, ես գիտէի քի...:

Պարբերութեան մնացեալ մասը իր գաղտնիքն է. բաւական կրթուած մարդ եմ անոր վրայ նետուած քօղը վեր չառնելու համար:

Conjungoի այս մունջ եւ passif եղանակը չորս հինգ գիշեր միօրինակ կերպով կրկնուեցաւ:

Կսկծալի, պատրալից statu quo: էօթէնի աչքին՝ Սիմօնը էրիկմարդ մը չէր այլ սուրբ Յովսէփ մը, Աստուածածնին figurant ամուսինը:

Եւ որովհետեւ համբերութիւնը

չափ մը ունի եւ ժուժկալութիւնը սահման մը, նոյն իսկ ամէնէն պարկեշտ, ամէնէն lymphatique նոր հարսերուն համար, էօթէն, որ Անատոս Յոլութեան կո(յ)սակից մը չէր, որոշեց մօրը բացուիլ եւ անոր հասկըցնել այն անօրինակ, աննախընթաց վիճակը, որուն կ'ենթարկուէր չնորհիւ Սիմօնին հոն տեղուանքը չըլալունս:

— Ես ասանկ ըլլալը գիտնայի նէ, պօս տեղը ձերմակ Ֆիսսանս շինել չէի տար ոչ ալ թեւ դնել կուտայի գլխուս, կ'ըսէր ու կ'այրէր:

Որչափ իրաւունք ունէր ատանկ մտածելու քսանեւէինդամեայ այդ աղջիկը՝ որ ժամ առաջ débarrasser ըլլալ կ'ուզէր այդ գողարիկ գանձէն զոր ամէն աղջիկ երկիւղածութեամբ կը պահէ մինչեւ կարգուած գիշերը, զայն նետելու համար միւս առտու par dessus le premier moulin venu: Արտասուաթոր աչքերով մերձեցաւ մօրկանը եւ հեծկտացող ձայնով մը ըսաւ անոր:

— Մայրիկ, իմ աղուոր մայրի՛կս, քեզի բան մը պիտի ըսեմ, բայց չպիտի սրդողիս:

— Ի՞նչ կայ, ըսէ տեսնեմ էօթէնս, մէկ տեղդ կը ցաւի կոր:

— Չէ՛ մայրիկ, բան մը չունիմ, միեւնակ տես մը ունիմ, անոր չարէն դուն պիտի տեսնաս:

— Երկու օրուան հարս ի՞նչ տես կ'ունենաս կոր, շուտ ըսէ՛ տեսնեմ, ըսաւ մայրը գորովալի շեշտով մը:

— Ի՞նչ Սիմօնը հիշ երեսո նայած չունի, սանքիմ ես քուլլայի շինուած ըլլայի. կարգուած գիշերնուսմէ պիտի, կունակը կը դարձնէ, խրո, խրո կը քնանայ: Տէրտէրը «Եղիցին երկօքեան ի մարմին մի» ըսաւ, ո՛ւր է ես...:

— Քա էօթէն, հետս շախա՞ կ'ընես կոր, առտուանցով հիշ ի՞նչ ի՞նչ չունիմ:

— Չէ, մայրի՛կ, խաչոր չէ, սուս կը զրուցեմ կոր նէ քօր ըլլամ:

— Քա պատմէ նայիմ, առ բանին խելքս չի հասնիր կոր:

Եւ էօթէն տեղն ի տեղօքը ամէն բան պատմեց եւ իր արդարացի տուայտանքները շատ համեստ կերպով մէկիկ մէկիկ ներկայացուց զինքը աշխարհ բերողին:

— Քա, անապա լէ՛յՅը աւրեց եւ կամ թէ սայլը՞ կ'ընէ կոր:

— Ատ ալ սայլը ընելէք բա՛ն է զեհեք, անանկ է նէ ի՞նչ տեղի կարգուելու ելաւ, իմ ալ գլուխս այրեց:

— Աւելիս ելլայ, էօթէնս, ես ալ ի՞նչ ըսելս շարքիլի ըրի. ասանկին ալ հիշ չէի հանդիպած, ցե ալ իմացած էի: Կայնէ նայինք, հեյպիք ատոր չարէն կը գտնանք, չէ նէ եկած տեղը թող երթայ, երեսից մայիլ եւ զող չիկայ:

Բայց կայնէ նայինք, պիլի խապահարը քու քովդ է, աւելցուց:

— Ի՞նչ կը զրուցես, մայրիկ, ես ընտո՛ր աս բանին մէջ յանցաւոր կրնամ ըլլալ, ըսէ՛ նայիմ:

— Դուն տահա ճահիլ ես, աղջիկս, կարելի է...:

Եւ մայրիկը իր փորձառական հմտութենէն բաժին հանելով աղջրկանը, ուսոյց անոր բոլոր ռազմական այն tactiqueները զորս կիները ի կիր կարկանեն, չի մնալու համար էօթէնի վիճակին մէջ, վիճակ մը որ պարզապէս նախատինք մըն է՝ նետուած ամբողջ իրական սեռի երեքին:

— Էօթէնս, սա ըսածներս այս գիշեր մի մոռնար, հա՛: Վաղը առտու ալ ինձի խապար տուր:

Հարսնիքը երկու-շարթի առտու տեղի ունեցաւ Ս. Երրորդութեան եւ կեղեցին, նախագահութեամբ Հմայեակ կայսկոպոսի եւ կնքահայրութեամբ՝ «La Blague Hongroise» ապահովագրական ընկերութեան կ. Պուսոյ ներկայացուցիչ՝ Monsieur Amedée Belfrimousseի, Սիմօնին բալթրոնը:

Հարսնիքը, — պսակ եւ soirée մէկ տեղ առնելով, ոտքի վրայ soupeին ալ առանց մոռնալու, — տեւեց մինչեւ կէս գիշերէն երկու ժամ ետքը, երբ ալ գաւաթ մը գինի չէր մնացած տանը մէջ եւ ոչ ալ թիլիմ մը խնձոր:

Երբ ամէն բան լմնցած, հարսնեւորները մեկնած, ճրագները մարած եւ տունը քիչ մը հանդարտութեան երես կը տեսնար, նորապսակ զոյգը երկրորդ յարկի իր ննջասենեակը քաշուեցաւ:

Սակէ անդին նկարագրելը քիչ մը դժուար է եւ ojsouffina scabreux:

Փորձենք սակայն. թերեւս աւելի յաջողիմ այս նկարագրութեանս մէջ՝ քան երբ toupetin կ'ուսննամ ձեզի պատկերացնելու Վանօրէից Խորհուրդին մէկ նիստը:

Այն հարսը որ ճիշդ վեցուկէս ժամէն հագուած էր, տանընթաց վայրկեանէն հանուեցաւ:

Նոր հարս չեղողներն ալ այս կանացի մասնաւոր ճարտիկութիւնը ցոյց կուտան երբ սենեակի մը մէջ երկու հոգի կայ միայն:

Միեւնոյն բանը բրաւ Սիմօն: Անոր հանուելուն համար պէտք եղած ժամանակամիջոցին վրայ չեմ ծանրանար, որովհետեւ էրիկ մարդ մը կ'ուզէ հագուի, կ'ուզէ հանուի c'est kif kif bourricot...:

Վարդազոյն լուսամտիտի մը տակ պլպլացող պզտիկ լամպորը մինակ վրայ կան էր այս կրկին փրկացումներուն:

Նոր հարսը իր intime toiletteը ընկէ եւ Սիմօն խաչ մը հանելէ ետքը. քազե քազե էրիկ կնիկ եղողները մտան անկողին:

Սասնկ պարագայի մը մէջ, Վիքթոր Հիւկօն կը յիշեմ, որ նոր հարսնու փեսան անկողին դնելէ ետքը կ'աւելցնէր թէ, «Հրեշտակ մը դրանը առջեւ կեցած, մատը բերնին վրայ, սենեակին ժուտքը կ'արգիլէր»...:

Ներսը ինչ անցաւ դարձաւը գիտնալ ոչ իմ գործս է եւ ոչ ալ ձերինը:

Միեւնակ սա գիտեմ որ, ամուսնական պարտականութիւններուն ամէնէն տարրական սկզբունքները գործադրելէ ետքը, — երեք փաղաքուշ խօսք եւ չորս պաշիկ, — Սիմօն՝ կրունակը դարձուց եւ մէկ կտոր քուն մը քաշեց մինչեւ առտու:

Առտուն ալ — Այսօր գործ ունիմ, Պէյքոզ պիտի երթամ — ըսելով, կանուխէն, կինը անկողին մէջ ձգեց եւ անոր այտերը գդուելէ եւ անոնց վրայ երկու խոշոր համբոյրներ փակեցնելէ ետքը, հին լաթերը հագաւ եւ առաւ քալեց:

Գլուխս կը կտրեմ եթէ էօթէն, էրկանը մեկնելէն ետքը, սապէս չի մտածեց:

— Էյի՛ր կարգուիլ ըսածնին առ էնէ, բապուսնս պիլիկ չարժեք, ես գիտէի քի...:

Պարբերութեան մնացեալ մասը իր դաղտնիքն է. բաւական կրթուած մարդ եւ անոր վրայ նետուած քողը վեր չառնելու համար:

Conjunctioն այս մունջ եւ passif եղանակը չորս հինգ գիշեր միօրինակ կերպով կրկնուեցաւ:

Կսկծալի, պատրալից statu quo: էօթէնի աչքին՝ Սիմօնը էրիկմարդ մը չէր այլ սուրբ Յովսէփ մը, Աստուածածնին figurant ամուսինը:

Եւ որովհետեւ համբերութիւնը

չափ մը ունի եւ ժուժկալութիւնը սահման մը, նոյն խակ ամէնէն պարկեշտ, ամէնէն lymphathique նոր հարսերուն համար, էօթէն, որ Անատոս Եղուբեան կո(յ)սակից մը չէր, որոշեց ձորը բացուիլ եւ անոր հասկըցնել այն անօրինակ, աննախընթաց վիճակը, որուն կ'ենթարկուէր շնորհիւ Սիմօնին ուն սեղուանքը չըլալուն:

— Ես ասանկ ըլլալը գիտնայի նէ, պօս տեղը ձերմակ Ֆիսսանս շինել չէի տար ոչ ալ թիւ դնել կուտայի գլխուս, կ'ըսէր ու կ'այրէր:

Որչա՛փ իրաւունք ունէր ատանկ մտածելու քսանեւհինգամեայ այդ աղջիկը՝ որ ժամ առաջ débarrasser ըլլալ կ'ուզէր այդ գողտրիկ գանձէն գոր ամէն աղջիկ երկիւղածութեամբ կը պահէ մինչեւ կարգուած գիշերը, զայն նետելու համար միւս առտու par dessus le premier moulin venu: Սրտասոււթոր աչքերով մերձեցաւ մօրկանը եւ հեծկլտացող ձայնով մը ըսաւ անոր.

— Մայրիկ, իմ ալուոր մայրիկս, քեզի բան մը պիտի ըսեմ, բայց չպիտի սրբողիս:

— Ի՞նչ կայ, ըսէ տեսնեմ էօթէնս, մէկ տեղը կը ցաւի կոր:

— Չէ՛ մայրիկ, բան մը չունիմ, միեւնակ սեռս մը ունիմ, անոր չարէն դուն պիտի տեսնաս:

— Երկու օրուան հարս ի՞նչ սեռս կ'ուսննաս կոր, շուտ ըսէ՛ տեսնեմ, ըսաւ մայրը գորովալիբ շեշտով մը:

— Իսե՛կ Սիմօնը հիշ երեսո նայած չունի, սանքիմ ես քուլլայի շինուած ըլլայի. կարգուած գիշերնուսէ պիտի, կունակը կը դարձնէ, խրո, խրո կը քնանայ: Տէրաէրը «Եղեցին երկուքեան ի մարմին մի» ըսաւ. ո՛ւր է ես...:

— Բա էօթէն, հետս եախա՞ կ'ընես կոր, առտուանցով հիչ իբրան չունիմ:

— Չէ, մայրիկ, խաչոր չէ, սուս կը զրուցեմ կոր նէ քօր ըլլամ:

— Բա պատմէ նայեմ, առ բանին խելքս չի հասնիր կոր:

Եւ էօթէն տեղն ի տեղօքը ամէն բան պատմեց եւ իր արդարացի տուայտանքները շատ համեստ կերպով մէկիկ մէկիկ ներկայացուց զինքը աշխարհ բերողին:

— Բա, անապա լի՞ջը աւրեց եւ կամ թէ սայլը կ'ընէ կոր:

— Աս ալ սայլը բնելէք բան է զեհեք, անանկ է նէ ի՞նչ թիլի կարգուելու ելաւ, իմ ալ գլուխս այրեց:

— Աւերս ելլայ, էօթէնս, ես ալ ի՞նչ ըսելու եաւրմիւ ըրի. ասանկին ալ հիշ չէի հանդիպած, ճե ալ իմացած էի: Կայնէ նայինք, հեյլիք ատոր չարէն կը գտնանք, չէ նէ եկած տեղը թող երթայ, երեսին մայիլ եւ զող չիկայ:

Բայց կայնէ նայինք, պիլի խապանաքը քու քովդ է, աւելցուց:

— Ինչէր կը զրուցես, մայրիկ, ես ընտո՛ր առ բանին մէջ յանցաւոր կրնամ ըլլալ, ըսէ՛ նայիմ:

— Դուն տահա ճանիլ ես, աղջիկս, կարելի է...:

Եւ մայրիկը իր փորձառական հմտութենէն բաժին հանելով աղջկանը, ուսոյց անոր բոլոր ուղմական այն tactiqueները զորս կինը ի կիր կարկանեն, չի մնալու համար էօթէնի վիճակին մէջ, վիճակ մը որ պարզապէս նախատինք մըն է՝ նետուած ամբողջ իրական սեռի երեսին.

— Էօթէնս, սա ըսածներս այս գիշեր մի մոռնար, հա՛: Վաղը առտու ալ ինձի խապար տուր:

Միմոնին յաջորդ առաու շուկայ երթալէն անմիջապէս ետքը, Էօփէն գնաց մայրը գտաւ խոհանոցին մէջ, ուր վարպետին միտիա իչի կ'ապսպըրէր ան ցերեկուան ճաշին համար:

Մայր ու աղջիկ իրարու երես նաջելով, աչքով ունքով կրցան զիրար հասկնալ: Այդ գիշերն ալ Էօփէն՝ երկու խոզով պօքը պառկած էր:

Քիչ մը վերջը խօսակցութիւնը շարունակուեցաւ վերը:

— Չըսես քի թիւզ պի թիւզ սերսեմին մէկն է եղեր: Կայնէ՛, վաղը առտու ես անոր հախէն կուգամ: Թե՛վեհլիլ չէ քի, աս ու ան,

— Աղջիկնիդ փարային համար կ'առնէ կոր, կ'ըսեն ու կ'երթան:

— Մերտդ մի՛ կտորեր քա Էօփէն, չըլլայ նէ ես՝ Աստուծոյ հրամանով կը զատեմ, զաթը վեհիլ Հայր Սուրբը պապայիդ փեհ բարեկամն է:

Հարանիքին ութօրէնքին, կիրակի առտու, երբ Միմոն և Էօփէն անկողնէն ելլելով, գուլպանին հաղնելու վրայ էին, Միմա հանրմ՝ մայրիկը Էօփէնին և հետեւաբար զոքանջը մեր կուտունի բարեկամին, պօւպախ մը պէս խուժեց սենեակէն ներս:

— Բարի լոյս գայ վրանիդ, ընտո՞ր էք, զաւակներս:

— Շատ աղէկ, շնորհակալ եմ, մայրի՛կ, ըսաւ Միմոն:

— Գիտցածիդ պէս, աւելցուց Էօփէն:

Միմա հանրմ, աթոռ մը առաւ և եկաւ տեղաւորուեցաւ, ճիշտ մահճակալին քովիկը:

— Ինձի նայէ միւսիւ Միմոն, բաներ մը կ'ըսէ կոր Էօփէնը, իրա՞ւ է:

— Ի՞նչ բան, մայրիկ:

— Ի՞՞՞՞՞, սանգիմ հիչ երեսը նայած չունիս եղեր, կունակդ կը դար-

ձընես թէյօր լուս ըն չըսելով կը քընանաս եղեր, աս եղա՞ւ միւսիւ Միմոն. մեղքը չէ՞ աս ճահիլին, առկէզատ մենք մեր աղջիկը կարգիցինք քի, տուներնիս շէննայ, թոռներու տէր ըլլանք և անոնց վրայ նայելով քե՛ծ ընենք: Աս ճամբան չելլա՛ր, միւսիւ Միմոն:

— Իրաւունք ունիք, մայրի՛կ, վրայ բերաւ Միմոն, շատ ալ իրաւունք ունիք, ես ալ ձեզի հետ եմ, բայց ինչ ընեմ որ ձեռքս չէ:

— Ձեռքդ չէր նէ, ի՞նչ տեղը կար կարգուելու, թող Սրմաչ երթայիր վարդապետ ըլլայիր:

— Ատ ըսել չեմ ուզեր, մայրիկ, տահա հոնտեղուանքը հասնելու եփեյի վախիթ ունինք: Մինակ սա կայ քի, Էօփէնը առջի օրէն երդում ձգեց քի բերանս ցիկարա չի դնեմ, խաթրը չի կտորելու համար, հա ըսի: Եկուր նայէ քի, ես քիւքիւն չի խմեցի մի՞, ալ բանի եարար մարդ չեմ, նէ գործիս աչք ունիմ, նէ՛ խաճաս տեղն է, սերսեմ կը կտրիմ, նե՛ հալ կը մնայ վրաս, նե խուվեք, ալ կրնաս նէ աշխատէ, քիւքիւն չի խմեցի մի՞, քօհաճ բան մը կ'ըլլամ, նասը ըսեմ, իշտէ քուրջի կտորի պէս բան մը, նա՛ բաշալբա:

— Տեսա՞ր հիմա քի, փիւքիւն խապահաթը քուկդ է եղեր, սերսեմ, դիտել տուաւ Միմա հանրմ աղջկանը:

— Ես ի՞նչ գիտնայի, մայրիկ:

— Նե իսէ, զարար չունի, հիմա հասկցուեցաւ, աճ կ'ընես տղաս, առտուանցով եկայ քեզի թեթիւքիւն ըրի, հող չէ, տահա կանուխ է, նեմ ալ այսօր կիրակի է, քանի մը սահաթ տահա բահարդ նայէ, ես քեզի հիմա բաքէթ մը ցիկարա բերել կու-

տամ, բահաթ սիրտով խմէ, հա՞ Միմոնիկ:

Եւ Միմա հանրմ, սենեակէն դուրս ելլելով, սանդուղներուն գլուխէն կը պօռայ վարի խոհարարին:

— Վարպետ, վարպետ...

— Ի՞նչ է, խանում:

— Գնա՛, սա քօթեյի աճէմ քիւքիւննիկն երկու բաքէթ զիվանասրգ հարուրնոց ցիկարա առ տէ եկուր:

— Ի՞՞՞՞՞ ասանկ ես, մայրիկ, հիչ

հիսապ չիլեւս, հիմա երկու բաքէթ առջեւը դնենք նէ, թէյօր իրիկուն Ֆրսըր Ֆրսըր աճէնքն ալ կը խմէ կը լմնցնէ:

— Ես քեզի խրսար խելք չունի՞մ զեյեր: Երկու բաքէթն մէկ հատը Միմոնին, մէկալ բաքէթն ալ պապայիդ համար բերել կուտամ կոր, դուն սուս, ես ըրածս գիտեմ, մինակ չըլլայ քի Միմոնին ականջը ձգես քի պապայիդ համար ալ ցիկարա բերել կուտամ կոր:



“ ԲԷՉ ԷՉ ԲԷՉ ԲԷՆ ”

Երուսաղէմի խնդիրը նորէն օրոցին վրայ է: Կը ներէք անշուշտ որ, կեանքիս մէջ առաջին անգամ ըլլալով, ֆրանսաբանութեամբ մը սկսիմ յօդուած մը... առանց գիտնալու թէ ի՞նչպէս պիտի վերջացընեմ զայն:

Դեռաբոյս պեխերով պատանի մըն էի, երբ արդէն այդ խնդիրը մէջտեղն էր: Հիմա մազերս կը ձերմըկնան կոր և տակաւին հոն ենք, ուր որ էինք տարիներ առաջ:

Քայլ մը առջեւ չենք գացած, կ'երդնում ձեզի, Սուրբ Տեղեաց վրայ:

Մէկ կողմէն կը գողնան, պարտք կը դիզեն, կ'ըմբոստանան և պատարագ կը մատուցանեն, իսկ միւսէն՝ կ'ամբաստանեն, կը պօռան, կը կանչեն, կը վիճին, կանոնադիր կը շինեն, քննիչներ կը դրկեն, և սակայն նորէն և միշտ mélodrameը կը շարունակէ և պանդոյրներու աշխարհը կը խայտայ ու կ'աղաղակէ միուզիք... միուզիք:

Կը խորհիմ թէ, և կարծեմ թէ շատեր ինծի պէս կ'ընեն, այս ազգը՝ քանի որ վանք մը — Սուրբ Յակոբի անուան ձօնուած այդ աւազակներու բանակատեղին — այո՛ վանք մը, չորսուկէս վարդապետներ և քանի մը ոսկի եկամուտ ունեցող միաբանութիւն մը չի կրնար կոր կարգի կանոնի բերել, ընտո՞ր տակէն պիտի ելլէր, եթէ Աստուած մի՛ արասցէ, փորձի համար նոյն իսկ, պետութեան մը գլուխը դնէին զինքը,

ինքն իր գլխուն կառավարուելու խնդրանք...:

Երուսաղէմը, հաճիներու այդ Touring Clubը և քանի մը վեղարաւորներու այդ Քլօնտայքը, մեր ազգին ինքնագիտակցութեան, վարչական կարողութիւններուն ծանրաչափն է, որուն ապակեայ խողովակին մէջ՝ փոխանակ անդիկի, միւսօ՞ն դրուած է:

Այդ Երուսաղէմի շուրջը կը դառնանք ու կը դառնանք և ուր ենք նէ, հոն ենք արդէն:

Ի՞նչ խնկելի, պաշտելի cercle vicieux! Այս վերջերս սակայն, il en était bien temps, սեւ վարագոյրներուն ետին և մութին մէջ խաղցուած եղեռնը կը լուսաբանուի և այդ mélodrameին դերակատարները դիմազերծ կ'ըլլան շնորհիւ «Ազատամարտ»ի՝ Դաշնակցութեան հանապազօրեայ այդ բերանին, որ փոխանակ սեւ-սեւ բուրելու պեւ-պեւ կը հօտի:

Ըստ «Ազատամարտ»ի ուրիմ, Երուսաղէմի խնդիրը ըսուած imbroglion ուրիշ բան չէ եղեր, բայց եթէ կրօնականի և աշխարհականի պայքար մը, ո՛չ աւելի, ո՛չ պակաս:

Ահաւասիկ diagnostic մը ձեզի գոր երկու ձեռքերովս պիտի ծախահարէի, եթէ անոնցմէ մէկը այս պահուս congeթի մէջ չի գտնուէր:

Անգամ մը որ այդ Սրբոյն Յակոբայ կուրծքին վրայ լայնափեռեկ դոյացած փտախար օխտանիչուեցաւ, — après la pluie, le beau temps, — հիմա կարգը եկաւ ատոր դարմանը

վնտուելու, և ես չեմ վարանիր հաւատալու թէ, այլեւս այս խնդիրը շատ չի պիտի դադարեցնէ մեր ազգային ժողովը, պօս մարդերու այդ կողովը, զոր շփոթելու չէ, ծնրադէր կ'աղաչեմ, Բարիդի սակարանին կողովին (corbeille) հետ, որքան որ երկուքին մէջն ալ դրամի անուսովն է քր երդում կը հանեն շարունակ:

Ձեմ ուրանար որ Ազգային Ժողովը շատ մը նիստեր գումարեց, ու մանք դոնփակ և միւսները վրան բաց, այդ Քրիստոսի փափկանկատ աշակերտներուն հախէն գալու և խանդարեալ statu quoօն վերահաստատելու համար Յորդանանու եզերքը:

Քիչ մը քիչ ճառեր չի խօսուեցան, քիչ մը քիչ իրարու գլուխ չի պատուեցին, Յուզիքներով կանոնադիրներ պատրաստուեցան և բոցեկարօյով տեղեկագիրներ կարգացուեցան: Ժամանակ եղաւ որ Քրիստոսի դերեզմանին շուրջը աւելի շատ քըննիչ կար՝ քան ուխտաւոր:

Այս ամէն եղածներուն մէջ սակայն, իմ գիտցածն սա է որ, «Երուսաղէմի խնդիրը» ըսուած այդ ազգային միջաւանին մէջ, միակ մարդ մը գտնուած է որ իրապէս օգտակար եղած ըլլայ Ս. Յակոբայ վանուց: Եւ այդ մարդը ուրիշ մէկը չէ բայց եթէ... Դեռնդ վարդապետ Մագսուտեանը, որուն համար կրնան ուղածուեն չափ գող ըսել, բայց եաֆալի և Երուսաղէմի կալուածները միշտ կանգուն պիտի մնան աւագաւագ պոտալու համար թէ՛ Երուսաղէմի վանքին միակ օգտակար միաբանը, Դեռնդ վարդապետը եղած է malgré tout և հակառակ բոլոր ըսուածներուն:

Կրնայ ըլլալ որ այս ըսածիս ամէն մարդ համակարծիք չըլլայ. ատկէ ի՞նչ կ'ելլայ սակայն, Խաչեցելոյն համար ալ Հրեաները չէին ը-

սեր թէ Աստուածորդի չէ և ըսածնին ապացուցանելու համար չի խաչեցի՞ն զայն, sur la place de... Կողովոթայ:

Եկէ՛ք սասանկ հին պատմութիւններ չի պրպտենք և դառնանք «Ազատամարտ»ի ըսածին:

Քանի որ եղածը աշխարհականի և կրօնականի պայքար մըն է սոսկ, ինչպէս ես ալ կը հաւատամ, ըստ իս, փոխանակ խնդիրը նորէն օրակարգ անցնելու, ինչ որ դրումի համ տալ սկսաւ, ես խոնարհաբար և ազգասիրաբար կ'առաջարկեմ «catch as catch can»ի դիմել, միանգամ ընդ միշտ վարագոյրը իջեցնելու համար այդ յաւիտենական, ամօթալի և անբարոյական կրօնա - զաւեշտական խաղին վրայ:

Քանի մը երեսփոխաններու գործին չպիտի դայ եղեր խաղաղ լուծուած այս խնդրոյն, tant pis pour eux: Այդ պիտի ենք ալ՝ Օտեանի խաֆասար Իզնատ աղային թող երթան sketsլեւիլի ըլլան, որո՞ւ հոգ:

Ի՞նչ է քիչ եզ քիչ քեցը, Հիմա պիտի ըսեմ: Քիչ մը համբերութիւն. տարիներէ ի վեր Սարգիս Էսմէրեանը մտիկ կ'ընէք կոր, ձեր համբերութեանէն քիչ մըն ալ ինծի բաժին հանեցէք, ի՞նչ կ'ըլլայ:

Քիչ եզ քիչ քեցը Ամերիկայէն նոր եկած, du dernier bateau, մօտայի եղանակն է... կիլիկի:

Երկու փեխիվան իրարու կը փաթթուին, զիրար կը պօխեն, իրարու գլուխ կը պատեն, առանց խնայելու դիրար, մոլեգնաբար, կատաղօրէն, une lutte à outrance, մինչեւ որ երկուքէն մէկը հոգեհապառ զետինը իյնայ, անճրկուած, լիկած, երկու ամիսէ ի վեր սալամուրա դրուած վարուեգի մը պէս:

Յաղթանակ տանողը կը փառաւորուի, մրցանակը կ'ստանայ, էրիկ

մարդիկ հուրը՝ կը պոռան, կինները ծաղիկ կը նետեն և ասոնց մէջէն ամէնէն hysteriqueները՝ իրենց ձեռքի թաշկինակը, և երբեմն ալ հողմահարը :

Boxը, catch as catch canի քով, կը մնայ աննշան՝ որքան աննշան է արտոյտը... Ընդեղջիւրին քով :

Ես կ'առաջարկեմ ուրեմն, — առաջարկութիւն մը բերելու համար, մարդ աւագատեալ Տիւրքիէն երեսփոխան ընտրուելու չէ ես՝ — ես կ'առաջարկեմ ուրեմն որ, մեր կրօնականները իրենց մէջէն և աշխարհականները իրենց կողմէն մէյմէկ ըմբիշ ընտրեն, catch as catch canի դրութեամբ միանգամ ընդ միշտ լուծելու համար Երուսաղէմի խնդիրը որ խենդերը անգամ լիզու կը հանէ կոր :

Կրօնականներուն կը յանձնարարեմ իրենց մէջէն ընտրել, օրինակի համար... Տիրայր վարդապետ Մարգարեանը, որ իբրեւ յողթանդամ և հաստաբազուկ athlète, կրնայ քար հանել... Գողթաթին :

Աշխարհականներուն կը զգուշանամ մարդ յանձնարարելէ, որովհետեւ ես գրաւ կը դնեմ որ արդէն անոնք շատոնց ընտրած ըլլալու են... Միհրդատ Հայկազնը, cet homme à tout faire et à défaire tout.

Արիստակէս Գասպարեան, մեր ազգային գործերու régisseur, պիտի բարեհաճի անշուշտ որոշել թուականը այն օրին, ուր Տիրայր վարդապետ և մեր Հայկազն բարեկամը պիտի փաթթուին իրարու :

Երուսաղէմի ճակատագիրը այդ

օրը պիտի որոշուի, կրնաք հաւատալ խօսքիս :

Մինակ ես պիտի ուղէի որ, այդ օրուան հաւաքոյթը, — տեսակ մը ազգային ժողով — տեղի ունենայ Թաղսմի հրապարակը՝ թոյլ տալու համար որ Վսեմապատիւ առաջին ատենապետը, իր տանը պատուհանէն կարենայ diriger ընել մեր ազգային ֆէյ կզ ֆէյ ֆեճը :

Իբրեւ հանդիսատես, հոն ներկայ պիտի գտնուին, d'office, բոլոր երեսփոխանները, բոլոր ազգայինճիւնները, բոլոր խազեթաճիւնները, բոլոր պօս մարդերը, և Էֆրալոզոսի բարձունքէն հանդիսատես պիտի ըլլայ... Աւետիս Սուրէնեան վտարանդին :

Պայքարը շատ չի տեւեր, հազիւ քսուսուսունինդ վայրկեան, որմէ յաղթական դուրս կուգայ կամ Տիրայր վարդապետ և կամ Միհրդատիկը :

Այսինքն, կամ կրօնականները կը շահին և կամ աշխարհականները. տարբերութիւնը մեծ չպիտի ըլլայ, քանի որ Երուսաղէմը՝ Սաղիմ ըլլալէ չպիտի դադրի յաւիտեան և կամ մինչեւ այն օրը որ Յիսուս Քրիստոս իր գերեզմանին համար ուրիշ տեղ մը ընտրէ :

Կիւլիսը լրմնալուսն պէս, մենք ալ ուրախ գուարթ և Երուսաղէմի խնդիրը փակուած տեսնելու գոհունակութիւնը սրտերնուս մէջ, զինուորականի համաչափ քայլերով պիտի իջնենք Ղալաթիա, Շիտակ ձամբուն կրկայնքը երգելով Հայոց «Մարսէյ-եէզ»ը :

«Տալուրուկի զաւակ ենք քաջ...»

ԵՐԿՈՒ ՄԱԼԱԹԻԱՑԻՆԵՐԸ

Երկուքն ալ Մալաթիացի ըլլալուն, ինծի այնպէս կը թուի թէ՛ թէ՛ մէկը և թէ՛ միւսը Մալաթիա ծնած ըլլալու էին :

Քաղապլանքա և կամ Շէֆլիտ ծնած ըլլալին խիտ քիչ հաւանական կ'երեւի աչքիս :

Միոյն անունն էր Մարտիրոս և մէկալինը՝ Կիրակոս, որ քովէ քով գալերնուն պէս՝ կը կազմէին զոյգ մը... քիթիբիս :

Կենսագրական աւելի ընդարձակ ծանօթութիւններ մի՛ պահանջէք ինչ, Աստուծո սիրոյն, և քիչ մըն ալ ճշմարտութեան խաթերն համար :

Մինակ սա գիտեմ թէ՛ պատմութեանս թուականէն քսան տարի առաջ Կիրասունէն Պոլիս եկած էին, Հիւլալ ընկերութեան «Կիւզէլ Կիրիտ» շոգենաւով :

Քսան տարի շարունակ աշխատելով, տընելով, շարչարուելով, օրը մէկուկէս անգամ կերակուր ուտելով, չորեքշաբթի և ուրբաթ օրերը պահք բռնելով, երեք կիրակին անգամ մը ռաքով Չըրըճը Չայիր կրթալով, կնկան երես չի տեսնելով, կօշիկներուն վրայ եամայ եամայի վրայ դնելով, տաղաւարէ տաղաւար շապիկ փոխելով, և իբրեւ թաշկինակ բթամատնին և ցուցամատնին քովէ քով բերելով, անգամ մը Թէքիրտաղի Ս, Կարապետին ուխտի երթալով և Խարբուրթի հաններէն բնաւ բօլիցա շառնելով՝ կրցած էին, այդ քսան տարուան ընթացքին մէջ,

տէր դառնալ 1000ական ոսկի դրամադուխի մը :

Իրենց կիներուն, զաւակներուն սէրը, հայրենի օջախին կարօտը, և քիչ մըն ալ իրենց ծննդավայրին մէջ մենծ ազայսութիւն ծախելու մարմաջը, մղեցին զիրենք ալ բաւ սեպելու իրենց պանդխտութիւնը և երեք շաբաթ շարունակ, Պոլսոյ թաղերուն մէջ տարածուած բոլոր Մալաթիացիներուն մնաքբարովի պտըտելէ, Չատկի տօնը Պոլսոյ մէջ անցընելէ և Մայր Եկեղեցոյ մէջ Պատրիարքին ձեռքէն հաղորդութիւն առնելէ վերջը, ֆեւրուարին սրխը սրխը կապեցին, սնտուկնին և ճեյպեհներնին շտկեցին, Մըմբուհանին Ալիուխան և Սմբատ Բիւրատի Բանեք բանջը ծախու առին, և սպասեցին որ երկուշաբթի օր մը՝ Բաքի Խօնի շողենաւով և այս անգամ Տրապիզոնի վրայով ձամբայ ելլեն դէպ ի... Խայրեցիք :

Այդ երկուշաբթիէն քսուսուսութեամ առաջ, շաբաթ իրիկունը, Ղալաթիոյ քարափին վրայ, սրճարանի մը մէջ վերջին անգամ իննե սագի քախրմ մը մտիկ ընելէ, երկու երեք զաւաթ թիւզ րախի կոնծելէ ետքը, Մարտիրոս՝ ցած ձայնով ըսաւ Կիրակոսին.

— Կիրակոս էմմի՛, միտքէս բան մը կ'անցնի կօր, դուն ինչ կ'ըսես անապա :

— Վախնամ հատ մը օտիա ճընկենք պիտի ըսես, եղաւ ըլլալիքը պանա պաֆ, կարսօ՛ն, օուկարը օոյսուր պագալըմ :

— Ատ կայ եա՛, Ֆախաք ես կ'ըսեմ քի, այս գիշեր Պէյօղլու ելլանք սե, քիչ մը վախիք անցնենք ցե, ցասը՛ կ'ըլլայ, մէյ մ'ալ Ստամպօլը եա՛ կը տեսնանք, եա չենք տեսնար:

— Թամամ կը զրուցես, Մարտիրոս էմմի, գէշ չըլլար, ելլա՛նք, մէճիտիցէ մը երկուք պակաս թող ըլլայ, Աստուած մեծ է, կեցե կուտայ: Զի գացած մէյ մը տահա սինէմաթօկրաֆ կ'ելթանք, Թոքատլեանին յօսանքան խանդէ մը կը խըմենք, կէս գիշերին կէնէ կը դառնանք խան:

— Ես տահա պաշխա բան պիտի ըսեմ, ես կ'ըսեմ իր սանկ մեմլեկեք չի գացած, մէյ մը Ֆրեկի կնիկ մը տեսնենք սե, հեար քիչ մը ճիլվի անենք. մեր կողմող էմմին կ'ըսէր քի, անոնց համը պաշխա է, ինչ կ'ըսես. Կիրակոս էմմի, սանկ հօլարսայութիւն մը ընենք ցե գէշ կըլլայ, աւանակի պէս Ստամպօլ եկանք, աւանակի պէս տեղերնիս երթալու տեղը չի կայ. լիրայ մը սեւօք մասքաճպիտի ըլլայ եղեր, ճիլվերս ի վար, մենք ալ տէրտէրին ուղած ճիւլպլեցուն մոռցանք կրսենք, չենք տանիր, էֆէնտիմ, աս ասանկ օր մըն է, ինչ կըսես, ընենք մի...

— Հայ, հայ, ինչո՞ւ չընենք, շիտակը իմ ալ սիրտս կուզէր կոր, աք աքչե, քարե կիւն իչից սիւ կ'երթանք եա, հեմ հախովիս կերքանք, կարսո՛ց, կիլ շու հիսապա պախալըմ:

Հաշիւնին տանը չորս զրուշ էր, որուն երկու զրուշովը քարիսեսուած էին:

Իրամը Մարտիրոսը վճարեց, և քիչ մը գլուխին տաքցած, Թիւնէլ նստան և ելան Բերա:

Թէփէ-Պաշիի կողմը յոյն գիւնե-

պանի մը խանութը թիթեւ կերակուր մը ուտելէ, — ծանր կերակուրը գրպանը թիթեւցնելէ զատ բանի մը չի ծառայէր, — երկու գաւաթ ալ ռեչիկաի գինի խմելէ ետքը, սիկաուանին վառեցին և ինկան ճամբայ ի ինդիր — քիչ մնաց Սիմօնեանի պիտի ըսէի — ինդիր... որեիցէ Ֆրեկի կնկան:

Պարզ դիպուածի մը հետեւանքով գացին ինկան Մէր Լուիզի տունը, Եէնի Չարչիի այն խոշոր քարաշէն տունը, որուն թիւը շատոնց է մոռցած եմ:

Երբ դրան ունեակը ախառին վերէն տանտիրուհին, որ, պատուհանը նրստած՝ յաճախորդներու գալստեան կը ըսպատէր, աճապարանք պոռաց վարի ծառային՝

— Գիղգող, Գիղգող, ա՛ջ քափուի...

Եւ երկու ձեռքերը իրարու զարնելով, սենեակին դրան սեմին վրայէն, հրամանատարի ազդու ձայնով մը ձայնեց՝

— Toutes ces dames au salon! Մեր երկու բարեկամները Կիրակոսն ու Մարտիրոս, իշխաններու վայել յարգանքով առաջնորդուեցան ընդունելութեան մեծ սրահը որ միւնոյն ատեն սակարկութեան ալ սրահն էր:

Երբ տան pensionnaire կանայք, թիւով վեց և կամ եօթ, մէյ մէկ գոյնզգոյն թափանցիկ շապիկներով և պիրկ կերպով վեր քաշուած սեւ գուլպաներով, եկան մեր Մալաթիացիներուն դիմացը շարուեցան՝ մարդիկը, ի տես այդ նորութեանց, զըրգոող մերկութիւններու, Լիւպէնի, Հուպիկանի բուրուհներու, ընդերձ մարուած հոլանի ուսերու և ուռուցիկ կուրծքերու՝ խելքի պտոյտի պէս

բան մը ունեցան, և այդ հրաշալիքներու և զմայելի բաներու աշխարհը տեսակ մը վրդովում պատճառեց իրենց տափակ և անմեղ սրտերուն:

Ես ինքս, միւսնոյն ապշահար վիճակին մասնուած ըլլալս կը յիշեմ, երբ առաջին անգամ Լուիզին ներս ոտք դրի և պատերուն վրայ քովէ քով կախուած տեսայ Ռէմպրանտները, Վալասքէզները, Կոյաները, Կինսպորուները, Վաթթօները, Վանտայքները, Վէրօնէզները, Մուրիլլոները և բոլոր վրձինի այն վարպետները որոնք գեղեցկիւն գազափարը տուին մեզի:

Տան սպասաւոր, le grand maître de cérémonie, Բալուցի Գըրիգորը, թարգմանի դերը կատարեց և ծայրահեղ սակարկութենէ մը ետքը, Կիրակոս և Մարտիրոս, մէյմէկ հուրիով ընկերացած ելան վեր:

Հօրթանա՛ ըստ սովորութեան, Սիթէրի ափանց չի մօտեցած, մօտեցաւ մեր Կիրակոս էմմիին և անոր... ցամաք շօշափելէ և պինդ մը սղմելէ ետքը հարցուց.

— Seriez-vous malade, par hasard?

— Վուի, վուի, մալաթ... մալաթ պատասխանեց Կիրակոս:

— Non, blague à part, vraiment, vous êtes malade?

— Մալաթ, ցեխի՛ եա, վալլահա մալաթ:

— F...chez moi donc la paix, espèce de banabak, cochon, sale avarié! houst, allez vous en, et plus vite que ça!

Եւ դուրս ելլելով, վերէն՝ մեր Լուիզին՝

— Mère Louise, ըսաւ, voyez-vous ces banabaks là, ils sont tous les deux empestés; flanpuez les à la porte:

Իրարանցում մըն է փրթաւ տանը մէջ: Գիղգորը վեր վազեց, բոլոր աղջիկները իրենց սենեակներէն դուրս թափուեցան. մեր Լուիզ, կ'սպառնար ոտիկան կանչել. վերջապէս ըրին չըրին մեր Մալաթիացիները դուրս նետեցին, առանց մոռնալու վճարել առ անոնց, 70 զրուշ՝ խմուած գալուշուրերու փոխարժէքը:

Իմ խեղճ բարեկամներս Մարտիրոսն ու Կիրակոս, մինչեւ Հոռով գացին և չի կըցան... Պապը տեսնել:

Փողոցին մէջ սակայն, Կիրակոսին քղինքը կըցաւ միտիթարել, հետեւեալ խորհրդածութիւնը ընելով ընկերովը:

— Մարտիրոս էմմի, սա Ֆրեկի կնիկներուն համար ինչ խքսար մեք ընեն հախ ունին, շուշանորդի իմինս՝ ներս մտանք չի մտանք... ցամաքս և շափուչախ Մալաթիացի ըլլալս հասկցաւ, ա՛ցի օյսուն:



«ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄՈՍԷՆՏ» Ը

Իզմիր... Կեալուր Իզմիրի: Անունը սիրեմ...:

Ես այդ թուականին քսան չորս տարու էի, խօսած —, ան ալ՝ խասապին կնիկը՝ թերեւս երեսուն, կրնուի կան մը համովութեան, փթթումին ճիշդ տարիքը:

Խասապի կնիկ, բայց բնաւ անպատեհութիւն մը չպիտի տեսնուէր եթէ մարքիզուհիներ, կոմսուհիներ և կամ իշխանուհիներ ունենար իր քովը իրբեւ նաթիշտ, այնքան աղւոր, այնքան համեղ, այնքան զգլխիչ էր էր ան՝ Մարիանթին:

Մարիանթին չի գտնուած մարգարիտ մը, գացեր եկեր ատանկ խոզի մը, այսինքն խասապի մը առջեւ նետուէր էր: Մեզք, հազար մեզք: Un petit bijou de Smirniote, լորձմարգի մը պէս մտուտ, համով Boissier էրերկ տրուած է fondantի մը պէս, անուշ՝ ինչպէս կըլլան Հաճի Պէքրի լոխումները: Un vrai régal:

Եւ աչք տնկեցի անոր, խասապի կնիկ կամ ոչ, ինչ փոյթ, բաւական էր որ ծարաւս յագեցնէր և այսպէս կամ այնպէս փոխարինէր béguin մը, զոր առջի տեսած օրէս, սրտիս մէջ ծնիւր զգացի:

Թէ ինչպէս ձեռք անցուցի դայն, մէյ մը Աստուած գիտէ, մէյ մ'ալ Փասուլին, Իզմիրցիներուն ծանօթ Ֆիլիպոն, թէեւ անկէ քիչ մը պակաս դասական, բայց շատ աւելի դիւրամատչելի: Մէճիտիչէ մը անդին ուրիշ idéal չունէր մարդուկը, սիրոյ

աշխարհին այդ խղճամիտ brokerը: Խասապի կնիկ մը զլխէ հանելը, յօշուած գրելու և կամ Երուսաղէմ քննիչ երթալու պէս դիւրին բան մը չի գիտնաք, կ'աղաչեմ:

Պէտք է որ հազար վտանգ աչք առնես, չի մոռնաս խասապին դանակները, եարաղանը, գուցէ վեց հարուածեանը, անոր աններող ոգին, à fleur de peau դիւրագգածութիւնը, մորթելու ձեռքի սովորութիւնը եւ ուրիշ հազար տեսակ դժուարութիւններ որոնց քով Եունկֆրաուի գազաթը մազլցիլը՝ ափսոս մը խրուտալու պէս բան մըն է:

Բայց բաւական է սր անգամ մը նպատակիդ հանիս, վտանգ մտանգ, դանակմանակ խասապ մասապ, բնաւ բան մը աչքիդ չերեւար երբ մանաւանդ տարի մը կ'ուզես որ քսանըհինգը կոխես: Հաճութեան գացողներն ալ ինծի պէս կըլլան, վտանգներու կարեւորութիւն չեն տար: Քրիստոսի գերեզմանը համբուրելու և թեւերնուն վրայ Քրիստոնէութեան trade markը ասեղնադործել տալու համար, երկու անգամ խեղդուիլը աչք կառնեն, մէյ մը Եաֆայի նաւահանգստին մէջ, մէյ մ'ալ դարպասի քապալին...:

Ես ալ անոնց պէս մահեստի ըլլալէ չէի վախնար և մա՛ր աչքս առած, շարաթը անգամ մը Քերաթօխորի կ'երթայի Մարիանթինն ոտքերուն առջեւ դնելու համար պաշտամունքս և ափին մէջ՝ երկու մէճիտիչէ:

Իր էրիկէն աւելի գործունեայ էր Մարիանթին: Որովհետեւ փոխանակ

այս կամ այն կենդանիին միտը ծախելու, իր միտերը վարձու կուտար, և ամսու գլխուն հաշիւ կրնէր որ էրիկէն շատ աւելի դրամ վստիած է...

«Անձրուէն ետքը՝ պայծառ օր», կրնեն ֆրանսացիք, «շատ քեֆեֆ ետքն ալ խազրխ», կրնան աւելցնել եթէ խելք ունին:

Տօթակէզ օր մը նորէն ուխտի գացած էի Քերաթօխորի: Չի հասնէի երթալու...:

Երբ միջոց մը՝ Մարիանթին՝ հագուած այնքան որքան հագուած ըլլալու էր մեր նախամայրը, Եւան ինձորը փրցուցած պահուն, մազերուն տակնուվրայութիւնը կը շտկէր երկրորդ արարուածին համար, և ես ալ քանաքէին վրայ, պատուհանին առջեւ, պուտ մը զով օր կը շնչէի, յանկարծ սանդղակներուն վրայէն ոտքի ձայն մը մեր ահանջին կը հասնի:

— Խարիֆամէ, կը կահագէ Մարիանթին, օ Բանաեօքիս ինե, Բանաեիձամն...:

«Մօմէնտը կրիտիկական էր», ինչպէս պիտի ըսէր «Ազատամարտ»ի խմբագիր մը:

Ոչ փայտելու ժամանակ կար և ոչ ալ պահուրտելու տեղ մը:

Շանթի մը պէս աչքիս առջեւէն անցան Բանաեօթին դանակները, եարաղանը, քապանհան, իր ուրնդեղջիւրի կազմուածքը, խարուած ա-

մուսնի զայրոյթը, կատաղութիւնը և այս ամէնուն հանդէպ ինծի պէս ազազուն, պոնդէ մը վար ինտոզ արարած մը:

Վերջին վայրկեանս հնչած էր. ինչ ընեմ, մարդս հեղ մը կը մեռնի, իմ ճակատադէրս այս է եղեր: Գոնէ պատնէշին վրայ պիտի մեռնէի և վերջապէս սափորը աղբիւրին ճամբան կը կտորի, չէ:

Մտածելն իսկ աւելորդ էր...: Մարդը, հակայ մը, ոլորուն հաստ զոյգ մը պեխերով, Օթթէլլօի հով մը վրան, սենեակէն ներս կը խուժէ մահապիւռ երեւոյթով մը:

Աննչմարելի կերպով պղտիկ խաչ մը հանեցի երեսիս եւ սպասեցի դասակի հարուածին:

Մարդը՝ իր խոփոռ նայուածքը մէյ մը կնկան կողմը դարձուց, մէյ մ'ալ իմինիս:

— Չեի՛ պի, ըսաւ Մտէնտորի ձայնով մը, հոտ քանաքէին վրայ կը մըսիք, անկողնին վրայ չի՛ հանգստանաք...:

.....

Ես մինչեւ այդ վայրկեանիս գիտէի թէ Բանաեօթը խասապ էր, մինչդեռ անպիտանը... կարնավաճառ է եղեր...:



Մ Ի Ի Ս Ի Ի Ս Ա Մ Ի Կ Ը

Մէկ հատիկ էր էլլոմնիկ հանրմին սողան՝ միւսիւ Սամիկը, ամբողջ Իւս- կիւտարի մէջ, հետք առնելով Ալէմ- Տաղին, Բօլոմէզ գեղը, Չամբըճան եւ մաս մըն ալ Խուղխուճուճին:

Միւսիւ Սամիկը խրեախ ֆուան- սրգնա կիսեր եւ ամբողջ Իւսկիւտա- րի միւսեայրիճուճեան մէջ իրմէ չիք հաղւող սեկիխանը չի կար:

Բիւքիւն աղջիկները խննդ կ'ել- ւային վրայ: Քօռքե մը ունէր Սէ- ւամբըզ, դեղին մազերով աղջիկ մը կը սիրէր Ս. Խաչի կողմը. Իճատիցէի կողմը հիյօ-միյօ կընէր խամպուր էֆ- թիկին թուանը հետ, եւ կըսէին թէ Եէնի Մահալլէ բնակող Սուիչմէզ Սատիկ աղային պալսբզին հետ պիտի կարգուէր, ամասկանը վեց ոսկի ըւ- րալուն պէս:

Հանրային Պարտուց Վարչութեան մէջ պաշտօնեայ էր Սամիկ, չորս հա- րիւր յիսուն դրուշ ամասկանով:

— Ինքսիսի բիւքիւն տաճկեղար, Ֆուանսրգնա, ինկիլիզնե, քալեաննա նամակներուն, հաչիւններուն իլանն- բուն, մուհասեպէի թուղթերուն, ինչ խրատ դրուշեղիթ թուղթ կայ նէ ա- նոնց վրայի զարձերուն փուլերը եւ ձեռքովս կը փակցնեմ, կըսէր Սա- միկ եւ առով կը պարծենար:

Հաղիւ քսանը ութ տարու, ալ- լրման կտրիճ, յաջորդ ընտրութիւն- ներուն, թաղական պիտի ընէին զին- քը, գոնէ այսպէս կ'ապահովցնէր զինքը միխար Թուճաճան աղան: Տահա Ս. Խաչի դպրոցը չի լինող- ցած, օխար տարի առաջ, Կոլանսան

Պէրժէն սուած քսաճ էր մախսուճը դպրատունէն, Տուլունը Ումուճիչէին մէջ գործ մը տալու համար: Սամիկը չըլլար նէ, քրքիւր չի կար քի Տուլունը Ումուճիչէն տալու:

Ասանկ նախ կընէր էլլոմնիկ հա- նրմ տուր տրացիներուն:

— Աստուած ուզէ սե՛ Խաչեղի տուներնիս ծախենք նէ, Սամիկա մէջ մը Բարիկ պոլլամիս պիտի ընէ, կըսէր մայրիկը Սամիկին:

Միւսիւ Սամիկը, իր դիտցած ֆը- րանսերէնովը դրահապատ, խօլալլիսով ամէն մարդու առջեւ քիթ չէր փշրեր եւ երբ իրիկունները բօսրա եօլունէն վեր կ'ելլէր, չափերն ձախ կողմի գրպանին մէջ «Stamboul» մը դուրս ցցուած, անանկ ինքնալստահ, անանկ ինքնահաւան քայլեր կ'առնէր որ. Եախանի Եաչի Բուզանդ աղան, ա- մէն անգամ անոր հանդիպելուն, քո- վինին արմուկովը կը մշտէր եւ ներ- քին գոհունակութիւնով մը Սամիկը աչքին պոչովը ցոյց տալով՝ անպատ- ճառ կըսէր:

— Թա՛մ Միւսիւ Բիչոն Բեհ- օխի . . . :

Եւ որովհետեւ կը կարծէր թէ ֆրանսերէն գիտէ, իմ Միւսիւ Սա- միկա իրաւունք կուտար ինքզինքին ֆօզմէքիի թանճը խաւ մը քսելու պէխերուն, ամառը խրսիւր Եախիսա հագնելու, պէտք չունեցած տեղը ակնոց գործածելու, կիրակի օրերը ձեռնոցով պտըտելու: Մէկ գրպանին մէջ, մարդու առջեւ ցուցադրուելիք հարիւրնոց Պաֆրա սիկատէթ կը պա-

հէր, եւ ինքը սովորաբար կը գործա- ծէր եօթանասունոց քարլը-սերք քիւքիւն:

Չատիկ, Ծնունդ ալ, փիս փիս բաշուլի կը քսուէր:

Ճիւղին վերի գրպանէն անպակաս կ'ընէր հայելիի պզտիկ կտոր մը եւ նուրբ սանար մը, կաշիէ պզտիկ պա- հարանի-մը մէջ քով քովի, դրբ իրեն սուած էին Շթայնէն, Չատիկի առ- թիւ գնած 160 դրուշնոց քօսթիւմին հետ, իբրեւ վաճառատան ռեկլամ ընծան:

Բանթալօնին ետեւի գրպանը ան- պատճառ քուրջի կտոր մը կը պահէր, փողոցը՝ մարդ չի գտնուած անկիւն- ներուն առջեւ՝ կօշիկներուն փոյլին մաքրելու համար:

Էլիքիին ֆուանսրգնա գիտնալուն համար, ժամը ոտք չէր կոխեր, քի- թիլլիսու աղաներու վերեսիյի բարեւ կուտար, և փողոցը քալած ատենը միշտ քիթն աակէն կը մուտար Բար- մէնէն կտոր մը, L'amour est enfant de Bohême . . .

Սուարէյի հրաւիրուեր նէ Ֆիս արմօնիլ կը չալէր և քատրիւ Բնք Եիւիճ: կընէր:

Մայրը կ'ըսէր թէ խասապին, պա- դալին, սախալին, հիսապները պիլի- Ֆուանսրգնա կը տեսար:

Եւ այսպէս Սամիկ կը մեծնար և պօյ կը նետէր, գերեզմանատուներու մէջ ինքնիրենին բուսած կիւպարիս- ներուն պէս:

Օր մը, թաղին Չոլերէն Տանա- պաշեան Վրթանէս աղան, մետաք- սեղէնի խանութպան, հաստատեալ ի Մահմուտ Փաշա, մեր միւսիւ Սա- միկին Ֆուանսրգնաին պէտք ունե- ցաւ, ինչպէս մարդիկ ընդհանրապէս պէտք կուենան Բեքին քոխուփի՝

երբ մայաարլին կը կատարի:

Վրթանէս աղան, այդ շարթու մե- տաքսեղէն ապրանքներու վրայ զօն- լու սրփարբ մը տուած էր՝ Լիօնէն եկած երկու commis-voyageursնե- րու, միւսիւ Օկիւսթին, իլի միւսիւ Տիւրանին:

Եւ որովհետեւ մարդիկը շատ նը- պաստաւոր պայմաններու մէջ կ'ըսած էին գործը, — տանըութ ամիս պայմա- նաժամ — Վրթանէս աղան պատշաճ դատեց, այդ երկու Ֆրանսացիները կիրակի օրը կէս օրուան ճաշի հրա- ւերել Իւսկիւտարի իր տանը մէջ:

Լիոնցի երիտասարդները սիրով ընդունեցին իրենց եղած այդ հրա- ւէրը:

— On va rigoler chez ce ba- na-ban, կըսէին իրարու: Այ երեւա- կայելու է հինգշաբթի օրուընէ սկսեալ Վրթանէս աղայի տան մէջ տեղի ու- նեցած իրարանցումը:

Տունը վերէն վար աւելցին, սըր- բեցին, մաքրեցին, միսաֆիրի օսալին քիւլ փեքեներուն քօզերը առին, Վրթանէս աղային աղբօրը տունէն կալսբզը քապախներուն քախմը բերել տուին և քովի տունէն ուղե- ցին պաֆօն չաքալ դանակները:

Օրիորդ Էօժէն, տան աղջիկը, շուտ մը նոր պլուզ մը կարել տուաւ, և և մայրիկը սնտուկին տակէն հանեց կիւլ կլմաս մատնին:

— Հայրիկ, ըսաւ հինգշաբթի գի- չեր Էօժէն Վրթանէս աղային, իմ կիտցածս՝ ֆրէնկները սեղան նստին նէ, առաջուց կերակուրներուն անունը կ'ուզեն գիտնալ:

— Ատոր լիսրա կ'ըսեն: Երջանիկ Արամին յօճաքան պիլի կայ:

Menu բառը Բերայէն Իւսկիւտար անցնելու համար, կ'սպասէ որ Խապա- թալէն Հարէմ Իսկէլէսի կամուրջ մը նետուի Վափորի վրայ:

— Փեխ աղէկ ամնա, վրայ բերաւ տանտէրը, ստիկա նասրլ ընելու է, քա՛ Էօթէն, ասխրսար Ֆուանսրգնա քանա՛ պեհեմիթ չէս կընար կոր ընել, հինգ տարիէ կըրլ-կըրլ զպրոցի փարա կուտանք կոր:

— Դուն ալ անայիպ բաներ կըսես, ֆուզում վրթանէս աղա, առարկեց կինը, գպրոց ըսածդ աւեհի խանութ է գեհեր, չօճուխը ի՞նչէն պիտի կիանայ կերակուրներուն անունները:

— Փեխ աղէկ, հասկցանք, է՛յ նասրլ ընենք:

— Միւսիւ Սամիկին ըսինք նէ, չի՞ գրեր անապա:

— Աղէկ ըսիր, զարբ՝ քեմեիյեցու մը քիպիք պարտք ունի ինծի, հեկպիք ըսեմ նէ չէ չըսեր:

Եւ անանկ ալ միւսիւ Սամիկին առաջարկուեցաւ, ճաշացուցակին ֆըրանսերէն խմբագրութիւնը:

— Գլխուս վրայ, պատասխանեց Սամիկ, մինակ դուք ինչ կերակուր պիտի հանէք նէ, թուղթի մը վրայ գրեցէք, ինծի տուէք, ես քեհիմէ կ'ընեմ:

— Քեզի հեր նէ խրսար գահմեք է նէ, վաղը իրիկուն հոսկէ անցնելուդ մէյ մը մեզի հանդիպէ թուղթը կուտանք:

Արդէն կերակուրներուն ցանկը բերանացի պատրաստուած է, ուստի անմիջապէս Էօթէն գիրի առաւ զայն:

Ահաւասիկ այդ լիսթան.

- Թեայիյէլի չօրպա
- Տեօհեք ֆեպապ
- Բարիհան ֆարնը Էարթ
- Էնկիմարի օթուրսմա
- Փասրն պուսու
- Իմիկ հեկվա
- Նայմախով քուլու մպա

Շարաթ առտու, միւսիւ Սամիկ, գուլպայի տուիլի մը տակի կողմէն կտրուած քառակուսի քառթօնի մը վրայ, կոթիկ գրերով գրուած հետեւեալ menuն բերաւ:

Եկէ՛ք միասին կարդանք զայն.

- Soupe bien élevée
- Rôtis qui tourne
- Aubergine ventre fendu
- Artichaut ne laissez pas assoir
- Cuisse de femme
- Hélva d'Irmik
- Pompe avec Crème

Այս ճաշացուցակին պատրաստութենէն ետքը միւսիւ Սամիկ կրնար պարծենալ թէ Vatel եւ Brillat-Savarin իրեն քով մարմիթօններ կրնային ըլլալ միայն:

Դժբաղդութիւնը հոն էր որ, միւսիւ Օկիւսթ եւ Տիւրան, հրաւիրեալ commis-voyageursները չի կրցան ճաշակել այդ զարմանահրաշ կերակուրներէն, որովհետեւ շարաթ իրիկուն՝ իրենց patronէն հեռագիր մը ստացած ըլլալով կիրակի առտու իսկ Լոյտով ճամբայ ելած էին Սելանիկ վրայօք... Օտէսա երթալու համար,

վրթանէս աղան աւանակներու պէս երկու ժամ Իւսկիւտարի նաւաժատոյցը սպասելէ ետքը յուսահատ, շնչասպառ, հայհոյելով տուն դարձաւ:

Դունէն ներս մտաւ թէ ոչ, կինը եւ աղջիկը կասկարմիր կտրած դիմաւորեցին զինքը կարծելով որ հիւրերը ետեւէն կուգան կոր:

— Մարդերդ ո՛ւր են, հարցուց ամուսինը:

— Ձգէ՛ պի, սա Էսեպսիզները, իրեխ վափուր սպասեցի, մարդ, մար-

դասանք մէջ տեղ չելաւ, Էանլը վափուր նստած ըլլալու են:

— Է՛յ, սա կերակուրներուն մեղքը չէ:

— Հոգդ, կնիկ, մենք ալ շարաթ մը դուրսէն բան չենք առնիր:

— Հիչ չէ նէ, հայրիկ, միւսիւ Սամիկը անս քե իրիկունը հետդ կե-

րակուրի բեր, անանկ ալ սեղանը շտկած եմ անանկ ալ:

— Ձգէ՛ սա զիւպպեմ, մենք չենք կրնար ուտել զեյիք...:

Թէ վրթանէս աղային ծախքերը եւ թէ միւսիւ Սամիկին Ֆուանսրգնա ասանկ պօս տեղը դացին ահա:



ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՄԹԵՐԱՆՈՑ ՕՏԱՐ ԱՊՐԱՆԱՑ

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ՍՆՏՈՒԿՆԵՐԸ

(LES MALLES)

Այլ վար իջեցուցուած են անոնք :
Հոն են, նախասենեակին մէջ,
տակաւին աղէկ մը չարթնցած այն
խորունկ և երկարատե քունէն, որ
վերջին արձակուրդներէն ի վեր թրմ-
րեցուցած է զիրենք : Ես զիրենք
չատ լաւ կը յիշեմ, բայց անոնք զիս
չի ճանչնալու կուգան :

Հակառակ անոր որ, այդ սնտուկ-
ները իրենց վրայ կը կրեն, սև կամ
կարմիր ներկով գրուած անուանա
սկզբնատառերը և ցոյց կուտան իրենց
մէկ դաստապանէն յաւակնոտորէն
կախուած՝ կաշիէ շրջանակով՝ իմ մէկ
այցատոմսս, այդ սնտուկները բոլորո-
վին կ'անգլխտանան զիս :

Անոնք՝ աւելի մօտ մտերմութիւն
մը ցոյց չեն տար ինձի, քան ինչ որ
պիտի տային կայարանի բեռնակրի մը :

Անոնք՝ որեւէ շնորհքէ և բարե-
կամեցողութենէ զուրկ, կարծես յա-
տուկ կերպով կ'ուզեն շեշտել իրենց
ուղտանման խոշորութիւնը : Սենեա-
կին մէջ ահագին տեղ կը բռնեն ա-
նոնք և ասանկ ընելովն ի կարծես
մասնաւոր հաճոյք մը կ'առթեն իրենք
իրենց :

Լայն անտարբերութեամբ մը ա-
նոնք իմ տանս մէջ են, ճիշդ ինչպէս
պիտի ըլլային այլուր, որեւիցէ տեղ
մը : Եւ ըսել թէ ես եմ իրենց տէրը,
ես ընտրած եմ զիրենք և ես՝ իրենց
գինը վճարած :

Հակառակ կարասիի ձեւեր ունե-
նալու և անոնց չափ տեղ բռնելու
նուն, սակայն նորէն կարասի չեն

այդ սնտուկները և անոնց քով
փնտուելու չէ հեշտադարանի մը (com-
mode) մտերմակարգիւրը և ամենա-
կուլ փորը, հանդերձադարանի մը՝
էրկ-կնկանին նմանող խանդաղա-
տանքը և հայելազարդ դարանին հա-
մակրելիութիւնը :

Ո՛չ ընտանիք, ոչ ընտանի օջախ,
ոչ հօրենական երդիք և ոչ հայրենիք
չունենալու, իրաւունք ունին սըն-
տուկները՝ երբէք չզգալու՝ իրենք
իրենց տան մէջ զամուսնին : Ինչպէս
որ ճամբորդները եսասէր կըլլան,
նոյնպէս ալ անոնք քիչ մը նկարագիւր
ցոյց կուտան կայարաններու մէջ,
բեռնակառքերու, սայլերու և հանրա-
կառքի մը վերնայարկին վրայ : Ա-
նոնք կեանք կ'առնեն երբ թանգուած,
չուաններով կապուած և մինչև բե-
րանին լեցուած կ'ըլլան, ան ալ
ճամբու երկայնքը, ճամբորդութեան
տեւողութեան միջոցին միայն :

Պարապ, հանգստի կոչուած սըն-
տուկը, ձեղուանայարկին մէջ խրածը
և կամ այն սնտուկը որ աւելորդ
բաներու սենեակի մը մէկ անկիւնը
նետուած է, այդ սնտուկը՝ լքումի
անլուռ առարկայ մըն է, անբացատ-
րելի անանձնաւորութեամբ, մեռածէ
աւելի գէշ բան մըն է, տխուր և
ժանտաղէմ բան մը, վնասեցնող, որ
բան մը չէ, ոչինչ մը որմէ խոյս
կուտայ, անոր տեսքէն սքիւնի բըռ-
նուած, նոյն իսկ ծով պահող մկիկը :

Բայց այս պահուս, սնտուկները
ինքզինքնին ցոյց տալու եղանակին

նախօրեակին մէջ կը գտնուին: Կա-
 փարիչներն բաց, անոնք կ'սպասեն որ
 փորեբներն լեցնենք, անոնք կ'ուզեն
 որ իրենց մէջը նետենք, ինչպէս
 պզտիկ հացիկներ կը նետենք փողին
 զանգանոցը, ինչ որ հետեբնիս կը
 տանինք տեղափոխուելու ելլելնուս
 պէս, անհրաժեշտ անպէտ բաները
 որոնցմէ չենք կրնար հրաժարիլ:

Մնտուկ շտկել գիտնանք կամ ոչ,
 պէտք է սակայն որ անոր մէջ ամէն
 բան ազմեցնենք: Հարկ է որ անոր
 մէջ դնենք մեր ճերմակեղէնները և
 մեր գրքերը, մեր հագուստները և
 մեր թղթերը, մեր փողկապները և
 յուշատետրերը, մեր կօշիկները, մեր
 դեղերը, մեր արդուզարդի առարկա-
 ները, մեր անձնական ծրարները,
 օրաթերթեր՝ մատուցներ ասոնք որ
 աւելի սերտօրէն մաս կը կազմեն
 մեր ինքնութեան, քան մեր շապիկ-
 ները: Այս ամէնը պէտք է որ տեղա-
 ւորուի, — կը տեղաւորուի ալ —
 մնտուկին մէջ, ինչ տեսակ կ'ուզէ
 թող ըլլայ այս վերջինը, մնտուկը
 սակայն որ խոժոռ կերպարանք մը
 ունի և այնքան քիչ յարմարող կ'ե-
 բեւայ, օժտուած է սակայն մեծ ճշկ-
 նութիւնով մը: Կարելի չէ երեւակա-
 յել իր հաճոյակատարութիւնը հան-
 դէպ մեր փափաքներուն, նոյն իսկ
 յիմարական եթէ ըլլան անոնք: Ու-
 զածնիս կրնանք սղմեցնել մէջերնին:

Չըլլայ որ ըսենք թէ մնտուկ մը
 լեցուն է և ալ մէջը բան չառնիր:
 Ուզածին չափ պզտիկ թող ըլլայ
 մնտուկը, հազիւ թէ minimumը պա-
 րունակելու աստիճան պզտիկ, դարձ-
 եալ մտքէ չանցած խորխորատի խո-
 րութիւններ ունի ան: Մնտուկներ
 տեսած եմ ես որ առանց տակառի մը
 տարողութիւնը ունենալու, ճշմարիտ
 Տանայեան մնտուկներ էին սակայն:

Ի՞նչ հետաքրքրական և ինչ գրա-
 ւիչ տեսարան մնտուկի մը ներսի-
 դիւնը: Ամէն անգամ որ խմբիս առ-
 ջեւ ծունկ չոգած, երբ փոխն ի փոխ,
 մէկը միւսին վրայ կը շարեմ խել մը
 տարբեր և իրար չի բռնած առարկա-
 ներ, չեմ կրցած անոր վրայ ժպտիլէ
 և երբեմն ալ զառանցելէ ես զիս ար-
 դիւնը:

Հրաշալի խառնակոյտ մըն է այդ,
 հակոտնեայ բաներու յարակցութիւն
 մը որ կը զուարճացնէ և մտածել
 կուտայ միանգամայն:

Նախ և առաջ մնտուկին յատկը,
 դասական տեղաւորումը ծանր կշռող
 բաներու, կօշիկներ, մէջի լաթեր,
 գրքեր և պարութաներ, բայց աչ-
 խարհիս լաւագոյն բարեկամեցողու-
 թիւննով կարելի չէ որ ամէն այդ
 բաները կարենան հինգ վայրկեան
 հաստատ մնալ, տեղերնուն չի խախ-
 տել, եթէ կանխազգուշութեամբ մը
 զանոնք լաւ մը չի մուծակցնէինք,
 բոլոր պարապ մնացած տեղերը թխմե-
 լով, խցանելով որեւէ առարկաներով:

Հոս է որ երեւան կուգայ պատ-
 շաճագէտ չարածճիւղութիւնը դիպուա-
 ծին որ կ'ստիպէ զիս Սենեկայի մէկ
 հատորս ամբայցնել գոհարատուփովս,
 և երեք գոյգ մետաքսէ գուլպաներ
 խոթել՝ Բասմալի Խոհեւուն մէջ, լաւ
 մը տեղաւորած ըլլալու համար զա-
 նոնք:

Մէջտեղի աչքին մէջ ընդհանրա-
 պէս կը դրուին, տեսակ մը արուես-
 տով, թոյլ կերպով ծալուած վրայի
 հագուստները, հագուստներ որոնց
 հետ գէշ վարուելու չէ, լաւ մը
 պրկուած բանթալօններ զորս հիւանդ-
 ներու պէս կը պառկեցնենք: Եւ վեր-
 ջին խորշը, վրայի աչքը, կը պարու-
 նակէ գրեթէ միշտ նուրբ կտաւատ-
 ները, շապիկները, ճերմակ ժիլէները:

տափակ և թիթեակիր բաները,
 որոնց մէջտեղուանքը կը սահեցնենք
 վերջին վայրկեանին խել մը մանրկեկ
 և դիւրարեկ առարկաներ: Այլուս
 ահա մնտուկը լիւի լեցուն է մինչև
 բերանը:

Հարկ չի կայ որ թափանցիկ ըլ-
 լայ ան, մարդս մտքովը կը տեսնէ
 թէ անոր մէջ ամէն նիւթեր համա-
 խմբուած են, ինչպէս փայտը, եր-
 կաթը, ոսկին, արծաթը, բուրդը,
 բամպակը, թուղթը, խաւաքարը,
 մետաքսը, թաւիչները, չուխան,
 շիշը, ճենապակին, այս ամէնը դա-
 տապարտուած են նեղ տարածու-
 թեան մը մէջ, իրարու քով գալու,
 իրար ճզմելու, և առանց դժկամա-
 կութեան ընդունելու զիրար: Բարե-
 բաղդաբար ո՛չ երկար ատենուան հա-
 մար, ճամբորդութեան մը կարճ տե-
 ւողութիւնը, զնացքի մը հապճեպ
 միջոցը, նոյն իսկ եթէ ուղղեցոյց-
 ները կարծել կուտան թէ աւելի եր-
 կար կը տեւեն անոնք: Ընչդ ու ճիշդ
 կեանքի նմանութիւնն է այս:

Գետին ծռելով կը գոցենք սըն-
 տուկը, պտըտիկ բանալիով մը որ
 ինքզինքին դրամ արկղի բանալիի
 հովեր կուտայ, փոկերը կը սեղմենք,
 և այն ատեն կարծես թէ մնտուկին
 մէջի գտնուածներէն թեթեւցած ես,
 իբրև թէ անոնք քաշած հանած ըլ-
 լայիր մարմնոյդ և մտածումներուդ
 վրայէն ծանր բեռան մը պէս: Ալ կէս
 մը ճամբայ ելած ես:



Անգամ մը որ մնտուկը լեցուած
 և այլուր փոխադրուած է, ալ մեզ
 չի հետաքրքրիր, վրան անգամ չենք
 մտածիր: Ալ դադարած է մերինը ըլ-
 լալէ: Մեզի անանկ կուգայ որ ա-
 ռանց մնտուկի կը ճամբորդենք կոր,

ճեռքերնիս պարապ: Չանոնք կը
 փնտռենք այն վայրկեանին՝ երբ տե-
 դերնիս կը հասնինք, և պանդուկ մը
 իջնելով հրաման կ'ընենք որ «սըն-
 տուկնիս վեր բերեն»: Այն ատեն
 անոնք կը ներկայացնեն մեր տունը,
 մեր հարստութիւնը և մեր անձը:
 Եւ նուազ միջակ մնացած կ'ըզանք
 մենք զմեզ երբ յաղթահասակ կառ-
 սօնը — մնտուկին ծանրութիւնը չա-
 փաղանցելու և իր ուսերուն ոյժին
 վրայ աւելի ընդարձակ դաղափար
 մը տալու համար մեզի — կուգայ
 զայն գետին կը նետէ մեր ոտքերուն
 առջև, այդ հիւրամերժ սենեակին մէջ:

Այդ պահուն, մնտուկը իր ապուշ
 երեւոյթը մէկ կողմ կը դնէ, ընկերօջ
 մը կերպարանքը առնելու համար և
 իր տեսքը թէև տղեղ ու յողմած,
 մեր աչքին գէշ չի զարներ: Արդէն
 հալումաշ, ծերացած ըլլալով է որ
 մնտուկը նկարագիր մը ու յակադի-
 մութիւն մը կ'ըզենու: Մաքուր,
 նոփ-նոր, փայլուն մնտուկ մը բան
 մը չի նշանակիր և գոյութեան իրա-
 ւունք իսկ չունի. պէտք է որ ան՝
 ժամ առաջ անցեալ մը ունենայ ե-
 տին և շատ մը քաղաքներ տեսած,
 զգալ տալու համար մեզի իր յող-
 նած և ծանրաբեռեալ վիճակը, և
 պէտք չէ որ շատ զարմացում ցոյց
 տայ, և մեզ վերադարձած ըլլայ հե-
 ռուոր տեղերէ, տեսակ մը պատ-
 բանքներու պէս:

Հարկ է որ մնտուկը սասանուած,
 բանի մը զարնուած, վարսուած,
 չարչրկուած ըլլայ որ վրան նայել-
 նուս պէս յիշենք զինքը առանց
 պէտք ունենալու որ կարդանք պան-
 դոկներու հասցէները որոնցմով ծած-
 կուած է և որոնք իրարու փակ-
 ցուած են պանծալի և կաշացուցուած
 բուժական մոմշորներու պէս, հարկ

է որ մատուկը մեր միտքը ձգէ մեր ըրած բոլոր ճամբորդութիւնները զորս միասին կատարած ենք, և այն ճամբորդութիւնները որ չի կրցանք միասին ընել և երբէք չպիտի ընենք:

Այն ատեն գրեթէ սրտայոյզ է ան: Հոռոմ, Նարոլի, Թօլէտ, Բրակա, Ֆլորանս, Պրիւժ բառերը իրեն համար յետահայեաց օրացոյց մը կը դառնայ որուն թերթիկները մտքովնիս կը փրցնենք: Ալ իրեն հետ խօսքի կը բռնուինք և կը դուռնէք զինքը: Ան մեր «հին մատուկ»ն է որ մեզի պէս վազվառեց և որ մեր աշխարհի շուրջը կատարած վազքին մէջ, այնքան բաներ մէջը պարունակեց, նոյն իսկ այն բաները զորս հետեւնիս ետ չի բերինք:

Ամէն ճաշակի, ամէն տարիքի և ամէն աստիճանի համար մատուկներ կան: Մատուկը՝ մարդն է: Մանկութեան և դպրոցականի մատուկը երիտասարդութեան և հասուն տարիքի մատուկը չէ, ծառաներուն մատուկները երբէք չեն նմանիր իրենց տիրոջը մատուկին, եթէ նոյն իսկ նախապէս տիրոջը եղած ըլլան:

Տիրոջմէն ծառային անցնելու ատեն կերպարանափոխուած կ'ըլլայ ան: Գործաւորին, միջակորեար քաղաքացիին, աշխարհիկ մարդուն, հարուստին, Անգլիացիին, Ամերիկացիին, վայելչասէր կնկան և ուրիշ հարիւրաւոր մատուկներ, անմիջապէս իրենց տէրերուն հանգամանքը մէջառել կը հանեն: Արձակուրդի մէջ գտնուող զինուորին դեզին պայու-

յուսակը, առասանով մը կապկպուած, աւանդական, դասական չէ՞ միթէ: Եթէ քահանային մատուկին վրայ չեմ խօսիր, պատճառը այն է որ, ինչպէս ամէն մարդ գիտէ, քահանան մատուկ չունենար: Միայն ծերուկ երէցներն են որ գորգեակէ տպարակներ կ'ունենան:

Եթէ մատուկը՝ ուրոյն տեսնուած՝ երբեմն դազալի տպաւորութիւնը թողուցած է վրաս, դազալ մը որ՝ կ'սպասէ շուտ մը տանին պարտկեն զինքը հողին մէջ մտցնելով, հապախօն ըսեմ այն տարօրինակ և սիրտ նեղացնող աղդեցութեան համար զոր վրաս կը գործեն, կայարաններու մէջ կառախուժին համեղուն, իրարու քով շարուած հարիւրաւոր մատուկները, որ կաղնիէ բարձրաւանդակին վրայ մէկ գծի վրայ դրուած են, իբրեւ թէ չարաշուք աղէտէ մը ճողոպրած ըլլային: Չեմ կրնար հաւտալ թէ ձերմակեղէններ, հագուստներ և թաշկինակներ միայն կան անոնց մէջ: Ես այն մտալիլումը կ'ունենամ որ անոնք կը պարունակեն խորհրդաւոր գաղտնիքներ և չիջեալ կեանք և թէ մեռածներ պառկեցուցուած են անոնց մէջ և թէ այս մեռելները մենք ենք, այո՛, մենք նախապէս հոն փռուած, ալ մտքստան յայտնելիք բան մը չունինք, կազմ ու պատրաստ Անդիէ աշխարհքին համար . . . :

ՀԱՆՐԻ ԼԱՎԵՏԱՆ
(Ֆրանսական Ակադեմիայէն)

ԱՆՁՐԵԻԸ ԿԸ ՍՈՒՐՍՈՒՐԱՅ

«Կ'անձրեւէ սրժիս մեզ,
Ինչպէս կ'անձրեւէ քաղից վրայ»
ՎԵՌԼԵՆ

Շիթ առ չիթ անձրեւը կը տեղայ մայթին վրայ և մեր հողոյն մէջ: Մշուշով կը պատէ դաշտավայրերը և մեր գաղափարները, կը կակղեցնէ հողը ինչպէս կը խննչէ մեր կորովը: Կր տխրեցնէ բնութիւնը, ինչպէս նաև մեր ջիղերը:

Գուրը մարդիկ կ'երթան կուգան ագեղցած, արտորանքով, սղմաթաթաւ և գէշ հագուելու համակերպած, հովանոցները իրարու կը կ'առչին, կ'ինկու երեսին վուալիքները կը պատուտեն, գլխարկներու ասեղները աչքի մէջ կը մանեն, հողին կը հանեն անոնց՝ որ բռնած են զիրենք, ինչպէս անոնց որ չեն բռնած և ամբոխին գլխուն վերև կը տարածեն մետաքսէ տանիք մը տխրաստուեր և լալկան, Անձրեւ . . . : Բառը անջիլ է, մեղկ և անարև: Շատ լաւ կը բացատրէ ան, չգիտեմ այն ինչը որ իրեն պէս երկչոտ և անոյս, մեր մէջը կը թափանցէ և որ ցայտուն վլվլուկի մը տեղի կուտայ: Անձրեւ . . . : Անձրեւին վհատեցուցած եռանդները, մթազնած նկարագիրները, հիւանդները՝ որոնց մէջ կը մխրճի և մինչեւ ծուծերնին կ'անցնի անոնց, սրամտեցուցած թաղծեալը և

իր սաստկացուցած ֆիզիքական ցաւերը թափոր կը կաղմեն զինքը ստելու համար:

Գարնան անձրեւը մանաւանդ, որքան կ'ատեն զայն, անոնք որ իրենց պատուհաններուն ետին դարանակալ, (քսան անգամ վեր առնելով շղարչէ սիրուն վարագոյրները) անոր սուրսուրալը կը գիտեն, լպըրծուն, յամառ և իրենց ծրագրերները խանգարող:

Մտածումներ որ ո՛չ շատ նոր են և ոչ ալ մխիթարական կը վըխտան իրենց առանձնութեան մէջ, առանձնութիւն մը որ ոսկեր գեթիկ կը զարնէ: Կամահաճութեամբ կը հեծեն անոնք և իրենց համբերութիւնը կը զեզու աւազաններու և ջրորդաններու հետ:

Բանաստեղծին շատ լաւ կերպով նկարագրած վիճակին մէջ կը գըտնուին անոնք:

Անգրաղ, ֆեկացած եւ անցիղ կ'ըլլայ մարդ,

Ժամացոյցը կը զարնէ եւ ի՛նչ ընելի չես գիտար:

Ժամանակը բեռան մը պէս, քեւերուղ վրայ կը ծառանայ:

Կը տրամաբանեն, կը հաշուեն

գործած աւերաները այդ կոյր ութին որ գլուխը առած կ'երթայ ու կ'երթայ խեւի մը պէս :

Ինչ շատ, և իրարմէ որքան տարբեր են անոր գործած չարիքները : Ընդհանրական պատուհաս որու մէջ ամէն ոք կը մասնաւորէ ինչ որ իրեն կը վնասէ ուղղակի :

Եղածները սիրտը կը մոռնան հողատիրոջ որ աչքին առջև կը բերէ «խեղձ անիծուած ժակոյթը», այն պատիր վայրկեանները... զորս իր վարձակալներուն հետ պիտի անցնէ, իր ջրանեղձ երէնները, իր պարտէզը որուն աւազը քմահար կերպով զառիթափերէ վար պիտի գլորի, իր գետակի կտորը որ ամէն կողմ ջուրով կ'ողողէ, պատերը որ վտակներու պէս ջուր կը հոսեցնեն, ինչպէս այն ամէն բաները որ ծակուած են, վընասուած, աւրչտկուած : Եւ իր սրբտին մէջ կ'զգայ անոնց ժգթանքը :

Եւ յետոյ, վերջապէս անհրաժեշտ չէ որ մարդ շահակցի ուղեղ մը ունենայ, ընդհնմարելու համար բացօթեայ խորխոսանքներու մնանկութիւնը :

Անրոգնատ տեղացող անձրեւը ստոյգ և մեծ աղէտներու վրայ մտածել կուտայ, խենդ կտրած գետերու ողողումները, մեծ ճամբաներու վրայի փլուզումները և ուրիշ ասոնց պէս բաներ, իբրև թէ մահը՝ ատանկ միջոցներ չունենար ձեռքը, աւաղ :

Մոլեաքանչ և մտադիր նկարիչները պէտք է որ հրաժարին զանել փորձելէ այս գորշագոյն ժամանակա միջոցին մէջ, միջնորտի լուսատեւ սիւնները : Կիսափակ աչքով դիտեցէք ցերեկուան լոյսին հոյակապ մնացորդները որ կամաց կամաց կանհետանան մայրամուտին հետ, փնտռեցէք շքեղանք լրացնող արեւին փառաւոր երանգները : Ձեր աչքին լոյսը լաւ

մը ամիտիեցէք, տեսնելիքներդ ջուր ջուր, միշտ ջուր : Ուրիշ երկիրներու տակ գացէ՛ք փոխադրեցէք ձեր գեղեցկագիտութիւնը և ծալլաթողը :

Եւ հմայաթափ մարդիկ, տարիքին առածները, անոնք որ կը դառնան հագլի և յօդացաւերու երեսէն, զորս այս յամառ խոնաւութիւնը հետը կը բերէ, կարելի է որ զիրենք այսպանենք եթէ քիչ մը յարձակողական շեշտ մը կը դնեն իրենց խօսքերուն մէջ և կը յայտարարեն թէ «ա՛լ բան մը չի մնաց, ո՛չ կլիմայ, ո՛չ եղանակ, ո՛չ կրօնք, ո՛չ կառավարութիւն, բան մը չի մնաց, լրմնացաւ :»



Անձրեւը սակայն կը մաղձոտի հանդէպ այն անիրաւութիւններուն որ կ'արտայայտուին իր արժանիքներուն, իր վարեղագիտութեան (tact) իր օգտակարութեան և իր բարութեան դէմ :

Երբէք փառաբանուած, բայց միշտ անվեհեր, ան պիտի ուզէր բացատրել, հասկցնել թէ որքան ամէն ինչ հաւասարակշռութիւն և զօրութիւն է իր մէջ : Ան երկիրքէն կը թափեղաքները լուսուլու համար, համաճարակները վանելու, հովերը հանդարտեցնելու, ձիւնը հալեցնելու, դաշտերը կանանչով պճնելու, վտակները մաքրելու, գետերու ընթացքին մղում տալու, փոշին սպաննելու, ծառաստանները բեզմաւորելու, ծառերուն ծիւրը ուռեցնելու, գուցէ աղքատցնելու ճարտարարուեստ մը, բայց ուրիշ ճարտարարուեստի մը կեանք տալու, հարուստին հաճոյքը խանգարելու, բայց միեւնոյն ատեն մխիթարելու ընչազուրկեր որ դրասենեակներու մէջ կենալու դատապարտուած, ստիպեալ են փակուել և

ծով իրենց կաղամարներուն վրայ իրենց սև ճակատագրին թշուառութեան : Անձրեւը անպակաս է, տարւոյն այն թուականներուն, ուր իր ներկայութիւնը վայելուչ է, Աւագ ուրբաթ օրը, օրինակի համար և Նոյեմբեր 2ին : Չի վայելէ որ պայծառ, գեղեցիկ օդ մը դայ խանգարէ մեռելներուն տօնը :

Պատշաճօրէն տեղացող մեղմիկ և թափանցուն անձրեւը, այդ պարագային սգաւոր շուքով սը կը քողարկէ գերեզմանատունը և տըխրազրեցիկ միջնորտով մը հողէն և սմիղակներէն, տօսախէն և կիպարիսներէ դուրս կը քաշէ թախտութեան հոտ մը : Յուսահատութեան այդ վայրին կուտայ անոր վայելուչ կերպարանքը՝ որ է՝ յաւերժական մնաս բարոյներունը և յաւիտենական մոռացումինը :

Անձրեւը կենսատու, զգօն, հաստատամիտ, զգայնիկ և բարերար է, որովհետև ան կուզայ քեզ արդարարել թէ կեանքը չարաչար կը գործածես կոր, և քու անզուսպ վազքովդ կը ձգես կոր որ անոր վայրկեանները թուչին, անցնին և թէ քու տեղդ, քու պատիւդ, աստիճանդ, ինքնութիւնդ և գոյութեանդ իրաւունքը տանդ մէջ են : Ան կ'ուզէ քեզ սիրել սորվեցնել բնակարանդ զոր չես ճանչնար և ճիշդ ատոր համար անոր յարգը կ'անդիտանաս :

Անձրեւը հրաւէր կը կարգայ քեզի խոհուն, երջանիկ, մտերմական և խնդուժբեա ընթացք մը ունենալ, փոխանակ այն անտղուած կերպարանքին և տրտում երեւոյթին զորս կ'զգենուս երբ ան կ'սկսի սորսորալ, խեղճ, անձրև բարեկամ :

Ան իր գարշանքը դուրս կը թափէ ձեր բոլոր թէյի սեղաններուն, և հա-

կառակ իրենց կամքին՝ զառանցած կիներու հետ ձեր խաղացած անհատնում պրիճի բարքիներուն հանդէպ, իր արհամարհանքը բոլոր դերձակուհիներու առջև ձեր ամէնօրեայ ըրած բրովաներուն և մօսիքներու ձեռքով ձեր կապել տուած գլխարկներուն և ձեր կատարած յաճախակի վազքերուն արդուզարդի շուկաներուն մէջ — քուրջի ճշմարիտ աղուի-տակապկարաններ (Maquis) որոնց մէջ ձեր ողջմտութիւնը խենդ կը դառնայ, ձեր հայտնութեան մէջքը կը կտորի և ձեր առաքինութիւնը պարտքերու մէջ կը խառնափրնդորի և ուրոնցմէ ձեր ուղղամտութիւնը ստէպողորմելի վիճակի մը մէջ դուրս կուգայ, սիրթուած այն ամէն փուշերէն որ իրենց տակ կը պահեն սուտակները, անդուաները և զիպրլի մուշտակները : (Ի՞նչ ըսել ուզելու անշուշտ կը հասկնաք կոր, չէ՞) :

Արհամարտ անձրեւը իր արգահատանքը ցոյց կուտայ ձեր թատրոններուն համար ուր միեւնոյն դերասանները միեւնոյն սուտ բաները կը գրուցեն միշտ և յաւէտ, ինչպէս նաև ձեր դուրսը, ճաշարաններու մէջ կերած կերակուրներուն համար, որոնց յիսուներորդը առաջինին կը նմանի, միեւնոյն համադամները, միեւնոյն խօսակցութիւնները, այնպէս ալ ձեր «նկարչական ցուցահանդէսներուն» համար ունեցած ձեր մոլեգնութեան համար ուր կ'զմայլիք բան մը չարժող պատկերներու վրայ, մինչդեռ մտացիր և տգիտաբար կ'անցնիք կ'երթաք աշխատութեան և արուեստին ամէնէն շահեկան ջանահարութիւններուն առջևէն :

Իր բարկութիւնը չի ծածկեր հանդէպ ձեր բոլոր snobismeh մրցումներուն և պարսպ խօսքերուն ձեր ժո-

զովատեղիններուն ուր մինչև վիզեր-
նիդ կը մխրճուիք, հանդէպ ձեր բու-
շոր «սալօն»ներուն, ուրկը պըրթեն,
ուր կաճեւ կ'ընեն, որոնք ուրիշ
բան չեն բայց եթէ կեղծիքներ եւ
պզտիկութիւններ, և ուր ձեր ար-
եան ամէնէն մաքուր մասը ջուր կը
կտրի և կը թունաւորուի սկեպտա-
կանութեամբ, ուր փառասիրութիւնը
յագուրդ կը գտնէ, ուր մտածում-
ները այնքան բըղզեալ են որքան
գլուխները ցցունքներով զարդա-
րուն և ուր սրտերը այնքան կը պանքի
տակ առնուած են որքան բարոյա-
կանը չէ կը պուծաւ :

Եւ այս ամէն բաները նեղը դնելու
համար է որ կը տեղայ անձրեւը :

★

Այո՛, իրաւի, ան երկինքէն կ'իջ-
նայ ձեզի ընտանեկան երգիքը սիրել
տալու և սորվեցնելու համար թէ
ճշմարտութիւնը «ձեր տան» մէջն
է, ուր գերագոյն իշխանուհի, դուք
կը տիրապետէք, ձեր օրէնքները
պարտադրելով ժպիտի մը և փա-
փաքները մէկ համբոյրի մը մէջ : Անձ-
րեւը ձեզ կը յանձնէ ձեր տան պա-
տերուն, այդ կարասիներուն, այդ
առարկաներուն որ զձեզ կը շրջապա-
պատեն և կարծես իրարու քով կու-
գան, կը միանան, կը պաշարեն զձեզ
և հրաւէր կը կարդան ականջ դնելու
իրենց աղաչանքին : «Ինչո՞ւ առանկ

մ'նէ հեռու կը փախչիս : Վազելով
մ'անցնիր, մ'երթար, մեզ մտիկ ըրէ,
հանէ՛ ձեռնոցներդ, մեզի համար նո-
րէն հագուէ՛, քու ներկայութեամբդ,
քու ձայնովդ, քու բոյրովդ, քու
շօշափումովդ, քու մնչուսներովդ
գագուէ՛, շոյէ գմեղ : Հոս կեցի՛ր գմեղ
զարդարելու, տեղափոխելու, ծաղ-
կեպծնելու, գմեղ սիրելու համար :
Ամէն օր քու հոգիէդ քանի մը ժա-
մեր տո՛ւր մեզի, մ'երթար, կեցի՛ր,
մենք քեզի քու կեանքէդ աղւոր
պատմութիւններ պիտի պատմենք :»

Ասոր վրայ, հրապուրուած, երա-
զուն, պիտի կենաք : Փրփուր մը՝
ձեր խոյս տուած դարուններուն
դիւրագագայթութիւններէ և ափսո-
սանքներէ կաղմուած, այս ամէն բա-
ները կը ծածկէ :

Եւ անձրեւը, ժամանակ առ ժա-
մանակ, կուգայ բարեսրտօրէն այդ
փրփուրը տամուկցնել, թող չի տա-
լու համար որ ցամքի, և կարնաք
չնչել անոր թարմ և խուովիչ անոյշ
հոտը, միշտ և յաւէտ :

★

Շի՛թ առ շի՛թ անձրեւը կը տե-
ղայ մայիսին վրայ և մեր հոգւոյն
մէջ :

Է. Տ.

Ծ Ո Վ Ը Ե Ի Լ Ե Ռ Ը

Երբ ամառը կուգայ, — խեղճ մար-
դերը հեղձմաղձուկ ընող այդ եղա-
նակը —, տունը գարշելի կ'երեւայ
մեր աչքին, մինչ ձմեռը անոր համար
ինչ անուշ խօսքեր ըսելիքնիս չենք
գիտնար :

Հովի (home) սոսկուած հիւանդու-
թիւն մըն է տարեկան, ամառնային,
համաճարակ և տարափոխիկ :

Գիւղագնացութեան համար ուսնք
ծովերու եղերքը կ'երթան, և ու-
րիշներ լեռներուն գագաթը :

Լեռը գացողները երբեմն կը նա-
խընտրեն ծովեզերքը և անոնք որ
ծովեզերք կ'երթան, աւելի լաւ պիտի
սեպէին լեռան վրայ գտնուիլ, բայց
գիւղագնացութեան մը ընտրութիւնը
կախում ունի կամքէ անկախ բազ-
մաթիւ պարագաներէ :

Պարոնը որ ծովը կը պաշտէ,
ստիպեալ է վազ անցնիլ անկէ որով-
հետեւ ծովը Տիկնոջ ջրերուն կը
գալչի, և կամ թէ անոր համար որ
զքանջ հաւրմը, ատենօք լեռնուտ
գիւղի մը մէջ խելքին փչած է վիլլա
մը ծախու առնել :

Տիկինը տկար կողմ մը ունի լե-
ռան համար, ստիպեալ է սակայն իր
նախասիրութիւնը մէկ կողմ թողուլ,
որովհետեւ բժիշկը ալի օդը պատուի-
րած է տղոց համար և թէ պարոնը
շարաթ իրիկունէ մինչև երկուշաբթի
առտու չի կրնար երթալ գալ Քուր-
ցերիս :

Կը պատահի սակայն երբեմն, որ
տուններ գտնուին՝ ուր էրիկ կնիկ հա-
մաճայնութեան մը կարենան յանգիլ :

Իրաւ է սակայն թէ ընդհանրա-
պէս երկու կողմերէն մէկը, խաղա-
ղութիւնը ձեռք բերելու համար, կը
հրաժարի իր նախասիրութեանն ի նը-
պաստ միւսին :

Ծովու համար սիրավառներ կան,
ինչպէս նաև լեռան մոլեգնողներ :

Առաջինները կ'ըսեն թէ «ամէն
բանէ վեր» ծովը կը սիրեն, բայց
այդ «ամէն բանէ վերը» ըսելու եղա-
նակ մըն է :

Լեռան համար խենդ կտրողները
կը հաւատեն թէ «լեռներէն վեր բան
մը չի կայ» իրենց համար, ինչ որ
տեղեկագրականօրէն խօսելով ճշ-
մարիտ է :

Տեղն է ըսելու թէ ատիկա կա-
խում ունի այն տեսակէտէն ուրիշ և
կամ որու վրայէն կը դիտեն : Ոչինչ
այնքան տաղտկացուցիչ է քան ծովը
պաշտպանողը և կամ փաստարանը
լեռան :

Աւելի անօգուտ բան չի կայ քան
այն պաշտպանողական լեզուն զոր կը
թափեն անոնք, փոխադարձաբար չի-
համոզելու համար :

Որո՞նք բերնին է մնացեր չի հա-
նիլ ծովուն :

Որո՞նք մտքէն կ'անցնի վար գար-
նել լեռը :

Երկուքն ալ իրենց գատ գատ հա-
ճելի կողմերը և անպատեհութիւն-
ները ունին :

Ինչո՞ւ համար, որովհետեւ մարդ-
ծովը կը սիրէ, չի հաւնի լեռան,
ինչո՞ւ լեռը նախնորհուր համար,
գատ բանալ ծովուն դէմ :

Եթէ հանրային կարծիքին դատարանին վճռին դիմելու ըլլանք, թէ ծովը և թէ լեռը անպարտ պիտի արձակէր: Եթէ երկուքէն մին կամ մեք հաճելի չէ՝ ձեզի, ձեռքերնուդ բռնող չի կայ: Առէ՛ք քաղցէք:

Ինչպէ՞ս կարելի է ծովուն նման յարաբերապէս տափակ բան մը երբ կը սիրենք, համոզել մէկը՝ որ հոգի կուտայ լեռան պէս... լեռնային բանի մը համար:

Հակառակ ծովուն մակնթացութեան և տեղատուութեան սաստիկութեան, ան չի կրնար յաւակնիլ բարձր երեւնալ լեռան սիրահարի մը աչքին:

Ուզածին չափ բարձր գագաթ մը թող ունենայ լեռ մը, պէտք է որ հրաժարի ծովու վրայ հիացողի մը համարումին մէջ խոչոր տեղ մը կարենալ գրաւելու իր մտայնութենէն:

Ծովի մարդեր կրնան գտնուիլ, ինչպէս կայ լեռան մարդը:

Հետեւաբար, ծովին homeը կայ ինչպէս կայ homeը լեռան:

Խենդ գիւղազնացութիւն չի կայ. ադ մարդերուն շատերը խենդ են:

Ինչո՞ւ կը յամառին իրարու հետ բաղդատել, երկու իրարու այսքան չի նմանող բաներ:

Ինչո՞ւ բաղդատելու ելլել բարձրութիւնովը պարծենցող բան մը, լայնութեամբը հպարտացող բանի մը: Անոր համար է արդեօք որ կ'ուզուի բանավէճին տալ երկայնութեան յատկութիւնը:

Մէկ կողմէն ձեր աչքին առջեւ ունիք հեղուկ օտարը և միւս կողմէն հաստատուն օտարը, այս երկուքին մէջ միթէ բաղդատութեան օտար գոյութիւն ունի:

Լեռը բացարձակ անշարժութեան տիպարն է ի բաց առեալ երբ վար կը գլորի:

Ծովը կատարեալ տիպարն է անկայութեան ի բաց առեալ երբ կը սառի:

Ինչպէ՞ս կը համարձակին օգտակարապէս վիճաբանիլ իրարու այսքան աննման բաներու փոխադարձ յատկութիւններու վրայ:

Հովը և լուսինը կը շարժեն ծովը, հաւատքը միայն կրնայ լեռը տեղէն խախտել:

Լեռը տեսնելու համար պէտք է որ ոտքը երթաս, ընդհակառակը ծովը է որ կուգայ ոտքիդ, և երբեմն անակ փութանակի կերպով որ խուժ կ'ընէ գլխդ չի սպասած մէկ վայրկեանիդ:

Երբ ծովը կը կատիլ, իր ալիքները գագաթներ կուռնենան:

Երբ լեռը բարձր է, իր գագաթները այերթն ալեաց մէջ կը կորսուին:

Ծովը կ'ելլէ ու կ'իջնէ: Լեռը տեղէն չի շարժիր: Մարդ ծովուն վրայ կ'ելլէ նաւով մը, բայց լեռան վրայ գաւազանով մը և կամ լեռամբարձ շողեկաւքով, (funiculaire):

Լեռան վրայ գլխու պտոյտ կ'ուռնանք, ծովուն վրայ սիրտ խառնուուք: Ծովուն վրայ մարդուս փախելը կուգայ, լեռան վրայ... վար իջնալը:

Ծովուն վրայ իրերը հեռուէն կը տեսնուին, լեռան վրայէն բարձրէն կը տեսնուին անոնք:

Ծովով ամէն տեղ կը հասնիս, պայմանաւ որ դուրս ելլաս անկէ: Լեռը ամէն բանի կը հասցնէ բաւական է որ մազլցիլ գիտնաս:

Երկուքին մէջէն ալ կարելի է անցնիլ. մէկուն մէջէն կ'անցնինք շոգենաւով, իսկ միւսին մէջէն քիւրկուրով: Նայելու է որ ոտքդ տեղ ընէ, ըլլայ ծովուն մէջ, ըլլայ լեռան վրայ: Այլսարհիս լաւագոյն լուրորդը,

ինքզինքը քիչ մը դժուարաւ կրնայ ազատել լեռան հիւսէ մը:

Նոյնպէս ամէնէն կարող ալիքի-ճիւղը ծովը իյնալուն պէս, չի կրնար ապաստանիլ ոչ իրեն փորձառութեանը և ոչ ալ... ալիքնսօփին:

Ամէնէն գեղեցիկ գիւղազնացութիւնները, գեղեցկագոյն աղջիկներուն պէս, ունեցածնին միայն կըրնան տալ:

Հարկը տարի շարունակ, մինչև անգամ աւելի կրնաք գալ թափառիլ ծովափունքները առանց կարենալ հսկալայ մը փրցնելու: Նոյնպէս կրնանք դար մը ամբողջ Մօն Պլանի չորս կողմը տակն ու վրայ բերել երբէք չպիտի հանդիպիք... farsksuի մը:

Ծովեզերք տեղ մը գիւղազնացութեան երթալու էք. եթէ ծովը սիրէք, և կամ լեռը՝ եթէ լեռը կը նախընտրէք առանց կատաղօրէն բացատրութիւն տալու: զօր ոչ ոք կը պահանջէ ձենէ և պատճառաբանելու ձեր ընթացքը որ ոչ ոքի փոյթն է:

Աստուծոյ սիրոյն, դատարինք բաղդատութեան մէջ դնելէ անբաղդատելի բաները. թող ամէն մարդ իր ուզած կերպովը հասկնայ գիւղազնացութիւնը. ինչ որ ալ ըսուի, և ուր որ դառնան, գործին մէջէն ամէնէն շահաւորները պանդոկապետները կ'ելլեն նորէն:

ՄԻԿԷԼ ԶԱՄԱՌՈՅԻՍ



ԱՐԴԱՐԱՑՈՒՄ

Պարոն Բլօշ գրասենեակին մէջ կը գտնուէր երբ իրեն յանձնեցին սովորական անանուէն նամակը :

Պարբերութիւն մը միայն կը պարունակէր ան .

«Ձեր կինը զձեզ կը խարէ, նոյն խկ այսօր սիրականը ներս առած է ձեր տան մէջ : Գացէ՛ք և պիտի տեսնէք» :

— Անանուէն նամակ մը... վատութիւն : Ստորագրելու քաջութիւնը անգամ չեն ունեցեր... :

Եւ իր աշխատութեան մէջ վերջստին թաղուեցաւ . բայց յանկարծ իր շարժական թիկնաթուէն վերցատկեց, գլխարկին վրայ խոյացաւ, հակառակ կողմէն գլուխը անցուց զայն, բախի-օրօ մը հեծաւ և գնաց տուն : Համագումար 6 Փրանք 75 :

Խենդի պէս սանդուղներէն վեր վազեց, ներքնախուցին մէջ սպասուհիին հանդիպեցաւ որ զինքը տեսնելուն շփոթած կերպարանք մը առաւ :

— Լաւ, մտածեց, ըսելիք չի կայ, գործը դասական կերպով սկսաւ, անանուէն նամակը, և դասականապէս կը շարունակէ կոր, շփոթած սպասուհին :

Այս ամէնուն հետ միասին, տըխրութիւն մը պատեց սիրտը : Եւ իբրեւ թէ երազի մը մէջ գտնուած ըլլար. կինը տեսաւ, իր անուշիկ Ալինը, որմէ կը կարծէր սիրուած ըլլալ — ստէպ այդ մեծ սիրոյն վրայ խօսք բանար իր ապօրինի սիրուելոյն և

զղջալ կը ձեւացնէր առանկ սիրակցորդ կողակից մը խաբած ըլլալուն — և որուն խարտեաչ աղւորութիւնը առակի կարգ անցած էր ծանօթներու շրջանակի մը մէջ, ճիշտ ինչպէս շատ կը խօսուէր անոր պաղայէ face à main ակնոցին վրայ, նրմանապէս խարտեաչ և որ իր կարճատեսութեանը համար անհրաժեշտ գործիք մըն էր : Եւ իրաւ ալ Ալին խլուրդի մը պէս կարճատես էր, անանկ որ օր մը, երբէք չպիտի մոռնար, երբ դեռ նշանած էին... Ա՛խ, մարդուս միտքը ընտո՞ր չի դադրել գործելէ... :

Շփոթած սպասուհին տիրոջը դէմը կը ցցուէր, ամէն բանի պատրաստ թող չի տալու համար որ ան յարկարաժինէն ներս մտնայ :

Ուրիշ ճար չի գտաւ, բայց եթէ՛ — Ա՛խ, պարոնը այսօր ընտո՞ր աղւորցեր է .

Եւ անոր կուրծքին վրայ ինկաւ, հակեցաւ : Բլօշ երեսներէն պագաւ, որովհետեւ թարմ և գեղեցիկ աղջիկ մըն էր, նոր մտած էր քովերնին և թէ ջիբք կը բուրէր... :

Մէյ մ'ալ անդին հրեց զայն, մէկալ գործը միտքը ինկաւ :

Եւ կնկանը սենեակին դրան քաջել սկսաւ :

Սենեակը ներսէն կղպուած էր .

— « Միշտ դասական, մրմուաց :

Դուռը խորտակեց ուսի հարուածով մը : Հիմակուսն յարկարաժին ներք տեսք ունին, բայց ոչինչ ունին գիմացկուն :

Սենեակին մէջ ճեքըրլուկն մը տեսաւ, պատշաճօրէն հանուած որ իր կինը շոյելու կ'զբաղէր, անշուշտ ոչ գէշ մտքով :

Բլօշ պարագ տեղը Բարիզցի չէր, պարագային յարմար բառ մը փրնառեց, բայց հատ մը միայն գտաւ .

— Թշուառականներ... :

Ատ ալ դասական էր :

Վայելապէս հանուած պարոնը կամացուկ մը փստորեց :

Բլօշ կնկանը հետ միս մինակ, բերնին ճկածը թող տուաւ .

— Տիկին, գարշելի բան է ձեր ըրածը : Իմ վատահոլութիւնս առանկ չարաչար գործածել և ատիկա՝ իմ լաւագոյն բարեկամիս՝ Կասթոնին հետ : Դուք շլդիկ մըն էք, դուք բան էք... հայտն' չըսեմ... :

— Ի՞նչ կայ, ի՞նչ է եղեր, հարցուց Տիկին Բլօշ, նորածին կատուի էր երեսը ցոյց տալով և խարտեաչ ընքուիները վար իջեցնելով իր գե-

ղեցիկ աչքերուն վրայ որոնք այնքան քիչ կը տեսնէին :

Բոլոր այս աղմուկը որովհետեւ պարոն Կասթոնի հետ կը խօսիմ կոր եղեր, վա՛յ, վա՛յ, վա՛յ :

— Ատոր խօսիլ կ'ըսէք հէ՛, Տիկին : Կասթոնին ըրածը խօսիլ էր հէ՛... :

— Բայց ըրա՞ծը ինչ էր որ, Աստուած իմ :

Այսքան լրբութեան դէմ, պարոնը հարկ տեսաւ տեսածը տեղն ի տեղօքը ճշդել :

Ատոր վրայ Տիկին Բլօշ փորձեց իր դէմքը ծածկել իր մանտրտիկ թաթիկներով որոնք հաղիւ կը բաւէին այդ բանին և ամօթահար՝ մրմնջեց, կարծես խիպէն շանթահարուած :

— Ա՛խ, Աստուած իմ, Աստուած իմ, ստանկ բան մը կ'ընէր կոր, հէ՛, բայց սոսկալի է այդ, ահուելի, ես ալ բնաւ Ֆարխին չի գացի, անանկկարճատես եմ որ... :

ՄՕՐԻՍ



ՊԱՏՈՒԱԿԱՆ ՏԱՆՏԻԿԻՆԸ

Այդ առտու, Վան էքօէթ փաստաբանին երկրորդ գրագիրը՝ Ժէֆ Սնիտերս, երբ Ռուսացեալ փողոցը եկաւ ի Պրիւսէլ, տեսաւ որ իր պաշտօնակիցները մայթին վրայ կը խօսուըռտէին երբ արդէն ժամը ինը անցած էր:

— Ատ ի՞նչ կ'ընէք կոր, հարցուց անոնց:

— Իեղ կ'սպասենք կոր որ երթանք քե՛լ մը ճնկենք:

— Առտուանցով ասանկ...

— Այսօր գրասենեակը գոց է, աղային հօրաքոյրը մեռեր է:

Ասոր վրայ, սապատողներու գումարտակի մը պէս ամէնքը մէկ բերան սկսան խնդալ, բայց Ժէֆ հոնտեղուանքը չեղաւ,

— Ասանկ առտուանց կանուխ ես չեմ կրնար բան մը խմել: Շատ կանուխ է: Իո՞ւրք, եթէ կ'ուզէք Բօքի սրճարանը գացէք, ես տուն կ'երթամ կոր:

Ժէֆ, մազերը à la brosse կտրել տուած ըլլալուն, ոգնի գլուխ մը ունէր. կը բնակէր rue Haute, զոր լաւ կը ճանչնաք, չէ՞: Ամբողջ տուն մը վարձած էր, որուն գետնայարկը և առաջին դասիկոնը ուրիշի ֆրայի տուած էր: Ինքը՝ երկրորդ յարկին վրայ կը նստէր: Իր կինը որ պատուական տանտիկին մըն էր, դուռեւրուն բոյթերը կը մաքրէր, կը փայլեց' էր և ամէն օր այս գործողութիւնը ընելու չէր մոռնար, մաքրութիւնը տունէն անպակաս ընելու համար:

Ժէֆի պաշտօնակիցները սկսան իրարու ետեւ գաւաթներ պարպել մեռնող պառաւ շատուկին կենացը, բայց չորրորդ գաւաթին իրենց բարեկամին ներս մտնելը տեսան:

— Դուն ի՞նչ գործ ունիս հոս, խմել չէիր ուզեր կոր ես՝:

— Հիմա սակայն, պատասխանեց Ժէֆ, այո՛, պիտի խմեմ, Մարիքէ՛, ինծի օտի մը տուր:

Ձեռքերը ծունկերուն վրայ դրաւ և ժպտիլ սկսաւ ննդամտօրէն իր ողնի մօրուքին մէջ (ան ալ à la brosse կտրուած) բարեկամները հարցուցին թէ ինչ բան զինքը այդքան կ'ուրախացնէր լուրեայն:

— Դիտնալ կ'ուզէ՞ք, լա՛ւ, ահաւասիկ. պէտք է որ ձեզի բան մը խոստովանիմ. երբ ասկէ քիչ մը առաջ ձեռնէ բաժնուեցայ, շատ ցաւ զգացի. բայց որովհետեւ հիմակուան պէս ծարաւի չէի, ինքնիրենս ըսի.— Այսօր շաքաթ է... Շարաթ՝ ժողվրտուքի, տախտակ չփելու, փոշի առնելու օր է: Փրանսիին գլուխ քերելու ժամանակ չունեցած ատենը վրայ պիտի համիմ և ոտքս ուր դնելս չպիտի գիտնամ.— Բայց, հող չէ, ալ կէս ճամբան եկած էի, հայտն' երթանք, ըսի:

Տուն հասնելուս, իրաւ ալ սանդուղին գլուխէն երկաթեղէններ չփելու ձայն մը եկաւ ականջիս: Մեր տանտիկինն էր որ առատ ջուրով սանդուղին աստիճանները կը լուար, (այդ տեսակ գործերու մէջ, ոտքին եկող կին մը չեմ տեսած): Լա՛ւ,

կ'ըսեմ, հող չէ, զիս տեսնելու ըլլայ նէ անանկ պիտի գարսանայ որ... Ուստի, կամաց կամաց, ոտքիս մատներուն վրայ կոխելով, կ'ելլեմ վեր: Հակառակ որ սանդուղին վերի կողմը միշտ մութին մէջ կը գտնուի, վայրկեան մը մութին մէջ աչքերս կը պտըտցնեմ, ալ աչքերս վարժուած էին մութին, և ի՞նչ տեսնեմ օղէկ, Ֆրանսիսը ծունկի եկած, կռնակը ինծի դարձուցած կ'աշխատէր կոր: Աւելի շիտակը դրուցելու համար, անոր ինծի դարձուցածը, godfardom! կռնակը չէր, այլ իր թումպուլիկ յետոյքը: Շրջադգեւտը վեր սօթթած էր, այնպէս մը որ երեւցածը համատարած աշխարհացոյց մըն էր — դպրոցներուն մէջ գործածուածը չէր սակայն — չի մոռնանք: Եւ յետոյ մարդս կամ Պելճիքացի է և կամ չէ, ասկէ դատ, միթէ արգելեա՛լ է: Փողոցէն անցնող մանկան մը այտերը շոյել կրնանք, անանկ չէ՞, ո՛չ մեղք և ոչ ալ ամօթ ունի այդ բանը, ա-

նանկ ալ ես ալ չկրցայ փախաքաղսպել և քանի մը գգուող հարուածներ տուի այդ փառաւոր մտակոյտին երիկ-կնկան ճիլվի, ոչինչ ատկէ աւելի: Կինս, ինչպէս ըսի, սքանչելի տանտիկին մըն է. իրողութիւն մըն է ասիկա, թերեւս ամբողջ Պրիւսէլի լաւագոյն տանտիկինը, հետեւաբար ատանկ պղտիկ ճիլվի մը չէր որ պիտի արգելէր զինքը աշխատելէ. Եախա՛ որքան որ կ'ուզէք, բայց ամէն բանէ առաջ աշխատութիւն:

Կնիկս հոնտեղուանքը չեղաւ և շարունակեց սանդուղները լուար: Ետին անգամ չի դարձաւ, բայց կ'ուզէ՞ք գիտնալ թէ ի՞նչ ըսաւ.

— Հապա՛, հապա՛:

— Պախալ՝ քի, չափխըն պախալափի, անցեալ օրուան պէս նորէն ատանկ ժամերով զիս աշխատելէ արգելեա՛ն և չսպասես որ ձեռքի գործալմնցնեմ, երկուշաբթիէն առաջ քիչ մը զօռ վերական երեսը կը տեսնաս...

ԺՈՒԺ ՕՐԻՅՈԼ



ՆՐՐՈՐԳ ՄԱՍ

Զ Ո Գ - Մ Ո Գ



ԲԱՌԳՐՔՈՅ ԵՐԵՒԵԼԻ ԱՆՁՆԱԻՈՂՈՒԹԵԱՆՑ

. . . à la Vapereau

ՄԻՀՐԴԱՏ ՀԱՅԿԱԶՆ.—Աղատա-
կաններուն Jovialը, պահպանողա-
կաններուն Robot-Joieն:

ԱՐԻՍՏԱԿԷՍ ԳՍՄՊԱՐԵԱՆ.—

Պաշտօնեաները անհանգիստ ընելու հա-
մար, Պատրիարքարանի մէջ տնկուած
խօրխուլուխ մը, բարձրահասակ մարդ՝
կը նմանի այն բազմապարկ տուններուն
որոնց էն վերի խաթը ամէնէն քիչը
կահաւորուածը կ'ըլլայ:

ՀՈՐՈՅ.— Հայերուն հինգերորդ
Աւետարանիչը:

ՀԱՅԿ ԽՕՃԱՍԱՐԵԱՆ.—Կատարե-
լագործուած ժարդկային gramophone
մը, որ լարելուդ պէս իրարու ետեւ
գոց կը զրուցէ Սահմանադրութեան
բոլոր յօդուածները, աւելցուելիք-
ներն ալ միասին:

ՊԱՐԳԵԻ ՓԱՓԱԶԵԱՆ.— Sui ge-
neris հաճի մը: Սովորական հաճիները՝
իրենց երուսողէմ գացած ըլլալին
ապացուցանելու համար, շապիկնուն
թեւը վեր կը սօթթեն և դաստակ-
նուն վրայ ցոյց կուտան ձեզի քրիս-
տոնէութեան trade-markը եզոզ կաս
կապոյտ նշան մը: Իսկ Պարգեւ Փա-
փազեան՝ Ս. Յակոբայ վանքը այցե-
լած ըլլալը հաստատելու համար,
կռնակը կը դարձնէ քեզի, վեր կը
քաշէ շապիկը և կը տեսնաս որ
Մխաբանութեան կնիքը կայ հոն մոտ
մոտ, երկու ուսերուն մէջտեղ:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՃԱՆԿԻՒԼԵԱՆ.—
Հարիւր քառասունը վեցերորդ տպագ-
րութիւնը. . . Վարդան Մամիկոնեանին,

որուն ամէն Հայ քիչ շատ բան մը
կը պարտի, Մաքրիգիւղի մէջ. . .
պախալի խանութ մը բանալէն ի վեր:

*

Երեսունը անցուցած կիները ա-
ժան-կարապետ բօքիկներու կը նմա-
նին. առած օրդ իսկ կը տեսնես որ
լասքիկները թուլցած են:

*

Յւելի լաւ է մտիկ ընել թշնամիի
մը բերնին հոտը, քան բարեկամի
մը. . . ոտքինը:

*

Բժիշկները հիւանդանոցներու մէջ
ճեփ-ճեփմակ շապիկներ կը հագնին:
Քահանաները սեփ-սեւ կը հագնին երբ
յուզարկաւորութեան կ'երթան:

Պատնալին և արդիւնքին միջեւ
գտնուած պղտիկ տարբերութիւնն է
այս:

*

— Ի՞նչ տարբերութիւն կայ աղ-
ջկան մը և ժամացոյցի մը միջեւ:

Ինձմէ առաջ galant մարդիկ ը-
սած են:

— Ժամացոյցը ժամերդ յիշեցնել
կուտայ, իսկ աղջիկ մը մոռցնել կու-
տայ զանոնք:

Փաղաքուշ ասացուածք մը, բայց
քիչ մը ratatiné:

Ես աւելի իրապաշտ բայց ոչ նուազ galant, կ'ըսեմ:

— Ժամացոյցը աւրուի նէ կը շինեն, աղջիկ մը՝ ճիշդ հակառակը կ'ըլլայ:

*

Հայերէն լեզուն «կոչական»ներու բաշխման մէջ շատ անիրաւ, շատ անգուժ և շատ քիչ galant գտնուած է հանդէպ կիներուն:

Մօ կոչականը տուած է էրիկ մարդոց և քա՛ կիներուն:

Հիմա, էրիկ մարդու մը իրարու վրայ ծօ, ծօ ըսէ, մարդը ձայն չի հաներ:

Բայց կարելի՞, ներելի՞ է որ կնկան մը իրարու վրայ երկու անգամ քա ըսենք, անշուշտ ոչ:

*

Տիկին Չգիտեմինչեան իմացած է որ բարձր դասու կիները իրենց այցի քարտերուն վրայ, անուններուն տակը անմիջապէս կ'աւելցնեն «ձեռք» այսինչիան:

Ինքն ալ կէտիկ Փաշայէն Բերա փոխադրուելուն պէս, carte de visite ներ շինել կուտայ հետեւեալ կերպով խմբագրուած.

Տիկին Բեմպէ Չգիտեմինչեան
Մենալ ի Սալմաբուրուֆ

*

— Ինչո՞ւ, կը հարցնէին Ֆիզիքա Պօղոս պատուելիին, աղջիկներէն այդքան հեռու կը փախչիք, ինչո՞ւ:

— Անոր համար որ, կը պատասխանէր կնատեաց ծերունին, աղջիկները պզտիկ եղած ատեննին օսկերցից կ'ընեն և մեծնալուն պէս... վրանից կ'ըլլան:

Shocking! պատուելի, shocking in deed, թէ և ըսածդ ճշմարտութիւն

մըն է, մին այն ճշմարտութիւններէն սակայն, զոր երբ մարդու մը ականջին ցած ձայնով կ'ըսես քեզի համար — ինչ շնորհքով, ինչ պարկեշտ մարդ է, կը յայտարարեն:

Բայց փորձէ՛ անգամ մը, այդ միեւնոյն ճշմարտութիւնը բարձրաձայն կամ հրնայարակաւ ըսելու աշխարհք արարատ միարեբան կ'աղաղակէ:

— Չգէ՛, պե՛ սա չափխընր... Աշխարհք՝ ասանկ քօնաք, կը որ և խենդ-խենդինէ ինքն իր վրայ դարձող հողագունդ մըն է, երանի՛ անոր կոնակը հեծնողին...

*

Հետեւեալ երեք բաները տեսնելէս հետքը, այլևս պատճառ մը չունիմ երկար ատեն տակաւին սլկատու այս արցունքներու հովտին մէջ: Արդէն շատ յոգնած եմ ապրելէ...

Ես տեսած եմ կիներու ամէնէն սուաքիսին՝ մայրս, ամէնէն éleganter Սէսիլ Սօրէլը և քիթերուն ամէնէն խոշորը՝ Բիրբընդ Մօրկանինը:

Բիրբընդ-Մօրկանի քիթը, քիթ կ'ըսեմ ձեզի, քիթ:

Անիկա արտասովոր քիթ մըն էր այլանդակ, հրէշային, արքայական, դիւցազնական, քիթ մը որուն քով Սիրանօ տը Պէրժըրաքի բիծը՝ կուսական չգիտեմ ինչ մը պիտի թուէր ունենալ:

Այդ քիթին երեսէն չէ՞ որ այդ միլիառատէրը խեղճ ապրեցաւ և մեռաւ խեղճ. հակառակ իր անհամուժ տօլարներուն:

Ի տես այդ լայնածաւալ հոտաւու թեւան գործիքին, և երբ միաքղ կը բերնս այդ ամերիկացիին կրեստ սական հարստութիւնը, ուզես չուզես սա զաղափարին կը կառչիս և կը

համոզուիս թէ մարդուս երջանկութիւնը կախուած է իր... քիթին ծայրէն:

Ամերիկեան և բարիդեան քրոնիկներուն մէջ ստէպ խօսուած էր Մօրկանի քիթին այլանդակ խոշորութեան վրայ: Ես ալ անյագ հետաքրքիր, ահագին փափաք մը ունէի տեսնելու մէջ մը Բիզայի աշտարակը, մէջ մ'ալ քիթը՝ Բիրբընդ Մօրկանի:

Դեռ չի մեռած, Աստուած գոնէ փափաքներուս մէկ հատին հասնելու արժանի ըրաւ զիս:

Ան ինչ bon enfant Աստուած է ֆի...

Օր մը, 1901ին, Իճիբբըն Կագէթի մէջ կը կարդայի թէ երկաթուղիներու թագաւորը Դահիբէ եկած էր և իջևանած Շէքըրտս օթէլ:

Աս ինչ ուրախութիւն էր իմս, վերջապէս մուրաօսիս պիտի հասնէի:

Այդ զգայացունց լուրը կարդալուս յաջորդ առտուն գացի Շէքըրտս օթէլի դիմացը գտնուող Café Royalի terasseին վրայ դիրք գրաւեցի, Մօրկանը անպատճառ տեսնելու նպատակաւ: Օթէլէն կամ դուրս պիտի ելլէր և կամ պիտի մտնէր ներս և կամ գոնէ whiskey-soda մը պիտի ճթկէր վերանսաին վրայ:

Անխուսափելի էր, ինքը չուզէր անգամ, ես զինքը պիտի տեսնէի, չէր փախչեր:

Երկու երեք ժամ սպասեցի, այդ ժամանակամիջոցին կարդացի և կամ աչքէ անցուցի Illustrationը, Graphicը, Բիւզանդիոնը (սրճարանին տէրը հայ ըլլալուն այդ թերթն ալ կ'ստանայ) Popolo Romanoն և La Vie Parisienneը:

Մօրկան բարեկամս դեռ մէջտեղ չէր:

Ժամանակս սպաննելու համար

երկու սուրճ խմեցի, վերուսք մը, մէկ շիշ shwepp's soda water, կարելի է քսան հատ Մաթոսեանի պօֆնա սիկառէթներէն, անգամ մը կօշիկներս ներկել տուի, չեղաւ նէ, նարկիլէ մը ապսպրեցի, երբ տեսայ թէ ատ ալ չըլլար կոր, սկսայ անցնող կիներուն հարձ նետել. տուի մը խալեար վատկելու համար երեք Փրանք կորսնցուցի յօրախանիին տօպրակին մէջ և այսպէս օրս կէս օր եղաւ: Եթէ միլիառատէրը դուրս ելած է, անպատճառ կէս օրուան lunchին պիտի դայ, անխուսափելի է:

Անգամ մը որ պատնէշին վրայ էի, դասալքութիւն պիտի բլլար առնել քալելը, ուստի թեթեւ ճաշ մը ըրի Café Royalի terrasseին վրայ: Կտոր մը ժանպօն, պնակ մը սբակէթի, կէս բօսիօն ragoût մը — Մօրկանի աղւոր աչքերուն և կամ մեծ քիթին համար, գրպանիս եղածը հոն չպիտի պարպէի եւ — կտոր մը կորկոնճոլա, դաւաթ մը գարեջուր, պանաւա մը, սուրճ մը և կէս Փրանք կառսօնին: Համագումար 11 Փրանք 50:

Տասնըմէկուկէս Փրանք միայն և միմիայն Բիրբընտ Մօրկանի քիթը տեսնելու համար:

Մինչդեռ չորս Փրանքով տեսած էի Մունէ Սիւլին, երեք յիսունով Բարուզօն, միեւնոյն գինով Տիկին Պարթէն, երկու Փրանքով Տրանէմը և մէկ քսանընչիսով ժանն Պլօքը, Բարիզի ամէնէն մեղ և ոսկորուտ դերասանուհին:

Տասնըմէկ Փրանքս վրայ գնաց, ոչ Մօրկան տեսայ և ոչ ալ քիթ: Ամբողջ կորսնցուցած օրս ալ հաշուէ մէջ չեմ դնէր կոր, տեսէ՛ք:

Յաջորդ օրը աւելի բազդաւոր եղայ սակայն, առանց սանթիմ մը խարճելու:

Կիներն ալ ասանկ են : Մէկ հա-
տին համար ավուճով լիբա կ'ուտես
և ձեռք չես կրնար անցընել , մէյ
մ'ալ 'նայիս ուրիշ մը' պէտքահալա
տաքիդ եկեր է իր ամէնէն շատ
տանթելազարդ շապիկը հագած :

Սասնկ occasionներ շատ կը պա-
տահին սիրոյ աշխարհին Բարլուման-
ներու բոլոր յարկերուն վրայ :

Յաջորդ օրը իրիկուն դէմ ժամը
4ին ատենները , Շէքըրտին ատշեւէն
անցած ատենս ինչ տեսնամ աղէկ :

Վէրանտահն վրայ Լօրտ Բրօքըր ,
Բիրբընտ Մօրկան և Ստիվին եղբայրը
Բրէնս Մուհամմէտ Ալին , սեղանի մը
շուրջը նստած թէյ կը խմեն կոր :

Աչքերս չորս բացի , այսինքն սի-
կառի թուղթով մը լաւ մը սրբեցի
ակնոցիս ասպակները :

Մըսթըր Մօրկան իր ինքնութիւնը
յայտնելու համար ո'չ լուսանկարի
պէտք ունի , ո'չ անցագրի և ոչ ալ
carte de visiteի : Այդ երեքին տեղը
կը բռնէ քիթը , քիթ մը որ այսքան
կ'ըլլայ , որովհետեւ քիչ մը աւելի ,
այլևս ան քիթ չէր ըլլար , այլ Մա-
սիս , Մօն-Պլան , Հիմալաեայ :

Կը զարմանամ որ ատանկ քիթով
ընտո՞ր եղեր է ե՞ Բիրբընտ Մօրկան
չէ ծներ... Հայ :

Մէյ մ'ալ անուննիս ելած է որ
խոշոր քիթ կ'ունենանք : Մօրկանի
բիծը ո՞ւր տեղս խօթեմ , չրտէ՞ք :
Միլիտառտէր մը , ուղածին չափ գե-
ղեցիկ և երիտասարդ թող ըլլայ —
ինչպէ՞ս կ'ուզէք որ ատանկ քիթով
մը սէր և կամ գոնէ համակրութիւն
կարենայ ներշնչել կնկան մը... մէյեր
երկու աչքերը լոյսէ գրկուած ըլլան :

Երբ մարդս ատանկ քիթ մը կ'ու-
նենայ , այլևս ներելի չէ իրեն վայր-
կեան մը իսկ մտքէն անցընել թէ կին
մը կրնայ զինքը սիրել ինքզինքին ,
այսինքն իր անձին համար :

Իրաւ է որ այն տարիքին մէջ որ

զինքը տեսայ , երկաթուղիներու թա-
գաւորը այնքան կարեւորութիւն տա-
լու էր կիներուն , որքան կարեւո-
րութիւն կուտայ Յարութիւն Մրմըր-
եան Թանկօին և կամ Բրիգանթէմի
գրածներուն :

Բայց այդ ծերունին երիտասարդ
եղած էր ժամանակին , կասկած չկայ :
Արդեօք այն ատեն ինչ յուսախարու-
թիւններ , ինչ վիշտեր , ինչ դառնու-
թիւններ զգացած է քիթին երեսէն ,
կեղծ Բիրբընտ...
Հրաշակերաներէ , գլուխ գործոց-
ներէ , անզին գեղարներէ , գեղեցկու-
թեան effigieներէ շրջապատուած ըլ-
լալ , աշխարհի վրայ մէկ հատ ըլլալ
իրբեւ հարուստ և հայելին մէջ նա-
յած ատենդ տեսնել թէ տգեղ մարդ
մըն ես , կնիկները վախճնելու աստի-
ճան տգեղ :

Աս ինչ տառապանք է , ինչ
չարչարանք : Աղքատութեան մէջ
տգեղութիւնը միսթարանք մըն է ,
իսկ հարստութեան մէջ դժոխք ,
տարտարոս...
Ապուշ պիտի ըլլայ մարդ չերեւա-
կայելու համար թէ Մօրկան հակա-
ռակ իր abracadabrant քիթին , եր-
բեք սիրահարական նամակներ չէր
ստանար թէ՛ հին և թէ՛ նոր աշխարհ-
ներու կիներէն : Ընդհակառակը այդ
նամակներէն բօնեյարօյով կ'ստանար
ան , ինչպէս դիւրին է գուշակել :

Երբ մարդս կարող է տարին
վարսուց միլիոն ֆրանք ծախել
քէֆին համար , անշուշտ շիւման
Բէրուզ մը և կամ Բիլիւք Ամալիա
մը կրնայ ձեռք անցընել , անանկ չէ :
Բայց Բիրբընտ Մօրկան ասոր աս-
սանկ ըլլալը գիտէր և կը պատմեն
թէ օր մը Բարիզ գտնուած միջոցին ,
Մաքսիմի մէջ extra տէքօլթէ կին մը
քովը մօտենալով , փողաքուշ խօս-
քեր և կրակուրոց նայուածքներ
կ'ուզէր իրեն , Բիրբընտ կ'ըսուսմ

Երբ մարդս կարող է տարին
վարսուց միլիոն ֆրանք ծախել
քէֆին համար , անշուշտ շիւման
Բէրուզ մը և կամ Բիլիւք Ամալիա
մը կրնայ ձեռք անցընել , անանկ չէ :

Բայց Բիրբընտ Մօրկան ասոր աս-
սանկ ըլլալը գիտէր և կը պատմեն
թէ օր մը Բարիզ գտնուած միջոցին ,
Մաքսիմի մէջ extra տէքօլթէ կին մը
քովը մօտենալով , փողաքուշ խօս-
քեր և կրակուրոց նայուածքներ
կ'ուզէր իրեն , Բիրբընտ կ'ըսուսմ

և կ'ըսէ այդ մոլութեան ծաղկին .

— Պարսպ տեղը մի յոգնիք , օ-
րիորդ : Դուք գիտէք թէ ես միլիտա-
ներ կ'արժեմ , ինչպէս ես գիտեմ թէ
ձեր գինը... քսան ֆրանք է :

*

Այդ թուականին ամէն առտու
«Արեւիկ»ի դռները... Ոսկեմատն
Սքիկը չէր որ կը բանար , այլ Սրմա-
քէշխանլեան Երուանդը , ոչ թէ իբրև
դոնապան , այլ իբրև խմբագրապետ :

Օր մը նոր յօդուած մը տարած էի
Սիսակ Ֆէրիտի եղբօր՝ Գարեգին Պօ-
յաճեանի... journalին , (ամէն մարդ
իր յատուկ եղանակը ունի իր նման-
ները embêter ընելու , ըսենք անցո-
ղակի) :

Փորձերը սրբագրած պահուն ,
Սրմաքէշխանլեան վեր կ'առնէ գլու-
խը և հեղնոտ շեշտով մը դիտել կու-
տայ ինձի .

— Թօհաճ մարդ ես , պէ՛ Ալ-
փիար , ասկէ քսան տարի առաջ ալ
հանդէպը Յով կը գրէիր , հիմա ալ
Յով գրեր ես...
— Ատկէ հասկցիր , պրէ պէյիմ ,
իմ ինչ հաստատամիտ մարդ ըլլալս ,
բսի և խոստացայ այսուհետեւ հան-
դէպը Յով գրել և ասոր փոխարէն
Յարութիւնը՝ Հով :

*

Եթէ իրաւ որ օրին մէկը բոլոր
մեռելները յարութիւն պիտի առնեն
(Ալփիարենց Յարութիւնը չի հաս-
կնաք) ես կը կարծեմ թէ այդ ընդ-
հանուր , մեծ liquidationին օրը ամէ-
նէն առաջ գլուխնին դուրս պիտի
հանեն այն մեռելները որ կը հանգչին
(առանց բառախաղի) Անգլիացուց
Հայտար Փաշայի գերեզմանատան
մէջ :

Ես չեմ տեսեր գերեզմանատուն
մը որ անորմէ աւելի մաքուր օդ ,
աղէկ ջուր և աւելի գեղեցիկ տեսա-
րան ունենայ :

Գերեզմանատուն... allons donc!
գերեզմանատուն չէ ան , այլ մեռել-
ներու... sanatorium :

*

Եւ եղիցից երկոքեան ի մարմից
մի .

Ահա ասոր մէջն է եկեղեցիին ան-
բարոյականութիւնը :

Սմուսնութեան մէջ տիրող գա-
ղափարը մորմնական ըլլալու չէ , այլ
հոգեկան :

Եւ եղիցից երկոքեան ի հոգի մի :

Այսպէս ըսելու էին մեզի , ահա՛ ,
մեր Սուրբ Հայրերը : Մարմինը ա-
մուսնութեանէն դուրս ալ կը գտնէ իր
գոհացումները , աւելի ստէպ և աւելի
շատ :

Սմուսնութիւնն է միայն որ կրնայ
վայելքներ պարգեւել հոգիին , որ
Հիմէնէն դուրս որբեւայրի է միշտ :
Սասնկ բարեւ ըրէք իմ կողմէս ձեր
Սուրբ Գիրքը շինողներուն :

*

Ինչ կ'ուզեն թող ըսեն , Պուլ-
կարները կանանց հետ անանկ մը կը
վարուին կոր որ կեդրոնական Ափրի-
կէի վայրենիներն անգամ պիտի կար-
մրէին ամօթէ :

Եթէ հաւատք ընծայելու ըլլանք
Պելկրատէ և կամ ուրիշ տեղերէ ե-
կած հեռագիրներուն , կ'երեւայ թէ
այդ Ֆէրտինանտ Չարին հպատակ-
ները ամբողջ ընտանիքներու պատիւը
կը բռնաբարեն կոր առանց սեռի և
տարիքի խտրութեան :

Հիմա խնդիր է թէ պէ՞տք է որ
ամէն հեռագիրներու հաւատանք :

Քանի մը ամիս առաջ Պուլկար- ները կ'ամբաստանէին թէ Թուրքերն են որ կը բռնաբարեն կոր իրենց կի- ները: Ետքը սակայն Թուրքերը հաս- տատեցին թէ բռնաբարութիւն գոր- ծողները Պուլկարները, Սերպերը, Յոյները և Գարատաղցիներն էին անխտիր:

Ի մի բան, ամբողջ Պալքաններուն մէջ մէկ աղաղակ մը միայն կը լըս- ուէր:

— Բռնեցէ՛ք բռնաբարողները, պատիւի գողերը...:

Պալքանեան բարձանց վրայ մա- տաղատի կուսանք այլևս վարժուած ըլլալու են այդ զինուորական կնա- մեծարութիւններուն:

Օր մը, խեղճ Միրքան կը բռնա- բարուի Թուրքէ մը, յաջորդ օրը պուլկարէ մը, երկու օր ետքը սեր- պիացիէ մը, օր մը ետքն ալ յոյնէ մը և մօնթէնէկրոցիէ մը, բառին ամբողջ նշանակութեամբ ճշմարիտ անցան- դէս մը:

Շարժուն վերջը սակայն Միրքա կը բացագանչէ.

— Մայրի՛կ, զարմանալի բան մը ըսեմ քեզի.

— Ի՞նչ է, աղջիկս:

— Այսօր տակաւին բռնաբարող մը չունեցայ...:

Եւ կը հառաչէ.

— Վախնամ խաղաղութիւնը կրն- քուած ըլլալու է:

*

Վալիտէ խանի գրառքխանէին մէջ:

Պալքանեան իրադարձութիւննե- րուն օրէ օր հետեւող մը, հետեւեալ խորհրդածութիւնները կ'ընէր բարե- կամի մը:

— Ի՞նչ անուպայ, ի՞նչ անգութ,

ի՞նչ վայրենի մարդեր են եղեր սա Պուլկարները, Բան չի մնաց որ չը- նեն, ամբողջ գիւղեր այրեցին, կի- ները բռնաբարեցին, աղաքը խողխո- ղեցին, աղօթատեղիները սրբապղծե- ցին, ո՞ր մէկը ըսեմ:

— Այլևս եօղուես ալ չեն շիներ կոր, կ'աւելցնէ բարեկամը:

*

Ամերիկացիները, մարդ են, ժարդ...:

Այդ պատուական Եանքիները հաստատած ըլլալով որ այն ժամա- նակներուն մէջ ուր կ'ապրինք, ֆօք- քեզանութիւնը շատ բան կորսնցուցած է իր երբեմնի հրապոյրէն, նշանաւոր- ները ոչ հոտ ունին այլևս և ոչ համ, իսկ ամուսնութիւնը ըսես նէ տախակ բան մը եղած է... սքամայիլ խաղա- լու պէս, որոշած են «ամուսնական վարժարտն» մը հաստատել ի պէտս անոնց որ մինակ պառկելու կը վախ- նան, yes, gentlemen, yes! կը վախ- նան:

Եւ այս դպրոցը կը բանան դրժ- բաղդ կենակցութիւնները, անտանելի ամուսնութիւնները բարւոքելու նպա- տակաւ:

Ի՞նչ մարդասիրական, ի՞նչ Աստ- ուածանաճոյ գաղափար:

Շիքակօի կիներու Դաշնակցու- թիւնը գիշերային ժողովի մը մէջ ո- րոշած է «Ամուսնական վարժարտն»- ներ հաստատել նոր Սշխարհի բոլոր գլխաւոր քաղաքներուն մէջ:

Կարգուելիք մանչերը և աղջիկ- ները նախ քան իրենց ամուսնու- թիւնը, պէտք է հետեւին հիմէնեան դասընթացներուն և վկայական մը առնելէ և շրջանաւարտ ըլլալէ ետքը, պիտի կրնան այլևս մէկ անկողինը

ծառայեցնել երկու հոգիներու: Ի՞նչ էֆօսօմի կ'ա:

Երիտասարդը պիտի հետեւի հե- տեւեալ ուսմանց. Համբերութիւն, Աջլ գոցելու արուեստը, Առասանե- նութիւն, Զուարթաբարոյութիւն: Ad hoc վարժապետներ իրեն պիտի սորվեցնեն Տիկինը սիրելու արուեստը որ կը կայանայ անոր մատակարարե- լու մէջ այն ամէն միջոցները որ կրնան յազուրդ տալ... բոլոր խել- քին փչածներուն:

Օրիորդին պիտի սորվեցնեն էրիկ մը մօնթիի վրայ նստեցնելու եղա- նակը, ցոյց պիտի տրուի իրեն սուղ խանութներու մէջ լիբրուոն օսկի- ները թափելու ճաժբան, չորսուկէս- նոց գլխարկի մը համար և օրը մէկ ժամ դաս սանձանուած պիտի ըլլայ անոնց՝ սորվեցնելու համար թէ ո՞ր միջոցներով աղջիկ մը կրնայ հեշտան- քով վայելել սիրոյ բոլոր հաճոյակա- տարութիւնները հիմէնեան առանձ- նասենեակի մը մէջ:

Վերջապէս սիրոյ իստի վարժա- րանը պիտի ըլլայ անիկա:

Այդ վարժարանները կատարելա- գործութեան վկայականներ պիտի բաշխեն իրենց երկսեռ աշակերտնե- րուն, Բագմամարդութեան Ասեանին կողմէ օսկի միտալ մըն ալ միասին: Այդ տեսակ վկայական մը Կարա- պետեան վարժարանի վկայականներէն աւելի կ'արժէ կարծեմ:

Հակառակ սակայն Զիքակոյի Կանանց Դաշնակցութեան ջանքե- րուն, ամուսնալուծութիւնները se- ront très à la mode, très bien portés:

*

Հայը, Տաճկահայը մանուաճաղ — սիրեմ — բարի ունակութիւն մը և

քնքուշ սովորութիւն մը ունի, աչքս ելլայ...:

Մինակը, նստած տեղը, ինքնա- բերաբար տասը փարա չի տար ու է- ազգային բարենպաստակ բանի մը, կ'ուզէ իւղազին, կ'ուզէ նուագանա- դէս, թատրոն, հանգանակութիւն և կամ պարահանդէս ըլլայ ան:

Դա մի ազգային սկզբունք է, մի ցաղիօնակի պրեհիբիթա. պիտի ըսէր Դաշնակ... tzigane զարնող մը:

Պէտք է որ renversant ածական- ներով կամ նամակ գրես իրեն և կամ ոտքին երթաս, աղաչես, պաղատիս, աղերեսս, — էֆէնտիմ, պէյլիմ, փա- շամ — ըսես որ պիլիի հանէ գրպանէն օսկի մը տայ... Sans cela, il ne marche pas! ինքնաբերաբար տալու կարող չէ, նման այն նոր ոտքի ել- լող սողոյ, որ մինակնին չեն կրնար քալել. թէ՛ մին և թէ՛ միւսը քայլե- ցնելու համար պէտք է որ սղուն ձեռքէն բռնես և երգես swa-siu... swa-siu... Ազգային բարերարը քա- յեցնելու համար հարկ է որ ձեռքը բանաս և կրկնես սա յանկերգը si- swa, si-swa...:

*

Ժամանակները կը փոխուին, բայց թշուառութիւնը կը մնայ:

Երբեմն, այսինքն տակէ առաջ, երբ դեռատի, մանկամարդ կին մը նեղութեան և կամ թշուառութեան մէջ կը մնար, իրիկուան ուշ ատեն շալ մը կ'առնէր գլխուն և պատե- րուն տակէն սահելով դողահար կ'եր- թար այսինչ աղային և կամ այսինչ էֆէնտիին տունը և օգնութիւն մը գտնելու նպատակաւ, ամօթը ձակ- տին և հոգին սուգի մէջ, կը բանար ձեռքը և անոր մէջ դրուածով կ'եր- թար հաց մը կը դնէր մօտակայ փու- ուէն:

Հիմակ սակայն, այսօրուան օրս, նոյն նեղ վիճակին մէջ գտնուող երիտասարդ կիներ, իրիկուան դէմ, ուշ առնն, Ֆիլիւ մը կը դնէ դիւսուն և ուսերուն վրայ, և պատերուն տակէն դողահար, սահելով, կ'երթայ այսինչ աղային և այնինչ էֆէնտիին տունը և ժպիտը շրթներուն վրայ և հեշտանքը սրտին մէջ, կը բանայ... սրունքները և ափին մէջ դրուածովը կ'երթայ շիտակ եօթ ոսկինոց գլխարկ մը կը դնէ Մատամ Լուիզէն:

— Ասանկ ընելով, կ'ըսէր ինծի անցեալ տարի թարմագեղ որբուայրի մը, դիմայինուս նուազ ձանձրոյթ պատճառած կ'ըլլանք, անանկ չէ՞:

J'te crois, chérie!

Ժամանակները կը փոխուին, բայց թշուառութիւնը կը մնայ...

*

Պուխարացի իմաստասէր մը Շիր-Ալի հետեւեալ կերպով սահմանած է տարբերութիւնը որ կայ ամուրիուութեան և ամուսնութեան միջև.

— Երբ ամուրի ես, ըսած է ան, ամէնուն կիները քուկդ կ'ըլլան, իսկ երբ կը կարգուիս, քու կինդ է որ կ'ըլլայ ամէնունը...

Ըսել է հոն ալ սասանկ է եղեր...

*

Հայերէն այբու-բէնի ը գիրը, այո՛, ձեր չի հաւանած այդ գաճաճ տառը, պատճառ եղած է որ մարդկութեան մէկ խոշոր մասը Գրիստոնեայ ըլլայ և միւս մասը մնայ Հրեայ...

Չէ՞ք հաւատար ըսածիս և կը զարմանաք:

Հեյպիք, անունս Բէշեան չէ որ ամէն ըսածս աչքերնիդ գոց և թարմ հաւկիթի մը դեղնուցին պէս կ'լլէք:

Երից մանկանց՝ Պարոյրին, Աշո-

տին, Արշակին հայրիկը արտառոց բան մը ըսածին պէս՝

— Հեթիճեք քանա վար կ'ըսէք, հիացմամբ:

Իսկ ես, սովորականէն տարբեր բան մը ըսի մի՞:

— Վա՛խ վա՛խ, զավայր Ալ-փիարը կեճե թուրուցեր է կ'ըսէք, եթէ ոչ երեսիս բայց գոնէ ետեւէս: Եւ ձեր վայրերանութիւնը ապացուցանելու համար Փրկիչի մէջ հիւր ըլլալս մատերնիդ կը փաթթէք:

Եւ արդէն ձեր այս կոյր հաւատքը չէ՞ որ շարաթ օրերը քսան փարայի դնել կուտայ ձեզի բան մը, զոր տասը փարայի կը ծախեն՝ երկուշարթի, երեքշարթի, չորեքշարթի, հինգշարթի և ուրբաթ օրերը...

Ես ի՞նչ ըսեմ այն Աւետարանին որ ըսած է.

«Հաւատք քո... կուրցուցին զքեզ»

Եթէ ը գիրը չըլլար, հաւատացէ՞ք որ քրիստոնեայի և երբայեցիի տարբերութիւնը չպիտի գտնուէր, տիեզերքիս անհուն տարածութեան վրայ:

Իմ այս ցոյց տուած վարկածս արդիւնք է հետութեան մը, խելքի մը, կարողութեան մը որ կարելի չէ գտնել ո՛չ բրոֆէսէոր Մարի, ոչ Միսիթարեան Հարց, ոչ Վիեննայի Միաբանութեան և ոչ իսկ Ենովք Արմէնի քով: Այս վերջին օրինակը մէջ կը բերեմ, ցոյց տալու համար թէ կարճ մարդերն ալ կրնան մեծ մարդեր ըլլալ, ինչպէս եղած են վերջացող և սկսող դարերուս մէջ՝ Նաբուլէոն Պոնաբարթ և Սաուլ Քիլէն:

Եկէ՞ք սակայն մէկ կողմ դնենք սա պարսպ խօսքերը և դառնանք մեր ը գիրին կատարած աներեւակայելի դերին:

Ահաւասի՛կ.

— Ինչո՞ւ համար մեզի քրիստոնեայ կ'ըսեն:

— Անոր համար որ խաչ կը հանենք:

— Ինչո՞ւ միւսները հրեայ մնացին:

— Անոր համար որ անոնք... խաչը հանեցին:

Կրցայ կարծեմ ըսածս հաստատել, անանկ չէ՞:

Տեսաք թէ ը գիրը ի՞նչ այլանդակ, ի՞նչ պաեսաղի, ինչ պիչիմսիզ դեր մը կատարած է պատմութեան ցեղաքրական ճիւղին մէջ:

Ասոր համար է որ ես կ'ըսեմ թէ Ը գիրը միմակ ձայնաւոր չէ, այլ նաեւ տիրացու:

*

Հին Ազգաց և կամ թէ Մաշաճ Ժողովուրդներուն պատմութեան մէջն է, շաւ չեմ յիշեր, որ ես կարդացած եմ հետեւեալ անէքթոսը:

Երկու հազար վեց հարիւր քսան երկու տարի, ճախ քան զԲրիտանոս, հայ զօրավար մը Ջատիլի առտու մը Աւարայրի դաշտին մէկ անկիւնը հրացանի բռնել պիտի տար խեղճ զինուոր մը որուն միակ յանցանքն է եղեր... Դաշնակցական չըլլալը: Ժողովուրդը սաստիկ կը զայրանայ սասանկ անիրուութեան մը և սասանկ սրբապղծութեան մը դէմ: Դոնէ Ջատիլի օրով չըլլար, ատանկ մեծ տօնի օր մը:

Իրենց մէջէն պատգամաւորութիւն կ'ընտրեն, — այն ատենուան Միհրդատ Հայկազնի մը նախագահութեամբ — երթալ խնդրելու համար զօրավարէն որ իր տուած վճիռը քսանի մը օր յետաձգուի, մինչև որ Ջատիլի տօները անցնէին:

Չօրավարը ատոնց առարկութիւնները և աղաչանքները մտիկ ընելէ ետքը, կը դառնայ նախագահին և կ'ըսէ.

— Պարոններ, այդքան աղմուկ հանելու տեղը չի կայ: Դուք կ'առարկէք թէ այսօր տօն է և պէտք չէ որ տուած վճիռս գործադրուի: Իրաւունք չունիք բողոքելու, քանի որ ես ալ ձեզի պէս այսօրուան աւագ տօնին ի սլատիւ... կրակի կը բռնեմ կոր:

Մինակ այդ զօրաւորին անունը չեմ յիշեր և միշտ կը շփոթուիմ: Բայց ես կարծեմ թէ անոր անունը կամ Արայ էր և կամ... Նաբուգոնոսոր:

*

— Ի՞նչ տարբերութիւն կայ, հայ զրագէտին, հայ վարժապետին և հայ դերասանին միջև:

— Տարբերութիւն... allons donc! Բնաւ տարբերութիւն չի կայ, որովհետեւ հայ զրագէտը, վարժապետը, և դերասանը, ատոնց ամէնքն ալ ազգին համար կ'աշխատին և կը մեռնին, ատանց բացառութեան... անսուղութեանէ:

Ասոնցմէ հազար անգամ աղէկ է... տիրացուն, գոնէ շապիկ մը կ'ուսենայ հազնելիք, որուն դրամը ինք չէ տուած:

*

Մարդիկ երեք բնական թշնամիներ ունին յաղթելիք՝ ժամանակը, հեռաւորութիւնը և ծանրութիւնը:

Կիները՝ չորս ունին, վերինները, մէյ մ'ալ... կեսուրը:

*

Յ. Յ. բարեկամս՝ ոչնչութիւն մը

որուն նմանը տեսնել տակաւին չէ տրուած ինծի, ասկէց երկու տարի առաջ, չեմ գիտեր ինչպէ՛ս եղաւ, cherchez la femme, արդեօ՞ք, մեղքը շունը առնէ, Սէյ Մօռիս և Լազար պատուանշանին ասպետութեան աստիճանը ստացաւ Ումպէրթօ Թաքաւորին կառավարութենէն:

Quand femme veut, Dieu veut, կ'ըսէ ֆրանսացին:

Աստուած ուզելէն ետքը, պատճառ մը չի կայ որ Ումպէրթօն ալ չուզէ:

Յ. Յ. և ես շատ հաշտ աչքով չէինք նայիլ իրարու, ասոր ալ պատճառը cherchez la femme՞ն էր արդեօք...: Դուք ալ անանկ բաներ կը հարցնէք ո՞ր...:

Ես զինքը շատ չէի սիրեր և de par la loi de compensasion, ես ալ աչքին լոյսը չէի իրեն: Ուստի բաքա...:

Nous nous regardions en chiens de faïence. ասչափը գիտնալով բաւականացէք, կը պաղատիմ:

Սա ըսել կ'ուզեմ որ Պարոն Յ.Յ. զիս անտարբեր կը թողուր 1614ին Պալաքլավայի մէջ տեղացած կարմիր ձիւնին պէս:

Էմմանուէլ՝ Կալանիօսօ Թագաւորին թոռան կողմէ պատուանշանին փասպաւէնը կ'ստանայ թէ ոչ, այդ հակայ ոչնչութիւնը, որ մը, rosetteը լամբակին անցուցած, կուգայ զիս կը գտնէ Թօքատրեանին, ուր կրծելու վրայ էին ոչխարի cotélette մը, որ այդ restaurantին մէջ աւելի սուղ է, քան կանացի ամբողջ մարմին մը Թիմօնի փողոցին երկայնքը:

Յ. Յ. ասպետական կեցուածքով մը մատը կը դնէ այդ rosetteին վրայ և ձախ աչքը կէս մը գոցելով կը հարցնէ ինծի:

— Ընտո՞ր է, հիմա աչքդ մտա՞յ: — Դուն աչքս մտեր ես կամ ոչ, աստիկա խնդիր չէ, բայց եթէ ցաւալի բան մը կայ, ան ալ սա է որ ամբողջ Իտալիան աչքէս ելաւ:

Մէյ մ'ալ նայեցայ որ, կռնակը դարձուցիր կ'երթայ կոր...:

*

Օր մ'ալ նայիս, Պօլիսը ձգեր և Բարիլ կէկեր էր... Արաքսին, այն տրիատենչիկ պչրուհին, զոր քիչ շատ ամէն հայ noctambule ճանչցած է: Բերայի Ս... փողոցին, սափրիչին վրայի տան մէջ:

Միջոց մը fureur կ'ընէր կոր viveurներու աշխարհին մէջ ուր կեանքը զիշերը կ'սկսի և առտուն կը վերջանայ:

Viveurը կ'երթայ կը պառկի, երբ արեւը կ'արթննայ... հող չէ, սակայն, արեւը իր զիտցածէն ռաւարմիւ չընէր:

Աղւոր, մանկամարդ և գիրուկ աղջիկ մըն էր Արաքսին:

Մսի թարմութիւն, առինքնող ակնարկ et beaucoup du chien:

Մէկ յանցանք մը ունէր, մեծ յանցանք: Արաքսին, bête էր՝ Մարկոս Նաթանեանի ոտքերուն պէս:

Իրիկուն մը 1907ին, Բարիլի Rue Castiglioneէի մէկ ծաղկեւիճառի մը ցուցափեղկին առջեւ տեսայ զինքը, գիրկը շնիկ մը... pour se donner une contenance:

— Քա, դուն հոս ի՞նչ գործ ունիս, կը հարցնեմ ապշահար:

— Վեց ամիս կ'ըլլայ կոր քի ես հոս եմ:

— Է՛յ, ինչ ընելու եկար նայիմ:

— Իօթի Սթամպօլի ըրածս:

— Փարա կը վաստկիս կոր:

— Հոս փարայի խօսք չեն ընիր:

Բիւրթիւն ֆրանքով լախրուօր կ'ընեն կոր:

— Ֆուանսրգնա սորվեցա՞ր:

— Չաք բաք քանի մը խօսք սորվեցայ:

— Սա սորվածներդ ըսէ թե, մտիկ ընեմ:

— Իօթի՛, loutre, clavier, astrakan, zibeline, petit-gris, hermine. chinchila, skungs, եփէյի պան սորվեր եմ, հէ՛...:

— Է՛յ, «այսօր օդը աղւոր է», ֆուանսրգնա ընտո՞ր կ'ըսեն:

— Ես ի՞նչ գիտնամ:

Վա՛յ, պօզիցա վա՛յ, օդին ֆրանսերէնը սորվելէ առաջ, սորվիր է՝ մուշտակներու բոլոր տեսակներուն անունները:

Չի կարծէք որ մուշտակներուն անունը սորված էր ինքը շատ մտլուն համար, այլ՝ ուրիշները շատ տաքցուցած ըլլալուն հետեւանօք:

*

Թլփատուածներու աշխարհին մէջ, մեր թուրք բարեկամները, կը կարծեն թէ հողագունտիս վրայ իրենցմէ զատ Մանմետական չի կայ, որովհետեւ տարին ամիս մը բամազան կը բունեն: Ի՞նչ յաւակնոտութիւն et comme ils sont naifs, ma chère!

Ասըլ Մանմետականները՝ մեր հայ գրագէտներն են, որովհետեւ անոնց համար ամբողջ տարին, կ'ուզէ նահանջ ըլլայ, կ'ուզէ ոչ, այո՛, ամբողջ տարին՝ տասներկու ամիս բամազան է:

*

Ոստիկանութիւնը՝ հանրային անդորրութիւնը ապահովելու իր հողածութեանը մէջ, ձեռնակապեր (քէլէփճէ) անցնել կուտայ ոճրագործներու և չարագործներու դաստակներուն:

որու և չարագործներու դաստակներուն:

Խելացի ոստիկանութիւնը ան է որ. միշտ հանրային անդորրութիւնը ապահովելու համար, ֆիլիփինի զարնել կուտայ կոտորելիք ձեռքերը այն աղջիկներուն որ La Prière d'une Viergeը և Le Chant du Rossignolը տակաւին կը յամառին չալել՝ désaccordé դաշնակի մը վրայ:

*

Ասոր և անոր խտէլները: Ռուբէն Զարդարեանիեր. — Ա՛խ, եփրեմ խանը ես ըլլայի...: Քրիզաքեմիեր. — Ա՛խ, Խաւհար խանը իմա ըլլար...:

*

Իմաստութեան սկիզբը՝ Աստուծոյ վախն է, իսկ անխելութեան վախճանը... ամուսնութիւնը:

*

Մարդուս առաջին տեսած դէմքը՝ մանկաբարձինն է, վերջին չի տեսածը՝ մեռելաթաղինը:

Աս ճշմարտութիւնը ինչո՞ւ չէ ըսեր... Լափալիս:

*

Տարփային տեսարան: Սիրարփի՝ Անուշաւանին գիրկը նստած սիրոյ «Երգ Երգոց»ը կ'արտասանեն բերնուց և... ձեռքերով:

Սիրարփի. — Ա՛խ, անուշա, երկու ձեռքերդ երկու ձեռքերուս մէջ չե՛մ առներ... աշխարհք իմա կ'ըլլայ:

Անուշաւան. — Ինչո՞ւ, քա՛, խուշա:

Սիրարփի. — Ատանկ ընեմ նէ, գիտեմ քի դուն իմ գերիս ես :

Անուշաւան. — Ես ալ, խաչո՛ր, կ'ուզեմ որ ձեռքերդ միշտ ձեռքերուս մէջ մնան :

Սիրարփի. — Զիս շատ սիրելուդ, անանկ չէ՞ :

Անուշաւան. — Չէ՛, ճեպէրս չի խառնես քեյի . . .

*

Ճաշակները անվիճելի են, Փէրի-գիւղի ժամկոչն ալ գիտէ ասիկա :

Բայց ես հետաքրքրութիւնը ունեցայ ճանչնալու մեր խել մը ակա-նաւոր անձնաւորութիւններու կարծիքը՝ կնոջ ֆիզիքական կատարելութեան վրայ և հասկնալ թէ իրենց համար ո՞րն էր անստգիւտ կինը :

Շատեր բարեհաճեցան պատասխանել հրաւերիս և ահա՛ ստորեւ անոնց պատասխանները, զորս հրատարակութեան տալու մարմաջս, մուցընել տուաւ ինձի թէ ըրածս indiscretion մըն էր : Բայց անոնք անանկ ներողամիտ են որ . . . :

Կ'սկսիմ կոր, ուշադրութիւն . . .

«Նուրբ ձեռքեր, սքանչելի կերպով կաղապարուած սրունքներ, մանրաչէն ոտքի կոճեր, ասոնք բան մը չեն, սիրելի Բրիզանթէմ : Կատարելութիւնը կնկան մը համար, այն ատեն կը հասկնամ երբ մարմին մը ունի . . . դիւանագիտական» :

Գաբրիել Նորատուցեան

«Կատարեալ կինը այն է որ փոխանակ ժանեակները վրան կրելու, ինքը ժանեակներու վրայ կը գրէ» :

Հրանտ Ասատուր

«Խրվրոնրիս միտին օխան տան ութ զրուշի ելլալէն ետքը, կատար-

եալ կ'ըսեմ այն կնկան որ végétarien régimeին կը համակերպի :»

Բիւզանդ Քեչեան

«Կատարելագոյն կինը Եւան էր : Աղջիկներուս մօրը անունն ալ Եւայ է» :

Աղեխանդ Փանոսեան

«Ախ'ր, էլի դուք ինչե՛ր հարց տալիս էք ինձանից : Կինը, դա՛ գոյութիւն չէ ունեցել ինձ համար» :

Ընկեր Փանչուրի

«Կատարելապէս գեղեցիկ, իտէալ կինը ան է՝ որուն մարմինը անդամահատուած մասերէ կազմուած կ'ըլլայ :

Տօք. Մաղուպեան

«Աշխարհիս լաւագոյն կիները անոնք են՝ որ ոչ սրունք ունին և ոչ ոտք : Elles ne marchent pas !

Քրիզանթեմ

«Տասն ութ տարեկան աղջիկները՝ միայն կրնան կատարեալ կիներ ըլլալ : Բոսան տարու կին մը կարասի մըն է :»

Զարեմ Տիպի

«Կատարեալ, գեղեցիկ, սիրուելիք կինը՝ միշտ ուրիշն է որ կ'ունենայ, բօնաճ չէ՞ :»

Սեփան Սպարթալի

«Աչքերը երկու աստղեր, գաւազը՝ կլոր լուսին մը, մարմինը՝ երկնային, կուրծքերը երկուորեակ, ահա՛ la femme parfaite : Շալվար հագած ըլլայ նէ ալ հոգ չէ : Qu'importe le flacon, pourvu qu'on ait l'ivresse!»

Գրիգոր Զօհրապ

«Սիրելի Բրիզանթէմ, ամէն տեսակէտով կատարեալ կինը տակաւին աշխարհ եկած չէ : Ապագային պիտի գայ :»

Հրանտ Նազարեանց

«Կատարեալ, գեղեցկագոյն, խորտիկ կինն նա է որ զիմ խանութ կուգայ և զիւր ձեռքով կ'առնէ սրբափն ուղած և ձեռքով կը գոհացընէ . . . իր զրմմէն պէտքերը :»

Յարութիւն ձանկիւլեան

«Հայրիկէս չաւենար որ, գեղեցիկ, կատարեալ կնկան վրայ գաղափար կարենամ կազմել :»

Գ. Զօհրապ որդի

«Յեղեղուկ, այսինքն liquide, հասակը թիւզ, սպունգի պէս խման, ասպէնթին պէս սերք միսերով կնիկներէն աւելի կատարեալ կին կ'ըլլայ :»

Մուանդ Օսեան



ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԸ



ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԸ

— Ուրեմն վաղը ժամը չորս ու կէսին ձեզի պիտի սպասեմ, օրիորդ:

— Չեմ գիտեր, թերեւս...

— Վարանուժի տեղի չի կայ սահայն, քաջութիւն, օրիորդ, պէտք է միանգամ ընդ միշտ վերջ մը դնել ձեր այդ տառապանքներուն:

— Իրաւունք ունիք, աւելցուց Նինի, բայց որքան որ համոզուած ըլլամ թէ ուրիշ ճար չի կայ, նորէն վերջին վայրկեանին չեմ գիտեր ի՞նչ բան կ'արդիւնէ զիս պէտք եղած կամքը ունենալու: Տեսէ՛ք, անցեալ օր ալ խոստացայ, բայց... բայց տունէն դուրս ելլելու միջոցիս կամքէս անկախ պատճառ մը թող չի տուաւ որ ձեր քով գամ, ուր գիտեմ թէ այս չարչարանքներուս վերջ մը պիտի գտնեմ: Ա՛խ, եթէ գիտնայիք, Պարոն, թէ որքան... որքան:

— Չարմանալի են սա աղջիկները, toujours la même histoire! Ամէնքն ալ կը համակերպին, այո՛ կ'ըսեն, նոյնիսկ տեսակ մըն ալ փութկոտութիւն կը դնեն գործին մէջ, բայց որոշուած ժամուն գործ չունիս նէ սպասէ:

— Ուրեմն ամէնքն ալ ինծի պէս են:

— Գրեթէ ամէնքն ալ, Օրիորդ, այդ վերջի վայրկեանի ընկրկումը չեմ կրնար բացատրել սակայն: Բան մը որ որոշուած է, բան մը որ քիչ շատ ամէն մարդու գլխէ անցած է, և յետոյ, վերջապէս թէ աղջիկներ և թէ էրիկ մարդիկ, բնութեան օրէնքէն է այս—ուշ կամ կանուխ պէտք

է որ այդ ճամբայէն անցնին, այո՛: Սակայն ձեզի պէս դեռատի աղջիկներն են, օրիորդ, որ ամէնէն շատ դժուարութիւն կը յարուցանեն, վարանուժներ, ընկրկումներ կ'ունենան, այսօր՝ այո՛ կ'ըսեն, վաղը՝ ո՛չ, թէ՛ կ'ուզեն և թէ՛ չուզել կը ձեւացնեն, հազար նազեր, հազար դժուարութիւններ ցոյց կուտան և վերջ ի վերջոյ սնունք ալ մեր ձեռքը կ'իջնան ոչխարներու պէս և հարիւրին հարիւր ուրախ և գոհ կը վերադառնան, երախտագիտութեամբ սեղմելով մեր ձեռքը և խոստանալով կրկին անգամ մեր քովը գալ ամէն անգամ որ ատանկ պէտք մը զգան: Խնդիրը մինչեւ մեր սենեակը բերելն է զիրենք, ամէն բանի մէջ ce sont les premiers pas qui coûtent, անկէց ետքը գործը կը դիւրիննայ, մէկ երկու վայրկեանի դիմադրութենէ ետքը ալ չեն դիմանար և գործը կարծես ինքնին կը կատարուի:

Այս դարուս մէջ, օրիորդ, ուր ծ'ի ողջները այնքան քիչ ուշադրութիւն կ'ընեն իրենց զաւակներուն, այո՛, ամէն աղջիկ, գրեթէ ամէնքն ալ այս գործողութեան ենթակայ են, ըլլան հարուստ կամ աղքատ, հարուստները մանաւանդ որոնք միւսներէն աւելի... անուշ բաներէ կ'ախորժին:

Մի՛ վախնաք, օրիորդ, du courage, là, վաղը չորս ու կէսին, և յանուն Աստուծոյ, սպասցնել մի՛ տաք ինծի: Փորձեցէք անգամ մը և պիտի տեսնէք թէ կարծուածին չափ

գոտար բան մը չէ, քիչ մը կամք ունեցէ՛ք միայն, և մնացածը ինձի թողուցէք . . . :

— Պիտի ջանամ, Պարո՛ն : Չէ՛, չէ՛, որոշեցի, վաղը ձեր քովը պիտի գտնէ՛ք զիս, միայն պիտի խնդրէի որ զգուշութեամբ և փափկութեամբ շարժիք հետս, ինձի պէս անխորձ աղջիկ մը . . .

— Կը խնդրեմ հանգիստ եղէ՛ք այդ մասին : Չեզր պէս փափուկ, ձեզի պէս ժանկամարդ աղջկան մը հանդէպ, VOYONS? Ուրեմն . . .

- Վաղը, Պարո՛ն,
- Չորս ու կէսին :
- Դանի որ այդպէս կը պահանջէք :
- C'est ça, ցտեսութիւն :
- Յտեսութիւն, Պարո՛ն :

*

Նինի ամբողջ գիշերը չի կրցաւ աչքերը գոցել : Վաղուան ժամադրութիւնը, առաջինը իր կեանքին, կ'աւելեցո՞ւնէր իր կուսական հոգին և ատրաշտէկ գամի մը պէս կը շարժուէր նուրբ և փափուկ այդ մարմինը :

Իր քսան տարեկանի անխորձութեան մէջ, տհաքեկիչ համեմատութիւններ կ'առնէր ընդվզումը, որուն պարտէր յաղթել՝ անվտանգ դուրս ելլալու համար փորձանքէ մը՝ որուն համակերպելու էր, աւանդ, վերջ դրնելու համար տառապանքի մը որուն չէր դիմանար այլևս :

Ուշ էր ա՛լ իր տուած որոշումէն ետ կենալու համար : Տատամտում մը, անտեղի ընկրկում մը ներելի չէր գտններ, քանի որ խօսք տուած էր և ան պիտի սպասէր :

Դիւրին բան չէր սակայն իրեն համար, բամպակի և մեղրի մէջ մեծցած աղջիկ՝ անձանթիւն, անակնկալին

դէմ ելլել առանց վարանումի և առանց տեսակ մը շրջանայեցութեան :

Մէկ օրէն միւսը կորսնցնել լաւագոյնը իր ունեցածներուն, էրիկ մարդու մը կոշտ հպումին ենթարկել իր մարմնոյն ամէնէն փափուկ մէկ մասը և թողուլ որ այդ դահիճը ձեռքովը խզէ թանկագին գոհար մը, մարգարիտ մը, պաղարիւնութեամբ մը և անտարբերութեամբ մը՝ որոնց սովորած են այդ անգութները, օհ, այդ հեռապատկերը, այդ ենթադրութիւնը որ քանի մը ժամէն իրողութիւն մը պիտի ըլլար, տակն ու վրայ կ'ընէր հէգ աղջիկը և ստքի կը հանէր իր ամբողջ զգայնոտութիւնը :

Մհ, այդ ժամադրութիւնը, առաջինը որ երբեք մարդու մը տուած ըլլար, որքան դժուարը կուգար և որքան լեցուն կը գտնէր հնչուածներով որոնց բնոյթին վրայ գաղափար մը չէր կրցած շինել մինչև հիմայ :

Իրա՛ւ, իր բարեկամութիւններէն շատերը տեսակ մը հրճուանքով պատմած էին իրենց գլխէն անցածը և աշխատած էին իրեն տեսակ մը վատահոութիւն ներշնչել, նոյն իսկ համողած էին Նինիին թէ պզտիկ կամեցողութիւն մը և վայրկեանի մը քաջութիւնը ամէնէն մեծ երանութիւնը պիտի տային իրեն, եթէ անգամ մը ներս սպրդէր այն սենեակէն ուր կորովի, առոյգ երիտասարդը իրեն պիտի սպասէր կազմ ու պատրաստ :

Գիտնալով հանդերձ թէ ուշ կամ կանուխ հարկ պիտի ըլլար իրեն այդ երիտասարդին թեւերուն վրայ յենուլ իր գեղանի գլուխը և գիտնալով որ ան միայն պիտի կրնար տալ իրեն այն երանութիւնը զոր անձկանօք կ'ըսպասէր օրերէ ի վեր, սակայն նորէն չէր կրնար սանձել իր վախը և զսպել իր մտահոգութիւնները որոնք, մինչև

առտու, դիւրին է գուշակել, աննրկարագրելի տանջանքներու մատնեցին խեղճ աղջկան նուրբ հոգին և մատղաշ մարմինը :

Ճիզիլքական ցաւէն աւելի իր բարոյական թաքուն խռովքը մէկ գիշերուան մէջ, դալուկ մը դրին իր վարդագոյն այտերուն վրայ և կապոյտ շրջանակով մը ստորագծեցին իր այնքան աղւոր, այնքան լուսարձակ աչքերը :

Մինչև առտու իր անկողնին մէջ, տասպալակելէ ետքը, յոյնած մարմնով ու ծանրացած գլխով վար նետուեցաւ իր մանձակալէն, հայելիին դիմացը կանգ առաւ դիտելու համար այն աւերակները որ գիշերուան մը մը տահոգութիւնը առատօրէն սփռած էր իր թարմ և պաշտելի դէմքին վրայ :

Եւ հարկ պիտի ըլլար որ այդ վիճակին մէջ երթար գտնէր ժամադրի երիտասարդը :

Այս անգամ անխախտ էր որոշումը : Պիտի երթար :

— Ինչ որ կ'ուզէ թո՛ղ ըլլայ կ'ըսէր մտովի, ո՛չ առաջինն եմ ես և ոչ ալ վերջինը, քանի՛ քանի՛ աղջիկներ գիտեմ ես որոնց գլխէն անցած է ասիկա . . . : Դանի մը վայրկեանի խնդիր է ըսաւ ան և բնաւ պատճառ մը չունիմ իր խօսքին և պատուաւորութեանը վրայ կասկածելու : Բաջութիւնը պիտի ունենամ մինչև ծայրը երթալու և պիտի ցուցնեմ թէ երբեք աղջիկ մը չէ անցած ձեռքէն որ ինձի չափ կամովին անձնատուր ըլլայ այդ փափուկ գործողութեան :

*

Մինչև կէս օր զբաղեցաւ իր

ննջատենեակը յարդարելով, առանց ականջ դնելու իր ցաւին, այդ զբաղումը սակայն ժամանակ չի տուաւ իրեն օրուան մեծ դէպքին վրայ մտածելու :

Կարծես առջի գիշերուան աղջիկը չէր այլևս : Առանց պատառ մը բան կարենալ դնելու բերանը եւ առանց բառ մը փոխանակելու ոչ ոքի հետ, Նինի անհամբեր կ'սպասէր որ ժամը չորս ըլլար :

— Ինչ տենդոտ անձկութեամբ ինձի կ'սպասէ արդեօք, մտածեց ներքնապէս, քիչ մը կտքը քովիկդ պիտի ըլլամ, տեսնե՛ք ինչպէ՛ս տակէն պիտի ելլես, անխրտ դահիճ . . . :

Որոշուած ժամուն ժամ մը մնացած էր երբ սկսաւ իր intime արդուզարդին :

Շուտ լմնալիք գործ մը չէր ատիկա, Հաղար բան կ'անցնէր մտքէն այդ գեղանի աղջկան :

— Հապա եթէ յանկարծ մարի՛մ, մտածեց ինքնիրեն :

Եւ այդ անախորժ անակնկալին առաջը առնելու համար ինամտա արդուզարդի մը սկսաւ Նինի :

Նախ լոգարանին մէջ քանի մը կաթիլ Lubinի հեղուկէն կաթեցնելէ վերջը, թեթեւ լոգանք մը ըրաւ և շուտով վրայէն անցուց իր շապիկներուն ամէնէն աղուոր վալանսիէններով զարդարուածը . իր ոտքերուն անցուցած մետաքսէ նուրբ, թափանցիկ գուլպաներուն ծակտիքներէն անգաղտնապահ կերպով դուրս կը ցայտէր իր անդուսէ մորթին շուշանաթոյր ճերմակութիւնը :

Բորսէն դնել աւելորդ սեպեց, աւելի դիւրին և հեշտ կերպով տանելու համար գործողութեան յարուցանելիք դժուարութիւնները :

Մոխրագոյն demi drap շրջաղ-

գետին տակէն, satin merveilleux
ժիւրօնրտանթելներով բեռնաւորուած՝
իր շարժումներուն ֆրու-ֆրուն կ'ա-
ւելցնէր:

Cherry Blossomի սրուակէն քա-
նի մը շիթ ծոծրակին և շրթներուն
վրայ քսելէն վերջը, իր ամէնէն թե-
թեւ գլխարկը անցուց գլխուն և գըր-
պանին մէջ թաշկինակ մը աւելի
սարդեցնելով, դրամապանակը և ձեռ-
նոցները առաւ և իջաւ վար:

Թաշկինակը ծնօտին տակ, աչքե-
րը գետին յառած, արագ և պզտիկ
քայլերով, այտերը կաս կարմիր, փէ-
շերը ափին մէջ, սկսաւ քալելէ աւե-
լի վազել փողոցին մէջ:

Ձինքը տեսնողը անմիջապէս պի-
տի կռահէր թէ այդ աղջկան ներսի-
դին արտասովոր բան մը կը դառ-
նար կոր և յայտնի էր թէ ժամադ-
րութիւն մը չի կորսնցնելու տենդը
կար այդ փութկոտ քալուածքին մէջ:

Նինի, խելագարօրէն, ինքզինքէն
դուրս ելած, առանց չորս կողմը նա-
յելու, փութով կը շարունակէր իր
ճամբան և որքան մօտենալը կ'զգար
իր նպատակին, այնքան սաստիկ կը
բարախէր իր տատրակի սիրտը:

*

Անդին՝ երիտասարդը կազմ ու
պատրաստ Նինիի գալուն կ'սպասէր:

Կանխահոգ մտածումով մը ծաղկի
փունջեր գետեղել տուած էր սենեա-
կին մէջ, ասդին անդին, հաճելի ե-
րեւոյթ մը տալու համար այն տեղին
ուր գործողութիւնը պիտի կատար-
ուէր:

Թիկնոցը վրայէն հանած էր ար-
դէն և կ'զբաղէր կարգադրելով այն
պզտիկ օրուակները որոնք յատկապէս
գետեղել տուած էր լայն թիկնաթոռի
մը քովիկը դրուած պզտիկ ս եղանի
մը վրայ:

Սենեակին չորս կողմը զգուշաւոր-
ակնարկ մը պտրտցնելու վրայ էր,
երբ դրան գանգալը հնչեցուցին:

— Ան ըլլալու է, մտածեց:

Եւ իրաւ, Նինի ուռմբի մը պէս
սենեակէն ներս մտաւ:

— Վերջապէս, բացազանչեց ե-
րիտասարդը, քիչ մը ևս, ա'լ յոյսս
պիտի կտրէի:

— Եթէ ժամագիր եղած չըլլայի,
չեմ կարծեր որ գալու քաջութիւնը
պիտի կրնայի ունենալ...:

— Ծնորհակալ եմ, օրիորդ, որ
խօսքերնիդ բռնեցիք:

— Չէի դիմանար կոր, ամբողջ
գիշերը ձեր վրայ մտածելի և այս
առտու որոշումս որոշում էր: Աւա-
սիկ եմ, պարօն, ըրէ՛ք ինչ որ կ'ու-
զէք, միայն մեղքըցէք ինձի և թող
մի տաք որ ձեր ձեռքերուն մէջ շար-
չարուիմ:

— Անհոգ եղիք, Օրիորդ, դուք
անձամբ պիտի տեսնէք որքան փա-
փուք կերպով պիտի շարժիմ:

— Ծատ կը ցաւի...:

— Մ'հ, կազմուածքէ կախում ու-
նի, աղջիկներ կան որ բան մը չեն
զգար, ուրիշներ ալ կան որ քիչ մը
կը պոռան, ուրիշ ոչինչ: Հիմա ա'լ
ժամանակը եկաւ, ա'լ գործի սկսինք:
Նախ, հանեցէք ձեր գլխարկը և կը
խնդրեմ երկնցէ՛ք սա թիկնաթոռին
վրայ:

— Կը վախնամ կոր:

— Բայց վախնալիք բան չի կայ,
կը հաւատացնեմ ձեզի: Այս բանը ա-
մէն աղջիկի գլխուն կուգայ, բայց ոչ
ոք, կ'իմանա՞ք, ոչ ոք ասկէ մեռած
է, ընդհակառակը անգամ մը գործը
կատարուելէ ետքը ամէնքն ալ գոհ
և ուրախ կը մեկնին:

— Կը խնդրեմ, Պարոն, անգամ

մը ևս... կ'աղաչեմ, վրաս դող կու-
գայ կոր. ձեռքս չէ:

— Վերջապէս պիտի հնազանդի՞ք
կամ ոչ, ինքզինքնիդ մոռցէք վայր-
հեան մը և մնացածը իմ գործս է:
Բացէ՛ք տեսնեմ:

Նինի զգայազիրկ՝ հնազանդեցաւ
անոր հրամանին և երիտասարդին թե-
ւերուն վրայ դրաւ իր հրատապ գը-
լուխը, գոցեց աչքերը և նուաղկոտ
չեչտով մը՝

— Մինակ մի՛ ցաւցնէք, կ'աղա-
չեմ:

— Վայրկեանի խնդիր է, բայց
կ'աղաչեմ, քիչ մըն ալ բացէք, մի
վախնաք, ձեռքերնիդ վար առէք...
Ուզածն ալ առ էր: Նինի համա-

կերպեցաւ և մեռելի գոյն առած՝
անշարժ փռուեցաւ թիկնաթոռին
վրայ:

Ան իր ամբողջ պաղարիւնութիւ-
նը գտած էր և յաղթական ժպիտով
մը մօտեցաւ Նինիին:

Խեղճ աղջիկը երիտասարդին թե-
ւերուն փաթթուած ձայն անգամ չի
հանեց:

Յանկարծ... քրա՛ք... Սոսկալի-
ճիչ մը արձակեց Նինի և նուա-
ղեցաւ:

Վայրկեան մը ետքը երբ աչքերը
բացաւ, երիտասարդը գոհունակ դէմ-
քով մը իրեն յանձնեց... խոշոր փրտ-
տած ակոսայ մը:



[Faint, illegible text from the reverse side of the page, appearing as bleed-through.]



ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ

ԵՐԿՈՒ ՏՆՈՒՈՐՆԵՐԸ

ԵՐԿՈՒ ՏՆՈՒՈՐՆԵՐԸ

ՏԻԿԻՆ ՏՕՒՐՍԻ : Գսան եւ եօք սարու

ՏԻԿԻՆ ՎԷՐՏԷ : Գսան եւ վեց սարու

Ֆրեզոլի դղեակը (Լուարե), Տիկին ՏՕւրսիի յարկաբաժինը, դարասափին վրայ մինակն է: Աւան սփանջելի յետիջօրե մը:

ՏՕՒՐՆԻՔ, Սենեկապան սպա- սաւորը, իրեն գալով.—Տիկին, օթօ- մօպիլով կին մը եկած է, որ չուզեց անունը յայտնել: Հակառակ ընդդի- մութեանս, ետեւէս կուգայ կոր:

Այդ պահուն. Տիկին Վերե՛՝ Տօմի- ֆին ետեւէն ներս կը մտնէ: Օրօմօպի- լի հագուստ հագած է, երեսին վրայ ակնոցաւոր դիմակ մը

Տ. ՎԷՐՏԷ Ճանչցա՞ր զիս...

Տ. ՏՕՒՐՍԻ Քիչ մը շփոթած,

Չէ՛, ո՞վ էք դուք:

Տ. ՎԷՐՏԷ Խնդալով. Այդքան կը հետաքրքրուի՞ս կոր, լաւ, վնասէ՛ դա՛ի՛ր:

Տ. ՏՕՒՐՍԻ Ես այս ձայնը պի- տի ճանչնամ...

Տ. ՎԷՐՏԷ Կայնէ մեզք ես:

Դիմակը կը հանէ:

Տ. ՏՕՒՐՍԻ Պլանչ վէրտէ՛, դո՞ւն ես, հոգի՛ս...:

Տ. ՎԷՐՏԷ Այո՛, ես եմ, Ժան- նըթօն...:

Կը պագսուին:

Տ. ՏՕՒՐՍԻ Առաջին անգամն է, կարծեմ, որ զիրար կը տեսնենք կոր, մեր դպրոցէն ելլալէն վերջը:

Տ. ՎԷՐՏԷ Այո՛, քանի՞ տարի

եղաւ, մատիկներուդ վրայ համրէ նայինք:

Տ. ՏՕՒՐՍԻ Ինչ տարի:

Տ. ՎԷՐՏԷ Այդքան եղեր է՛նէ՛,

Տ. ՏՕՒՐՍԻ Իրարու խօսք տուած էինք ստէպ տեսնել զիրար: Կեսնքը զմեզ իրարմէ բաժնեց: Վեց ամիս իրարու նամակ գրեցինք, սա- կայն...

Տ. ՎԷՐՏԷ Յետոյ, բլ՛ուֆ...

Տ. ՏՕՒՐՍԻ Դուն գաւառի մը մէկ անկիւնը գացիր կարգուեցար:

Տ. ՎԷՐՏԷ Դուն ալ Բարիզ:

Տ. ՏՕՒՐՍԻ Քու ամուսնացած ատենդ, ես ճամբորդութեան մէջ էի՛ Գա՛նիք:

Տ. ՎԷՐՏԷ Քու կարգուած ա- տենդ, ես ալ անկողնոյ կը ծառայէի, հիւանդ: Հիմա աղէկ եմ, յետոյ, տե՛ս, ընտոր կը զատուինք եղեր ի- րարմէ: Բարեբաղդաբար օրին մէկն ալ զիրար կը գտնենք: Գիտես որ մենք հարաւային Փրանսա կը բնա- կինք, Թուրուզի մօտերը: Երէկ իրի- կուն, ես և Բօլը, (Բօլը էրիկս է) հոնկէ մեկնեցանք, պարզապէս պը- տոյտ մը կատարելու համար, զիչեք Ժամանակ, լուսնի լոյսով, ասկէ զատ, կարգ մը գնումներ ունէր ընելիք Օրլէանի մէջ: Այս առտու երբ Ժանն տ՛Արքի ծննդավայրը հասանք, ծա- զարարի մը խանութին մէջ քու ա- նունդ տալերնին իմացայ: Կը հարցա-

փորձեմ և ինձ կ'ըսեն թէ Ծրէզօրի
դղեակատիրուհին ես, մէկ ժամուան
հետու տեղ մը կառքով, մտքովս ըսի
որ անպատճառ քեզ հոս պիտի գլու-
նէի, քանի որ դեռ երէկ՝ Բիթիվիէի
արարոյտի խմորակ մը և երկու տուփ
սերկեւելի անուշ դրկեր են քեզի,
ասիկա իմացածիս պէս, Բօլը ձգեցի
որ իր գործերուն ետեւէն վազէ և
ես շուտ մը հեծայ և եկայ հոս Պրի-
թին հետ:

Տ. ՏՕԻՐՍԻ Իրո՞ւն հետ:
Տ. ՎԷՐՏԷ Պրիւթ ըսածս, մեր
օթօմօպլիլին անուան է, իմ վարդա-
գոյն Լէվիթանս, իմ սակեզօծ փոկս,
պղտիկ աղջիկս, իմ վայրի սաստող
մեքենաս:

Տ. ՏՕԻՐՍԻ Իրաւ, մոռցեր էի
որ դուն ալ ի նոցանէ ես... աղէկ
սորվեցա՞ր գոնէ:

Տ. ՎԷՐՏԷ Դէշ չէ, իսկ դո՞ւն...

Տ. ՏՕԻՐՍԻ Երբէք:

Տ. ՎԷՐՏԷ Ըսել է հիւանդ ես,
արդեօք բժիշկդ արգելեց որ...:

Տ. ՏՕԻՐՍԻ Բնաւ:

Տ. ՎԷՐՏԷ Արդեօք կը վախ-
նաս:

Տ. ՏՕԻՐՍԻ Եւ ոչ ալ կը վախ-
նամ:

Տ. ՎԷՐՏԷ Ուրեմն, հա՛, հիմայ
հասկցայ: Խեղճ Թօթօթ, Պարոն
ՏՕԼբսի հաստ մարդուն մէկն է, հին
և բարձր դպրոցին կը պատկանի,
ձիական մրցումներու բրածոյ մը.
«ձի հեծնողներուն վերջին մնացորդը»
որ սանձերու կը կառչի և որ զմեզ
կանարգէ ցաւելով որ մեր դուրսը չի
կրնար կոր ջախջախել ռեվոլվերի
հարուածներով: Ըսածիս պէս չէ՞:

Տ. ՏՕԻՐՍԻ Ճիշտ հակառակը,
ճիշդ ձեր ամէնուդ պէս է, այդ նո-
բելուկ սքօրին համար հողի կուտայ:

Տ. ՎԷՐՏԷ Ապա ուրեմն, ինչո՞ւ

դուն ալ այդ սքօրին չես հետեւիք:

Տ. ՏՕԻՐՍԻ Որովհետեւ կ'ատեմ
դայն:

Տ. ՎԷՐՏԷ Օթօն՝ թէ ոչ ամու-
սինդ:

Տ. ՏՕԻՐՍԻ Օթօմօպիլը:

Տ. ՎԷՐՏԷ Պատճառը:

Տ. ՏՕԻՐՍԻ Որովհետեւ անկէ
եկան ինձի իմ բոլոր դժբաղդութիւն-
ներս: Կեանքս խորտակողը օթօն է,
պուշտալով կեանքս ոտնակոխ ընողը
ան է, ան է որ կը շարունակէ սիրաս
ճզմել ամէն օր, առանց կարենալ ար-
գելելու սր ան չի բարախէ:

Տ. ՎԷՐՏԷ Ատ կ'ապացուցանէ
որ շատ տօկուն տեսակէն է ունեցած
սիրտդ: Եղածը ի՞նչ է, բռէ՛ տեսնենք
(խանդաղազօրէն մօտեցալով անոր).
պատմէ, սիրելիս, երբեմնի պէս, այն
ատենուան պէս ուր մէկզմէկու կ'ը-
սէինք աղջկան մեր բոլոր դաղտնիք-
ները, իրարու մէջքէն բռնած, նըշ-
դարեակներու ներքեւ, երբ սուրհան-
դակի կառքերու և տօգոյն երեսով
երիտասարդներու վրայ կը մտա-
ծէինք:

Տ. ՏՕԻՐՍԻ Ախ, այո՛, այն ա-
տենները...:

Տ. ՎԷՐՏԷ Մի՛ թու՛նար, ըսէ
տեսնեմ, մէջտեղը կոտրած բան մը
կա՞յ, տեսնենք նայինք թէ չէ՞ կա-
րելի որ կոտրածը նորոգենք: Ըսէ
տեսնենք, ի՞նչ ըրաւ ձեզի այդ գար-
շելի մեքենան:

Տ. ՏՕԻՐՍԻ Շատ երջանիկ էի
ատեն մը, բայց կարգուելէս երկու
տարի ետքը...:

Տ. ՎԷՐՏԷ Ձաւակալ չեղաւ...:

Տ. ՏՕԻՐՍԻ Ոչ, դժբաղդաբար:
Նայիս օրին մէկը էրկանս խելքին
փչեց օթօմօպիլ մը ունենալ, ինքնա-
ծին մոլութիւն մը, շանթի հար-

ուած... առջի բերան բոլոր ո յժովս
դէմ կեցայ այդ բանին:

Տ. ՎԷՐՏԷ Յանցանք առա-
ջին...:

Տ. ՏՕԻՐՍԻ Կայնէ, ետքէն
տեղի տուի:

Տ. ՎԷՐՏԷ Երկրորդ յանցանք:

Տ. ՏՕԻՐՍԻ Այդ օրէն սկսեալ,
ամէն բան լմնցաւ, ո՛չ տուն, ո՛չ
տեղ, հողիս, ոչ երկօքեան կեանք, և
ոչ ալ քաղցրաւէտ գիշերներ...:

Տ. ՎԷՐՏԷ Վառարանին քովի-
կը անուշիկ խօսուընտուըններն ալ
վերջ գտան, բնական է: Բայց շա-
րունակէ՛:

Տ. ՏՕԻՐՍԻ Առաջուան Կիւս-
թավը չէր այլևս, տարբեր, ուրիշ
մարդ մը, ընտոր ըսեմ, նա՛, բէթ-
բօլ—մարդ մը: Նախապէս սիրած
բաներուն ճաշակը կորսնցուց, գե-
ղօրները, արուեստը, ընթերցանու-
թիւնը, երազանքը, այս ամէնը մէկ-
դի դրաւ:

Տ. ՎԷՐՏԷ Խաչոր, չեմ գարմա-
նար, մարդ մէյ մը ձեռքը ճշտակին
(volant) վրայ դրաւ մի՞, ալ անոր
խերը տես:

Տ. ՏՕԻՐՍԻ Եւ սկսաւ մեծ
ճամբորդութիւններ կատարել հեռու
տեղուանք երթալ:

Տ. ՎԷՐՏԷ Ձինքը վար դնելու
համար, դուն ի՞նչ ըրիր, ըսէ՛ տես-
նեմ:

Տ. ՏՕԻՐՍԻ Ոչինչ, Ընտոր կ'ու-
ղես որ ետ բերէի այդքան շուտ մեկ-
նող և այդքան հեռուները դացող
մէկը: Սկիզբը յուսացի որ այդ խեն-
դութիւնը պիտի անցնէր:

Տ. ՎԷՐՏԷ Բիչ մը զօ՛ւ...:

Տ. ՏՕԻՐՍԻ . . . եւ թէ երկու
երեք հարիւր մղոն տեղ երթալէ ետ-
քը, կարօտս պիտի քաշէր, միտքը
պիտի ինյայի և քովս պիտի վերա-

դառնար, վայ գլխուս... ոչ միայն
քովս չեկաւ, այլ...:

Տ. ՎԷՐՏԷ Ձգեց ուրիշ տեղ գը-
նաց:

Տ. ՏՕԻՐՍԻ Ճիշտ ըսածիդ պէս:
Առջի օրերը քիչ մը քաշուելով կը
շարժէր, նախադուրսութիւններ ձեռք
կ'առնէր, բայց հիմա մարդ սեպած
չունի: Մէկզմէկէ երեք, չորս, հինգ
հարիւր մղոն հեռու մէյմէկ կնոջական
յաջողութիւններ կը գտնէ կոր:

Տ. ՎԷՐՏԷ Մարդը տեղ տեղ
յոգնութիւն առնել կ'ուզէ կոր,
կ'երեւի:

Տ. ՏՕԻՐՍԻ Հիմա այնքան դիւ-
րին է ատիկա: Ուղած տեղերնին կը
սուրան կոր: Այդ ժամանակամիջո-
ցին, իրենց խրմալը, խեղճ օրինա-
ւորը, միամիտակ իր սենեակին մէջ՝
իր գլխաւորին վերադարձին կ'սպասէ,
որ հոսկէ հոնկէ պզտիկ քաղքօսքալ
մը կը զրկէ՝ վրան հետեւեալ ձափու-
տուքով «ճամբան» սենեակի մը տախ-
տայատակին պէս աղւոր է, օղալից
անիւներուն ալ (pneus) ըսելիք չու-
նիմ: Միշտ քոյդ»

Տ. ՎԷՐՏԷ Վերջը վերջը ես կը
դառնայ սակայն:

Տ. ՏՕԻՐՍԻ Բնականաբար ալ
երբ վրան հողի չէ մնացած և յոգ-
նած է, և կամ ինքը և կամ մեքե-
նան պէտք ունին նորոգութեան և
կազդուրուելու: Տունին ինչ անուն
դրած է դիտե՞ս, «կայքատեղի» (ga-
rage): Չորս հինգ օրը մէկ, գիշերը,
ճակտիս վրայ պաչիկ մը փակցնելէ
ետքը «ի՛նձի նայէ, հօհօս, կ'ըսէ»
աղիողորմ մնաս բարովս հիմա պէտք
է որ քեզի ըսեմ, առտուն՝ արշալոյ-
սին զքեզ քունէդ շարթնցնելու հա-
մար, արեւը չեկած կծիկը պիտի դը-
նեմ: Սիրտ մի հատցներ, չեմ ալ
պահանջեր որ հետս գաս, գիտեմ օ-

թօժօպիլի գլուխ չունիս» : Ես ալ կը պատասխանեմ : «Ատկէ զատ քեզի չեմ ուզեր նեղութիւն տալ» : Ատոր վրայ կ'առնէ կը քալէ : Ամէն մեղքիս վրայ իբրև շեռացի (chauffeur) անդգամին մէկը քովը առած է, հանած վարած վարպետորդի մարդուն մէկը որուն քաջութեանը և ճարպիկութեանը ըսելիք չի կայ, դամիտի մը պէս հաւատարիմ է տերոջը որուն ամէն փստուռկներուն կ'ընկերանայ և կ'օգնէ և որ հողիովը կ'ատէ զիս : Կիւթովը վրան հողի կուտայ, կը պաշտէ սանկ ըսեմ, այդ մարդը իր բոլոր սայթաքուններուն (virage) ընկերը բրած է, իր ճամբորդակիցը, և եթէ օրին մէկը պայման դնէի որ անոր և իմ մէջ ընտրութիւն մը ընէ, ես կը կարծեմ որ չպիտի վարանէր Կրուսմանի (իր ջահակիր ընկերոջ աւանան է այդ) կողմը բռնելու :

Տ. ՎԷՐՏԷ Կը չարագանցես կոր :

Տ. ՏՕԻՐՍԻ Բայց աստի, բանէ մը զրկուած չեմ Յրէզօլի մէջ ինչպէս նաև Բարիդ ուր գրեթէ միևնոյն բանն է : Որքան ատեն որ գլուխ չի վերցնեմ, ասանկ պիտի երթանք թէև գէշ, բայց վերջապէս ասանկ պիտի երթայ : Հիմա, պատասխան տուր ինձի, աս կեանք է : Օթօն աւտելուս կը զարմանաս :

Տ. ՎԷՐՏԷ Բոլոր ըսածներդ, խուշո, շատ, շատ սիրտս կը ցաւցընեն : Ատոր հետ մեկտեղ բոլոր յանցանքը քուկդ է :

Տ. ՏՕԻՐՍԻ Օ, քիչ մը . . .

Տ. ՎԷՐՏԷ Խօսքս մի կտրեր : Հիմա իմին պատմութիւնս մտիկ ըրէ : Քուկիսիդ շատ կը նմանի տրամաչափօրէն ներհակը ըլլալով հանդերձ : Հիմա պիտի բացատրեմ ասիկա : Ամուսնութեանս առջի ատենները կէս մը երջանիկ էի : Անմիջապէս կուսնե-

ցի որ Բօլը յեղեղամիտ, կամչոտ, ամէն տեսակ ֆեթերու սիրահար մարդուն մէկն էր զոր կարելի չէր բանէ մը ետ կեցնել : Ծատ չանցած երջանկութիւնս պիտի կորսուէր և կեանքս պիտի խանգարուէր : Ամուսինս կը սիրէի, նախանձոտ էի և չուզեցի որ այս երկու տկարութիւններս իրեն յայտնի ընեմ : Ընտր ընելու էր որ ան իմս ըլլար, միմիայն իմս : Ատոր վրայ էր որ, գիշեր մը, քովի ի վեր պառկած միջոցիս, գլուխս բարձին վրայ, հանձարեղ դադափար մը յղացայ : Օթօմօպիլը, ախ, եթէ կարենար օթօի համար սէր տալ և այդ բանին եթէ գործածէր իր սովորական մուլեգնացքը, օ՛հ, այն ատեն փրկուած էինք : Իրաւ ալ միշտ պիտի ընկերանայի իրեն, քովէն չպիտի զատուէր, այնուհետև գիշեր, ցերեկ մէկտեղ պիտի ըլլայինք : Մէկ կողմ պիտի դնէի զարգասուցի փորձութիւնները և թատրոններու վայելքը : Ալ ձեռքէս չպիտի կրնար խոյս տալ, միշտ օձիկը ձեռքիս մէջ պիտի ըլլար : Աւշադրութիւնէդ մի վրիպեցնէր թէ հոգիս բերանս եկաւ, և շատ բան քաշեցի մինչև որ այդ նոր կեանքին վարժեցուցի ես զիս : Այդ բոլոր խեղկատակութիւններուն համար, ես ինքս, անհուն դարչանք մը ունէի և տեսակ մը վախ կ'ըզգայի անոնցմէ, մինչև որ վարժուեցայ, չեմ գիտեր ինչ դժուարութիւններ քաշեցի : Նախ և առաջ պէտք էր որ երկանս մըտքին մէջ խօթել օթօի այդ դադափարը, անանկ մը որ ինքը կարծեր թէ իրմէ կը բղխի կոր ան, հաւատարատոր և ասիկա շատ բազմակնձիռ ինչի մըն էր, քանզի Բարիդի պէս բան մը չէր սիրեր, և անկէ երբեմն քառսուն ութ ժամ հեռանալու հարկաւորութիւնը, բացի ամառուան

մէկ երկու ամիսներէն, իրեն ամենէն անհաճոյ եղած բանն էր : Խորամանկութիւն բանեցուցի, աշխատեցայ, աքնեցայ տարի մը ամբողջ : Վերջապէս օթօմօպիլ մը ծախու առաւ, պզտիկ օթօ մը սկսելու համար : Սուկուսն զսպեցի առանց իրեն զգացնել տալու և որ սակայն ութ օրուան մէջ փարատեցաւ առանց որեւէ հետք ձգելու, վերէն վար փոխեցի ապրելակերպս, բնաւորութիւնս, նկարագիրս և սովորութիւններս : Մէրին սիրոյն սիրել սկսայ ինչ որ չէի սիրեր : Ճշմարտապէս եղայ—և ասիկա մինակ քեզի կրնամ խոստովանիլ—քաջարի և եռանդալից ամուսին մը, այո՛ :

Տ. ՏՕԻՐՍԻ Բայց անիկա ի՞նչ եղաւ :

Տ. ՎԷՐՏԷ Անուշիկ ժարդս ծուղակը ինչպէս էր, և օր օրի աւելի անոր մէջ կը թաթղուէր : Պարապ տեղը կ'ըսէի իրեն «ա՛լ կը բաւէ» շատ կ'ըլլայ կոր, կամաց կամաց վայրենիներ կը դառնանք կոր, ծանօթներէս կէսէն աւելիին հետ աւրուեցանք, աշխարհքէ ասանկ մէկէն ի մէկ քաշուիլ չըլլար, քիչ մը կանք առնենք, անիւները կայնեցնենք :

Տ. ՏՕԻՐՍԻ Ան ի՞նչ կ'ըսէր քեզի :

Տ. ՎԷՐՏԷ Զի՛ւք, և արագութիւնը կը կրկնապատկէր : Դեռ ի՞նչ կ'ուզես որ ըսեմ քեզի : Իմ հեշտաւետ, չի յուսացած երազս կ'իրագործուէր : Ամուսնոյս տէրը եղած էի և անհաւատալի գնացքով կատարեալ սէր մը կը մ'անէինք :

Տ. ՏՕԻՐՍԻ Եւ ձեր պայծառ այդ երկինքը երբէք չամպոտեցա՞ւ :

Տ. ՎԷՐՏԷ Տարիներէ ի վեր է անա, աստանկ աղւոր օդով կ'երթանք կոր : Ահա՛ ինչու օթօմօպիլը կը

պաշտեմ, կ'օրհնեմ զայն և կը փառաբանեմ : Ամէն բան անոր կը պարտիմ, առանց հաշուելու—և ետքէն խելարեքեցայ—այո, առանց հաշուելու, այն առաջինէն աւելի մտառու կեանքը զոր կը վարենք, այդ կեանքը հիմա աւելի վերապանծ է և աւելի շինարար յուզումներով առի : Առաջ՝ ես կը կարծէի թէ կ'ապրիմ կոր, մինչդեռ խոտի պէս կ'աճիմ, կը թաթաւեմ կոր եղեր : Այժմ մաքուր և ջինջ օդ մը կը ծծենք կոր, մեր հիացկոտ աչքերը անանկ գեղեցիկ և յափշտակիչ տեսիլներով կը լեցուին կոր որ գերազանց են մեր զբօսավայրերուն ներսած մթնոլորտէն : Օրը հինգ անգամ արդուզարդ փոխելու պէտքը չեմ զգար կոր : Բօլ գլխալ գացած և ձեռքը թաթախող առած չունի, ան ստակ չի կորսնցնէր կոր այլևս և ես ընդհակառակը վաստակի վրայ եմ : Աւելին կայ, միշտ ճամբորդելու վրայ ենք, բան կը սորվինք կոր, կը ճանչնանք կոր մեր երկիրը, զաւառական Յրանսան զոր կ'անդիտանան և կ'արհամարեն Բարիդի մէջ, և մանաւանդ մենք կ'սկսինք կոր մէկգմէկ լաւ ճանչնալ, էրիկս զիս և ես ալ զինքը : Մինչև այն ատեն միառեղ կ'ապրէինք կոր, բայց օտարականներու վայել մտերմութեամբ մը կապուած էինք իրարու, գրեթէ թըշնամիի աչքով կը նայէինք իրարու : Մինչդեռ հիմա կը յարգենք զիրար, և կը սերենք մէկգմէկ :

Տ. ՏՕԻՐՍԻ Կը բաւէ, կը բաւէ, հերիք որքան որ դու գընդ շօշակեցիր :

Տ. ՎԷՐՏԷ Արդեօք երջանկութեան կը նախանձիս կոր :

Տ. ՏՕԻՐՍԻ Ոչ, ներքէ ինձի, սիրտս կը դառնանայ կոր :

Տ. ՎԷՐՏԷ Ինձի մտիկ ըրէ՛ :

Անպատճառ վիճակը փոխել կ'ուզե՞ս :
Դուն կը յաւակնիրս ըսելու թէ չար-
եացդ պատճառը օթօն է : Ես կը
պնդեմ թէ դարմանն է ան, միշտ էր-
կանդ փէշէն մի՛ զատուիր, շարունակ
իրեն ընկերացիր, արդէն չէ ըսուած
որ կին մը պէտք է հետեւի ամուս-
նոյն :

Տ. ՏՕԻՐՍԻ Հապա հետը տա-
նիլ չուզէ նէ :

Տ. ՎԷՐՏԷ Allons done! առ-
տու մը ել ցատկէ օթօն վրայ ար-
ձակ համարձակ, և դնա նստէ քովը :
Տաշտիկին վրայ լաւ մը տեղաւորէ :
Երկուքէն մէկը . կամ պիտի ընդունի
զքեզ, այն ատեն պրծաւ, ալ յաւի-
տենապէս քուկդ է ան, քու իշխա-
նութեանդ ներքեւ, և կամ այն է որ
օթօն վազ պիտի անցնի, չի կրնալով
մինակը զայն գործածել և անձկալից
ձեռ վիճակին մէջ, արդէն կէս յաջո-
ղութիւն մը պիտի ըլլայ այդ : Բայց
չէ, չեմ կարծեր որ այս վերջին ըսա-
ծըս պատահի, որովհետեւ բաւական
է որ մարդ խելք տայ օթօմայիլին,
այդ աշխիւ և զրգառող մոլութեան,
ալ ատանկ կ'երթայ մինչեւ կեանքին
վերջը : Կը կ'մկմաս կոր . չէ չես ըսեր,
պրավօ :

Տ. ՏՕԻՐՍԻ Բայց խելքդ կը
պառկի կոր, ի՞նչ կ'ըսես, կտրել թա-
փել ամէն ինչ, յարաբերութիւններ,
բարեկամութիւններ . . .

Տ. ՎԷՐՏԷ Կամ մէկը, կամ միւ-
սը ընտրելու է : Դու ինքդ պիտի
համոզուիր թէ այդ կամովին զրկու-
մը բարոյականի համար ի՞նչ կենդա-
նարար և որքան առողջապահիկ է :
Պէտք եղածէն շատ աւելի բարեկամ-
ներ ունինք, ձեռքի սեղմումներու
կծկմնացաւէն կը մեռնինք կոր :

Տ. ՏՕԻՐՍԻ Բայց սակայն . . .

Տ. ՎԷՐՏԷ Դեռ ի՞նչ բան ըսե-
լիք ունիս, տեսնեմ :

Տ. ՏՕԻՐՍԻ Եթէ . . . զաւակ մը
ունենաս :

Տ. ՎԷՐՏԷ Պէտէ՞ն :

Տ. ՏՕԻՐՍԻ Այո, ան ատեն ի՞նչ
ընելու է :

Տ. ՎԷՐՏԷ Մեզի պէս, մենք ալ
հատ մը ունինք :

Տ. ՏՕԻՐՍԻ Դո՞ւն, զաւակ ու-
նիս, ո՞ւր է հապա :

Տ. ՎԷՐՏԷ Առ այժմ ծնողաց-
քովն է : Բայց եթէ երկար ճամբոր-
դութեան մէջ չենք, անմիջապէս բե-
րել կուտանք : Բովս եղած ատենը միշտ
մեզի հետ էր Բօքօթի վրայ, Բօքօթը
ան օթօմայիլն է որ Պրիւթէն առաջ
ունէինք . և ձեզ կ'ապահովցնեմ որ
ատիկա արդելք մը չէր որ ծիծ չուտէ,
և անգամ մը որ մգածոյին ամանը
բերանը տանէր մի՛, ալ մէջը բան
չէր ձգեր :

Տ. ՏՕԻՐՍԻ Զարմանահրաշ բա-
ներ կ'ըսես կոր :

Տ. ՎԷՐՏԷ Կեանքը այնպէս չէ
հիմա, ինչպէս որ էր հրաբորբոք
Լուի-Ֆրիլիփի ժամանակ, ըսելիք ու-
նի՞ս ասոր : Ուրեմն կ'ընդունի՞ս :

Տ. ՏՕԻՐՍԻ Աղէկ, բայց կայ-
նէ մէյ մը ամուսինս դայ :

Տ. ՎԷՐՏԷ Ե՛րբ կ'ըսպասես
զինքը :

Տ. ՏՕԻՐՍԻ Վաղը :

Տ. ՎԷՐՏԷ Լաւ ուրեմն, ես ալ
այսօր քեզ կ'առեւանդեմ : Հիանա-
լի նախափորձ, վաղը՝ քու օրինաւոր
տէրդ, մէջտեղ ելլելով պիտի հարցնէ .
«Ո՞ւր է Տիկինը» . տեսցիները պիտի
պատասխանեն իրեն, ճիշտ ինչպէս
եթէ բանջարանոցը իջած ըլլայիր «Տի-
կինը թուրուզ գնաց, Պարոն :

օթօմայիլով, ուր բարեկամներու
հետ աղուածածիկ մը պիտի ընէ» :

Տ. ՏՕԻՐՍԻ Բայց, անուշիկս . . .

Տ. ՎԷՐՏԷ Առջիդ տաս վայր-
կեան ունիս պայուսակդ կապելու
համար :

Տ. ՏՕԻՐՍԻ (Խնդալէն մտելով) :
Բեզի կը հնազանդիմ, թէև խենդ
բան է ըրածնիս :

Տ. ՎԷՐՏԷ Խելքը աս է : Հօփ . . .
Սիկառէք մը կը վառէ, Տ. ՏՕՐՍԻ
դուրս կ'ելլէ նուաճուած :

ՀԱՆՐԻ ԼԱՎՏԱՆ
(Ֆրանսական Ակադեմիայէն)



ՎԵՑԵՐՈՐԳ ՄԱՍ

Խ Ա Ն Գ Ա Ր Ի Զ Ը

84 - 2
Ֆ - 68

ԷՏՄՕՆ ՅԼԷԿ

Ի Ա Ն Գ Ա Ր Ի Չ Ը

(LE TROUBLE FETE)

ԹԱՏԵՐԱԽԱՂ ԵՐԵՎ ԱՐԱՐՈՒԱԾ ԵՒ ՄԷԿ ՎԵՐՁԱԲԱՆՈՎ

Առաջին անգամ ներկայացուած
Քարիզի Քօւկտի սէ Շան զ'Ելիզէ բաստոնի բեմին վրայ
10 Մայիս 1913ին

1007
32030

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Յ

Յ Ա Ր Ո Ւ Յ Ի Ի Ն Ա Լ Փ Ի Ա Ր



Կ. ԳՈՂԻՍ
1913

Ա Ն Ձ Ի Ն Ք

Բարիգեան դերակառարք

ԺԻԿԼԻՒՆ ՖԼՕՐԱՆ	ՊՊ. Լուի Կօթիէ
ՌՕՊԷՐ ՏԸ ԲԲԱՅ	Մօլուա
ՏՕԲԹԷՕՐ ՇԱՐԼԻՒՔ	Շըվալէ
ՊԷՐԹՈՒ	Մարսէլ Անրէ
ՍՊԱՍԱՒՈՐ ՄԸ	Ֆիստէն
ԼԻՁ ՖԼՕՐԱՆ	Տիկ. Կլասիո Մաքսանս
ՖՐԱՆՍԻՆ ՏԸ ԲԲԱՅ	Տը Բօլզօլ
ՏԻԿԻՆ ԿՕԹՐԷ	Ժալապէն
ՏԱՏԱՆ (մուշ գեր)	Քալիկ
ՍՊԱՍՈՒՂԻ ՄԸ	Մաեա

Կ Ն Ո Ջ Ս

ՅՈՒՆԵՍԿ ԱԼՓՐԱՐԻՆ

Կը վայելէ որ այս աշխատութիւնս քու անուանդ ձօնեմ, սիրելի Ֆուլեաս, անոր համար որ դուն՝ իրական կեանքի մէջ կը խաղաս այն դերը զոր այս թատերահան կտորին մէջ կը կատարէ Լիզ Ֆլօրան:

Արդէն ի՞նչ է կեանքը, կատակերգութիւն մը զոր ամէն մարդ իր կրցած և հասկցած եղանակով կը խաղայ: Չէ՞ մի որ քու զոհողութիւններուդ շնորհիւն է որ կրնանք կոր թեթեւցնել դառնութիւնը մեզ վիճակուած դաժան կեանքին:

Այս աշխատութեանս ճակատը Քու անուամբդ պըճնելով և անոր վաճառումէն գոյանալիք հասոյթէն մաս մը յատկացնելով Ազգ. Ս. Փ. Հիւանդանոցին, երկու գերագոյն հաճոյքները պատճառած կ'ըլլամ ես ինձի, այն է գոհունակութիւնը զգալ՝ կտրենալ ապացուցած ըլլալու, քեզ համար ունեցած խանդաղատանքս և Ազգին ճան համար երախտագիտութիւնս:

Յ. Ա. Լ. Փ. Ի. Ա. Բ

Ազգային Հիւանդանոց
15/28 Յուլիս 1913

Խ Ա Ն Գ Ա Ր Ի Չ Ը

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՈՒՄԾ

Սայօն-աւխասուրեան սենեակ մը, բնանի երեւոյթով. հնամենի կարաոխ-
ներ, պակերներ, վիժակներ, գեղորներ. խորը դուռ մը:

Աջ կողմը դուռ-պասուհան մը:

ՏԵՍԻՆ Ա.

ԼԻՁ. ՍՊԱՍՈՒՂԻՆ

Վարագոյր բացուելուն, Լիզ, սպա-
սուհիին օգնութեամբ ծաղկամաննե-
րու մեջ ծաղիկ դնելով կ'զբաղի

Լիզ.— Կազմարարը բան մը չի՞
բերա՞ւ:

Սպասուհին.— Չէ՛, տիկին:

Լիզ.— Հիմա կ'արդե՞րը, (սպա-
սուհին վարդեր կուտայ իրեն). Ժամը
քանի՞ է արդե՞ք:

Սպասուհին.— (Դուրս կը նայի
եւ պրիզ պրիզներ կը գոցէ) Չորսը
քանն անցեր է:

Լիզ.— Գացէք բէք որ թէյը
պատրաստեն (ծաղկամանը կը սանի
դեպի գրադարանը եւ կը տեսնէ թէ
պրիզ պրիզը գոց են) Մարի'էթ, սա
պրիզ-պրիզեր...

Սպասուհին.— (Պրիզ-պրիզեր բա-
նալով) Օ՛հ, ներողութիւն տիկին:

Լիզ.— Քանի՞ անգամ ձեզի կըրկ-
նելու է, (ցոյց տալով գրասեղանին
ետին դրուած քիկնաքոռը) Անհրա-
ժեշտ է որ այս թիկնաթոռին վրայէն
Նօթր-Տամը նշմարուի, (դուռը կը
զարնուի) գնա նայէ ո՞վ է: (Սպա-
սուհին վայրկեան մը կը հետանայ:

Լիզ մինակ մնալուն պէս, շախա-
տափի մը մեջէն քարամէլ մը առնե-
լով վրան փաթրուած բուրբը կը
հանէ, յետոյ գաղտազողի կ'երթայ հի-
նաուրց նենապակիէ եղաման մը
կը գտնէ, (չըմի՛նէին) մեջ պահուած:
Մուակներուն մէկ հասին խիցը կը
բանայ եւ կը հոտութայ) Չէ՛, ձէթն
է եղեր: (Խիցը կը գոցէ յետոյ կը
բանայ միւս սուակը: Բայց ոտի
ձայն առնելով, կանգ կ'առնէ իբրեւ
թէ յանցանք մը գործած պահուն
մարդ վրայ հասած ըլլար:

Սպասուհին.— (Ներս մտնելով)
Տիկին Կօթրէն է:

Լիզ.— Ներս հրամցուր:

ՏԵՍԻՆ Բ.

ԼԻՁ. ՏԻԿԻՆ ԿՕԹՐԷ, յետոյ ՍՊԱՍՈՒՂԻՆ

Լիզ.— Դուք Բարիզ՝ հէ՛, մեծ-
մայր:

Տ. Կօթրէ.— Ուրիշ տեղ ո՞ւր
կրնամ երթալ: Ալ վէրսայլ եկած
չունիս որ...

Լիզ.— Այնքան դրողած էի:

Տ. Կօթրէ.— Երեք օրուան մէջ,
ոչ իսկ թէլէֆօնի հարուած մը, գի-
տենս որ, քու լուսթիւնդ մասնագու-

Թիւն պատճառեց ինծի: Այդ լուս-
թեանդ տակ դադարիք մը կայ:

Լիզ.— Միշտ վիպային էք, սի-
րելի մեծ մայր:

Տ. Կօրեհ.— Ես քեզ գիտեմ, Լի-
զօնս, երեսդ նայելուս պէս...: Չէ՛,
դուն վիշտ մը ունենալու ես, արդէն
միւս անգամ կուանայի: Պօրտոյէն գէշ
նամակ մը առիր արդեօք: Արդեօք
հայրդ...:

Լիզ.— Հայրս, իր հին զանգակ-
ներուն հաւաքածոն աղջիկէն աւելի
կ'ըզաղեցնէ զինքը:

Տ. Կօրեհ.— Արդեօք քո աղւոր
Ժիւլիէնդ է որ սրամաշուք կը պատ-
ճառէ քեզի:

Լիզ.— Աստուած չընէ:

Տ. Կօրեհ.— Նախ սա հարցնեմ,
էրեկդ ո՛ւր է:

Լիզ.— Դատարանը, ժամը հինգին
պիտի տեսնէք զինքը:

Տ. Կօրեհ.— Ընտո՞ր կ'երթայ կոր,
ձեռքը շատ դատեր ունի:

Լիզ.— Դատարանին կողմէ՛ աղ-
քասներուն համար ձրի փաստարան
կարգուած է:

Տ. Կօրեհ.— Ինչո՞ւ չես գացեր
իր վրայ հիացողներուն կարգը նըս-
տելու:

Լիզ.— Վրաս կոտորածութիւն մը
կար...:

Տ. Կօրեհ.— Ըսել է առողջու-
թիւնդ տեղը չէ:

Լիզ.— Ընդհակառակը, երբէք
այսքան առողջ եղած չունէի:

Տ. Կօրեհ.— Երեքշաբթի օրը քիչ
մը ջղայնած տեսայ գեղք:

Լիզ.— Ե՛ս:

Տ. Կօրեհ.— Ինծի նայէ՛, (Լիզ աչ-
եքը կը դարձնէ) աղէկ նայէ՛ երեսս:
Դիմազծերուդ վրայ բան մը կայ,
աղջիկս:

Լիզ.— Բնաւ երբեք:

Տ. Կօրեհ.— Արդէն աչքիս զար-
կած էր: Այո՛, ա՛յո, ըսէ՛ տեսնեմ,
արտասովոր բան մը չե՞ս զգար կոր:

Լիզ.— Ի՞նչ կ'ուզէք որ զգամ:

Տ. Կօրեհ.— Սանկ քիչ մը թու-
լութիւն, քիչ մը քնատութիւն, շի-
տակ ըսէ՛,

Լիզ.— Ինչե՞ր ալ կը մտածէք:

Տ. Կօրեհ.— Բժիշկ մը կանչելու
ես, հաւատա խօսքիս:

Լիզ.— Չարմանալի էք:

Տ. Կօրեհ.— Ինծի նայէ՛, Լիզ, բան
մի ծածկեր մեծ մօրմէդ:

Լիզ.— Չենէ ծածուկ ի՛նչ կրնամ
ունենալ:

Տ. Կօրեհ.— Երբեմն երբեմն լաւ
խրատատու մը եղած եմ, անչուշա
փորձը ըրած ըլլալու ես:

Լիզ.— (Եփացած) Ատոր ըսելիք
չունիմ, այո՛, մեծ մայր, եթէ դուք
չըլլայիք, ես ո՛ւր կ'ըլլայի արդեօք
այսօր:

Տ. Կօրեհ.— Հոս, հաւանականա-
բար:

Լիզ.— Ես չեմ կարծեր, եթէ եր-
կու տարի առաջ, դուք ալ ամէն ու-
րիշներու պէս զիս դատապարտած
ըլլայիք, երբէք քաջութիւնը չպիտի
ունենայի...:

Տ. Կօրեհ.— Մի չափազանցեր,
խնդրեմ, աջակցութեանս կարեւորու-
թիւնը:

Լիզ.— Կ'ուզեմ ձեր միտքը ձգել:
Դուք իմ գործած բոլոր ոճիրներուս
պատասխանատու էք:

Տ. Կօրեհ.— Դու գործած ոճիր-
ներդ, ատիկա շատ ծանր բառ մըն է.
Ժիւլիէն՝ ազատ սիրոյ վրայ շատ մը
խենդ ու խելառ բաներ գործ էր,
ատիկա պատճառ մը չէ սակայն, որ
նորէն միեւնոյն հաճելի մարդը չըլլայ:

Լիզ.— Իմ բարի մեծ մայրիկս,
դուք փիլիսոփայ մըն էք:

Տ. Կօրեհ.— Ոչ այնքան, բայց
ես ալ իմ կանխակալ կարծիքներս ու-
նիմ: Մինակ սա կայ որ, քեզ կը սի-
րեմ, անուշիկ աղջիկս, եթէ ատիկա
յանցանք մըն է, ուրիշ յանցանքներ
քաւել կուտայ սակայն:

Սպասուհին ներս կը մտնէ ձեռք
գիրք մը բռնած:

Լիզ.— Ի՞նչ կայ:

Սպասուհին.— Ատիկա բերին:

Լիզ.— Ժիւլիէնին համար անա-
կընկալ ընծայ մը, Մօցարտի Տօն
Փուսեր: Ինքնատիպ հատոր մը...
Գրասեղանին առջեւ կը նստի:

Սպասուհին դուրս կ'ելլի:

Տ. Կօրեհ.— Երջանիկ մարդը:
(Պասուհանին մօտեցալով): Հիանալի
թաղը: Սա Մայր Եկեղեցիին տեսա-
րանը:

Լիզ.— (Գրածը ծծուկին ցակ
պահելով) Նա՛, հա՛, ծծուկին տակ,
ե պահիկէ մը գալու ըլլայ նէ...:

Տ. Կօրեհ.— Մեղք որ, ուշ կամ
կանուխ, տուն փոխելու ասիպուած
պիտի ըլլաք:

Լիզ.— Ատոր վրայ շատ մտածած
չունիմք:

Տ. Կօրեհ.— Այս յարկաբաժինը
նե՞ղ չի գար կոր ձեզի:

Լիզ.— Մենք կը սղմինք կոր
մէջը:

Տ. Կօրեհ.— Բայց եթէ ընտանի-
քը... մեծնար:

Լիզ.— Իմ ա՛յո վիճակիս մէջ:
Աղէտ մը պիտի ըլլար ատիկա:

Տ. Կօրեհ.— Չի չափազանցենք:
Սա ալ ըսեմ որ, ես թոռան զաւկի
տէր ըլլալէս ետքը, մնացեալը հոգս
անգամ չէ:

Լիզ.— Դուք ձեր վրայ միայն կը
մտածէք կոր:

Տ. Կօրեհ.— Սըվոր նայեցէք, ու-

րախ չպիտի ըլլայիք եթէ մայր ըլ-
լայիք:

Լիզ.— Ո՛չ, ոչ:

Տ. Կօրեհ.— Ինծի անանկ կու-
գայ որ, երկու տարուան ամուսնու-
թեանէ ետքը...:

Լիզ.— Ձեր ատենը թերեւս: Ա-
նանկ դարու մը մէջ կ'ապրինք կոր,
որ մարդիկ նուազ փութիւնու են:

Տ. Կօրեհ.— Երեսուն կ'ուզե՞ս,
ըսածէդ բան մը չեմ հասկնար կոր:
Պատուութիւնը ծայր կուտար կոր,
անա՛:

Լիզ.— Վերջապէս դո՛ւք, մեծ
մայր...:

Տ. Կօրեհ.— Բաղդատութեան
մ'ելլար: Ես պառաւ, վիպական կին
մըն եմ, իսկ դուն՝ մանկամարդ յե-
ղափոխական մը:

Լիզ.— Իրա՛ւ ուրեմն, այդքան
փախա՞ք ունիք, չըսէ՞ք:

Տ. Կօրեհ.— Ի՞նչ յիշատակներ
միտքս կը բերես կոր, եթէ գիտնա-
լի՛ր: Մենք կ'ուզէինք շատ մը զա-
ւակներու տէր ըլլալ, կարելի եղա-
ծին շափ շատ: Կ'ուզէինք նմանիլ
այն հին ատենուան պատկերներուն
ուր կը տեսնուին հայր մը, մայր մը,
չուրջերին մեծ ու պղտիկ զա-
ւակներ:

Լիզ.— Գուցէ մննք՝ նուազ աղ-
նուատումիկ բաներու վրայ կ'երա-
զէինք:

Տ. Կօրեհ.— Աստուած կանու-
խէն ուխտս չի կատարեց: Եւ այն օ-
րը որ կարծես թէ Աստուած ձայնս
լսեց, առջի բերան գաղտնի պահեցի,
վախնալով որ յուսավորէս չըլլամ:

Լիզ.— Ես ատանկ վախեր չու-
նիմ:

Տ. Կօրեհ.— Մեծ հայրդ վեր-
սայլի պահապանն էր: Օրին մէկը,
Մարի-Անթուանէդի անհակին մէջ

գաղտնիքս իրեն զրուցեցի: Ժպտա-
գին դէմքով մը ինծի նայեցաւ: Ասոր
վրայ համբուրուեցանք: Եւ երբէք
արքայական ամուլ մը այսքան հպար-
տութեամբ և այսքան խանդաղատան-
քով չէ ծանուցած Ֆրանսացի ար-
քայազուն իշխանի մը դալուստը:

Լիզ.— (Կասակախառն վեսահա-
րուքեամբ մը) Ժիւլիէն ոչ պիտի ժըպ-
տէր և ոչ ալ պիտի համբուրէր զիս: Անիկա
պիտի շարունակէր Նօթր-
Տամը դիտել և ես անդին շատ մը
արցունք պիտի թափէի:

Տ. Կօրեհ.— Չըսես որ, աս քու
Ժիւլիէնդ, հրէշ մըն է եղեր:

Լիզ.— Չէ՛, մեծ մայր, անիկա
պարոն մըն է որ պարզամիտ չի կըր-
նար ըլլալ, բարեբաղդաբար, ան կա-
մաւոր կերպով չուզէր մոռնալ իր
հանգիստը, իր քմայքները, իր սիրա-
կան «ես ինքս»ը: Կիներէ շոյուած
պչրասէր մըն է, գեղարուեստասէր
մը, կանոնի չեկող մէկը որուն համար
կեանքը գեղարուեստ մըն է և որուն
քով տէրի բաներու ճաշակը կը
պակսի:

Տ. Կօրեհ.— Չաւակ ունենալը
այդքան տգեղ բան մըն է:

Լիզ.— Աղւոր բաներ կան, որոնց
համը տակաւին չէ առած:

Տ. Կօրեհ.— Ըսել է լըջօրէն է
որ ինծի կը պատասխանէ, երբ ձեր
ծուրութեան վրայ հնար կ'իյնամ:

Լիզ.— Երբէք կատակ ընելու
սովորութիւն չունի երբ իր վրայ կը
խօսի:

Տ. Կօրեհ.— Խեղճ աղջիկ:

Լիզ.— Չէ, մի՛ մեղքնաք զիս,
կը ինքրեմ: Ես զինքը կը սիրեմ, ան
ալ զիս: Ա՛խ, չէք գիտեր որքան
հոգին կը հանէ իր գրքերուն մէջ
յայտնած գաղափարները ետ առնելու
և ինքզինքին «նոր հոգի մը» տալու

համար: Իր թափած ջանքերը սիր-
տըս կը յուզեն:

Տ. Կօրեհ.— Մէկ խօսքով, այսու-
հետեւ երկու տղայ պիտի ունենա-
կըթելիք:

Լիզ.— Ես կը յուսամ որ աւելի
շատ բան պիտի քաշեմ մեծին ձեռ-
քէն քան թէ պզտիկին: Աստուած
իմ, Աստուած իմ, երբ այդ յեղափո-
խութեան վրայ կը մտածեմ...:

Տ. Կօրեհ.— Որովհետեւ մանուկ
մը աշխարհ պիտի դայ: Ատանկ բան
մը արդէն տեսնուած է:

Լիզ.— (Ծաղրաւարժ մտայնու-
մով մը) Բայց, մեծ մայր, երեւակա-
յեցէք որ մեր երջանկութիւնը խընդ-
բոյ առարկայ պիտի դառնայ:

Տ. Կօրեհ.— Կարկի՛ր բան է:

Լիզ.— Ժիւլիէն ճամբորդութիւն-
ներու համար հոգի կուտայ, բայց
այլ ևս պիտի չկրնանք ճամբորդել:

Տ. Կօրեհ.— Աւելի լաւ արկած-
ներէ կը խալսի:

Լիզ.— Բժշկական բաներէ սոս-
կում կ'զգայ, և ես ստիպեալ պիտի
ըլլամ, ատանկ բաներու վրայ շարու-
նակ խօսելու:

Տ. Կօրեհ.— Բան սորվելու անա՛
տաթ մը իրեն:

Լիզ.— Խելքը կը թուցնէ զիս
գեղեցիկ տեսնելու համար, մինչդեռ
վախ պատճառելու չափ տգեղ պիտի
ըլլամ:

Տ. Կօրեհ.— Դեռ ի՞նչ կ'ուզէ,
քանի որ միօրինակութենէ չա-
խորժիր:

Լիզ.— Ամէնը աս չէ, իբրև ա-
մուսնացած մարդ, արդէն երեսը
թթուեցուցած է, ի՞նչ պիտի ընէ
արդեօք երբ տեսնէ թէ զաւկի մըն
ալ հայրը եղած է:

Տ. Կօրեհ.— Բայց իր զաւակը ու-

բանալու չափ առաջ չպիտի երթայ
անշուշտ:

Լիզ.— Բայց կրնայ ինձմէ տաղ-
տկանալ: Անանկ յարախորիս բնա-
ւորութիւն մը ունի որ, և զմեզ միա-
ցնող կապը այնքան դիւրաբեկ է,
ա՛խ, մեծ մայր, ես Ժիւլիէնին ինչ
ըլլալը գիտեմ: Հակառակ այնքան
բարի ըլլալուն, եթէ որ մը պատա-
հէր որ...:

Տ. Կօրեհ.— Դուն խենդ ես, խա-
չոր: Անանկ կ'ընես կոր որ իբրև թէ
մոլորեալ, գլխէ ելած աղջիկ մը ըլ-
լայիր որ կը վախնայ թէ...: Բայց
փառք Աստուծոյ, դուք կարգուած
էք, ինչո՞ւ կը մոռնաս ատիկա:

Լիզ.— Սյս օրուան օրս, գիտես,
մեծ մայր, ամուսնութիւն... ապօրի-
նի կենակցութիւն, այդ երկուքին
միջեւ գտնուած տարբերութիւնը,
այնքան պզտիկ է:

Տ. Կօրեհ.— Ե՛րբ ուրեմն բնա-
կանօրէն պիտի ընդունիք ինչ որ
ընութենէն կուգայ: Կայնէ՛ ուրեմն,
աս Ժիւլիէնին հետ անգամ մը ևս
տեսնուիմ: Բիշիկէն պիտի գայ,
այնպէս չէ՛: Ես անոր կը հասկցնեմ
թէ ընտանիք կազմելը ի՞նչ ըսել է:

Լիզ.— Մեծ մայր, երդում կը
ձգեմ, չըլլայ որ ատանկ բան մը
ընէք:

Տ. Կօրեհ.— (Բերանը բացուած
բացախից սրուակը յանկարծ աչից
զարնելով) Աս ի՞նչ է: (հոտուրօա-
լով) Բացա՛խ...:

Լիզ.— Դուք աղէկ գիտէք, սի-
րելի մեծ մայր, թէ ես միշտ սիրած
եմ քացախը:

Տ. Կօրեհ.— Սալարախ մէջ, այո՛,
բայց ոչ սալօնիդ:

Լիզ.— Երբեմն երբեմն մէկ եր-
կու կաթիլ կը խմեմ:

Տ. Կօրեհ.— Վայ...:

Լիզ.— Ատամոքսս քիչ մը կը
ցաւի կոր, մինակ ատով քիչ մը ինք-
զինքս կը գտնամ:

Տ. Կօրեհ.— Բացա՛խ, զո՛ւտ քա-
ցախ:

Լիզ.— Չուտ քացախս, կ'ըլլայ
բնաւ: Երկու կաթիլ՝ քաւամեղի մը
վրայ:

Տ. Կօրեհ.— Մինակ այդքա՛ն.

Լիզ.— Սքանչելի կ'ըլլայ, կ'ու-
զէ՛ք փորձել:

Տ. Կօրեհ.— Ոչ, ոչ, աս իմ գոր-
ծըս չէ: Շատո՞նց է որ այդ բանին
ճաշակը առեր ես:

Լիզ.— Չորս հինգ օրէ ի վեր:

Տ. Կօրեհ.— Ժիւլիէնը ի՞նչ կ'ը-
սէ կոր:

Լիզ.— Ժիւլիէն այդ բանէն լուր
չունի:

Տ. Կօրեհ.— Իրա՛ւ:

Լիզ.— Չըլլայ որ ատոր խօսքը
բանաք զիս կը չեխէ:

Տ. Կօրեհ.— Չեմ բանար, չէ՛:

ՏԵՍԻՆ Պ.

ԼԻԶ. Տ. ԿՕՐԵԿ, ԺԻՒԼԻԷՆ,
յիսոյ ՍՊԱՍՈՒՂԻՆ

Ժիւլիէն.— Դուք հոս կուգաք
եղեր, հէ՛, մեծ մայր, աս ի՞նչ հաճե-
լի անակնկալ (Ձեռք կը համբուրէ)
Դուն, Լուիզ, ընտո՞ր ես, նուազ
յոգնած, չէ՛:

(Ձայն կը համբուրէ: Սպասուհին
թիլը կը բերէ)

Լիզ.— Դատդ ի՞նչ եղաւ:

Ժիւլիէն.— Երեք տարի բանտա-
կութիւն, պառաւ կին մը սպաննած
ըլլալուն համար: Շատ չէ, անանկ չէ՛:

Տ. Կօրեհ.— Մէյ մ'ալ ինծի հար-
ցուցէք: Սա ձեր արհեստը չի կա՛յ...

Ժիւլիէն.— Արհեստս, բայց ես

զայն կը պաշտեմ, չըլլայ որ անոր վրայ գէշ խօսիք:

Լիզ.— Կեցցե՛ս, անանկ է նէ թէ- յիդ հետ մէհրինկներ (meringues) պիտմ տամ քեզի:

Ժիւլիէն.— Ահա այսպէս բոլոր մոլութիւններս կը քաջալերէ: (Լիզ կ'զբաղի թէյի պատրաստութեամբ) ա- ղէկ միտքս ինկաւ, գիտէ՞ք ինչ մը- ասածեցի այս առտու, քարափին եր- կայնքը հին և աժան գրքեր փնտրու- ամած միջոցիս...:

Լիզ.— (թէյ լեցնելով), Քանի՞ կը- տոր, մեծ մայր:

Տ. Կօրեհ.— Երեք:

Ժիւլիէն.— Ի՞նչ կ'ըսես, այս ա- մառ ճամբորդութիւն մը ընենք նէ, ինչպէս կ'ըլլայ, դէպի. գտէք նայիմ, Մեծ մայր, դէպի... Իսլանտա:

Լիզ.— (ապացուաբար) Իսլանտա:

Տ. Կօրեհ.— Հը՛մ... քիչ մը հե- ոռ է, անանկ չէ՞, Լիզ:

Լիզ.— (անթարբերութիւն կեղծե- լով) Իսլանտա՞ն, չէ՛, բնաւ:

Ժիւլիէն.— Երեւակայեցէք ձիւնէ և հրաբխային լավայէ մեծ լեռ մը որ ծովէն դուրս կը ցցուի:

Տ. Կօրեհ.— Պրր... անանկ կ'ը- նէք կոր որ այս իրիկուն իսկ վազել երթալս կուզայ կոր:

Ժիւլիէն.— Ասկէց դատ, Իսլան- տան Օսէնի և վալքիրիներու հայրե- նիքն է: Թերեւս օր մը ճամբան հանդիպինք Պրիւնը հիլտի՛ իր ժայ- ափն վրայ քնացած պահուն:

Տ. Կօրեհ.— Գէշ չըլլար, բայց դուք, սիրելիս, դուք ո՛ւր պիտի պատկիք:

Ժիւլիէն.— Յաճեալս դէպս ո՛չ երկաթուղիին մէջ և ոչ ալ օթէլը, արդէն անանկ բան չի կայ: Մենք ձիով պիտի ճամբորդենք, մէկ հանգ- րուանէ միւս հանգրուանը և ազարա-

կէ ազարակ հիւրասիրութիւն մու- րալով: Երկոտասաներորդ դարուն մէջ ըրածնուն պէս:

Տ. Կօրեհ.— Ձիս ալ չէ՞ք հրաւի- րէր: Արդեօք ի՞նչ հանգստաւէտ ճամ- բորդութիւն մը պիտի ըլլայ ընելիք- նիդ...:

Ժիւլիէն.— Լիզը արիասիրտ է, հանգստաւէտութեան շատ կարեւո- րութիւն չի տար, անանկ չէ՞, նոնօ- շիկս:

Լիզ.— (Թէյին սեղանին ֆով եր- քայով) Կը հարցնե՞ս...:

Ժիւլիէն.— Ուրախ չես ըլլար կոր սակայն:

Լիզ.— Մեծ մայր, վանիլիա՞ կ'ու- ղէք թէ չօքօլա:

Տ. Կօրեհ.— Վանիլիա:

(Լիզ մեհրեկն մը կուսայ անոր):

Լիզ.— Իսկ դուն, Ժիւլիէ՛ն:

Ժիւլիէն.— Ե՛ս, վանելիա և չօ- քօլա:

Լիզ.— Որկրամո՛ղ:

(Երկու մեհրեկն կուսայ իրեն)

Տ. Կօրեհ.— Սքանչելի ես, ըսե- լիք չի կայ:

Ժիւլիէն.— Դուն չե՛ս ուտեր կոր, Լիզ:

Լիզ.— Չէ:

Ժիւլիէն.— Կը սիրէիր նէ:

Լիզ.— Այսօր ախորժակ չունիմ:

Ժիւլիէն.— Ատ ի՞նչ կը նշանակէ, այսօր դատարան չես գար, մէրհինկ- ները կը մերժես: Ինչո՞ւ ասանկ փոխ- ուեր ես, կնիկ, ի՞նչ կայ, ըսէ՛:

Լիզ.— Ոչինչ, հաւատա՛:

Տ. Կօրեհ.— (անխորհրդաբար) Կայնէ ես ըսեմ թէ ինչ բան զինքը կը նեղէ:

Լիզ.— Մեծ-մայր:

Տ. Կօրեհ.— Ինքը չի համարձա- կիր կոր խոստովանելու, ասեմէ մը

ի վեր... բան է...

Ժիւլիէն.— Ի՞նչ է:

Տ. Կօրեհ.— Չարաչար յոգնած է: Այս շաբաթ ի՞նչ ըրիք, ըսէ՛ք տես- նեմ:

Ժիւլիէն.— Սովորականէն ոչինչ աւելի:

Տ. Կօրեհ.— Երեքշաբթի օրը, օրինակի համար:

Ժիւլիէն.— Չի գտաք: Այդ օրը տունէն դուրս չելանք: (Ժպտազից Լիզին նայելով) Իրաւ է, Լուիզ, որ...:

Տ. Կօրեհ.— Հող կեցէք, գոնէ յարգանք մը ունեցէք ձերմակ մազե- րուս հաժար, հապա չորեքշաբթի՛...

Ժիւլիէն.— Ռա-Մօռ գացինք և պզտիկ սուրբ մը ըրինք:

Տ. Կօրեհ.— Իսկ երէ՞կ:

Լիզ.— Գիշերը Բօլ Պրէտի տունը գացինք:

Ժիւլիէն.— Աղւորիկ Հայունի մը կար որ, Թանակրայի արձանիկի մը պէս շնորհագեղ կերպով կը պարէր:

Լիզ.— Դուն ալ, չաստուածի մը պէս ջուրժակ զարկիր:

Տ. Կօրեհ.— Եւ քանի՞ն տուն եկաք:

Ժիւլիէն.— Հաղիւ առաւօտեան ժամը երեքը կար:

Տ. Կօրեհ.— (առանց մտածելու) Այս բաները այլևս մէկ կողմ դնե- լու է:

Ժիւլիէն.— Ինչո՞ւ:

Տ. Կօրեհ.— Որովհետեւ, որով- հետեւ, ատանկ ապրելով նոյնիսկ վէրսայլ գալու համար ժամանակ չէք գտներ կոր:

Ժիւլիէն.— Բայց ատոր մէջ յա- բաբերութեան կապ մը չեմ տեսներ կոր ես:

Տ. Կօրեհ.— Յարաբերութիւն չէք տեսներ: Կը հասկնամ որ բանի տեղ

չի դնէք վէրսայլի դղեակը և փառա- ւոր պարտէզները: Բայց Լիզ՝ մաս- նաւոր պաշտամունք մը ունի այդ վեհաշուք ժամանակներուն համար:

Ժիւլիէն.— Ասկէ ի՞նչ կ'ըլլայ:

Տ. Կօրեհ.— (Շփոթած, կասկածի տեղի չսալու համար) Լիզ, կը յիշե՞ս թաղաւորին պարտէզին մէջ այն մե- նաւոր անկիւնը ուր կը խաղայիր պզտիկ եղած ատենդ:

Ժիւլիէն.— Ա՛ն նայինք, հիմակ ալ մանկական յիշատակներ...:

Տ. Կօրեհ.— Եւ քու պուպրիկ- ներդ «Մարի-Անթուանէթ» «Բալա- թին իշխանուհին»:

Լիզ.— Անոնք Յրանսայի պատ- մութիւնը սորվեցուցին ինծի:

Տ. Կօրեհ.— Եւ այն բաւիղը ուր նշանուեցաք:

Լիզ.— Տեսէք այդ բաւիղին ըսե- լիք չունիմ. երայտագիտութեան այցելութիւն մը կը պարտիմ անոր:

Տ. Կօրեհ.— Ինծի ալ ատանկ այցելութիւն մը չէ՞ք պարտիր արդ- եօք: Մի մոռնաք, սիրելիս, ձեր նշանտուքէն առաջ նախագահ Մալօ- զի տան մէջ նուագուած քառերգ- ները: Բիանօին առջեւ ո՞վ նստած կ'ըլլար, իմ շնորհիւս, և իբրև թէ այդ կարգադրութիւնը դիպուածի մը արդիւնքը եղած ըլլար:

Ժիւլիէն.— Որո՞ւ վրայ կը խըն- դաք կոր նայի՛մ:

Լիզ.— Եւ Լուվրի ու Էլիզեի մէջ մեր հանդիպումները:

Տ. Կօրեհ.— Հը՛մ, հը՛մ, ատոնք ալ նախահամութեան կը վերագ- րուէին:

Լիզ.— Ան ի՞նչ չափ քթէն բըռ- նեցինք:

Ժիւլիէն.— Եւ գուցէ կը շարու- նակէք կոր այդպէս ընել:

Լիզ.— Եւ գիտէք, մեծ մայր,

թէ այդքան դժուարութեամբ ծուղակը ինկաւ, աւելի դիւրութեամբ չէ որ կրնամ կոր զինքը վար դընել անոր մէջ:

Ժիւլիէն.— Դուն քեզ կը զըրպարտես կոր:

Լիզ.— Դուք իմ ամուսնական ամբողջ ռազմագիտութեանս վրայ տակաւին գաղափար չունիք: Սիրտը հանդարտօրէն տո՛ւնը նստիլ կ'ուզէ կոր: Շուտ մը դուրս կը հանեմ զինքը իր պչրանքը պտըտցնել տալու համար: Եթէ իմ վրաս չստիպանք վտանգութիւն դրած ըլլալ կը կարծէ, անմիջապէս ես ինծի սիրական մը կ'ստեղծեմ և ահա նախանձը նորէն ինծի կը վերադարձնէ զինքը:

Տ. Կօրե.— Սա դիւանազէտին նայեցէ՛ք:

Լիզ.— Հապա չէք ըսեր պատրաստել տուած կերակուրներս, հագած քուալիքներս, (Ժիւլիէնի ականջին) զատ զատ ննջասնեակներու մէջ պառկելու դիւանագիտութիւնս:

Ժիւլիէն.— Ինչ աւելորդ տքնութիւններ:

Լիզ.— Սիրելիս, ես բոլոր գրքերդ կարդացած եմ, գիտե՛ս:

Ժիւլիէն.— Մինչդեռ ես անդին՝ մոռնալու վիայ էի զանոնք:

Լիզ.— Ո՛հ, պարոնը որ գրած է «Ամուսնութեան Սնանկութիւնը» և «Ազատ Սէրը»:

Ժիւլիէն.— Այն ատեն քսանը երկու տարեկան էի:

Լիզ.— Հիմայ ալ քսանը հինգ, աղւոր երաշխաւորութիւն:

Ժիւլիէն.— Ես կը կարծէի Տօն ժուան մը և միանգամայն փրկափայ մը ըլլալ: Ահեղիօրէն խոտան մարդուն մէկը:

Լիզ.— (Գրադարանին մեջէն գիրք մը առնելով) Կայնեցէք նայինք:

«Սիրօր՝ բազմադիմի ե, օրինագիրք՝ միաձեւ: Ամուսնական հաւասարմութիւնը՝ իր ծագումը կը պարտի բուրակներուն, կապիկներուն եւ ովկիանաբնակ Բաբու ցեղին:»

Ժիւլիէն.— (Գիրքը ձեռքէն խրելով) Կրճը տանի այս-հին կաղապարուած դադափարնեքը: Սէրը՝ զիս երիտասարդացուց:

Տ. Կօրե.— Ատոր վրայ ալ դաւակ մը և այն ատեն կատարեալ պիտի ըլլաք:

Ժիւլիէն.— (անուշաբանք) Դարձեալ, ո՛հ, ո՛հ, ատ չըլլար:

Տ. Կօրե.— Ձեռքս չէ, սա ալ իմ մարեակս է, մերաֆս: Առանց թոռանս զաւակը տեսնելու չեմ կրնար մեռնիլ:

Ժիւլիէն.— Մենք կ'ուզենք կարելի եղածին չափ երկար ատեն ձեր օձիքը թող չի տալ:

Տ. Կօրե.— Վերջապէս հասկցուցէք ինծի թէ ի՞նչ կանխակալ կարծիք է ձերը, որ...

Ժիւլիէն.— Բայց անգամ մը սա խուճիկին նայեցէք: Ձեզի ի՞նչ չարիք բրած ունի: Անիկա՝ միայն մէկ հաճոյք ունի, հայելիին մէջ ինքզինքին վրայ սքանչանալ: Իսկ այն ատեն ի՞նչ պիտի տեսնար խեղճ աղջիկը:

Տ. Կօրե.— Բայց Աստուած իմ, ուրիշներ ատիկա տեսած են, բայց անկէ չեն մեռած:

Ժիւլիէն.— Ներողութիւն, իմ Լիզօթա ուրիշներուն չի նմանիր:

Տ. Կօրե.— Ես կը յուսամ որ այս՝

Ժիւլիէն.— Սիրելի հոգեակս: Հապա գլխուդ գալիք բոլոր վտանգները...

Տ. Կօրե.— Վտանգ չի կայ բնաւ: Լիզ քաջասիրտ է:

Ժիւլիէն.— Կարգիւեմ իրեն այդ քաջութիւնը ունենալ: Ամէն վայրկեան վախու մէջ պիտի ըլլամ իրեն համար:

Լիզ.— Մեծ մայր, անշուշտ զձեզ ճամբու դնելու համար չէ որ կ'ըսեմ, բայց չէ՞ քվալնար որ քրեքը փախցնէք:

Տ. Կօրե.— Ո՞ր քրեքը:

Ժիւլիէն.— (Լիզին) Սա ալ կայ որ, դուն մայր ըլլալու համար որ և է տրամադրութիւն չունիս:

Տ. Կօրե.— Ատ կը գիտցո՞ւի:

Ժիւլիէն.— Ասանկ նուրբ արած մը առանց զգուանքի պիտի կրնամ համակերպիլ այդքան գուհիկ բանի մը:

Տ. Կօրե.— Չաւակ մը ունենալը, այսօրուան օրս, այդքան ալ գուհիկ բան մը չէ, ըստ իս:

Ժիւլիէն.— Լըջօրէն խօսելով, կարելի՞ բան է տեսնել որ Լիզ լքած է իր նկարչութիւնը, իր դաշնակը, և իր գրքերը, ատանկ մխրճուած մը ընելու համար այդ փրփրիստութեան մէջ:

Տ. Կօրե.— Վերջապէս պէտք է սակայն որ իրարու խօսք հասկնաք: Ի՞նչ մը առաջ այդ միեւնոյն դիտողութիւնը կ'ընէի Լիզին:

Ժիւլիէն.— Ատոր համար յատկապէս այս ճամբորդութիւնը ըրիք:

Տ. Կօրե.— Ան ձեր ճաշակները աչքս կը խօթէր, գուք ալ իրենները դէմս կը հանէք: Եթէ ամէն մէկերնիդ մինակ միւսին վրայ կը մտածէ...

Լիզ.— Ատիկա, պարզամիտ մեծ մայրիկս, բուն եղանակն է մարդս ինքնիր վրան մտածելու:

Տ. Կօրե.— Հիմակուանները ատոր տուն տեղ ըլլալ կ'ըսեն կոր...

Ժիւլիէն.— Ի՞նչ, մարդս կնիկ առնելու համար ապաշխարմնք քաշելու է:

Տ. Կօրե.— Սա ըսէք ինծի, կարգուած է՞ք թէ ոչ:

Ժիւլիէն.— Այո՛, ըստ հաճոյքի օրինաց:

Տ. Կօրե.— Իրաւունք ունէիրք թէ մը առաջ զիս վճռեցու: Ես ալ հոս գործ չունիմ, կը վերադառնամ Վէրսայլ:

Լիզ.— Մի սրդողիք մեծ մայր քանի մը վայրկեան ևս...

Տ. Կօրե.— Ահաւասիկ ուր տեղուանքը հասցուց մեզի անհաւատութիւնը: Երբեմն «Այլևս տղայ չի կայ» կ'ըսէին, ի՞նչ մը ևս և ահա՛ «Այլևս ծնողք չի կայ» պիտի կրնանք ըսել:

Ժիւլիէն.— (Ձեռքը պագնելով) Ի՞նչ փոյթ, եթէ մեծ մայրերը կը մընան:

Տ. Կօրե.— Ձեռնոցներս ո՛ւր են, նա՛. գտայ:

Ժիւլիէն.— (Ծծուցիք օակ դրուած գիրը աչքին զարնելով) Նա՛, նա՛: Ա՛ս է ինձմէ պահել ուզածնիդ:

Լիզ.— Ապո՛ւշ մարդուկս: Ի՞նչ ալ չուտ գտար...

Ժիւլիէն.— Իրաւ ապուշ եմ: Երաժշտական կտոր մըն է ասիկա:

Լիզ.— Նայէ՛:

Ժիւլիէն.— Ուրեմն կիրակի:

Տ. Կօրե.— Կիրակի, այո՛, բազմամարդութեան գործիքդ դու:

Ժիւլիէն.— (Գրուած քուղբը բացալով) Անպատճառ կ'ուզես ուրեմն, լաւ, չեմ ըսեր թէ քիչ մը աւելի ետքը... տասը կամ տասնը հինգ տարիէն, օրինակի համար...

(Խնդալով քուղբը կը բնկէ):

Տ. Կօրե.— (Լիզի բնկեալկոտութեամբ կը մեկնի) Ա՛հ, չամչցածներ...

(Միասին կը մեկնին, Ժիւլիէն կը Եարուցակէ քուղբը բնկէ: Լիզ կը վերադառնայ):

ՏԵՍԻՆ Գ.

ԺԻՒԼԻԷՆ, ԼԻՁ

Ժիւլիէն.— Աս ո՛րքան կը չփա-
ցընես կոր զիտ, Լիզօթ, նոր անա-
կընկալ մը չէ՞ :

Լիզ.— Եթէ ատկէ աւելի զար-
մանալի բան մը կը վերապահեմ
քեզի... քանի մը ամիսէն :

Ժիւլիէն.— (Խնդալով) Նա՛, նա՛,
չատ զարմանալի է : Մեծ մայրիկդ է
որ կը խանդավառէ կոր զքեզ :

Լիզ.— Ի՛նչ զուարճալի խաղ մըն
է որ պիտի խաղանք իրեն, խոստո-
վանէ՛ :

Ժիւլիէն.— Կատակը քիչ մը ծան-
բակչիւ չէ՞ :

Լիզ.— (Դժուարաւ խնդալով) Ի-
բաւու՞ք ունիս :

Ժիւլիէն.— (Գրուած բուրբեր
քղբասելով) Ինքնագիր տպագրու-
թիւնն է, չէ՞ :

Լիզ.— Ինձի անանկ ըսին :

Ժիւլիէն.— Ի՛նչ ալ ճաշակաւոր
կազմ, փորագրեալ ալ է :

Լիզ.— Առաջին երեսին վրայ չի
կարդացիր :

Ժիւլիէն.— Ո՛չ, (Առաջին երեսը
կը նայի եւ կը կարդայ) «Վաղուան
Կիկերոնին— երկի Տօն Ժուանին— Իր
այսօրուան կիկը» — խուշիկ... Եկուր
քանի մը կտոր նուագենք, կ'ուզե՞ս :
Ես ջուժակիտ վրայ երգի մասը զար-
նեմ :

Լիզ.— Գէշ չըլար :

Ժիւլիէն.— Կավօրը, չէ թէ Սեբե-
նասը : (Երգը կը մուսայ եւ կը բա-
նայ ջութակին տուփը) :

Լիզ.— (Դաւանակին վրայ բանի մը

խաղեր զարնելէ ետք) Չէ՛, այսօր
նուագի օր չէ :

Ժիւլիէն.— (Զարմացած) Բայց...

Լիզ.— Չպիտի նուագեմ, չեմ
ուզեր :

Ժիւլիէն.— Մի՛ չաչեր բայց ջը-
ղայնոտելու տեղի չի կայ :

Լիզ.— (Աւելի ջղայնօտած) Ե՛ս,
ջղայնացած :

Ժիւլիէն.— Այնպէս կ'երեւայ :

Լիզ.— Եւ յետոյ, պէտք է որ
այխատիս : Այո՛, այո՛, անգամ մը որ
ատանկ լուրջ դատ մը ձեռք անցու-
ցած ես :

Ժիւլիէն.— Ուզածդ թող ըլլայ,
նօթագրութիւններս կարգի դրած ես
արդեօք :

Լիզ.— Ահաւասիկ պարութան : Եւ
1874ի Տալօզը՝ դատավարութեան
համար :

Ժիւլիէն.— Երազի մէջ կ'ապրիմ
կոր : Պարութաներս կարգ կանոնի
դրուած, ինչպէս նաև գրադարանս :
Չորս կողմս ծաղիկ :

Լիզ.— Եւ քու մինիսիկ կ'սիկդ՝
պատրաստ՝ պերճախօսութիւնդ ըմ-
բոշխնելու :

Ժիւլիէն.— Ա՛խ, ի՛նչ աղւոր ար-
հեստ՝ փաստաբանութիւնը : Նա՛, ո՛ւր
տեղն էինք :

Լիզ.— Յառաջաբանութիւնը ա-
ւարտեցաւ :

Ժիւլիէն.— (Ինքնահաւանութեամբ)
Ինձի նայէ, մինակ մեծ կարեւոր հատ-
ուածները քեզի գրել պիտի տամ :
Մնացածը ես դատարանին մէջ բեր-
նուց կը զրուցեմ :

Լիզ.— Ատանկ թող ըլլայ. հիմա
սկսինք դէպքերու իրայայտութեան :

Ժիւլիէն.— Այո՛, քիչ մը պրպը-
տել պիտի ուզէի Ժէնովէն Լօրիէի

ինքնութիւնը : Կայնէ՛, կը գրե՞ս կոր
(Վեր վար կը պարտի Լիզին գրել
տալով) Հոս է, պարոնայք, որ ի հան-
դես կուզայ պատկերը այդ տարօրի-
նակ եւ հակասութիւններով լեցուն
նկարագրին, այնպէս ինչպէս որ՝
այնքան ցաւալի դէպքեր կազմած
էին զայն...

Լիզ.— (գրելով) Գէշ չէ :

Ժիւլիէն.— Հարկ կայ՝ ձեզի քե-
լու քե այդ սիրօր պարզունակ մնա-
ցած է հակառակ մտքի այնքան օր-
նօրհներուն : Հարկ է որ ձեզի պար-
զեմ տառապելու այն պէտք, սօղ-
ուած օտարունակ գուարդուն դիմա-
կի մը տակ : Վերջիցի սամ ձեզի...

Լիզ.— (վեհերօ) Կրնամ արդեօք
ընդմիջել :

Ժիւլիէն.— Բնականաբար :

Լիզ.— Չպիտի սրդողիս, չէ՛ :

Ժիւլիէն.— Անշուշտ ոչ :

Լիզ.— Ինչո՞ւ այդքան բացա-
զանչութիւններ եւ այդքան հարցման
կէտեր : Պերճախօսութեան այդ եղա-
նակը քեզի չեմ վայելցնիր :

Ժիւլիէն.— Ինձի չի վայել :

Լիզ.— Գուցէ կը սխալիմ, բայց
մտիկ ըրէ : «Մեք պարզութեանը կը
միացնէ մտքի շնորհները : Ուրախ,
զուարթ երեւոյց դիմակին տակ, տա-
րապալու պէտք մը կ'սօզի : Եւ այդ
կնկան... :

Ժիւլիէն.— (Քննուց կերպով) Ծի-
տակ է, իրաւունք ունիս :

Լիզ.— Ասկէ դատ, շատ չեմ հաւ-
նիր «սօրի պարզութեան» եւ ոչ ալ
«մտքի շնորհները» եւ ոչ ալ բոլոր այն
հակադրութիւնները որ ճարտասանու-
թիւն կը հօտին : Ի՛նչ է քու խէտիդ,
ծանր չափաւորութիւնը չէ՞, թող
հոետորը մոռնան եւ մտիկ ընեն մար-
դուն որ կը խօսի, ի՛նչ կ'ըսես :

Ժիւլիէն.— (Յանկարծակի խան-
դադասանով մը) Իմ պարզիկ շրջազ-
գեստով քարտուղարս, պերճախօսու-
թեան ամբողջ արուեստը քու քանի
մը բառերուդ մէջ կը կայանայ :
Սքանչելի բաներ ըսելու ի՛նչ գող-
տրիկ եղանակ մը ունիս դուն : Ա՛խ
ինչ աղւոր է քու քովդ աշխատելը,
մտածելը եւ ապրելը : (Համբար մը
կ'ուզեմ ասել Լիզ) Չէ, տակաւին մի՛
վառեր : Եկուր տես՝ արեւը մարը կը
մանէ կոր նօթը-Տամի ետին :

Լիզ.— Եւ մշուշները կը փարա-
տին :

Ժիւլիէն.— Սէնի վրայ շոգենաւ-
ները իրենց լոյսերը կը վառեն, երե-
ւակայական կենդանիներու հանգոյն :

Լիզ.— Եւ մինակ ենք...

Ժիւլ.— Տարբեր Լիզ մըն է որ
աչքիտ կ'երեւայ այնքան խոռովիչ,
այնքան խորհրդաւոր, Լիզ մը որ
մինակ ինձի համար գեղանի է :

Լիզ.— Այո՛, այդպէս յաւիտե-
նական բաներ ըսէ ինձի :

Ժիւլիէն.— Հօգի՛ս :

Լիզ.— Բոլոր ըսելիքդ ա՛յս է :

Ժիւլ.— Ա՛խ, եթէ կարելի ըլլար,
կ'երթայինք միասին առանձնանալ
ձգնարանի մը մէջ, ամբողջ կեան-
քերնիս հոն անցնելու համար, ի՛նչ
հարկ դատ վարել, տքնիլ, պայքա-
րիլ : Երջանկութիւնը այնքան դիւրին
է ձեռք անցնել : Քիչ մը ընթերցա-
նութիւն, քիչ մը երաժշտութիւն,
պտոյտներ իրիկունը լեռան վրայ կամ
լճակին, եւ երբեմն երկարաշունչ ճամ-
բորդութիւններ, ասկէ աւելի ի՛նչ
պէտք է երբ մարդս կը սիրէ :

Լիզ.— Ի՛նչ պարզասիրտ եւ ի՛նչ
խստամիտ մարդ ես դուն, վայր-
կեանիս տղաւորութեան տակ ապրող
մէկը : Այս պահուս սիրահարի՛ դեր

մը կը խաղաս անկեղծօրէն: Բայց տարի մը չանցած, ինծի հետ միասինակ, ադ քու ճշնարանիդ մէջ պիտի սկսես ասել զիս, այդ քու միեւնոյն անկեղծ սրտովդ:

Ժիւլիէն.— (Պարզօրէն) Դուն ատանկ կը կարծես:

Լիզ.— Փառասէր չես նէ, և կը կարծես թէ կը մոռնամ քու հետաքրքրութիւններդ, բարկութիւններդ, քու մենամարտերդ և տարփանքներդ: Դէմ մի՛ խօսիր ինծի, բանգէտ պարոնս, զքեզ կը սիրեմ այնպէս ինչպէս որ ես: Ես այդ ուժգին կեանքին համար հոգի կուտամ: Քեզ հետ քալել հաճելի է ինծի Բարիզի վրայ տիրապետելու և բոլոր կիներուն հետ, ամէն օր նոր նոր յաղթանակներ տանելու համար:

Ժիւլիէն.— Քիչ մը կը շարժանդս կոր:

Լիզ.— Չըլլայ որ ըսես թէ ինձմէ զատ ուրիշ կին չի կայ աշխարհիս վրայ, կրնայ ըլլալ որ հաւատամ և այսպէսով կը վախնամ որ վրաս խնդացնելու պատճառ կ'ըլլաս:

Ժիւլիէն.— Իմ անձնիկ կնիկս:

Լիզ.— Չէ, ո՛չ կինդ, այլ՝ հոմանունիդ, ա՛խ, որքան պիտի ուզէի սոսկ հոմանիդ ըլլալ, մինակ սիրով տիրացած ըլլալու համար քեզի:

Ժիւլիէն.— Եթէ այդպէս է ինչո՞ւ հետս կարգուեցար:

Լիզ.— Անանկ պատուաւոր ընտանիքի աղջիկ մըն էի որ: Դուն զիս կ'առնէիր, իմ վատ բարեկամս, առանց հարսնիքի, առանց եկեղեցիի:

Ժիւլիէն.— Ինչո՞ւ չէ, եթէ քիչ մը ոտք կոխէիր:

Լիզ.— Անշուշտ բաւական ազատ կ'ըզգաս կոր դուն զքեզ: Եթէ օր մը

դադրիս զիս սիրելէ, անմիջապէս պիտի ըսես ինծի:

Ժիւլիէն.— Ըսել է չես տեսնար կոր թէ ո՛րքան փոխուած եմ, երբ գիրքերս կը հեղինակէի, բան մը չէի գիտեր, ես գոյութիւն չունէի: Ես զիս կը գտնէի այն ամէն փոփոխամիտ էակներուն մէջ որ ինծի կը նմանէին, և դիպուածին հետեւելով կը կարծէի թէ ազատ մարդուն մէկնեմ. բայց քու շնորհիւդ հասկցայ թէ օրինաւորութիւնն ալ իր բանաստեղծութիւնը ունի: Հիմա սակայն կը մեղքնամ ամէն անոնք, այն թշուառները որ զիրար կ'առնեն և կը դատուին իրարմէ, միեւնոյն տապակ, դոնիկ պատմութիւնը այլուր սկսելու համար: Առանց հանճարի այդ սնապարծ մարդիկ որ տուփանքը կը կապկեն, այդ կոյրերը որ չեն տեսներ թէ հաւատարիմ սիրահարները սիրոյ ազնուագարմ ասպետներն են, այդ ողորմելիները չեն գիտեր մինակ մէկ կնկան մէջ տիրանալ բոլոր կիներուն: Ազատ ըլլա՛լ, ասիկա ընտրել քեզ է գերութիւններուն ամէնէն գեղեցիկը: Դուն ընտրեցիր իմ գերութիւնս, ես ինքս լաւագոյն մը չպիտի կրնայի գտնել:

Լիզ.— Ձի գտնուած մարդ ես, աղւճրս, ուստի պէտք է որ անմիջապէս քեզի ըսեմ թէ (Ինքզինքի գալով եւ Եփոքուած) զգացած ուրախութիւնս, այո՛, որովհետեւ, անշուշտ կը հասկնաս, երբ դուն այնքան կը քծնիս... ուրախութիւնս, որ սովորաբար...:

Ժիւլիէն.— Խենդ ու խելառ բաներ կ'ըսես կոր, խուշիկս: Քնքուչ ես այսպէս, բայց խենդ բաներ կ'ըսես կոր (դուրը կը զարնուի) Ո՞վ է, մտէ՛ք... ասանկ աղւոր աղւոր աշխատած ատեննիս:

1004
32030

Սպասուհի.— (Ներս մտնելով) Տիկին տը Բրայլ:

Ժիւլիէն.— Կրողը տանի: Սպասուհի.— Տիկին տը Բրայլ աղերսագրի մը համար եկած է:

Ժիւլիէն.— Ի՞նչ աղերսագիր:

Լիզ.— Պէտք է ընդունել զինքը: Ժիւլիէն.— Ներս հրամցուր (Սպասուհին դուրս կ'ելլէ, Լիզին) Պաշիկ մը տուր:

Ժիւլիէն.— Պաշիկ մը. շո՛ւտ:

Լիզ.— (Թող սալով որ համբուրէ) Պաշար խենդ ես:

(Ֆրանսիցի գալը կ'իմանան եւ իրարմէ կը հեռանան):

ՏԵՄԻՆ Ե.

ԼԻԶ, ԺԻՒԼԻԷՆ, ՖՐԱՆՍԻԷ

Ֆրանսից (Թեթեօրէն արուեստակեալ) ՊօժճՆՐ, աղւորիկս: Արդեօք, արգե՛լք եղայ:

Ժիւլիէն.— Ընդհակառակը:

Ֆրանսից.— Շատ չպիտի կենամ: Անկարեա մը տուին ինծի ուրիշ ոչինչ:

(Պայուսակից մեջ բան մը կը փնտռէ) Կ'երեւայ թէ փառապանծ ստորագրութիւններու պէտքը կայ և դուք միտքս ինկաք, մե՛քր:

Ժիւլիէն.— (Գլուխ բռնելով) Շո՞ղոմ բաներ կ'ըսէք կոր մեզի:

(Ֆրանսից պայուսակից կը հանկ պահաբան մը գոր կը յանձնէ Ժիւլիէնի):

Լիզ.— (Ֆրանսիցի սախ-ա-մեքը աչիւն անցնելով) Աս ի՞նչ աղւոր ճարմանդ է. (Ֆրանսիցի) գաւաթ մը թէ՛յ:

Ֆրանսից.— Չէ, շնորհակալ եմ:

Լիզ.— Ուրեմն մէհրինկ մը: Ֆրանսից.— Եւ ոչ իսկ:

Լիզ.— Դուք գիտէք, խիստ լաւ պատրաստուած են սակայն:

Ֆրանսից.— (Արհեստական մեղամաղձոսութիւնով մը) Միշտ շատակեր հէ՛, ա՛խ, ես շատոնց է որ ախորժակըս կորսնցուցած եմ:

Լիզ.— Այս ճարմանդը հիանալի է: Ժիւլիէն, միեւնոյնը կրնա՞ս արդեօք գտնել:

Ժիւլիէն.— Եթէ լաւ փնտռուի:

Լիզ.— Կը խոստանաս, չէ՞. (Ֆրանսիցի) Երէկ գիշեր ի՞նչ աղւոր երեկոյթ մը անցուցինք Բօլ Պրէտի տունը: Մանկամարդ պարուհին պարզապէս սքանչելի էր:

Ֆրանսից.— Ես ձեր վրայ կ'ըսեմ չանչանամ, հոգիս, ընտրո՛ր կ'ընէք որ երբէք չէք ձանձրանար:

Ժիւլիէն.— (Պահաբանից մեջ գտնուած բուլբուլ Եարուցակելով կարդալ) Սիրօշարակ խմած ենք մենք:

Ֆրանսից.— Եթէ տակաւին մէջը մնացած է այդ սրուակը ինծի՞տուէք: Մեռնելու աստիճան կը ձանձրանամ կոր: (Քիտք մը աչիւն զարնելով) Շատ գոհ) Դուք իմ վէպերս կը կարդաք եղեր հա՞:

Լիզ.— Բոլոր տիեզերքին պէս:

Ժիւլիէն.— Դուք՝ Սթէնտալի հոգեբանութիւնը մեզ կը յիշեցնէք:

Ֆրանսից.— (Յափօթակուած) Իրա՞ւ կ'ըսէք:

Լիզ.— Եւ Շաթօպրիանի ոճը ունիք:

Ֆրանսից.— (Առանց համոզման) Ես Բօ օ՛ւանը (Peau d'Ane) կը նախընտրեմ:

Լիզ.— Ձեզի գաղափարակից չենք մենք:

Ժիւլիէն.— Առաջին գլխին մէջ նկարագրութիւն մը կայ, Պրըթա- նիոյ . . . :

Ֆրանսիւն.— (Յափեակուած) Քէր զէքը, չէ՛, հին դղեակը : (արուես- տակեալ արհամարհանքով մը) Ատ իմ գիւտս չէ, մօրս կը պարտիմ զայն : Այդ դղեակին մէջն է որ մայրս մե- ռաւ, ես ալ հոն ծնած եմ : Աշնան՝ պէտք է որ ձեզ հոն ամանիմ օր մը : Պիտի տեսնէք, աշխարհիս մէկ ծայրն է, ճահիճներ կան հոն ապառաժներ և մմրկներէ ճոզած շոճիներ : Մա- ռաստանը՝ անապատին մէջ ովասիո մըն է : Անդին ալ Ովկէանոսը : Մինչեւ եօթ տարու ըլլալս վայրենիի մը պէտ հոն տեղ ապրեցայ, հոնկէ դուրս ելլելու չէի . . . Ինչ եւ իցէ սա թուղ- թը ստորագրեցէք որ մելամաղձո- տութենէս ազատիք :

Լիզ.— (Թուղքը առնելով) Խնդի- րը ի՞նչ է, նա՛, Ժէրվէզ Ֆօրթէնի գործը :

Ֆրանսիւն.— Կը խնդրուի որ այդ կնկան համար պատժի թեթեւացում մը ձեռք անցուի :

Լիզ.— (Միտ կարգալով) Շատ շահեկան է :

Ժիւլիէն.— (Շատ անուշաբաս) Չպիտի ստորագրես, կը հասկնաս, Լիզ :

Լիզ.— (Քօմիք սրտանգով) Ի՞նչ բսիք, խելք հասնելիք բան չէ ըսածդ, ըսել է դուն գուր չունիտ թշուառ արարածի մը համար :

Ժիւլիէն.— Գո՛ւրթ, այո՛, բայց :

Լիզ.— Թշուառ կին մը, տաս- նոց մը չունէր և որ տասը զաւակ ունեցած էր . . .

Ժիւլիէն.— Ընդունեցէք որ . . . տասըմէկերորդը չէր ուզած ունե- նալ . . . քիչ մը անշնորհք կերպով :

Լիզ.— Եթէ կը կարծէք որ դիւ- րին և հեշտին բան է տասըմէկ շա- կոտ ունենալը : Եթէ անոր տեղը դուք ըլլայիք :

Ժիւլիէն.— Խնդիրը ստոր վրայ չէ :

Լիզ.— Ամէնքն ալ մէկ են սա- էրիկ մարդերը, անանկ մէկ կ'ընեն որ : Բայց ես, հաւատացէք խօսքիս, կէս-երկոտուսանեակին արդէն համ- բերութիւնս հատած պիտի ըլլար . . . :

Ֆրանսիւն.— Բարձր, բարձր, դուք շատ հեռուները կ'երթաք կոր :

Ժիւլիէն.— Եւ ընկերական տե- սակէտով, անհրեքելի է որ . . . :

Լիզ.— Ընկերութիւնը . . . ես խեղճ եմ անիծեր այդ ընկերութեան :

Ժիւլիէն.— Բայց պէտք չէ մոռ- նաս, սիրելիս, մարդաթափութեան միշտ յարաճուն վտանգը :

Լիզ.— Կը խնդրեմ, ձեր փաստա- բանութիւնը ձեզի պահեցէք, հոռ- դատարանը չենք :

Ժիւլիէն.— Վերջապէս իրաւա- բանօրէն, ընութեան բողձանքը . . .

Լիզ.— Բնութիւնը, բնութիւնը, ի՞նչ, վայրենիներու մէջ կ'ապրինք կոր :

Ֆրանսիւն.— Ատ որքան խանդա- վառութիւն կը դնէք կոր գոր- ծին մէջ :

Ժիւլիէն.— (խնդալով) Մեր մըտ- քէն անանկ բաներ անցնել կու- տաս կոր :

Լիզ.— Ի՞նչ է ձեր մտքէն ան- ցածը, ըսէք տեսնեմ : Ըսել է կարելի չի պիտի ըլլայ այլեւս վիճարանիլ . . . առանց որ անմիջապէս . . . ի՞նչ կ'ուզէ թող ըլլայ, ես ստորագրութիւնս կը դնեմ, այդ խեղճ կնկան համար : Ա- սիկա կ'ընեմ յատկապէս ձեզի դէմ երթալու համար :

Ժիւլիէն.— (Կնկանը նայելով եւ

մտասանջ) Բան մը ունենալու է, խելքս չի հասնիր կոր :

Լիզ.— (Գրասեղանին մօտ) Մե- լան չի կայ, ի՞նչ ալ գէշ գրիչ է :

Ժիւլիէն.— Տարօրինակ բա՛ն :

Լիզ.— (Թուղքը վերադարձնելով Ֆրանսիւնի եւ ֆաջագործութիւն մը քրածի պէս) Ահա՛ւախիկ :

Ֆրանսիւն.— Շնորհակալ եմ, հիմա պէտք է որ տուն երթամ :

Ժիւլիէն.— (Յափեակուած) Ինչ- պէ՛ս, կը մեկնի՞ք, չըլլայ որ ատանկ բան ընէք :

Ֆրանսիւն.— (Նորէն նստելով) Ոտ- քըս առաջ չերթար կոր. (Ժիւլիէն երեսը կը քրուեցնէ) վայելք մըն է ձեր բոյնին մէջ մնալը : Միայն այն գաղափարով որ հարկ պիտի ըլլայ կամուրջներէն անցնիլ, Նօթր-Տամի քովէն անդոսկիլ և վեր ելլել երկա- թէ դարբնուած բազրիկներով սան- դուղներէն, այդ ամէնուն վրայ մը- տածելով, ես զիս արդէն պարզուած մաքրուած կ'ըզգամ : Այս հազիւ եր- կու ամիսներէ ի վեր զձեզ կը ճանչ- նամ և ինծի կը թուի թէ հին բարե- կամներ եկած գտած եմ : Ինչ աղէկ ըրիք, Մէքր Ֆլօրան, ձեր գիրքերը ուրանալով : Ատանկ ըրած ըլլա՞նուդ համար չէք զղջացած անշուշտ :

(Լիզ.— (Տղայաբար) Բայց մենք բան մը ուրացած չունինք, բոլոր ա- զատութիւններուն բարեկամը կը մը- նանք միշտ :

Ֆրանսիւն.— Դո՛ւք ալ :

Լիզ.— Ես՝ մանաւանդ :

Ֆրանսիւն.— Շատ մեղք պիտի ըլլար : Հարկ չի կայ երկար բարակ ձեր երեսը նայելու՝ զձեզ դատելու համար. մէկ սիրոյ մը միտակ կնիկն էք : Երջանիկ աղջիկ, շատ պիտի սի- բեմ զձեզ, գիտէ՛ք :

Լիզ.— Միեւնոյնն ալ մենք ձեզի պիտի ընենք :

Ֆրանսիւն.— Իմ վրայօքս գէշ բաներ չեն ըսած երբէք :

Լիզ.— Աստուած չընէ :

Ֆրանսիւն.— Չէ՛րն ըսած թէ, պարոն Բրայլի պէս ազնուական մէ- կու մը հետ ամուսնանալէ առաջ ա- կադեմիան ճանչցած էի յանձին Ռա- ուլ Ժէրպիէի և Խորհրդարանը՝ յան- ձին Ժաք Վէրնէօյլի :

Լիզ.— Երբէք ըսուածներուն հա- լատք չընծայեցի՞ք :

Ֆրանսիւն.— Իրաւ էր : Օ՛հ, հը- պարտութիւնս թող չի տար որ բա- բեկամութիւն մը որսամ, կանխա- ըրած երկու փորձերս յուսավրէպ ըրին զիս, և երրորդը աւելի բան մը չարժեց :

Լիզ.— Բայց երեւցածին նայելով պարոն տը Բրայլ զձեզ կը պաշտէ :

Ֆրանսիւն.— Իր սէրը հոգիս կը հանէ կոր :

Լիզ.— Ինչո՞ւ ուրեմն հետը ա- մուսնացաք :

Ֆրանսիւն.— Ազատութիւնը ծանր կը կշռէր կոր վրաս, հիմա ալ ամուս- նութիւն է որ կը ձանձրացնէ կոր զիս :

Լիզ.— Ձեր օրինակը շատ քաջա- լերիչ չէ :

Ֆրանսիւն.— Յանցանքը որո՞ւնն է եթէ հոգին միշտ կը փոխուի : Ասկէց զատ հայրս անանկ գէշ կերպով կըր- թած է զիս որ : Ան շարունակ ինձ կ'ըսէր : «Աշխարհք քուկդ է, նայէ որ տիրանաս անոր» : Աշխարհքիս տի- րացայ, բայց զայն ի՞նչ ընելիքս չեմ գիտեր :

Ժիւլիէն.— Ինծի տուէք որ կնո- ջըս ընծայեմ զայն :

Ֆրանսիւն.— Օ՛հ, այլեւս չի խորհրդածել, երբէք ինքզինքին չի

գալ: Յանկարծակիր՝ գալ, նոյնիսկ եթէ տառապելիք զիտնաս, գուցէ գաւակ մը ունենայի, բայց չուզողնեքուն Աստուած տասը հատ կուտայ, ինչպէս ժէպէզը Յորթէնի: Նախախնամութիւնը բրածը, թողածը, խաչոր, չի գիտեր:

Ժիւլիէն.— Քանի որ կ'ուզէք, մեր փոքրիկ մետասաներորդը ձեզի փոխ կուտանք:

Յրանսիք.— Վրաս կը խնդաք, արժանի եմ ատոր, ո՞ր սատանան է արդեօք որ զիս՝ իմ վրաս խօսեցնել կուտայ: (Փոյթ ու խիստ կերպով) Մնաք բարով, ես կը մեկնիմ. ճամբան գիտեմ, ցոյց տալու պէտք չի կայ, (իր սխուրձիւնը մոռնալով) աղէկ միտքս եկաւ, առաջին անգամ ներկայանալի թատերախաղի մը համար 35 թիւ օթեակը բռնած եմ Վառիէթէն: Հետո եկէք, խաղին համար շատ գուարճալի է կ'ըսեն կոր: (ինքզինքին գայով) Հիմա հարցուցէք թէ ինչո՞ւ թատրոն կ'երթամ: Թատրոնը ուրիշներուն կեանքն է: Իմ կեանքէս աւելի ուրիշներունը կը ճընչէ վրաս: (Փոյթ ու խիստ դուրս կ'ելլի Հիզիքն որ կ'ընկերանայ. իրեն) Չէ, չէ, կը խնդրեմ, մի՛ գաք. մի՛ գաք:

(Հիզ Յրանսիքի հետ վայրկեան մը դուրս կ'ելլի):

ՏԵՍԻՆ Զ.

ԼԻԶ, ԺԻՒԼԻԷՆ

Հիզ.—(ճեղք մտնելով) Խեղճ կինը: Ժիւլիէն.— Առանց նպատակի, առանց սիրոյ անկանոն ապրած կին մը: Երտակ ճամբան մեր բռնածն է, հողիս: (Կը գրկէ: Յանկարծ Հիզ սե-

ղանքն կը կոթնի) Ի՞նչ ունիս, ի՞նչ կ'ըլլաս կոր. աղւորս:

Հիզ.— Ոչինչ, ոչինչ: Քացախ, նա՛ հոն օրմիցեհին վրան:

Ժիւլիէն.— (Ապստ) Քացախ, բանին վրայ, (կը վագէ կ'երթայ կը բերէ եւ կուզէ հոգուրթալ սալ), Չէ, չէ պզտիկ շաքարի մը, երկու կաթիլ՝ փարամեի վրայ:

Ժիւլիէն.— (Ապուրեցեհն անդամալուծուած) Պզտիկ փարամեի վրայ: Պզտիկ փարամեի վրայ քացախ կ'ուզես հէ՞:

Հիզ.— Ալ օգուտ չունի, անցաւ:

Ժիւլիէն.— Երբուրնէ՞ ի վեր է օր փարամեիով քացախ կը խմես կոր նայինք:

Հիզ.— Համը չե՞ս նայիր:

Ժիւլիէն.— Ինծի նայէ, խուշիկս, մէրհնկները, Իսլանտան, ճարմանդը, քացախը, պզտիկ փարամեի, բցիչկ մը կանչելու ես, նօսոս:

Հիզ.— Իրա՞ւ կ'ըսես, ինչո՞ւ:

Ժիւլիէն.— Որովհետեւ... ինծի կուզայ որ... դուն... այսինքն մենք, այո՛, մենք...:

Հիզ.— (Քովիտ արցունքներ քափելով) Երկուքս ալ վարպետ չի փրթանք:

Ժիւլիէն.— Ինչո՞ւ կուլլաս անուշիկս, Լիզ, Լիզօթ, Լիզօն:

Հիզ.— (Կալկան շեշտով մը միջնիւ ետք) Բժիշկը տեսաւ: Փետրվարին սպասելու է:

Ժիւլիէն.— Խեղճ աղջիկ, վիշտեր ունիս և ինծի չես ըսեր, հէ՞:

Հիզ.— Կը վախնայի որ զիս կը չեխես:

Ժիւլիէն.— Չեսել, բայց ըսածներդ հիանալի են:

Հիզ.— Ի՞նչ ալ շուտ կարծիք կը փոխես:

Ժիւլիէն.— Առաջ խրմալը էի:

Հիզ.— Կը վախնամ որ նորէն չըլլաս:

Ժիւլիէն.— Չէ, հողիս:

Հիզ.— Կարելի է, հոգեակս:

Ժիւլիէն.— Լուրջ ըլլանք. կ'աղաչեմ, ինծի նայէ հիմա, մանչ ըլլայ նէ անունը ի՞նչ պիտի դնենք:

Հիզ.— Ուր մնացին ոչխատութիւններդ, Իսլանտան: Եւ ոտքով գլխով ընտանեկան կեանքի մէջ թաղուելիք:

Ժիւլիէն.— Բայց լամուկ մը, Լիզօթ, քնքուշ լամուկ մը, պարտիկ թաթիկներով, պարտիկ տոտիկներով: Վարկեան մը մտածէ: Ենթադրէ թէ այլեւս հոս չեմ, չպիտի ուզէիր մանչուկ մը ունենալ, սիրունկէկ լամուկ մը:

Հիզ.—(Արատուագից) Այո՛, «պարտիկ թաթիկներով, պարտիկ տոտիկներով»:

Ժիւլիէն.— Ինծի նայէ, երբ Վէրսայի ծառաստանին մէջ կը խաղայիր, քու պուպրիկներդ, «Մարի-Անթուանէթ» «Բալաթին իշխանուհին», զանոնք չէիր գգուեր:

Հիզ.— Ոչ, անոնք աչքս վախցուցած էին:

Ժիւլիէն.— Գիտե՞ս որ կը բարկացնես կոր զիս:

Հիզ.— (Աչքեր սրբելով) Իրաւունք ունիս, պարզապէս ծաղրելի եմ:

Ժիւլիէն.— Անկարելի բան է, ատանկ օրինաւոր զգացումներու հանդէպ սիրտդ չես կրնար գոց պահել:

Հիզ.— (աւելի լուրջ) Ատ ըսողը դո՛ւն ես, այդ ի՞նչ փոփոխութիւն:

Ժիւլիէն.— Կ'երզնուած թէ, զափազանց ուրախութիւն կ'ըզգամ կոր:

Հիզ.—Ա՛խ, եթէ կարենայի խօսքիդ հաւատալ:

Ժիւլիէն.— Նոյն իսկ անա քիչ մը հպարտութիւն. բաւական անասուն էի, ի՞նչ մեղքս պահեմ:

Հիզ.— Ուրեմն, սուտ չես: Ա՛խ, եթէ զիտնայիր թէ ի՞նչ սրտմաշուքի մէջ էի:

Ժիւլիէն.— Այսուհետեւ ատանկ գէշ գաղափարներ չպիտի ունենաս, կը խոստանամ ինծի:

Հիզ.— (Գուրգուրանով) Թէ քեզ կը սիրեմ:

Ժիւլիէն.— Հաւատա՛ ինծի, Լիզօն, մեր եսասէր երջանկութիւնը փտանդներէ հեռու չէր: Ո՞վ գիտէ, թերեւս այդ լամուկին պէտք ունէինք, ինքզինքնիս գտնելու համար:

Հիզ.— Անդադար իմ, քու, մեր վրայ կը խօսիս, բայց անկա՛ խեղճ մանկիկը մենէ գո՛ւ պիտի մնայ: Ան ի՞նչ պիտի ըլլայ մեզի պէս ծնողքներու քով:

Ժիւլիէն.— Այդ լամուկը մարդ պիտի ընենք:

Հիզ.— Պիտի կրնա՞նք:

Ժիւլիէն.— Յետոյ, մանկան մը ծնունդ տալը, կրմանամ, գործակցիլ ըսել է տիեզերքին հետ, և տիրանալ ըսել է պատառ մը անմահութեան:

Հիզ.— Ա՛խ, ինչո՞ւ ներելի չէ արդեօք մարդուս ուզածը ընել: Ի՞նչ, կրնամ եղեր ես զիս փճացնել եթէ քեզիս այսպէս կուզայ կեանք տալու ուրիշ էակի մը, ես իմ կեանքիս տէրը չեմ եղեր այլևս: (աւելի շատ լուզուած) առանց կանխաւ որոշած ըլլալու, առանց ատոր արժանի զգալու ես զիս, արարած մը, իմ յանցանքովս, դուրս պիտի գայ ինէ, պիտի ճանչնայ կեանքը: Եւ պէտք որ հաշիւ տամ իրեն այն կեանքին

համար զոր ես ակամայ իրեն տուած պրտի ըլլամ :

Ժիւլիէն.— Լիզ, Լիզ, ես զքեզ ինծի չափ վատ կը կարծէի և այն ապագան որմէ կը վախնաս, մինակ քու հաշուոյդ համար չէ: Բայց ապահով եղիր, պաշտելիս, այլևս երբեմնի թեթեւ մարդը չպիտի ըլլամ, ես ալ

իմ բաժինս պիտի պահանջեմ քու նոր տքնանքներուդ մէջ, քու պարտականութիւններուդ, քու հոգերուդ դէմ անտարբեր չպիտի գտնուիմ:

Լիզ.— (Սկեպօթիկ) Ա՛խ, սիրելիս, ինչ աղւոր դատդ պաշտպանել գիտես :



ԵՐԿՐՈՐԴ ԱՐՍՐՈՒԱՑ

Միեւնոյն աշխատութեան սենեակ մը, բայց ուրիշ սան մը մեզ: Կարասիները գէտ աղէկ տեղաւորուած են եւ յայտնի կ'ընեն նոր տնայինութեան մը տակնուվրայութիւնը. Պատահաններուն դեռ վարագոյր չէ դրուած: Գորգեր եւ պատկերներ իրարու վրայ դիզուած են գետիկ: Դաւեակիկն վրայ արձանիկներ, ճենապակեայ անօթներ, գեղորներ տակնուվրայ դրուած, մինչդեռ երկու միւսին վրայ բաց մը չիկայ ինչպէս նաեւ գրադարանին:

Բեմին խորը դէպի աջ դռներ:

ՏԵՍԻԼ Ա.

ՎԻՆՈՒԿԷՆ, ՊԷՐԹՈՒ յեսոյ ՍՊԱՍՈՒՀԻՆ

(Վարագոյրը բացուելուն, Ժիւլիէն վեր վար կը պտտի եւ գրի առնել կուտայ պատկերներու մը Պերթուի, որ կը գրէ:

Ժիւլիէն.— «Եւ չպիտի վարանիք, Տեա՛րք» (ընդմիջելով) հոս տեղ սառիլը բան մը չէ (Շարունակելով) «ինծի հետ եզրակացնելու թէ» (Radiateurին մօտենալով) Ո՛վ կեդրոնական ջեռուցման բանաստեղծութիւն, «որ այս թշուառ կիւնը կրնար գտնուել պէտք էր որ գտնուէր հիւանդագին վիճակի մը մէջ», «ա՛խ, ինչ տխուր արհեստ է փաստաբանինը: Ինչ և իցէ անցնինք, կարգացէք տեսնեմ»:

(Թիկնաբոսի մը վրայ կը նստի եւ իր շուրջի տակնուվրայութիւնը կը պիտի քօմիկ դժգոհութեամբ մը):

Պերթու. «Հոս է, պարտնայք

երդուեալներ, որ ձեր առջեւ կը ներկայանայ ժամանակակից հոգեբանութեան մէկ ամէնէն տազնապալից խնդիրը» (Ժիւլիէն քիկնաբոսին դրուած տեղը գէտ գտնելով, ուրիշ տեղ մը կը սանի) «Եւ ստուգիւ, ձեզ կը հարցնեմ, պարոն Երդուեալներ, ո՞ւր կ'սկսի մտարկութիւնը և ո՞ւր կը վերջանայ անձը որ էն, եւ անոր հետ ո՞ւր կ'սկսի և ո՞ւր կը վերջանայ պատասխանատուութիւնը»: (Ժիւլիէն վերստին կը նստի) «Բնորոշ կերպով չեշտուած քնածութեան՝ որ անպաշտպան ենթական կը մատնէ մագնիսողին ամէն քմայքներուն» (Ժիւլիէն քիկնաբոսը կը փոխադրէ նախկին տեղը) «այս վիճակին միջեւ, կ'ըսեմ, և այն մտքի և կամ նկարագրի տկարութեան՝ որ մարդոց շատերը կը դատապարտէ յաւիտենական կրաւորականութեան, հոգեբանական երանգներու շարք մը կայ զոր ոչ ոք ինչպէս կ'երեւակայեմ, պիտի կրնայք

հերքել:» (Ժիւլիէն նսֆի կ'ելլէ եւ գաւեցեական բարկութեամբ մը, դաւեցեակից վրայից նենապակեայ անօր մը (potiche) կ'առնէ եւ կը սանի Երմի-նէից վրայ) «կամօվին կամ ոչ, գիտակից կամ անգիտակ, ո՞վ պիտի կրնայ երբէք ճշտել այն դերը զոր մտարկութիւնը կը խաղայ մեր ամէն մէկին ընկերական եւ կամ ներքին կեանքին մէջ:» (Ժիւլիէն բիանօից վրայից գեղօր մը կ'առնէ եւ կը սա-ին Երմինէից վրայ) «Աղկքսանդրէն սկսեալ մինչեւ Նարօլէոն բոլոր մեծ գորավարները, Տէմօսթէնէ սկսեալ մինչեւ Միթրապօ՝ բոլոր մեծ ճարտարախօսները, Ալսիպիատէն սկսեալ մինչեւ Տօն-Ժուան բոլոր մեծ հրապուրողները՝ (Ժիւլիէն միեւնոյն անօրը ձեռք բռնած վեր վար կ'երթայ կուգայ եւ չգիտէր ուր դնել զայն), ասոնց ամէնքն ալ ի՞նչ էին, Տեարք, եթէ ոչ տեսակ մը անգիտակից մագնիսողներ: Ասանկ ըսելովս, դիտաւորութիւն չունիմ անօգուտ հոստորականութեան պատկեր մը ցոլացնել, ընդհակառակը, կը համարձակիմ պընդել թէ...»

Ժիւլիէն.— (Միտ անօրը ի ձեռքից կը բաւէ, կը բաւէ, հիմա ըսէք տեսնեմ, ի՞նչպէս կը դանդաղ կոր:

Պերրու.— Հիանալի, աս որքան եռանդ, որքան ողորկարանութիւն:

Ժիւլիէն.— Մի քաշուիք, Պէրթու, ամենայն անկեղծութեամբ ձեր տպաւորութիւնը ըսէք ինծի:

Պերրու.— Ըսի արդէն:

Ժիւլիէն.— Բան մը ձեր աչքին չի՞ դարձեր:

Պերրու.— Ոչ բառ մը եւ ոչ իսկ վանկ մը:

Ժիւլիէն.— Բայց ապուշ բան է, սիրելի բարեկամս, ծայրէ ի ծայր ապուշ: Իմաստը շատ հասարակ է,

ածականները գէշ ընտրուած եւ պարբերութիւնները խառնիխառն: Այդ ամէն «որեւէ կերպով» «ընդհակառակը ես կը պնդեմ» ներք, ինչպէս կը ներքէք ինծի այդ տեսակ բացատրութիւններ գործածել: Զգուշաւոր չափաւորութիւն մը, Աստուած իմ, այո՛, չափաւորութիւն: Երբ ինքզինքէս դուրս կ'ելլեմ, կայնեցուցէք զիս, պողացէք երեսիս: Ես պէտք չունիմ ձեր հրացման: Արդ, աւրեցէք սա շփոթարանութիւնները: Ամփոփենք. (ամանը սեղանին (guéridon) վրայ կը դնէ) «Ահաւասիկ, Տեարք, ճշմարտութիւնը համակ, անշուշտ ներելի է ինծի հաստատել թէ՛ պատժական օրինազրքին Եփր ցողուածին համեմատ, ամբաստանեալ...» է է. 74: Տեսնենք 64 է, թէ է 74:

Պերրու.— 64:

Ժիւլիէն.— Ապահով էք, օրինադիրքը ո՞ւր է: (Գրեթու մեք զայն կը փնտռէ) Հիմա ալ օրինադիրքս մէջտեղ չի կայ: Զանգակը զարկէք, թնտացէք տեսնեմ, Պէրթու: Եկէք միասին փնտռենք, կրկին չալիցէք, նորէ՛ն, մի՛ վսխնաք ոչ ոք գալիք ունի: (Սեղանին վրայ գտնուած ֆանի մը գրեթու անունները կարդալով) «Նորածին մանկանց առողջապահութիւնը» «Առաջին ակահանութիւնը», «Պէպէին ծանօթատարը»: Նա՛, աւասիկ, չէ՛, բայց անոր տեղ (Գրեթու դեզի մը քակ մանկանց ետէկ մը գտնելով) Ըսելիք չի կայ, միտակ այս հատորը կը պակսէր գրքերուն մէջ:

Ապասուհին.— (Ներս մտնելով), Զի՛ս կանչեցիք:

Ժիւլիէն.— Ատանկ կ'երեւայ: Տիրինը ո՞ւր է:

Ապասուհին.— Պարոն Ռօժէի քովը:

Ժիւլիէն.— Նա՛:

Ապասուհին.— Պարոն Ռօժէ կուլայ կոր:

Ժիւլիէն.— (Առանց շարուքեան) Եւ ես չեմ իմանար հէ՛: Իրաւունք է ասիկա: Տունին մէջ քսաք չի՞ կայ:

Ապասուհին.— Տասան Պարոն Ռօժէի քովն է:

Ժիւլիէն.— Դուք ո՞ւր էիք, ի՞նչ կ'ընէիք կոր:

Ապասուհին.— Ես ալ նոյնպէս Պարոն Ռօժէի քովն էի:

Ժիւլիէն.— Թամամ... Երբ պարզաները ներն, հաճեցէք Տիկինին հարցնել թէ օրինադիրքս ո՞ւր կը գտնուի: Եւ հետեւինք բերէք, ինչքեմ, մուրճ մը եւ քանի մը գամ: (Ապասուհին դուրս կ'ելլէ, Ժիւլիէն կը նստի եւ առանց մեծ դառնութեան) Ի՞նչ հանդիստ կ'աշխատուի կոր հոս, անանկ չէ՞. Պէրթու, տունէ փոխադրուելը ի՞նչ հիանալի բան է եղեր... սա ասանց վարագոյրի պատահանները, իրարու վրայ դիզուած գորգերը, սա մերկ ու ձերմակ պատերը: Թերեւս առարկէք թէ, արդիական բնակարաններուն միօրինակ պարզեցութիւնն է ասիկա: Պատուհանէն նայածիդ պէս ալ (պասուհին կը մօտեցայ) ի՞նչ անճոռնիութիւն, նեղ բակ մը, քթիդ տակը ախոռները եւ տանը հինգ յարկերուն հինգ խոհանոցներն ալ աչքիդ առջեւ:

Ապասուհին.— (Ձեռք բռնած գործիքներու օւփով ներս կը մտնէ) Տիկինը ըսաւ որ Պարոնին ըսեմ թէ, օրինադիրքը տեղ մը ըլլալու է, Պարոնին գրադարանին մէջ:

Ժիւլիէն.— Մերսի, Մարիէթ, տեղն ի տեղօք ըսուած բաներուն համար հոգի կուտամ, (Ապասուհին կը մեկնի) Հայտե նայինք, Պէրթու, դուք ալ ինծի պէս ըրէք, սպասելով որ հրաշք մը մեզ վերադարձնէ սա

օրինադիրքը. մուրճ մը եւ գամ մը առէք, բաղդրեա պատկեր մը առէք եւ գամեցէք, բարեկամս, գամեցէ՛ք, ասիկէ աւելի զբօսիչ բան չի կայ, (Պերրու պակեք մը կը վերցնէ) պըգտիկ Բօրօ մը, չէ՞: Ի՞նչ բաղդաւոր էք: (Միջնորմի պատը ցոյց տալով). Նա՛, հող կախեցէք. (Պարոն կ'սկսի գամել: Ժիւլիէն ինքն ալ պակեք մը կ'առնէ, մուրճ մը եւ գամեք եւ գամել կ'սկսի): Պարթո՛ւ, կարգուած է՛ք, զաւակներ ունի՛ք:

Պերրու.— (Գամել Եւրոնակելով) Ոչ տակաւին, Մէ՛ր:

Ժիւլիէն.— (Նոյնպէս գամելով) Ունեցէ՛ք, բարեկամ, ունեցէ՛ք: Բանաստեղծին ըսածին պէս:

«Երբոր կ'երեւայ, ընտանեկան շրջանակը, մեծաշունդ կը ծափէ, իր անուշ նայուածքը որ կը պլպլայ, բոլոր աչքերը կը փայլեցնէ:»

(Դուռը կը գարնեն) Մտէ՛ք:

ՏԵՍԻՆ Բ.

Նոյնն, յետոյ ՊԵՆՆԵՆԻ.

Փրանսին.— (Խոր՝ ներս մտնելով) Ես որ կը վախնայի թէ մի՞ գուցէ դատաւարութիւն մը չընդմիջեմ: Ի՞նչ կ'ընէիք կոր, տեսնեմ:

Ժիւլիէն.— Ոչինչ... Ոտանաւոր մը կ'արտասանէի կոր սպասելով որ կահայարդարները գան: (Փրանսին մօտեցալով, ձեռքն կ'առնէ ծաղիկներու կապոց մը) Հանդուրժեցէք որ ձեր բնական թեթեւեմ ձեզ, սիրելի Տիկին, եւ համբոյր մը զետեղեմ այդ փառաշուք ձեռքին վրայ (Պերրուի) կրնաք մեկնիլ, Պէրթու: Այսօրուան չարաչար աշխատութիւններն իսկ բաւեն, ալ ուղեղնիս չպիտի կրնար դիմանալ: Վաղը ուրեմն, ժամը հինգին:

Պերրու .— Շատ աղէկ, մէ' թր :
Տրկին . . .

ՏԵՍԻԼ Պ .

ՖՐԱՆՍԻՆ, ԺԻՂԻԿԷՆ

Ֆրանսից .— Հաւատած որ այս
պարոն Պէրթուն ձեզի ծառայութիւն-
ներ կը մատուցանէ :

Ժիլիիէն .— Ահագնորէն :

Ֆրանսից .— Եւ Լիզը չի' նախան-
ձիր կոր :

Ժիլիիէն .— Դատանորէն տան-
չուելու է :

Ֆրանսից .— Քիչ մը առաջ զին-
քը տեսնել ու շեղի, զիս ճամբու
դրաւ :

Ժիլիիէն .— Ուրիշ հոգեր զինքը
վար կը դնեն :

Ֆրանսից .— Կ'երեւայ թէ իր ա
ռանձնասնեակին մէջ երբ Ռոժէն
կուլայ, ալ ուրիշ ձայն լսուելու չէ :

Ժիլիիէն .— Դրացիներնուս դաշ-
նակ այդպէս մի զրպարտէք :

(Ձանգակը կը շալկ)

Ֆրանսից .— Կարճ կապեմ . կ'ե-
րեւայ թէ ան կը նախնարտէ այս
զրադարանի սենեակին մէջ զիս ըն-
դունիլ :

Ժիլիիէն .— Իր հանգստութիւնը
այդ կը պահանջէ :

Ֆրանսից .— (Ծաղիկներու կապո-
ցը քակելով) Քիչ մը կանանչութիւն
բերի զինքը զուարթացնելու համար :

Ժիլիիէն .— Ձեր անձը պիտի բա-
ւէր :

(Նորէն զանգակը կը զարնէ) :

Ֆրանսից .— Ինչո՞ւ մարդ կը
կանչէք :

Ժիլիիէն .— Թէյ պիտի ուզէի :

Ֆրանսից .— (Ամաններու մէջ ծա-
ղիկներ դնելով) Թէ՛յ, չէ՛ք ամչնար :

Երբ ասանկ սրաբուշ ծաղիկը ունիք :

Ժիլիիէն .— Իրաւունք ունիք :
Դուք ամբողջ գարունը բերիք : Ա-
տոր փոխարէն ինձմէ ի՞նչ պիտի ու-
զէք :

Ֆրանսից .— Ձեր մտքէն անցածէն
շատ աւելին :

Ժիլիիէն .— Ձիս կը շփացնէք կոր :

Ֆրանսից .— Առանց կատակի, ձե-
զի ներկայացնելիք աղաչանք մը ու-
նիմ, բայց այնքան արտաուոց որ
յայտնել չեմ համարձակիք կոր :

Ժիլիիէն .— Նորէն աղբոսազիբ
մը, անցեալ տարուանին պէս :

Ֆրանսից .— Թէեւ նուազ անշա-
հախնդիր : Հայրս խօսք տուաւ որ
ձեզի պիտի խօսի այս մասին : Վաղը
զինքը պիտի տեսնէք :

Ժիլիիէն .— Այդքան կ'սնոտա չէ
ուրեմի :

Ֆրանսից .— Մեծ որոշում մը
տուի :

Ժիլիիէն .— Ի՞նչ որոշում :

Ֆրանսից .— Չեմ գիտեր : Հայրս
ձեզ պիտի բացատրէ, աւելին մի'
հարցնէք ինձի :

Ժիլիիէն .— Այդ գաղտնիքն է
արդեօք որ զձեզ այդքան կ'ուրա-
խացիէ :

Ֆրանսից .— Դիտեցիք հէ՛, Եւ
իրաւ ալ ժամանակէ մը ի վեր, մե-
լամաղձոտութիւնս կորսնցուցի : Կար-
ծես նոր աշխարհ կուգամ կոր : Այժմ
կեանքս նպատակ մը ունի : Եւ ար-
տաուոց պատահմամբ մը, ես որքան
կը զուարթանամ, դուք այնքան ա-
ւելի երեսնիդ կը թթուեցնէք :

Ժիլիիէն .— Երեսս այդքան թթուե-
ցուցած եմ :

Ֆրանսից .— Եւ կասկածոտ ալ
էք, վտանգի մը հոտը առնող քաջա-
ցեղ ձիու մը պէս :

Ժիլիիէն .— Ատ որքան վիպակա-
նութիւն է ձերը :

Ֆրանսից .— Երանի թէ ձեր սրբա-
նեղութիւնը խղճահարութեան մը
արդիւնքը չըլլար :

Ժիլիիէն .— Ի՞նչ ոճիր գործած եմ :
Ֆրանսից .— Անկեղծ եղէք, ձեր
զաւակը շատ կը սիրէք :

Ժիլիիէն .— Կը սիրեմ զաւակս,
այնքան որքան կը սիրուին երեք
ամսու աղաքը :

Ֆրանսից .— Այսինքն :

Ժիլիիէն .— Երբեմն շատ . . . :

Ֆրանսից .— Եւ ստէպ քիչ :

Ժիլիիէն .— Ծնած օրը, օրինակի
համար :

Ֆրանսից .— Այն օրը ուր այն-
քան քաջութիւն ցոյց տուիք :

Ժիլիիէն .— Լիզը թող չի տուաւ
որ սենեակը մտնեմ :

Ֆրանսից .— Ատոր համար շատ
դժուարութիւն քաշած ըլլալու չէ :

Ժիլիիէն .— Բայց իմ աշխատու-
թեան սենեակէս իր ցաւ քաշելը կ'ի-
մանայի կոր :

Ֆրանսից .— Արդեօք որքան սիր-
տերնիդ հատաւ, խեղճ բարեկամս :
Թերեւս կ'ուզէիք որ Լիզը գար և
ձեզ մխիթարէր, ներնցէք իրեն : Հա-
ւատացէք որ ինքը՝ անդին շատ
զրազուած էր :

Ժիլիիէն .— Այդ օրը, անիծեցի
այդ լակոտը, ինքզինքս ալ միա-
սին, այդքան տառապանք, կեանքը
կ'արժէ :

Ֆրանսից .— Ես ձեզ կը ճանչնամ,
փիլիսոփայ կտրած ըլլալու էիք :

Ժիլիիէն .— Եւ երբ բերին ցոյց
տուին ինձի այդ կարմիր մսակոյտը
որ կուլար ու կը ճչէր . . . :

Ֆրանսից .— Ան ալ իր դատը այդ
կերպով կը պաշտպանէր : Հօրը ելած
է : Ուրեմն ինչո՞ւ կը գանգաւորէք :

Ժիլիիէն .— Հայր ըլլալու ար-
ուեստը մէկ օրուան մէջ չէ որ կը
սորվուի :

Ֆրանսից .— Խօսքը մէջներնիս,
այդ բանին համար շատ յարմարու-
թիւն ալ չունէիք :

Ժիլիիէն .— Մի, ներողութիւն,
հիմա շատ փոխուած եմ :

Ֆրանսից .— Տակաւին չէք սա-
կայն այն հաւալուան որ իր սիրտը
ձագերուն կերցնել կուտայ :

Ժիլիիէն .— Սաթուրնոսն ալ չեմ
սակայն որ իր պզտիկները կ'ուտէր :

Ֆրանսից .— Խնդիրը հոն է որ
Լիզ հիմա երկու մտահոգութիւն
ունի :

Ժիլիիէն .— Գրեթէ երկու սէրեր :

Ֆրանսից .— Եւ դուք սովոր էիք
միահեծան իշխելու :

Ժիլիիէն .— (Մսածկոց) Հիմա՛
ա՛լ աղէկ չի հագուիր կոր :

Ֆրանսից .— Ռօժէ բուսիքներու
կարեւորութիւն տուող չէ :

Ժիլիիէն .— Այլ ևս ոչ երաժշտու-
թիւն և ոչ ալ աշխատակցութիւն,
չու թակս արձագանք չունի և աշ-
խատութիւնս ցնձութիւն :

Ֆրանսից .— Մի մոռնաք որ ես
ալ ձեզի պէս լքուած մըն եմ :

Ժիլիիէն .— Բաղդատութիւնը կը
պաշտեմ :

Ֆրանսից .— Բարեկամութիւն ու-
նէի Լիզին համար, բայց ան դիւրաւ
մոռցաւ զիս :

Ժիլիիէն .— Մէկ խօսքով, երկուքս
ալ աչքէ ելած ենք :

Ֆրանսից .— Մեր զլխուն ճարը
նայելու ենք :

Ժիլիիէն .— Եւ պէտք է մխիթար-
ուինք . . . միասին :

Ֆրանսից .— Ի՞նչ Բեղանակով կը
հասկնաք ատիկա և կամ ի՞նչ մտքով
կ'ըսէք :

Ժիւլիէն.— Ես դժոխքին կը նըմանիմ որ բարի դիտաւորութիւններով սալաշատակուած է:

Ֆրանսիս.— (Առանց համոզման) Ես ի՞նչ բերկրանք կրնամ պատճառել ձեզի: Ես ինքս վրդովուած եմ, և շփոթութիւն կը սփռեմ չորս դիւսարդէն աչքերս դէպի անցեալը կը դարձնեմ և անոնք կ'ահարեկին շատ մը յիշատակներու ի տես:

— Ժիւլիէն.— Ըսել է, դուք երբէք միտք չունիք զիս Բէրոէք առաջնորդելու, ձեր ինչ դժգոհակին մէջ: Ի՞նչ ազէկ պիտի ըլլար, երթալ հանգստանալ չայրենական յոգնութիւններէ:

Ֆրանսիս.— Ստէպ երազած եմ բարեկամութեան մը վրայ որ խորունկ ըլլար, շատ անուշ, պայծառնադրութիւններէ հեռու: Երազած եմ հոգիներու ներդաշնակութեան վրայ, մեզի պէս ազատասէր արարածներու միջև:

Ժիւլիէն.— Բարեկամութիւն մը...:

Ֆրանսիս.— Ատոր պիտի համակերպէիք:

Ժիւլիէն.— Պայմանաւ որ այդ բարեկամութիւնը շատ անապակ չըլլայ:

Ֆրանսիս.— Ի՞նչ պէս, դուք, Ժիւլիէն, դուք այն մարդն էք որ պիտի կրնար ձեռք քաշել Լիզէն:

Ժիւլիէն.— Ես ատանկ բան չըսի, կրնա և ընտանեկան յարկս կը սիրեմ, թէև ատիկա քիչ մը ծիծաղելի երեւայ: Ես կեանքիս կայանք մը տուի բան մը չպիտի կրնայ զայն փոխել տալ: Բայց ասոր հետ մեկտեղ թեթև, կատակի ձեւով բանի մըն ալ թըշնամին չեմ:

Ֆրանսիս.— (Շիճծու կերպով) Որքան իրարմէ կը տարբերինք եղեր:

Ես սուտէն կը սոսկամ: Երբէք անցողակի սէրերու կին մը չպիտի կրնամ ըլլալ, խը...: Սիրած մարդս պէտք է որ ամէն բան թողու և ետեւէս գայ: Ազատ ըլլ լու է ինծի համար, ինչպէս ես կ'ուզեմ ազատ ըլլալ իրեն հանդէպ:

Ժիւլիէն.— Ա՛ռ քեզի վէպ մը եւս:

Ֆրանսիս.— Ո՛չ բոլորովին, սիրելի բարեկամս... որովհետև այս առտու իսկ պարոն Բրայլէ գատուեցայ:

Ժիւլիէն.— Ի՞նչ կ'ըսէք:

Ֆրանսիս.— Եւ շուշա՛ ձօրս քովը առի որ խենդ կտրեցաւ:

Ժիւլիէն.— Բայց Պարոն Բրայլը, հիմա ի՞նչ պիտի ընէ:

Ֆրանսիս.— Ըստ սովորականին խիստ հաւանական է որ, ամէն տեղ պիտի ըսէ թէ անձնասպան պիտի ըլլայ և կամ թէ զիս պիտի մեռցնէ:

Ժիւլիէն.— Բայց եթէ ձեզ բռնել տայ, ինչ որ իրաւունքն է:

Ֆրանսիս.— Դուք փաստարան էք, թող անիկա իրաւունք ունենալը հաստատէ:

Ժիւլիէն.— Ատանկ դատ մը վրա՞ս ատեն: Մտքերնուդ անգամ մի՛ անցընէք:

Ֆրանսիս.— Երգեօք խօսելու կարողութիւննիդ կորսնցուցի՞ք:

Ժիւլիէն.— Սկանակ փաստարանի մը չէ որ պիտի ուզէիք անշուշտ ձեր շահերու պաշտպանութիւնը:

Ֆրանսիս.— Եթէ հուշակ վաստկընել տալ ուզեմ ձեզի:

Ժիւլիէն.— Յետոյ ընդունեցէք, սիրելի բարեկամուհիս որ ազատ ըլլալուդ պէս, շատ վտանգաւոր կին մը պիտի ըլլայիք, կը յաւակնիմ ձեր ձեռքէն խլելու բոլոր այն միջոցները որ այլևս չի կրնաք նոր գոհեր գտնել:

Ֆրանսիս.— Այդքան մարդասէր ըլլալնիդ չէի գիտեր:

Ժիւլիէն.— Առանց մարդասէր ըլլալու, մարդս կրնայ սիրել իր բարեկամները և վախնալ անոնց ընտանեկան յարկին համար:

Ֆրանսիս.— Անոնց ընտանեկան յարկերը... Ձեր գրած գրքերը միտքս կը բերեմ: Դուք չէիք ըսողը թէ «սիրտը յաւիտենական ուխտեր չի կրնար կատարել: Ամէն օր ինքզինքը կը նուիրէ, երբ կ'զգայ թէ հաւատարիմ է, և ոչինչ կրնայ զինքը գրաւել երբ այլ ևս ինքը չի կրնար նուիրուիլ»:

Ժիւլիէն.— Ի՞նչ ընենք: Ես սխալած էի, բայց այ՞, բոլորանուէր կերպով սիրելու համար, սիրել միայն չի բաւեր: Պէտք է սիրել ուղիւ: Ես գեղեցիկ փրցայ գտնել ապրուած վայրկեանը իբրև թէ անոր բան մը չի յաջորդէր և բոլոր վայելքները կ'ըմբռնէին անցողակի, բայց որքան աւելի գեղեցիկ է եղեր ընտրանօք շարժիլը և ընտրութիւնը յաւերժացընելը:

Ֆրանսիս.— (Իր կարգին գրեթէ անկեղծ) Այո՛, այո՛, այդ ճամբէն ես ալ անցած եմ: Մարդս միակ մտալէն կը ձանձրանայ և փոփոխութիւն կրել ամէն մէկ նոր քայլի, կը կսպուրնիք, տեղ մը կը փակուինք և կը կարծենք զերծ ըլլալ որևէ վտանգէ: Բայց որքան խախտու են այդ կամաւոր բանտին պատերը: Ինչպէ՞ս անոնք կը փլչին ազատութեան ամէնէն մեղմիկ կողին առջև զոր մենք ուզած էինք ի բաց վանել, արդ, ինծի համար ամէն բան վերջացած է: Այլևս չպիտի ջանամ ինքզինքս խաբել, ես ընդ առաջ պիտի երթամ ինքզինքիս, բոլոր դիպուածներուն պատրաստ և չպիտի մերժեմ բնաւ

ինչ որ անոնք պիտի բերեն ինծի: Ժիւլիէն.— Յողդողդութենէ ի՞նչ կ'ակնկալէք:

Ֆրանսիս.— Օրուան հաճոյքս: Ժիւլիէն.— Մարդս հաճոյքներուն գերին կ'ըլլայ, բայց երջանկութիւնը յաղթանակ մըն է:

Ֆրանսիս.— Իրբև թէ դուք ինչ աւելի գոհ ըլլայիք:

Ժիւլիէն.— (Ինգիզիբը պաշտպանելով) Ես երջանիկ եմ:

Ֆրանսիս.— Ի՞նչ մը առաջ վիշտերու, միակութեան խօսքեր կ'ընէիք: Եւ յետոյ պիտի դարպասէիք զիս, նոյն իսկ կատակի համար եթէ ընտանիքի սէրը զձեզ բոլորովին ձեր միտքը գրաւած ըլլար:

Ժիւլիէն.— Կ'ընդունիմ որ չարաշուք օրեր ունեցած ըլլամ, ինչո՞ւ ձենէ պահեմ, տղուն ծննդեան և իմ հայր ըլլալուս գաղտնիքին մէջ ծիծաղելի և տգեղ բաները առջի բերան գայթակղեցուցին զիս, և որոնց վրայ ուշադրութիւնս չի պիտի դարձնէի եթէ նուազ եսասէր ըլլայի: Բայց բոլոր ասոնք այլևս անցեալը կը կազմեն և Լիզ քանի մը ամսուան մայրական ցնորումէ ետքը, հիմա այլևս կը դարձնու:

Ֆրանսիս.— Երանի՛ թէ սուտ չըլլար ըսածնիդ: (Դուրսը ձայնի աղմուկ)

ՏԵՍԻՍ Ա.

Նոյնք, յետոյ Լիզ, ԶՕԲԹ, ՇԱՐԼԻԷ

Լիզ.— (Աջ կողմէն յանկարծ ներս մտնելով, Տօթ.ին հետ) Հոսկեց, Տօթթէօր (Ժիւլիէնի) Ժիւլիէն, Տօթթէօրը կը փախաքի ձեզի հետ խօսիլ: (Ֆրանսիսի) Տօթթէօր Շարլիէն կը ձանչնա՞ք, Ֆրանսիս:

Ֆրանսից.— Մենք հին բարեկամներ ենք:

Լիզ.— Բայց, աւելորդ է, Տօքթօր, զգացումներս բան չի կրնար փոխել:

Շարլիե.— Այսօրուան մայրերը բնաւ խօսք չեն հասկնար, կամ չափազանց անփութութիւն, կամ չափազանց հոգածութիւն:

Ժիւլիէն.— Այդքան ծանրակշիռ ինչ կայ:

Ֆրանսից.— (Միեւնոյն ատեն) Ալես երթամ:

Լիզ.— Չէ, Ֆրանսիսն, կեցէ՛ք:

Ֆրանսից.— Անխորհրդապահ՝ ըլլալ չեմ ուզեր:

Լիզ.— Կեցէք, այսպէս կ'ուզեմ, դուք կին մըն էք, զիս կը պաշտպանէք:

Շարլիե.— Ձեզ դէմ յարձակող չի կայ, սիրելիդ իմ Լիզ:

Լիզ.— Տօքթօրը կ'ուզէ որ տղաս կաթէ կտրեմ, երեք ամսու մանկիկ մը:

Շարլիե.— Pardon, Ատանկ արմատական փոփոխութիւն մը չի պահանջեցի ձեռնէ, բայց քանի որ չէք բաւեր կոր իրեն, ես կը կարծեմ թէ օրը մէկ կամ երկու անգամ...:

Լիզ.— Մի պնդէք, ըսածնիդ դժպիսի բան է:

Ֆրանսից.— Բայց, սիրելիս, հարկաւ Տօքթօրը բան մը գիտէ:

Լիզ.— Մայր մը բան մը աւելի գիտէ բժիշկէն:

Շարլիե.— Եթէ ձեր բարեկամը չըլլայի...:

Լիզ.— Ներեցէք ինձի, Տօքթօր, այնքան խռոված եմ որ:

Շարլիե.— (Ժիւլիէնի) Ըսածը կ'իմանա՞ք կոր:

Ժիւլիէն.— Ինձի բան մի հարցընէք. Տօքթօր, կինս ազատ է: Ան գիտէ թէ ես ինչ կը մտածեմ: Ատոր

տակէն ելլելը իր գործն է միայն:

Շարլիե.— Սպայն, բարեկամս...:

Ժիւլիէն.— Ոչ, խղճատութիւններ կան որոնց խելքս չի հասնիր, հոգիս խիստ անուայ է:

Ֆրանսից.— Վերջապէս Լիզ...:

Լիզ.— Եթէ գիտնայիք թէ ինչ գիրքեր կարդացած եմ ես, եթէ գիտնայիք ամէն տարի, կանխահասօրէն ծիծէ կտրուած ըլլալուն համար, քանի քանի մանուկներ...:

Շարլիե.— Եթէ այդպէս է, տեղերնիդ մէկը բռնեցէք, ինչ ընենք, ստնտու մը գտէք ըստ իս, ուրիշ ճար չի կայ:

Ժիւլիէն.— Ինչե՛ր ալ կ'ըսէք, մարդս իր զաւկին համար, միթէ կրնայ վարձկան կաթով մը գոհանալ: Այդ դեռաբոյս էակին երակներուն մէջ ներարկել օտարականի մը արիւնը, և ո՞վ գիտէ, գուցէ հոգին: Ուրիշ մը ինչպստ հրատարի՛ մայրական ամէնէն խորունկ վայելքներէն և ամենէն վսեմ և սուրբ պաշտօնէն: Հրէշային բան պիտի ըլլար ատիկա, մտքերնուդ անգամ մ'անցնէք, այս մանկամարդ մարդը, ձեր խօսքերուն ականջ պիտի չի կախէ երբէք: Մինակը և մինչեւ ծայրը իր պաշտօնը պիտի կատարէ: Անանկ չէ՛, Լիզ:

Շարլիե.— Ուրեմն, ինքզինքնիդ նայեցէք, նայեցէք որ ուժ առնէք:

Լիզ.— Ձեր պատուէրներուն բառ առ բառ կը հետեւիմ:

Շարլիե.— Ծատ մի՛ յոգնիք, Ղեղերնիդ գրգռող ապրելակերպէ մը զգոյշ կեցէք: Հիմա սա ըսէք ինձի, այս շարաթ բնաւ դուրսը կերակուրի չի մնացի՞ք:

Լիզ.— Ոչ,

Շարլիե.— Թատրոն, նուագահանդէս չի՞ գացիք:

Ժիւլիէն.— Չէ, Տօքթօր: Ձեռք կրնար ըսել թէ Լիզը ինքզինքը չաբաշար կը գործածէ կոր: Մեր բոլոր երեկոյթները վառարանին քովի կը քիթ քիթ նստած կ'անցնենք կոր:

Շարլիե.— Եթէ այդպէս է, ես մինակ մէկ բան կը տեսնեմ կոր, բայց այնքան... փափուկ է որ:

Ժիւլիէն.— Մի՛ քաշուիք, Տօքթօր, քանի որ անգամ մը խօսքը բացիք, բժիշկ մը ամէն բան կրնայ ըսել...:

Շարլիե.— (Ֆրանսիցը ցոյց տալով) Նոյն իսկ Տիկինին առջեւ:

Ֆրանսից.— Հա՛րկ է արդեօք որ ես մեկնիմ:

Ժիւլիէն.— Ինչո՞ւ մեկնիմք: Մենք մեզի ենք և կրնանք ամէն բան իմանալ:

Ֆրանսից.— Դուք ձեզի համար կրնաք ըսել, իսկ ես քիչ մը ա՛նչ կոտ եմ:

(Գրասեղանին վրայ գտնուող գիրք մը կը քորասե):

Շարլիե.— Հիմա ինձի մտիկ ըրէք, աղաքներս, ըսէ՛ք տեսնեմ, իրաւցնէ խելօք կը կենա՞ք կոր: Ուրիշ ճար չի կայ: Ձեր վիճակին մէջ գտնուող կանայք երբ չեն ուզեր իրենց մանկիկը կաթէ կտրել...:

Ժիւլիէն.— Հիմա ալ՝ հայրը կը մօցէք (կաթէ կտրել) կոր, գէշ չէ...:

Շարլիե.— Խրատս մտիկ ընել կամ ոչ, ատ ձեր գիտնալիք բանն է:

Ժիւլիէն.— (Կասողի) Աղէկ, աղէկ, այդ մասին ետքէն կը խօսինք:

Շարլիե.— (Ձեռք անո՛ր երկնցընելով) Sans rancune հէ՛, մի՛ բարկանաք:

Ժիւլիէն.— Ընդհակառակը սիրելի Տօքթօր, շնորհակալ եմ ձեզի, (Ձեռք կը սեղմէ) կը յուսամ որ քիչ օրէն նորէն կը տեսնուինք:

Ֆրանսից.— Ես ալ, Տօքթօր, ձեզ հոս հանդիպած ըլլալուս շատ ուրախ եմ:

Շարլիե.— Ձեր յառաջիկայ վէպին համար բաւական տուրքներ ժողովեցիք կարծեմ:

Ֆրանսից.— Սուտ չէք:

Լիզ.— (Բժիշկին ընկերանալով) Կը ներէք անուշտ ինձի Ֆրանսիսն: Ես հիմա կուգամ: (Բժիշկին) լրջօրէն կը կարծէ՞ք Տօքթօր թէ Ռօժէն... (Լիզ բժիշկին հետ դուրս կ'ելլէ)

ՏԵՄԻԼ Ե.

ՖՐԱՆՍԻՍԻՆ, ԺԻՒԼԻԷՆ

Ֆրանսից.— Ա՛խ, խեղճ բարեկամս, որքան իրաւունք ունիք: Դուք իմ մենաստաններուս պէտք ունիք, իմ Պըրթանիս՝ կազդուրիչ օղին, ամուսնութիւնը անանկ տեղ մըն է որուն կլիման ձեզի չի գար կոր:

Ժիւլիէն.— Որքան անգութ էք:

Ֆրանսից.— Ոչ, ոչ, բնաւ անգութ չեմ: Միթէ ոճի՛ր մըն է, եթէ ընտանեկան ուրախութիւնները ձեզ չեն բաւեր կոր այլեւս: Ըսել է ամէն սերունդ աշխարհ կուգայ, միայն և միայն խոնարհելու համար այն սեւ ըունդին վրայ որ զմեզ գերեզման պիտի դնէ: Ե՛րբ արդեօք մենք մեր նպատակը պիտի ըլլանք:

Ժիւլիէն.— Բայց ես՝ կլինս կը սիրեմ:

Ֆրանսից.— Ա՛հ, ձեր կնոջը համար, սէրը՝ մայրութեան տանող ճամբայ մը եղած է: Եւ իրաւունք ունի: Ես կը նախանձիմ իրմէ: Ան գաւակ մը ունեցաւ, և անորմէ դուրս, ուրիշ բան մը գոյութիւն չունի իրեն համար:

Ժիւլիեհն .— Կը խնդրեմ . . . :
Ֆրանսիեհն .— Աղէկ , բարեկամս ,
աղէկ :

ՏԵՍԻԼ Զ .

ԼԻԶ , ՖՐԱՆՍԻԱՆ ԺԻՒԼԻԵՆ

Լիզ .— (Ներս մտնելով) Կը ներես ,
չէ՞ , Ֆրանսիս :

Ժիւլիեհն .— (Չոր կերպով) Արդէն
Տիկինս ար Բրայլ երթալու վրայ էր :

Լիզ .— Պէտք եղած կերպով չի
կրցայ ընդունիլ զձեզ :

Ֆրանսիեհն .— (Կատարած՝ ճամբու
դրուելէն) Ինչ որ ընէք տեղն է իբրև
կատարեալ մայր , (Ժիւլիեհնի) Յտե-
ցութիւն մեք , դատս մի՛ մոռնաք :

Լիզ .— Ի՞նչ , դա՞տ ունիք :

Ֆրանսիեհն .— (Լիզին որ իրեն կ'ընկե-
րանայ) Ուշ մնացի , Մէթր Յիօրան
թող ձեզի բացատրէ , (Ներկաներու)
Յտեցութիւն :

Լիզ .— (Առաջ անցնելով) Ատ
ի՞նչ դատ է :

Ժիւլիեհն .— (Ձգայի) Խնդրիս գոր-
ծը դոր վրաս չպիտի առնեմ :

Լիզ .— Խեղճի գործ , պատմէ
տեսնենք :

Ժիւլիեհն .— Ինչուդ պէտք , քա-
նի որ ըսի թէ չպիտի զբաղիմ ատով :

Լիզ .— Բայց չես կրնար մերժել ,
վերջապէս . այն յարաբերութիւնները
զորս կը մշակենք Ֆրանսիսի հետ . . . :

Ժիւլիեհն .— Ահաւասիկ գեղեցիկ
ատիթ մը վերջ մը դնելու համար այդ
յարաբերութիւններուն :

Լիզ .— Ինչ կայ որ . . . :

Ժիւլիեհն .— Որովհետեւ այդ մար-
դիկը հոգիս կը հանեն կոր , հայրը՝
իր շնականութիւնովը , էրիկը՝ իր
թուլամորթութիւնովը և կիներ՝ իր
ձանձրանալովը : Շիտակը կ'ուզես ,

չեմ հասկնար թէ ինչպէս Տիկինս ար
Բրայլ կրցած է այնքան գերել զքեզ :
Անիկա եսասէր և քմշոտ կնկան մէկն
է , իր գրականութիւնովը չնչած օգը
կ'ապականէ և ես իր վէպերուն մէկ
հատը անգամ իր անձին ամբողջու-
թենէն հազար անգամ աւելի աղէկ
ունիմ :

Լիզ .— Անիրաւ ես :

Ժիւլիեհն .— Եւ դուն միամտաբար
կը հաւատաս ատանկ տարօրինակ
կնկան մը անկեղծութեանը և բարու-
թեանը , (Յանկարծ հանդարտելով)
բայց ինչերնու՞ս պէտք : Ձգել երթա-
լուն անանկ գո՞ն եմ որ : (Յանկար-
ծալի խանդաղասանով մը որ քիչ
մը արուեստակեալ է) Ա՛խ , սիրելիս ,
քեզի հետ մինակ մնալուսպէս , կար-
ծես նորէն աշխարհք կուգամ : Կ'ու-
զես ամբողջ օր մը հետու գտնուէ
ինձմէ . ինձի անանկ կուգայ որ կար-
ծես երկայն ճամբորդութենէ մը կը
վերադառնաս կոր (անոր մօտենալով)
մի՞տքդ է , մեր մանչուկին ծնելէն
ետքը , սենեակին մէջ առած առաջին
քայլերդ : Առաջին անգամ թեւս մը-
տած դուրս ելլելդ : Որքան ուրա-
խութեան մէջ էինք : Լա՛ւ այս
վայրկեանիս այդ միեւնոյն ուրախու-
թիւնը կ'զգամ կոր , իբրև թէ այդ
վայրկեանը կրկին վերադարձ մը նը-
շանակէր դէպի մեր նախկին երջան-
կութիւնը (Լիզ մտածկոտ , անհանգիստ
ես ոււադրութեամբ մտիկ չընէր)
ինչի՞ վրայ կը մտածես . Ռօթէի վրայ ,
գրաւ կը զննեմ :

Լիզ .— (Երագկոտ) Չէ , մտիկ կ'ը-
նէի կոր :

Ժիւլիեհն .— Գիտե՞ս քեանէ ինչ
պիտի հարցնեմ :

Լիզ .— (Աղետարկու) Բան մը մի
հարցնիր : Չեմ ուզեր գիտնալ :

Ժիւլիեհն .— (Խանդաղասանով)

Բայց հարկ է որ զիս մտիկ ընես ,
Լիզ : Վերջապէս պէտք է որ արդար
ըլլաս : Ես շատ մեղքնալիք մարդ մըն
եմ , դուն սակայն ուշադրութիւն
ըրած չունիս : Ռօթէին աշխարհք եկած
օրը , երբ որոշեցիր կատարեալ մայր
մը ըլլալ , ես յարգեցի այդ քու անա-
կընկալ բաղդդ : Յետոյ , տղուդ վրայ
հակելու գործը ոչ ոքի վստահեցար :
Եւ ես , միշտ բարեխրտ , ես որ տէրն
էի քու ամէն մէկ վայրկեաններուդ ,
ձայն չի հանեցի երբ լողանք ընել
սկսար , պտոյտի կ'երթայիր և տղան
ծոցդ կը պառկեր , ի մի բան իրեն
թողուցի ինչ որ ինձմէ կը խլէր քու
մայրական խղճահարութիւնդ , ընդու-
նէ որ մէկ էրկան մը համար եղածը
շատ իսկ է . Այսօր , բոխիկը անգամ
ինձի օգնութեան կը հասնի և խրատ
կուտայ քեզի . ուրիշի մը յանձնել
քու պարտականութիւններուդ ամէ-
նէն ծանրին եկածը . . . :

Լիզ .— (Յաւագի) Աւելի առաջ
մ'երթար , սիրելիս , ատիկա անկարե-
ւի է :

Ժիւլիեհն .— Եթէ քեանէ խնդրէի որ
հետեւիս այդ խրատին և ինձի վե-
րադառնաս ամբողջովին առաջուսնին
պէս : Սիրոյ այդ փոքրիկ գրաւակա-
նը տո՛ւր ինձի : Անոր պէտք ունիմ ,
կ'երդնում :

Լիզ .— Ինքզինքիդ եկո՛ւր , Ժիւ-
լիէն , արդէն շատոնց է որ այդ վէճը
կարգադրած ենք մէջերնիս , նորէն
չսկսինք , մանաւանդ ճիշդ այն վայր-
կեանին որ ես ինքս նոր զոհողութիւն
մը պիտի խնդրէի քեանէ :

Ժիւլիեհն .— Ուրիշ զոհողութիւն
մը , ո՞րն է քոնէ :

Լիզ .— Աւելի ետքը , հիմա ժա-
մանակը չէ :

Ժիւլիեհն .— Ա՛հ , չէ , հիմա ըսէ :

Լիզ .— Այս պահուս շատ զայրա-
ցած ես :

Ժիւլիեհն .— Ի՞նչ ըսել կ'ուզես ,
կը պահանջեմ որ բացատրուիս :

Լիզ .— (Մեծ քաղցրութեամբ մը)
Քանի որ կ'ուզես , կայնէ ըսեմ , փո-
խանակ զաւակս երեսի վրայ ձգելու ,
ընդհակառակը կ'ուզեմ որ իր սովո-
րութիւններէն բան մը չի փոխեմ :
Կ'ուզեմ որ իմ ամբողջ ոյժերս անոր
նուիրեմ , և այդ ոյժերը վերստանա-
լու համար , կ'ուզեմ ամբողջօրին միւս
տուած խրատին հետեւիլ :

Ժիւլիեհն .— Չեմ հասկնար կոր :
Աւելի բաց զրուցէ :

Լիզ .— Շարլիէն քիչ մը առաջ
բացայայտ կերպով ցոյց չի՞ տուաւ
միթէ : Ատենի մը համար պէտք է
որ . . . :

Ժիւլիեհն .— Ի՞նչ :

Լիզ .— (Քովիք ամօրխածութիւ-
նով մը) Ես զիս . . . քեանէ զրկեմ :

Ժիւլիեհն .— Ընտո՞ր , ընտո՞ր : Ե-
րեք ամիս առաջ հանդուրժեցի բժշ-
կութեան և վիրաբուժութեան բոլոր
անպատշաճ բաներուն , և ատիկա բա-
ւական չէ՞ : Հիմա ելեր ես յանուն
բժշկական կաճառին . . . բայց ձայն
չպիտի հանեմ : Աղէկ մը մտածէ :
Որքան ատեն որ քիչ շատ բանաւոր
մղուսի մը հետեւեցար , զլուսս խո-
նարեցուցի , բայց ինչպէս Շարլիէն
ըսաւ , քու այդ յամառութիւնովդ՝
փնաս պիտի հասցնես տղեկին , զոր
կը յամառիս պաշտպանիլ :

Լիզ .— Ես ատկէ վախ չունիմ :

Ժիւլիեհն .— Եթէ սխալած ես . . . :

Լիզ .— Սխալիլ չեմ կրնար : Չէ ,
ձգէ ինձի , Ժիւլիէն , ասանկը աւելի
լաւ է մեր սիրոյն գեղեցկութեանը
համար , շիտակ զրուցէ՛ . քու դժգո-
հութիւնդ օրն ի բուն իմ զբաղում-
ներս չէ՞ :

Ժիւլիեհն .— Ինչուս պէտք քու

ցերեկուան փոքրիկ տքնութիւններդ եթէ անոնք գիշերը կը ցնդին թեւերուս մէջ :

Լիզ.— Դանի քանի հեղ սակայն անոնք կը հալածեն զիս մինչեւ հոն, այդ պահուն անշուշտ կ'զգաս թէ հակառակ կամքիս, քեզմէ խոյս կուտամ և երբ քովի սենեակէն որդիդ զիս կը կանչէ... : Ես քեզ կը ճանչնամ, ժիւղիէն, դուն այսքան անկատար երջանկութենէ մը շուտ կը ձանձրանաս : Աղէկ միտքդ է անշուշտ մեր առաջին տարիներու անխառն հրճուանքները : Հաւատա՛ ինձի. եկուր անոնց յիշատակը անվթար պահենք, մինչեւ որ կարենանք գառնք կրկին վերսկսիլ :

Ժիւղիէն.— Ծատ աղէկ, եկուր մէկդի դնենք հաճոյքները : Բայց ինչպէս կրնաս ուշադիր չըլլալ այն բարոյական վտանգներուն վրայ որ հետեւանք պիտի ըլլար այն խզումին որուն այնքան կը բաղձաս : Խընդէրը ծանրակշիռ է, նօսօս : Ամէն անգամ իրար փաթթուելունս մեր հոգիներն ալ կը միանային իրարու : Ձեռս վախնար որ անոնք ալ իրարմէ պաղին, եթէ քու յանցանքովդ... :

Լիզ.— (Անհանգիստ) Ձէ՛ մի որ կ'ըսէիր թէ վստահ էիր քու հաւատարմութեանդ վրայ :

Ժիւղիէն.— Միշտ ապահով եմ, բայց եթէ երբէք նուազ ապահով ըլլայի... :

Լիզ.— (Աչիքն մեջ նայելով) Ասանկ ատեն մը զիս խաբել, ցածու թիւն մը պիտի ըլլար սոսկ : Դուն կարող չես ատանկ բան մը ընելու : Եւ եթէ մտքէդ իսկ անցնէր, ինչպէս կ'ուզես որ կուսան մը կարենամ հաստատել քու կիսիդ պէս ազատ սրտի մը վրայ :

Ժիւղիէն.— Ձիս քու ձեռքիդ

մէջ պահելու համար, ինչու չես ուզեր զո՞ղորութիւն մը ընել :

Լիզ.— Ձիս սիրելու ես, այնպէս ինչպէս որ եմ, հանդերձ իմ մայրական խղճմտութեամբս : Դեզի իրաւունք կուտամ դու ինքդ ըլլալու, ինձի համար ալ նոյն իրաւունքը կը պահանջեմ սակայն :

Ժիւղիէն.— Նոյն իսկ քու երջանկութեանդ սպառնալիքի մը առջեւ, իրաւախոհութեան մը գալ չպիտի ուզէիր :

Լիզ.— Նախ տղեկը, իմ երջանկութիւնս յետոյ. (Առանց համոզման) բայց ինձի հակառակ բաներ ըսելու համար, անանկ աղէտներ կ'երեւակայես որոնք երբէք տեղի չպիտի ունենան : Ես քու անձիդ վրայ աւելի ապահով եմ քան թէ դուն : Հիմա առաջուանը չեմ : Ձաւակ անանկ բաներու յայտնութիւնը ըրաւ ինձի որ, դուն ալ, քու կարգիդ, իրմով պիտի սորվիս այդ բաները, այն ատեն կեանքը նոր հեռանկարներ պիտի պարզէ առջիդ : Սիրող այն ատեն զանազանութիւն մը չպիտի դնէ կնկանդ և ընտանեկան յարկիդ միջև, այդ օրը, որ կ'զգամ թէ շատ մօտալուտ է, այլևս բանէ մը չպիտի վախնամ :

Ժիւղիէն.— Իրաւ է որ շատ փոխուեցար, քու մտածումներդ տարբեր թոխներ կ'առնեն կոր, բայց նորէն երբեմնի քու խենդութիւնդ կը նախընտրես այս օրուան խեղճութեանդ քով, որ շատ կը մօտենայ անտարբերութեան :

Լիզ.— Ես անտարբեր... ըսածիդ դուն ալ չես հաւատար անշուշտ :

Ժիւղիէն.— Ապացուցանէ՛ որ իրաւունք չունիմ : Ետ կեցիր այդ ծրագրէդ, այդ յետին զիջումը ըրէ՛

ինձի. առաջին անգամն է որ բան մը կը հայցեմ կոր : Եթէ սէրին կը մերժես, գոնէ այդ զիջողութիւնը ըրէ որջմտութեան :

Լիզ.— Ձեմ կրնար, չեմ կրնար : Բնագր մը, աւելորդապաշտութիւն մը եթէ կ'ուզես, կը պոռայ ինձի չի զիջանիլ : Եթէ այդ տկարութիւնը ունենամ, մեր գլխուն շատ մը փորձանքներ պիտի գան : Ներէ՛ ինձի, դուն չես կրնար հասկնալ... այդ մասնաւոր կապը, այդ այդքան անդրդուելի կողմ որուն պէտք է պատասխանել, այդ պէտքը որ բանականութենէն, նոյն իսկ սէրէն աւելի ստիպողական է :

Ժիւղիէն.— Այո՛, այո՛, կը հասկընամ, ինչ որ քու պարտականութիւնդ կ'անուանես, այդ քու հաճոյքդ է այո՛, հաճոյք մը զոր զաւակդ միայն կրնայ պատճառել քեզի, հաճոյք մը որ իրմէ դուրս գտնուողներուն վրայ արգահատանքը միայն կը հրաւիրէ : Բան մըն ալ կայ : Հերիք որքան որ վիճարանեցանք, ա՛լ կը բաւէ : Վերջ ի վերջոյ հոս տեղի տէրը ես եմ : Ձաւկիս և երջանկութեան պատասխանատուութիւնը ունիմ : Պէտք է որ ուզածս ընես : Հրաման մըն է առիկա, կ'իմանաս :

Լիզ.— Ձեմ հնազանդիր այդ քու հրամանիդ :

Ժիւղիէն.— Անսանկ է (Ձանգալը կը չալի) :

Լիզ.— Ի՞նչ կ'ուզես :

Ժիւղիէն.— Ժամը վեցն է, եթէ չեմ սխալիր Ռօթէն՝ մայրը կ'ուզէ կոր :

(Տասան ներս կը մտնէ)

Ժիւղիէն.— (Տասային) Տղան հոս բերէք, կը խնդրեմ :

(Տասան կը խոնարհի եւ դուրս կ'ելի) :

Լիզ.— Ի՞նչ, կ'ուզես որ հոս, քու առջեւ... օհ, չէ, չէ :

Ժիւղիէն.— Գիտեմ, չէիր ուզեր որ այդ տեսարանին ականատես ըլլամ, վերջին պէրանքդ էր այդ : Բայց ալ ձերացանք, չէ՞ : Պէտք է որ այլևս սորվիմ մայրութեան դէմ առ դէմ գտնուիլ :

(Տասան ներս կուգայ քեւերուն մեջ երեսան, անեստանելի, օրօրոյ լազարդ օրօրոյ մը (moïse) մեջ) : Հոտ, գրասեղանիս վրայ դրէք (Տասան գրասեղանին վրայ կը դնէ օրօրոյ) Ալ կրնաք երթալ, տատա՛ :

(Տասան կը մեկնի) :

Լիզ.— Ինչպէս որ կ'ուզես :

Ժիւղիէն.— (Մտնելով սղուն վրայ, զոր հանդիսականները չեն տեսներ) ինձի նայէ, խօսոյ մարդուկս իմին, այդքան վտիտ, բայց ինձմէ աւելի զօրաւոր, ըսելիք չիկայ, հիմա կարգը քեզի եկաւ : Իմ տեղս բռնել կ'ուզես, հէ՛ : Ապագան քուկդ է, չէ՞ : Ես անցեալն եմ, հէ՛, բռնակալդ դ՛՛ւ, քու զօրութիւնդ ցոյց տալու համար է, արդեօք որ այդքան աճապարանք ունէիր, զմեզ այսպէս յանկարծակիի բերելու համար առանց ոչ ոքի խորհուրդ հարցնելու, և չի հնազանդելով ծնողացդ, նոյն իսկ ծնելէդ առաջ, ի՞նչ կը կարծէիր որ մենք յատկապէս վճարուած ենք Յրանսայի բազմամարդութեանը ծառայելու համար : Ի՞նչ, կ'երեւակայէիր թէ կեանքը՝ խրեախ և տղու մը ընծայ տալիք բան մըն է : Սըվոր նայեցէք, կը ժպտի կոր չարածին, կը հասկնամ քու ժպտոդ : Պատասխան կուտաս ինձի : «Ես եմ, հոս եմ ա՛նա՛», այլևս դուք ձեր անձին տէրը չէք, ես ձեր հնհնուքն եմ, ձեր պարտականութիւնը : Ուզած ատենս միայն հաճոյք պիտի վայելէք : Ձեր գոյութիւնը իմ

կամքէս կախում ունի: Այլևս երկուք չէք, այլ երեք: Այլ հատաւ, լըմննցաւ սիրոյ էջը».— Դուն յանցանք չունիս, անանկ չէ: Հոգ չէ սակայն, եկո՛ւր պագտուինք, հոգեհատոր լամուկս:

(Օրորոցին վրայ կը ծռի)

Լիզ.— (Հայրը տղան համբուրելի ետքը, իր կարգին կը ծռի, տղան գիրք կը առնելու համար): Եկուր նայիմ, հոգի՛ս, հայրիկիդ խօսքերուն ահանջ մի՛ կախեր, չօհուխի պէս բաներ կ'ըսէ կոր:



ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

Երկրորդ արարուածի տեղերը. կահաւորումը վերջացած է. ամեն ինչ իր տեղին է. բայց բնաւ ծաղիկ չի կայ: Բան մը չի կայ որ մտերիմ երեւոյթ մը տայ:

ՏԵՍԻՒ Ա.

Տ. ԱՕԹԹԷ, յետոյ ԼԻԶ

(Վարագոյրը բացուելուն Տ. Կօրեկ կը կարդայ գրադարանի մը բովիկը նստած. դադար մը.— Լիզը բեմին խորեկն ներս կը մտնէ: Դուրս ելլելու արդուզարդով: Խիստ շղայնոտած):

Լիզ.— (Ներս մտնելով) Կ'երեւայ թէ ուտէն կը քնանայ կոր:

Տ. Կօրեկ.— Այո, կը քնանայ կոր: (Կարդացած գիրքը ցոյց կուտայ, յետոյ Լիզին նայելով) Ի՞նչ ունիս:

Լիզ.— Ոչինչ:

Տ. Կօրեկ.— Դատավարութիւնը ինչպէս անցաւ: (Լիզ գլխարկը եւ մանթօն կը հանէ) Ըսէ՛ նայինք:

Լիզ.— Յաղթանակ մը, Յրանսին կրնայ գովուիլ, ատկէ աւելի աղէկ կարելի չէր պաշտպանել զինքը:

Տ. Կօրեկ.— Ի՞նչ ըսել կ'ուզես: Էրիկդ ո՞ւր է:

Լիզ.— Ետեւս կուգայ կոր: Դատարանը ձգեցի զինքը փաստաբանապետին թեւերուն մէջ: Բոլոր լուսանկարիչներուն գործիքները իր վերայ յառած են: Յիսուն կիներ իրեն համար կը կուռըտին: Նշանաւոր օր մըն է:

Տ. Կօրեկ.— Ի՞նչ կայ, պատասխան տուր: Զգայնատութիւնդ անբացատրելի է: Մի քաշուիր, խօսէ:

Լիզ.— Երջանկութիւնս լըմնցաւ:

Տ. Կօրեկ.— Խնդութիւն չուզեր:

Լիզ.— Ախ, եթէ զինքը մտիկ րրած լլլայիք, այդ կնկան համար ճառածը պաշտպանողական մը չէր, այլ սիրոյ խոստովանութիւն մը:

Տ. Կօրեկ.— Ինչպէ՛ս:

Լիզ.— Ատենէ մը ի վեր իր ցուրտ վերաբերումը, ես կը կարծէի թէ տղեկէս կը նախանձի կոր: Կ'երեւայ թէ Յրանսին երդում հանած էր էրիկս ձեռք անցնելու համար, եթէ դատը վրան առնել չուզեց, հարկաւ օծիքը ձեռքէն ազատելու համար էր: Առջի բերան ամչնալուն, չէ կրցած մերժել, բայց հիմա զիրար կը սիրեն կոր, կասկած չի կայ, ամբողջ ամառը Սէն Քլուի մէջ անորմէ գատ մարդու երես չի տեսնաք: Սեպտեմբերը դեռ չի վերջացած արդէն Բարիկ էինք, որովհետեւ ան հոն էր:

Տ. Կօրեկ.— Խնդ բաներ կ'ըսես կոր, պարզ պաշտպանողականէ մը ինչպէ՛ս կրնաս... Ես ալ կը կարծէի թէ այլևս կարող չէիր նախանձեւել:

Լիզ.— Ինչո՞ւ, անոր համար արդեօք որ, հինգ ամիս առաջ, զա-

ւակս էրիկէս աղէկ ունէի, խելքս աւելի պէտքացուին տուած էի: Չեմ գիտեր թէ մինչեւ ո՞ւր առաջ գացած են: Գրծուած եմ և կամ թէ նուազ սիրուած: Ինչպէս գիտակնին վար առնելու է: Վիպագիր կին մը և փաստաբան մը: Գոնէ Բարիզ գրտնուէր. բայց չէ, գացեր իր Պրոթանիոյ խորը պահուածներ է, դատէն երեք օր առաջ: Հոգս, խնդիր չպիտի յարուցանեմ: Անոնց պէս ես ալ յայտնի պիտի չընեմ, եւ եթէ ձեռք անցուց թո՛ղ իրենը ըլլայ: Ողորմութեան պէտք չունիմ:

Տ. Կօրեհ. — Կը պազատիմ:

ՏԵՍԻՆ Բ.

Նոյնք և ժիւլիկէն

Ժիւլիկէն. — (Բեմին խորեհն ներս կը մտնէ ուրախ զուարթ, քղբապանակ մը քելին օակ) Բարե՛ւ, մեծ մայր, (Տ. Կօրեհի ձեռքը կը համբուրէ, յետոյ Լիզը գրկելով): Աղւորի՛կս:

Տ. Կօրեհ. — Յաղթանակ մը չէ՞:

Ժիւլիկէն. — (Առանց Լիզին նայել համարակելով) Գրեթէ, բայց էրկանը փաստաբանը իր պաշտպանողականը տասերհինգ օր ետքի յետաձգեց: Աղուէսին մէկն է, իմ պաշտպանողականին վրայ երկու շաբաթ անցնելէ ետքը կրկին ծայրէն սկսելու է: Գործին գէշը հոն է որ, պէտք է որ Քէրզէկ երթամ Տ. Բրայլի հետ խորհրդակցելու համար, կը հասկնաք անշուշտ թէ հիմա աւելի քան երբէք վերջնական փաստերու պէտք ունիմ: Եւ մանաւանդ կ'ուզեմ որ յաճախորդուհիս արտօնէ զիս անանկ յայտնու թիւններ մէջտեղ դնելու, որ փափկանկատութեան համար, ինծի արգելած էր:

Տ. Կօրեհ. — Ատ ի՛նչ ճանճրանալի բան, ատանկ ճամբորդութիւն մը: Գրեք նէ չըլլա՛ր:

Ժիւլիկէն. — Նամակ մը շարտի կրնար զինքը համոզել: Չէ՛, չէ՛, պէտք է որ երթամ զինքը տեսնեմ և միասին մտածենք:

Տ. Կօրեհ. — Ե՛րբ կը մեկնիք կոր: Ժիւլիկէն. — Հիմա իսկ: (Լիզ քանի մը ջղայնօտ քայլեր կ'առնէ, եւ իր յուզումը ծածկելու համար դառնակ կը զարնէ) Հայրը պիտի երթայ աղջիկը պիտի գտնէ, Բօլ Պրէտի և անոր կնկանը հետ: Ես ալ իրենց բնկերակցութենէն պիտի օգտուիմ: Հոգ ընելու բան չի կայ, վաղը չէ միւս օր պիտի վերադառնամ: (Լիզին) Դուն ի՛նչ կ'ըսես, սիրելիս: Գիտե՛ս, եկած ատենս մանչուկը տեսայ: Կամաց կամաց ձեւի կը մտնայ կոր, խլէ՛զը: (Լիզ չի կրցալով այլեւս ինքզինքը զսպել, օտապառ դեպի խորը կը փութայ) Ի՛նչ, արթնցեր է, երթամ մէջ մը համբուրեմ: (Կը մեկնի):

ՏԵՍԻՆ Պ.

Ժիւլիկէն, Տ. ԿՕԹՐԷ

Ժիւլիկէն. — (Իբրեւ քե բան մը նամարած չըլլար, Տ. Կօրեհի բուրբեր կարգի դնելով) Կը ներէք, չէ՛, մեծ մայր:

Տ. Կօրեհ. — Քեզի ըսելիքներ ունիմ, ժիւլիկէն:

Ժիւլիկէն. — Ամուսնալուծումը վրայ է և կամ ժառանգութեան մը:

Տ. Կօրեհ. — Կատակը մէկ կողմէ: Լիզ՝ դատարանէն շատ յուզեալ վիճակի մը մէջ վերադարձաւ, տեսա՛ր: Ան կարծած է ձեր պաշտպանողականին մէջ նշմարել փաստաբանութենէ տարբեր բան մը: (Ժիւլիկէն կ'ուզէ

խօսիլ) Պատասխան մի՛ տաք, մտիկ ըրէք: Ես իմ ատենս երջանիկ եղած եմ, մայրս ալ անանկ եղած է, ձեր կնկան մայրն ալ երջանիկ է: Այո, Լիզը ձեր կի ը եղած ատենն ալ երջանկութեան աւանդութիւններ բերած է ձեզի համար: Ժառանգութիւն մըն է ատիկա, սիրելիս, զոր պէտք է պահպանենք և փոխանցենք միւս ժառանգութիւններուն պէս՝ ասկէ զատ պէտք է ինայել Լիզին: Ռօժէին առողջութիւնը՝ իրենէն կախուած ունի: (Ժիւլիկէն նորէն կ'ուզէ խօսիլ) Չէ՛, ես ձեզի բան չեմ հարցնիր կոր, ձեռնէ բան իմանալու պէտք չունիմ և մտքէս ալ չանցնիր խրատներ տալու ձեզի, բայց եթէ բան մը ունիք զոր ծածկել կ'ուզէք, գոնէ, տղա՛ս, լաւ մը ծածկեցէք զայն: Ասկէց զատ ուրիշ բան չեմ պահանջեր ձեռնէ:

Ժիւլիկէն. — (Խնդալով) Ահ, ա՛հ, երեւակայել կարենալը ի՛նչ աղւոր ձիրք է: Բայց ի՛նչ անարողութիւն, մեծ մայր (Ձեռքը համբուրելով) Ձեզի պէս հակառակորդի մը հետ գլուխ չելլուիր, յետոյ...:

ՏԵՍԻՆ Պ.

Նոյնք, ապա ԼԻԶ

Ժիւլիկէն. — (Լիզին որ ներս կը մտնէ) Ինչպէս եղաւ համբուրեցի՞ր: Այդ պատիկ պարոնին առողջութիւնը տե՛ղն է:

Լիզ. — (Խորհրդաւոր) Այո՛, հանգիստ սիրտով կրնաս մեկնիլ:

Ժիւլիկէն. — Ժանը պայուսակս կը պատրաստէ կո՞ր:

Լիզ. — Կարծեմ: Թրեցը ժամը քանի՛ն է:

Ժիւլիկէն. — Վեցը յիսուներհինգ

անցած, կերակուրս վակօնին մէջ պիտի ուտեմ, եթէ երբէք՝ (Ասանց որ եւ ք անկեղծութեան) բայց ինչո՞ւ չէ, աղէկ միտքս եկաւ, եթէ ինծի ընկերանաս ինչպէս կ'ըլլայ, այդ պարագային մինչեւ վաղը կրնամ սպասել: Քանի մը օր հոն կը կենաք, և հանդարտ սրտով կը վերադառնանք դատին ելքին ժամանակ:

Լիզ. — (Չսպուած հակառակութիւնով մը) Մտքէդ անգամ մ'անցընէր:

Ժիւլիկէն. — (Նոյն կերպով) Ինչո՞ւ, երկար ժամանակէ ի վեր, Յըրանսին կը փափաքի մեզի հիացնել տալ իր հին դղեակին վրայ, աշնան այս եղանակին: Եկո՛ւր իր հրաւէրը ընդունիք:

Լիզ. — Հապա Ռօժէն: Ժիւլիկէն. — Հետերնիս կը տանինք:

Լիզ. — Տասնչորս ժամ ճամբորդութիւն, ա՛յս եղանակին, տղեկ մը զոր դեռ նոր կաթէն կը կորեմ կոր: Դուն խելքդ փախցուցեր ես:

Տ. Կօրեհ. — Դուք նայեցէք որ ատոր մէջէն ելլեք, ես Ռօժէին երթամ քիչ մը խաղամ: (Աջ կողմէն դուրս ելլելու պահուն)

Լիզ. — Մեզի հետ պիտի ընթրէք, չէ՛, մեծ մայր:

Տ. Կօրեհ. — (Դուրս ելլելով) Միտքըս ատանկ է:

ՏԵՍԻՆ Ե.

Ժիւլիկէն, ԼԻԶ, յետոյ ՍՊԱՍԱՆՈՐԸ

Ժիւլիկէն. — (Բռնի անուշաբուրով մը) Հսածս չպիտի ըլլայ ուրեմն:

Լիզ. — (Յայտնի չընելով) Դժբաղդարար, բայց չես գիտեր թէ որքան կը ցաւիմ որ, այսօր հարկ պիտի

ըլայ իրարմէ բաժնուել, առանկ աղւոր օրով մը, Գու առաջին մեծ յաջողութիւնը:

Ժիւլիէն. — Պաշտպանողական ընտո՞ր գտար, ամբակուռ և կորովի, անանկ չէ՞:

Լիզ. — Եւ զուրկ որ և է արուեստին պահանջած հոնտորութենէ, ընդհակառակը մէջը չգրտեմ ինչ մը կար եռանդուն, գթոտ:

Ժիւլիէն. — (Շատ վրան բաց կերպով) Քիչ մը շատ առաջ գացի, չե՞ս կարծեր, բան չի մնաց որ չըսէի, այդ խեղճ տը Բրայլին հասցէին, ո՛չ վատը ձգեցի, ոչ գողը և ոչ ալ... հաճոյարար ամուսինը: Եւ Փրանսինը զոր ես ինծի ներեցի նմանցնել Սաքօի, տիկին տը Սթալի, անցեալին, ներկային և ապագայի բոլոր հերոսուհիներուն, (խնդալով) նա, նա, բաւական երեւակայութիւն թափեցի, չէ՞:

Լիզ. — (Թեւամակաց) Ես ալ բաւական ապուշ գտնուեցայ, քիչ մնաց ըսածներուդ պիտի հաւտայի:

Ժիւլիէն. — (Չոր կերպով) Ի՞նչ ըսել կ'ուզես, չե՞մ հասկնար կոր:

(Սպասաւորը ներս կը մտնէ ձեռք բռնած ակփսե մը որուն մէջ այցեֆարդ մը կայ)

Սպասաւոր. — Այս պարոնը պարոն տեսնել կ'ուզէ և կամ Տիկինը:

Ժիւլիէն. — (Այցեֆարդը կարդալով) «Իօզէր տը Բրայլ»:

Լիզ. — (Ժիւլիէնին) Պիտի ընդունի՞ս:

Ժիւլիէն. — Ինչո՞ւ չէ: Ներս մտցուցէք:

(Սպասաւորը դուրս կ'ելլի)

Լիզ. — Ատանկ պաշտպանողականն է մը ետքը...:

Ժիւլիէն. — Ինչո՞ւ երեսս ծածկեմ:

Լիզ. — (Մտախոյ) Բայց եթէ առանկ բանի մը համար եկած է որ...:

ՏԵՄԻՆ Զ.

ԼԻԶ, ԺԻՎԼԻԷՆ, ՌԹՊԷՐ, ԵՏԻՐ՝ ՍՊԱՍՈՒՆԻՆ

Ռօպէռ. — (Լիզի առջեւ խոնարհելի ետք, Ժիւլիէնին չոր կերպով) Քիչ մը առաջ ձեր արտասանած բառերը ակտիւն ձգեցին. պարոն: (Լիզին որ կ'ուզէ ձգել երբայ) Շնորհ ըրէք, Տիկին, հոս մնալու: Կը փախաքի՞մ որ Մէթր Ֆլորանսին պէս դուք ալ մտիկ ընէք ինծի, այսպէսով տարարող մարդ մը պարտաւորած պիտի ըլլաք (Ժիւլիէնին) Դուք կեանքիս պատմականը ըրեր էք, պարոն: Դուք դիտուեցաւ որ կերպով չարագանցեր էք անոր մէջի գայթակղութիւնները: Ամբողջ Բարիզի աչքին զիս նուաւտացուցեր էք: Ատիկա փոյթս չէ, քանի որ ինծի համար միայն Փրանսինը, կարեւորութիւն ունի: Իմ ինչ ըլլալս ուրիշին հասկնելու պէտք չունիմ: Երկու տարի առաջ մայրս աչքիս առջեւ մեռաւ, առանց ինծի ներելու: Ուստի, կը հասկնաք անշուշտ, ձեր խօսքերը մեծ բան մը չեն, կանխաւ արդէն աչքս առած էի բոլոր նուաւտացուեցերը, նոյն իսկ անորու ես զիս կ'ենթարկեմ այսօր, և եթէ այսօր կարող ըլլայիք իմ հարստութիւնս և մարդոց յարգանքը ինծի վերադարձնել, ես առնոյ՞մ պիտի հրաժարէի անգամ մը ևս Փրանսինի մէկ խօսքին վրայ: Ատանկ ըլլալը դուք գիտէիք: Ինչո՞ւ ուրեմն զիս այնքան նախատեսիք: Դուք հիմա ուրախ էք, դատ մը վատկած ըլլալնուդ հաճոյքին համար, բայց ձեր այդպէս ընելովը ձեռքէս կը խլէք

սիրած կինս վերստին առնելու միակ հնարականութիւնը:

Ժիւլիէն. — Ես խօսեցայ ինչպէս կը թելադրէին ինծի խօսիլ փաստաբանի և բարեկամի խղճմտանքս:

Ռօպէռ. — Ես հոս կշտամբանքներ բաշխելու համար չեմ եկած: Ես պէտք ունիմ ձեզի: Պէտք է որ անգամ մը Փրանսինը նորէն տեսնեմ: Նամակ գրեցի իրեն: Իմ բոլոր բարեկամներս և իրենները քովը զրկեցի: Ամբողջ գիշերներ իր պատուհանին տակ պահակ սպասեցի, մուրացկանի պէս ամբողջ օրեր դրանը առջեւ կեցայ: Բընաւ ականջ չի դրաւ ինծի: Հետեւաբար մինակ դուք կաք, ձեր երկուքը պէտք է որ օգնէք ինծի:

Ժիւլիէն. — Բայց, պարոն...:

Ռօպէռ. — Փաստաբանիս պատուիրեցի որ դատը յետաձգէ: Դեռ վճիռը ելած չէ: Կարելիութիւն կայ դեռ ամէն բան կարգադրելու, պէտք է որ անգամ մը իրեն հետ խօսիմ: Դուք կրնաք իմ խնդիրս ընդունիլ ապա:

Ժիւլիէն. — Անկարելի է, պարոն, յաճախորդուհիս շահերը...:

Ռօպէռ. — Հոս ոչ փաստաբանի խնդիր կայ և ոչ ալ յաճախորդուհի, մարդէ մարդ աղաչելու եկած եմ:

Ժիւլիէն. — Դուք չէք որ ինծի պիտի սորվեցնէք արհեստիս պարտականութիւնները: Գործերը այն տեղուանքները հասած են որ, իրարու հանդիպում մը՝ հաշտութիւն պիտի նշանակէր: Տեսութիւն մը չենք կրնար շնորհել ձեզի, անոր համար որ ատիկա պատճառ կրնայ ըլլալ, դատավարութիւնը ծայրէն սկսելու նորէն: (Լիզին որ պիճոյ պիճոյ երեսը կը նայի) Ներեցէք, սիրելի բարեկամուհիս, դատարանի այս խրթին լեռն գործածելու, զոր սովորու-

թիւն չունիմ ձեր առջեւ դործածելու:

Ռօպէռ. — (Ժիւլիէնին) Կը սխալիք, Պարոն, ես խօսք կուտամ որ, եթէ մեր տեսակցութիւնը բանի մը չի յանգի, անոր խօսքը ընաւ չընել դատարանին առջեւ:

Ժիւլիէն. — Ձեր խօսքին վրայ կասկած չունիմ, Պարոն, պարտականութիւնս խիստ է և անկէ դուրս չեմ կրնար ելլել:

Ռօպէռ. — (Լիզին) Այդ պարագային, Տիկին, ձեզի է որ կը դիմեմ, անշուշտ չպիտի մերժէք:

Ժիւլիէն. — Տիկին Ֆլորանսին ինծի պէս, ան ալ չի կրնար գոհացում տալ ձեր այդ աղերսին. ան չպիտի ուզէր խառնուիլ անանկ գործի մը մէջ, որ, անգամ մը ևս կը կրկնեմ, միմիայն իմ արհեստիս հետ առնչութիւն ունի:

Լիզ. — (Որ վայրկեան մը չի դադարի Ժիւլիէնի դեմքը ուսումնասիրելի) Ներեցէք, սիրելի բարեկամս, որ քիչ մը զարմանամ: Շատ աղէկ կը հասկնամ փաստաբանի ձեր խղճմտութիւնը: Դուք սիրտ մը ունիք պէտք եղած ատենը զգածուելու համար ինծի չափ, դուք ալ անշուշտ յուղուած էք այն զգացումներէն զորս կ'արտայայտէ ձեր... հակառակորդը:

Ժիւլիէն. — Անտարակոյս, սիրելիս, բայց ինչպէս ըսի, անկարելի է...:

Լիզ. — (Քաղցրութեամբ) Չէք կրնար միթէ, առանց փափկանկատութեան դէմ մեղանչելու, Տիկին տը Բրայլի հաղորդել էրկանը աղաչանքը, այդ դիմումին պատասխանատուն ինքը կ'ըլլայ միայն և դուք բարիք մը ըրած ըլլալու առիթը փախցուցած ըլլալնուդ չէք զղչար: Ըսածիս պէս ըրէք, կ'աղաչեմ սիրելիս

թէ ձեզի և թէ... ինծի համար: Ժիւլիէն.— (Ռօպէրթին) Վայրկեան մը ընդունինք, պարոն, թէ գոհացում տալ ուզեմ կնոջս խնդրանքին: Ծատ դառն է ինծի համար ձեզ յիշեցնել թէ տիկին տը Բրայլ շատ հաստատամտութեամբ աշխատեցաւ ամուսնալուծութիւնը ձեռք բերելու: Ուտի հիմա Տիկին տը Բրայլ ձեզի պիտի յայտարարէ թէ խզուած վերջնական է:

Ռօպէր.— Ինչէն գիտէք, առաջին անգամը չէ որ իրարմէ կը զատուինք կոր, շատ անգամ իրար ձգեցինք բայց իմ կողմէս խոնարհութիւն ցոյց տալով, կրկին հաշտուած ենք: Յատկապէս գուցէ այս դատը բացաւ, իմ սէրս փորձի ենթարկելու համար (Շաս սթօրկն) անոր ամուսնից ըլլալու համար, շատ անգամ ետ կեցայ անամարտելէ, ես որ այսքան փորձառութիւն ունիմ, մերժեցի մենամարտիլ ատած մէկ մարդու հետ, որովհետեւ սիրած էր զայն: Այսօր ալ անշուշտ կ'ուզէ որ իր սիրտը կակղեցնելու համար, զամ պաղատիմ մարդու մը որ զիս հասարակութեան առջեւ խորտակեց: Չէք գիտեր որքան անգիտակից կին մըն է ան, եւ անա այդ անգիտակցութիւնն է որ տառապեցնել կուտայ:

Ժիւլիէն.— (Գրեթէ ակամայ) Արդեօք որքան տառապած ըլլալու էք:

Ռօպէր.— (Ինքզինքին խօսելու պէս) Բայց սիրած է զիս, թեւերուս մէջ ունեցած եմ զինքը, հարիւր անգամ, հազար անգամ կրնայ զիս վըռընտել, ես սակայն նորէն կը վերագառնամ: Գուցէ կը փափաքի որ անձնասպան ըլլամ: Խենդ չեմ որ ատանկ բան մը ընեմ: Ես երբէք չեմ յուսահատիր:

Լիզ.— (Տեսակ մը սոսկումով) Եւ ասանկ դուք զայն կը սիրէք, հակառակ ձեր բոլոր տառապանքներուն: Ուրեմն անիկա կին մըն է որ...:

Ռօպէր.— (Խիստ խորտակուած) Ա՛խ, առջի բերան պայքարեցայ: Բայց հիմա, ալ չեմ կրնար դիմանալ: Խորտակման ժամը հասած է այլևս: Կինս ուզելէ զատ ուրիշ որ և է կամք չունիմ: Անա ինչու պէտք է որ օգնէք ինծի: Անանկ մը ըրէք որ, գոնէ վայրկեան մը հետը տեսնուիմ: Ապահով եմ որ պիտի գթայ վըրաս...:

Լիզ.— (Ժիւլիէնին) Չե՞ս կրնար, քանի որ այսօր իսկ...:

Ժիւլիէն.— (Անոր խօսքը կտրելով, Ռօպէրին) Իրաւ է որ այսօր իսկ պէտք է որ գրեմ Տիկին Բրայլի որ Բարիզէն կը բացակայի: Ձեզ համար պիտի բարեխօսեմ:

Ռօպէր.— Ծնորհակալ եմ: Ժիւլիէն.— Քանի մը օրէն, ձեզի լուր կուտամ:

Լիզ.— Ես ալ, պարոն, պիտի փորձեմ ձեր դատը պաշտպանել: Խօսք կուտամ ձեցի:

(Ռօպէր կը մեկնի)

ՏԵՍԻՆ Ե.
ԼՈՁ, ԺՌԻԼՈՒՆ

Լիզ.— Ինչո՞ւ չըսիր որ վաղը Տիկին տը Բրայլը պիտի տեսնես և թէ դիւրին պիտի ըլլայ քեզի...:

Ժիւլիէն.— Անկեղծ ըլլանք, կրնայի՞ միթէ առանց կանխաւ Ֆրանսիոյ հաւանութիւնը առնելու...:

Լիզ.— Ինծի մտիկ ըրէ, Ժիւլիէն, մեր մէջը սուտը տեղ չունի: Եթէ ուրիշ կին մը կը սիրես, մի՛ քաշուիք

ըսէ՛, ես ամէն բան կը ներեմ: Ժիւլիէն.— Չորս ճամբէ չես երթար կոր, անաւատիկ միջին, անկեղծ ու յստակօրէն բանաձեւուած ամբաստանութիւն մը:

Լիզ.— Հակառակ քու տուած հաւատարեցներուդ, ես միշտ մտքէս անցուցած եմ որ պիտի գար որ մը որ այլևս իմս չպիտի ըլլայիր: Եթէ այդ օրը եկած է, բայց ի բաց ըսէ ինծի. իբրև ընտրեան կողմէ եկած սե ճակատագիր մը պիտի ընդունիմ այդ դժբաղդութիւնը զոր արգիլել քու ձեռքդ չէ: Միշտ բարեկամներ պիտի մնանք իբարու: Մեր մանչուկը քովս պիտի պահեմ և քաջասիրտ պիտի ըլլամ:

Ժիւլիէն.— (Փասաբանի շեղով մը) Ահաւատիկ խոշոր, մեծ մեծ բառեր: Բայց արդարացի՞ են: Կը հաստատես քու բերնովդ իսկ թէ ուրիշ կին մը կը սիրեմ: Բայց տեսնե՞ք թէ ձեռքդ փաստեր ունիս: Եթէ ատանկ փաստեր գոյութիւն ունին, քու ողջմտութենէդ կ'ըստատեմ որ մէջտեղ հանես, տպաւորութիւններ կան որ մարդս չեն խաբեր: Քու ներկայութեանդ ես զիս միամիտ կ'ըզգամ...:

Ժիւլիէն.— (Միտք իբրեւ փաստաբան) Կ'ընդունիմ որ սրտնեղութիւններ ցոյց տուի երբեմն, չեմ ուրանար: Դուն ալ, ես ալ կը նախատեսէինք թէ, առջի բերան քիչիկ մը պիտի նախանձէի Ռօթէն, դուն կարծեցիր թէ պաղութիւն էր այն սրտնեղութիւնը, այն դժկամակութիւնը, որոնք կը յուսամ թէ այսուհետեւ կասկած չսպիտի ներշնչեն քեզի, ուրիշ բան չէին բայց եթէ սիրոյ տարբեր ձեւ մը:

Լիզ.— Եթէ այդպէս է, ուրեմն ի՞նչ հրաշք է որ այդ սրտնեղութիւնդ,

այդ դժկամակութիւնդ, այդ պաղութիւնդ մէջտեղ ելաւ, ճիշդ քու Տիկին տը Բրայլի հետ բարեկամութիւն հաստատած ատենդ և ընտօր ըրիք որ այդ կինը քու բարեկամութիւնը ըրիք ճիշդ այն վայրկեանին որ ես այլևս քու հումանիդ չէի կրնար ըլլալ:

Ժիւլիէն.— Օհ, ատ ի՞նչ կանխամտութիւն: Սխալման մէջ ի՞նչ յամառութիւն: Բայց այդ քու բոլոր բաժնեբեղ վարկածներ, ենթադրութիւններ և կարծիքներ են սոսկ: Եթէ յանցաւոր եմ ատիկա պէտք է որ հաստատես որոշ, շօշափելի, անհերքելի փաստերով:

Լիզ.— Ի՞նչ է ուրեմն այս յանկարծակի եւ անարդարանալի մեկնումը: Հազիւ երեք օրէ որ քեզմէ բաժնուած է ան, և անա առաջին պատրուակէն կ'օգտուիս ետեւէն վազելու համար: Եւ ո՞ր մնաց քու այսօրուան կէս օրէն ետքի դատաւարութիւնդ, քու ցոյց տուած պերճախօսութիւնդ դպրոց չէր հոտեր: Տոհմին էր այդ որ կ'առնէր կո տանէր զքեզ առանց քու կամքիդ: Եւ ամէն անոնք որ քեզ մտիկ կ'ընէին, ինծի հետ կը հասկընային քու գաղտնիքդ, որուն վրայ, վաղը միմակ ես պիտի ըլլայի Բարիզի մէջ, բան մը չգիտցող, եթէ ես ալ հոն չըլլայի միեւնոյն ժամանակ և միեւնոյն հանգամանքով, բոլոր այդ անտարբերներուն ամբողջին հետ, աւելին կայ, պահ մը առաջ, նոյնիսկ այդքիս առջեւ, ան ի՞նչ յամառութեամբ է որ մերժեցիր խընդրուած տեսակցութիւնը: Եւ երբ այդ մարդը բաւ թէ սիրած էր այդ կինը, ան ի՞նչ երեսի գունատութիւն, ի՞նչ ձեռքի դողալներ:

Ժիւլիէն.— Ատ որքան ոչնչաբա-

նուրթիւններ: Ա՛ն քեզի բուռ մը տը-
ղայսկան խօսքեր, վերջերնիս ո՛ւր
կ'երթայ, եթէ մարդ մը պիտի ամ-
բաստանենք, իր մէկ շարժուածքէն
զորս, գուցէ չէ ալ ըրած, դէմքի
մէկ արտայայտումին և կամ լոյսի
մէկ քայքայի վրայէն: Եթէ այդպէս
շարունակէ, ի՛նչ ապահովութիւն կը
մնայ մեզի: Ի՛նչ երաշխաւորութիւն
աւելի ա՛նաւոր ամբաստանութիւննե-
րու հանդէպ: Ի՛նչ անդունդի և սը-
խալներու ի՛նչ եղանակաւ վրի-
պանքներ...

Լիզ.— Այլ կը բաւէ, ժամ մըն է
որ քեզ մտիկ կ'ընեմ կոր, քիչ
մը անկեղծութիւն ուղեցի: և անոր
փոխարէն ազատութիւնը կը շնորհէի,
բառ մը շարտասանեցիր որ սրտէդ
բխում լլար, քու ճարտասանու-
թեանդ մէջ, «կը համարձակիմ կար-
ծել թէ» ի և «չեմ ուրանար» ի պէս
բաներ կը գտնեմ նորէն: Եւ պա-
րապուծեան մէջ նետուած փոխա-
բերութիւններ, հեզութիւններ և
շարցումներ: Ատոնք ծանօթ են ին-
ծի, չէ՞ մի որ քարտուղարդ եղած
եմ: Մինչև հիմա ատոնք քու ատե-
նական պերճախօսութեանդ կը վե-
րապահէիր: Այսօր, դատարանին
առջեւ է որ քու մարդու սիրտդ
խօսեցաւ: Եւ փաստաբանը հոս է,
քու և իմ մէջտեղը:

Ժիւլիէն.— Բայց, Լիզ, կ'երդ-
նում քեզի:

Լիզ.— Ընտո՞ր մինչև հոսանդ-
ուանքը իջար, Ժիւլիէն, ո՛ւր մնաց
հաւատարմութեան այն հրաշքը զոր
կը պարտէինք իրականացնել: Սիրե-
լու այն հզօր կամքը որ քու սէրդ
անվթար վայելել պիտի տար ինծի:
Բարեկարգութեան այն գեղեցկու-
թիւնը որ քու նշանաբանդ պիտի
ըլար, բացատրէ՛, պատասխանէ՛ որ

փորձեմ հաւատալ, ըսել է քու խոս-
տումներուդ վրայ դու ինքդ հաւատք
չունէիր: Քու խաչալդ կ'երեւայ, մեծ
բան չէր արժեր:

Ժիւլիէն.— Բայց քանի որ քեզ
կ'երդնում թէ բան մը չի կայ այդ-
կնկան և իմ միջև: Ոչինչ կ'իմա-
նաս, ոչինչ:

Լիզ.— Անանկ թող ըլլայ, ապա-
ցուցանէ որ կը սխալիմ: Այս զիջո-
ղութիւնը ըբէ՛ ինծի և ամէն բանի
պատրաստ եմ հաւատալու:

Ժիւլիէն.— Ձիջողութիւն, ես
ալ ժամանակին պաղատեցայ, բայց
ինծի շնորհող չի գտնուեցաւ:

Լիզ.— Ըսել է վրիժառութիւն
մըն է որ կ'որոճաս:

Ժիւլիէն.— Բան մը չեմ որոճար,
խիղճս շատ հանգիստ է: Տիկին տը
հրայլը տեսնելու պիտի երթամ հօրը
հետ, դառնի վրայ խորհրդակցելու
համար: Վաղը չէ միւս օր նորէն հոս
եմ: Դեռ աւելի ի՛նչ կ'ուզես: Եթէ
կը կարծես թէ առեւանգում մը կը
պատրաստեմ կոր, հետս եկուր, ա-
զատ ևս:

Լիզ.— Մայր մը երբէք ազատ չի
կրնար ըլլալ:

Ժիւլիէն.— Մինակ մայր չես դուն,
կին մ'ալ ես: Ասիկա երկար ատենէ
ի վեր կը մոռնաս կոր, և կասկածի
մը վրայ զոր ոչինչ կ'արդարացնէ,
կ'ուզես որ մէկդի դնեմ փաստաբանի
և բարեկամի պարտականութիւններս:
Այլևս իրաւունք չունիմ, ըսել է,
ուզածիս պէս երթալ գալու: Ես հոս
կապուած կը մնամ կոր, ինչպէս շու-
ները կը կապեն խշտեակի մը: Դուն՝
բերնովդ չէի՛ր կրկներ թէ որ գոնէ
ես ազատ ըլլալու էի, և թէ առանց
այդ ազատութեան, ես ինքս՝ չպի-
տի կրնայի ըլլալ:

Լիզ.— Կ'իմանամ: Եւ այն ազա-
տութիւնը որուն մտքով խելքով
փարած ես Ֆրանսին կը կոչուի:

Ժիւլիէն.— Ոչ, անդամ մը ևս ոչ,
ո՛չ, ո՛չ, ոչ: Տիկին տը հրայլի վրայ
խնդիր չի կայ: Բայց քանի որ կ'ու-
զես որ ամէն բան ըսեմ, վերջ ի
վերջոյ չե՛ս հասկնար որ ես զիս ա-
զատել կ'ուզեմ և որ այս մայրամօրեւ
մի՞նտորտէն որ ատեն ատեն, կը
խեղդէ կոր զիս, ցուրտ եղած ատե-
նը կը դողաս, կը դողաս նոյնպէս
տաք ըրած ատենը: Բժշկական հա-
մալարանի բոլոր մասնադէտները
շարան շարան հոս կուգան միմիայն
հաստատելու համար թէ Ռօժէն բան
մը չունի: Տատան ալ ճամբու դը-
րիր...:

Լիզ.— Քեզ կը բարկացնէր կոր:
Ժիւլիէն.— Չէ, դուն անորմէ կը
նախանձէիր կոր:

Լիզ.— Ե՛ս:

Ժիւլիէն.— Ձիս ալ պիտի վը-
ռնաէիր եթէ զաւկիս վիճելու ելլէի
քեզի հետ: Եւ արդէն ատենէ մը ի
վեր զայն սիրելիս կը պահես ինէ, իբ-
րև թէ ես զաւակս ատէի: Որովհետեւ
առաջի վայրկեաններուն ուրախու-
թեան արցունքներ թափեցի ուրիշ
բոլոր աւանակներու պէս, դուն կը
կարծես թէ հայրենական սէրը տեղ
չունի սրտիս մէջ, բայց գիտցիր որ
ես հոգի կուտամ այդ փոքրիկին հա-
մար, հակառակ որ դուն ամէն ինչ
կ'ընես կոր, զայն սիրելէ արգիլելու
համար զիս:

Լիզ.— Երեսիս զարնել ուզածդ
ի՛նչ է: Ըսէ նոյն խկ, շատ զգուշու-
թեամբ վարուեցայ հետդ և կամ թէ
շատ զլիւռ ցաւ պատճառեցի քեզի:

Ժիւլիէն.— Երկուքն ալ: Քու
զգուշութիւններդ ալ տաղտուկ կը
պատճառէին ինծի: Երբէք չափաւոր

կերպով չի վարուեցար հետս: Քու
քարտուղարի դերդ վերստանձնել ու-
զած պահուդ, երկու պարբերութեան
մէջ քովէս խոյս կուտայիր, մանկան
լորձունքներով և կամ բուսաջուրե-
րով զբաղելու համար: Երբ կը փոր-
ձէիր, այս օրուան պէս, դատարա-
նը ետեւէս գալու, մեծ մայրը Վէր-
սայլէն կը վազէր կուգար ատանկ
դատալքութեան մը արհաւիրքը սրբ-
բելու համար, բռնի կերպով քեզ
հետս նուազահանդէս և կամ թաա-
րոն տարի մի՛, շուտ մը տուն դառ-
նալու էր: Քու հոգեբոլոյս պէս կը
պահանջէին: Իբրև թէ քու օր-
ուան ժամերդ, երեկոյաններդ, գի-
շերներդ, նոյնիսկ գիշերներդ, ինծի
չէին պատկաներ այլևս:

Լիզ.— Եւ որովհետեւ կարճ ժա-
մանակի մը համար չփացումներուդ,
փաղաքշանքներուդ և հրճուանքնե-
րուդ օրապահիկը քիչ մը նուազեցու-
ցի, բնական կը գտնես ուրեմն մոռ-
նալ սէրս:

Ժիւլիէն.— Քու սէ՛րդ, կարելի
է միթէ սիրել առանց սիրտ ունե-
նալու: Նա՛, նոյնիսկ այսօր վախնա-
լով որ չի մատնուիս, չես համարձա-
կիր հետս գալու, նոյնիսկ նախանձիդ
մէջ կը տարուբերիս, և ոչ իսկ վայր-
կեան մը քու վշտիդ չես պատ-
կանիր:

Լիզ.— Կը տարուբերիմ, քեզ չեմ
պատկանիր այլե՛ւս... Ահա՛, ա-
միսներէ ի վեր միեւնոյն բառերը կը
կրկնես ինծի: Ատ որչափ սահմանա-
փակուած ես եղեր ետափրութեանդ
մէջ, իմ քեզ համար ունեցած սէրս,
անոր համար ունեցած սիրոյս հետ
դէմ առ դէմ դնելու համար: Չե՞ս
զգար ուրեմն թէ այդ մանկիկը,
սեպէ՛ թէ մենք ենք, դու ինքդ ես
և որ արդէն կը ժպտի մեր առաջին

փոխանակած նայուածքին մէջ: Չես գիտեր որքան վրադ կը մեղքնամ: Մայրական խնամքներու մէջ կոշտ արատները միայն կը տեսնես: Օրեր կ'անցնես հրաշքի մը քով առանց զայն նշմարելու: Շիտակը կ'ուզե՞ս, դուն արժանի չես եղեր ընտանեկան բոյն մը կազմելու: Տուփանք, ահա ինչ կ'ըզգաս եղեր միայն: (Ուսերը կ'իջեցնէ Ժիւլիէնին) Ա՛հ, վրաս կը խնդաս, չարամիտ կնկան մը տեղը կը դնես զիս: Ինչ կ'ուզես ըսէ, ես պիտի կաթ տամ տղուս, ե՛ս պիտի դիտեցնեմ մանչուկս: Եւ եթէ ստիպես զիս որ ընտրութիւն մը ընեմ քու և զաւկիս միջեւ, վայրկեան մը չպիտի վարանիմ: Նախապատուութիւնը արդուս պիտի տամ միշտ:

Ժիւլիէն.— Ինչպէս որ կ'ուզես, անանկ ըրէ: Ես կը մեկնիմ:

Լիզ.— Չէ՛, մ'երթար: Խնդ էի անհեթեթ բաներ ըսի, չափազանցեցի: Կրցար հաւատալ թէ այլևս չէի սիրեր զքեզ, և կնկան մը դիմատուերը մեր երկուքին մէջտեղէն սահեցաւ: Եթէ հոգւով մարմնով նուիրուեցայ անոր որ ամէնէն շատ պէտք ունէր իմ զոհողութիւններուս, ատանկ ընական յանցանքի մը համար անշուշտ չպիտի պատժես զիս, հասկցի՛ր զիս, կը պաղատիմ քեզի: Այդ սղակը կեանքս տակն ու վրայ ըրաւ, ինչպէս դուն արդէն յեղաշրջած էիր զայն զգալու համար որ ան քու զաւակդ է, պէտք ունիս որ ան խօսիլ օկսի, մեծնայ և իր հոգին ծնունդ առնէ: Մայր մը ատանկ երկար ատեն չի կրնար սպասել: Բայց պիտի տեսնաս, Ժիւլիէն, որ ես նորէն աշխատութեանդ և հաճոյքներուդ պիտի հետեւիմ: Բու սիրած պչրանքներդ ու անհոգութիւնդ պիտի ու-

նենամ կրկին, ժամանակ չունեցանք մեր փափաքներուն յագուրդ տալու, լաւ, վերստին պիտի դռնենք զանոնք: Ձիս ճանչցած ըլլալու պատրանքը պիտի հայթայթեմ քեզի և քեզ համար նոր և խորհրդալից կին մը պիտի ըլլամ: Կը պաղատիմ, կ'աղաչեմ քեզի, զիս մի լքաներ ճիշդ այն վայրկեանին որ քեզի կը վերադառնամ: Գիտես որ կը սիրեմ զքեզ և թէ առանց քեզի չեմ կրնար ապրիլ:

Ժիւլիէն.— Չեմ ուզեր որ առանց ինձի ապրիս, սոսկ օր մը կը պահանջեմ կոր քննէ, օր մը միայն:

Լիզ.— Բայց եթէ մեկնիս, ալ օձիկդ չպիտի թողու, յատկապէս Բարիզէն հեռացաւ, զքեզ Բէրտէք հրաւիրելու համար:

Ժիւլիէն.— Ի՛նչ յիմար բաներ կ'ըսես կոր:

Լիզ.— Ամէն բան հիմա պայծառօրէն կը տեսնեմ կոր, տակաւին իր տարփածուն չես եղած: Եթէ յանցաւոր ըլլայիր, մեկնելու անգթութիւնը պիտի չունենայիր, բայց անիկա ձեռքէս խլել կ'ուզէ կոր զքեզ, և ամուսնալուծութիւնը ձեռք անցուցածին պէս, հետդ ամուսնանալ:

Ժիւլիէն.— Անխելքութիւն՝ բուր ըսածներդ:

Լիզ.— Այո՛, այո՛, դուն զայն վնասեցիր, բայց ինքը վերադարձաւ, խօսք տուած էր քեզի, անանկ չէ՛, բայց երբ տեսաւ թէ զիս լքանելու վրայ ես, ինքզինքին եկաւ և մերժեց: Իսկ հիմա քեզի հետ յոյսով մը կապուած է, ինչպէս միւսին հետ յիշատակներով: Ոչ միայն զիս, այլ դու զքեզ ալ պիտի կորսնցնես, Ժիւլիէն, կ'իմանաս կոր Ռօպէր տը Բրայլ, անոր եղածին պէս պիտի ըլլաս:

Ժիւլիէն.— Ալ կը բաւէ, ծիծառնի կը դառնաս կոր:

Լիզ.— Բու զքեզ զօրաւոր կ'ըզգաս հէ՛, կը կարծես թէ ան քեզ պիտի սիրէ: Դուն այդ կնիկը չես ճանչնար: Ան զքեզ երբէք չպիտի սիրէ:

Ժիւլիէն.— Կը տեսնենք:

Լիզ.— Ուրեմն կը խոստովանիս թէ կը սիրես զինքը: Եւ որովհետեւ մանչուկս զիս հոս շղթայի տակ կը պահէ, որովհետեւ ոչ կրնամ ետեւէդ գալ և ոչ ալ ինքզինքս պաշտպանել, ես պիտի թողու՞մ որ երջանկութիւնս գողնան և ես թող պիտի տամ որ ուղածին ընեն: Չէ, հոս պիտի կենաս, կը պահանջեմ, և իրաւունքս է պահանջել:

Ժիւլիէն.— Տակաւին կը վարա-

նէի կոր, բայց այդ բառը որոշում տալու մզեց զիս:

Լիզ.— Իրա՛ւ է արդեօք, ասանկ կ'ուզես հէ՛, ասանկ կրնաս եղեր ուղի: Շատ աղէկ, դէս՛, ալ քեզ վար չեմ դնիր:

Ժիւլիէն.— Գիշեր բարի (Կը մեկնի):

Լիզ.— Չէ, երբէք չպիտի համարձակի (Ականջ կը դնէ, դուռ մը կը գոցուի պոռալով) Ժիւլիէն (Դեպի բիկնաքոռը կը վազէ ուր արարուածին սկիզբը գլխաբեր եւ մանրօն ձգած եր, հագուելու իրայ է դուրս ելլելու եւ Ժիւլիէնի ետեւէն երթալու համար, յետոյ ինքզինքն զալով) Չէ՛, (Իսպառ մը) երջանկութեանէն զատ ուրիշ բաներ ալ կան, (Ռօժի սեներակին կողմը կ'երթայ):



Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն

Նոյն «skfor»-ը, բայց սաղին անդին ֆանի մը ծաղիկներ ծաղկամաններու մէջ եւ ֆանի մը փոփոխութիւն կարասիներու եւ գեղորներու ընտրութեան եւ դրուած տեղերուն մէջ, այս աշխատութեան կուսան աւելի մտերմական երեւոյթ մը եւ գուժակել կուսան կնկան մը կազմէ տուած աւելի ուշադիր խնամք մը:

Վարագոյրը բացուելուն, թէյ խմելու վրայ են եւ Ժիւլիէն գրել կուտայ:

Լիզ՝ գրասեղանին առջեւ կը գրէ:

Ժիւլիէն.— «Եւ այն վճռով զոր պիտի տաք, Տեա՛րք» (Կ'ընդհատե եւ ծաղկամանի մը կը նայի) Հիմա այի են վարդերդ: (Կը շարունակէ) «ձեր իմաստութիւնը եւ ձեր մարդասիրութիւնը անգամ մը եւս պիտի մեղմեն օրէնքներուն սաստկութիւնը» (Պատիւն վրայ պատկեր մը նայելով, Լիզին) Բօրօն ուրիշ տեղ ես գրեր, հոս շատ աւելի տեղն է:

Լիզ.— Այո, ես այնպէս գտայ որ...:

Ժիւլիէն.— Պզտիկը դեռ տուն չեկա՞ն:

Լիզ.— Ժամը հազիւ հինգն է:

Ժիւլիէն.— Նորէն կը կարդա՞ս, անուշիկս:

Լիզ.— (Գրածը վերստին կարդալով) «Մենք անանկ սերունդի մը կը պատկանինք, Տեա՛րք, որ յարգը չի գիտցաւ տարրական ճշմարտութիւններուն»:

Ժիւլիէն.— Թէյին ըսելիք չի կայ:

Լիզ.— (Շարունակելով) «Ինչ մը շինական երջանկութիւնը՝ էրիկ մարդու մը եւ կնկան մը, կամովին

միացած իրենց զաւակներուն սիրոյն մէջ, այդ երջանկութիւնը որ երբեմն այնքան խտրան կ'երեւար, հիմա հանրային կարծիքին դէմ ուղղուած գրգիռ մըն է եւ ինքնատիպ ըլլալու՝ ձախաւեր յաւակնոտութիւն մը (Ժիւլիէն որ կարծես մեկուն կ'սպասէ, դէպի ետեւի դուռը կ'երթայ) «Այն յանցանքին մէջ զոր գործած է այն նշանաւոր արուեստագէտը զոր ձեր առջեւ պաշտպանելու պատիւ ունիմ այսօր (Ժիւլիէն դուռը կը բացայ եւ ականջ կուտայ դրսին) կը համարձակիմ ուրեմն կարծել, Տեա՛րք, թէ դուք անոր մէջ աւելի նուազ պիտի գտնէք ազնիւ նկարագրի մը վաղանցուկ տկարութիւնը քան ժամանակներուս յատուկ վրիպումները: (Ժիւլիէն չիմանար, Լիզ վերջին բառերը կը կրկնէ)

Ժիւլիէն.— (Յուսավերեայ կը զոցէ դուռը եւ կուգայ դէպի առաջ) Հաստատապէս Ռօֆէն գալիք չունի: Ինծի նայէ, Լիզօթ, նոր տատային վրայ վատանութիւն ունի՞ս:

Լիզ.— (Մաղրաւեմով) Հոգ մ'ընե՛ր, աղադ անոր վրայ կը հսկէ:

Ժիւլիէն.— (Միտք գոն) Անշուշտ, անշուշտ, արդէն ան խելքը գլուխը մարդուկ մը եղած է:

Լիզ.— Երկու տարեկանին: Չըսե՞ս որ հօրը եղած է:

Ժիւլիէն.— Բայց Թիւրքիյէն մինչեւ հոս հազար արկածներ կրնան պատահիլ:

Լիզ.— Ինչ մայրական սիրտ:

Ժիւլիէն.— Չեւքս չէ, հոգիս, իրաւ է որ իր առաջի ճիշերուն չըզ գացի ինչ որ դու միայն կրնայիր զգալ, բայց որովհետեւ, մեր հայրերուս զգացածը քիչ մը ուշ հաստատ հիմեր կ'առնէ, ատոր համար կը կարծես որ մեր զգացածը նուազ զօրաւոր է ձերինէն:

Լիզ.— Ընդհակառակը:

Ժիւլիէն.— Հետեւաբար, իրաւունք չունիմ ուրեմն ես ալ իմ կարգիս զաւակս շոյելու, իրեն զոհելու, եթէ կ'ուզէ, հանգիստս եւ հաճոյքներս եւ աւելի ետքը իր սրտակիցը, իր բարեկամը ըլլալու:

Լիզ.— Դարձի եկած հայր մը, երկու հայր կ'արժէ:

Ժիւլիէն.— Միտակ ինքզինքնուս համար չէ որ աշխարհք եկած ենք, մեզի ինչ որ տրուած է, պէտք է որ փոխանցենք ուրիշներու, եթէ, փոխանակ ծնողք ըլլալու արուեստը սորվելու, շարունակելինք սիրահարներ մնալ, զաւակները ինչ կ'ըլլային:

Լիզ.— Բայց պաշտպանողական ճառք ո՛ւր մնաց:

Ժիւլիէն.— Ինչ ըսել է, մեր լակոսներուն վրայ ալ չպիտի կրնանք խօսիլ...:

Լիզ.— (Ընթերցանութիւնը շարունակելով) «Այդ մարդը առած քալած էր առնէս բայց հեռուէն եկած

իր հիւանդ զաւակին կողմէն յանկարծ իր մէջը» զգաց զօրութիւնը այն կապերուն զորս կը կարծէր խորտակել կարենալ: Ե գլխիկոր՝ «գտնելու համար այն տեղը զոր լքած էր»: Տե՛ս, ինչ պարզ կերպով կը խօսիս կոր հիմա:

Ժիւլիէն.— Անոր համար որ սիրտըս ալ պարզուած է:

Լիզ.— (Ընթերցանութիւնը շարունակելով) Տեա՛րք, դուք չէք կրնար ի նկատի չառնել իր զղջումը: Դուք չպիտի մերժէք այդ ամուսնոյն, այդ հօր...:

Ժիւլիէն.— Եւ ըսել թէ այս պատմութիւնը քիչ մնաց որ մերինք ըլլար, Լիզօն:

Լիզ.— Միտակ դուն քիչ մը նուազ խրզը էիր: Երկար ատենուան համար չի լքեցիր զիս, սանդուղին վարի ոտքը հասար թէ ոչ, երեք յարկերէ վեր ելար նորէն:

Ժիւլիէն.— Ասանստոնի պէս վարուեցայ:

Լիզ.— Անխելք:

Ժիւլիէն.— Դուն իմ տեղս եղիր: Փրանսիս կը պահանջէր որ քեզ եւ զաւակս վերջնականապէս թողու՞մ, առջի բերան ծանրիս եկաւ:

Լիզ.— Pardon, բարեկամս, իրարու համակարծիք չէք, (Գրոցիք մեզէն գիբ մը առնելով) եթէ հաւատ ընծայելու ըլլամ իր վերջին վէպին: «Աշնան վերջալոյսեր», որու մէջ բաց է ի բաց մեր վրայ խօսուած է:

Ժիւլիէն.— Ինչպէս, դուն այդ գիրքը կարդացիր:

Լիզ.— Դուն չե՞ս կարդացեր:

Ժիւլիէն.— Ե՛ս, երբէք:

Լիզ.— (Գրադարանին ֆով քալելով եւ խոսք հասնուելու եօին պրպրտելով) Եթէ այդպէս է, ընտոր եղաւ որ Տալօզի օրինադրքին ճիշտ

ետեւը այս հատորը գտայ, որուն ամէն էջերը խնամքով կտրուած են:

Ժիւլիէն.— Շատ զարմանալի է, իրաւի:

(Երկուքին ալ զս զս քրքեր բռնած կը քրքատեն)

Լիզ.— Ինծի համար փողաքուշ բաներ չըսեր կոր, բանաստեղծուհիդ: Երես 132րդ, էն տակը (կարդալով) «Վժժո՛ւ շատ փափկաշէն էր լարեկամութեան և շատ մանկատի՛ սիրոյ համար»:

Ժիւլիէն.— Հապա՞ ես, երես 171րդ, էն վերը: «Սեւլանի՛ ըրոր գլխէ հանող էրիկ մարդոց պէս»:

Լիզ.— Մեծ վիշտերով, մեծ պարբերութիւններ չիներ է: Ամէն ոք մխիթարուելու ձեւ մը գտնէ:

Ժիւլիէն.— (Մտնեղած) Ահաւա սիկ գրքի մէջ անցուած ենք, երեքս ալ իրարու ուրորուած դարուց ի դարս:

Լիզ.— Ծանրի՛դ կուգայ կոր, դուն որ ամէն խիղխուլութիւններու մարդն էիր: Ուշադրութիւն ըրէ՛, սիրելիս, առաքի՛նութիւնը ճամբուդ կ'սպասէ կոր:

Ժիւլիէն.— (Վրդովուած) Կը կարծե՞ս...:

Լիզ.— Դող մ'ելլար, կը չափազանցեմ կոր, բարեբաղդաբար, ինչու որ ես զիս հասունցած չեմ գտներ կոր քու առաքի՛նութեանդ հանդէպ:

Ժիւլիէն.— Ըսել է վրաս վստահութիւն չունիս, կը վախնաս որ նորէն նախկին յանցանքներս կը կրկնեմ:

Լիզ.— Մինչեւ հոնտեղուանքները չպիտի երթամ, բայց աւելի հանգիստ պիտի ըլլալի եթէ զիս կատարելապէս խայտառակաբար խաբած ըլլայիր:

Ժիւլիէն.— Ա՛խ, Աստուած իմ,

կիները որքան պահանջկոտ կ'ըլլան:

Լիզ.— Շիտակը կ'ուզե՞ս: Արժանի էի որ զիս խաբէիր: Որմէ ետքը ինծի համար որքան քողոցը բան պիտի ըլլար խղճահարութիւններդ շահագործել:

Ժիւլիէն.— Կարելի՞ բան է որ այդքան խոստարարոյ ըլլայինք և գործը տանէինք մինչեւ հոնտեղուանքը:

Լիզ.— Երկուքնուս ալ երջանկութիւնը պղտորուած էր: Մեր նորաստացնազգէները նոր ներդաշնակութիւն մը կը վնասէին: Միշտ սիրակցորդ մնալու համար, ես իբրև մայր և դուն իբրև հայր, շատ բան սորվելու պէտք ունէինք: Եւ կարելի չէ սորվիլ առանց տառապելու, ժամանակի սակայն ամէն բան կը կարգադրէ:

Ժիւլիէն.— Լիզօ՛թ, Լիզօ՛թ, ինչպէս ժամանակին չի կրցայ ճանչնալ: Ինչ որ քու մէջդ կը պաշտեմ, ատ ինչ աղէկ ճանչցիր ես զիս, ինչպէ՞ս կրցար զիս մխիթարել, ինչպէ՞ս կրցար մոռցնել առ ինծի եսասիրութիւնս և յիմարութիւնս, այդ փոթորիկէն ետքը մեր գտած խաղաղութեան ժէջ: Եւ քու ներողութիւնդ ինչ աղւոր բանաստեղծութեան մէջ փաթեցիր, ինչ ժպիտներով լուսաւորեցիր մեր մթազնաց ճակատները, ինչ ուժգին կերպով ես ճանչցայ, քու շնորհիւդ կամքին հպարտութիւնը և երջանկութեան վերստացումը:

(Շատ մեղմ կեբայով դուռը կը զարնեն)

Լիզ.— Դուռը կը չալեն կոր:

Ժիւլիէն.— (Դեպի խոր երբալով) Դրաւ կը դնեմ որ լամուկն է:

Լիզ.— (Անոր ճամբան գոցելով)

Չէ, սիրելիս, դուն չպիտի բանաս, նախ դուն քու ճառիդ նայէ: Ես երկուքդ ալ կը ճանչնամ: Դրան սեմէն ներս մտնելուն պէս, հետը երեք ժամ կարող ես սեղաններուն տակ սողոսկիլ:

Ժիւլիէն.— Խեղօք կը կենանք:

(Ռօժի աճեցաւքեր ձայնը (չբանը ետեւէն) Հայրի՛կ, հայրիկ:

(Ժիւլիէնի դեմքը կը խայտալ)

Ժիւլիէն.— (Լիզին) Այս մինիսիկ

ձայնին բնատօր կը դիմանաս կոր:

Լիզ.— (Ռօժի) դրան ետեւ անսեպանելի Գնա՛, տղաս, հայրիկը կ'աշխատի կոր: Անհանգիստ կ'ընես կոր: (Ժիւլիէն կ'երթայ դուռը բացալու) Ժիւլիէն, երդոււմ կը ձգեմ: Տղան դէշ կը վարժեցնես կոր:

Ժիւլիէն.— (Դրան մօտեցալով) Դուն երբէք չպիտի հասկնաս թէ հայրական սէրը ինչ ըսել է:


(Դուռը կը բացալ):



ԲՈՎԱՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ

Ե Ր Ե Ք Խ Օ Ս Ք	5
Ա. ՄԱՍ ԽԵԼՔԻՍ ՓԶԱԾՆԵՐԷՆ	
Թուառական Հրեան	9
Ինչպէս կիներու հարսէն կուգան ✓	16
Քէչ էզ Քէչ Քէն	22
Երկու Մալաթիացիները	25
Կրեթիական Մովսէսը ✓ +	28
Միւսի Սամիկը	30
Բ. ՄԱՍ ՄԹԵՐԱՆՈՑ ՕՏԱՐ ԱՊԲԱՆԱՑ	
Ճամբորդութեան Սնունկները	37
Անճրեք կը սուրսուրայ	41
Ծովը եւ Լեռը	45
Արդարացում ✓ +	48
Պատուական Տանկիկներ ✓	50
Գ. ՄԱՍ ՇՈՂ—ՄՈՂ	
Շոզ—Մոզ ✓	55
Դ. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ ԱՆԳՍՄԱԸ	
Առաջին անգամը ✓	71
Ե. ՄԱՍ ԵՐԿՈՒ ՏՆՈՒՈՐՆԵՐԸ	
Երկու տնուորները	77
Զ. ՄԱՍ ԽԱՆԳԱՐԻՉԸ	
Խանգարիչը	87





03

« Ազգային գրադարան



NL0322525

18.205

